



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material




2781

Համարում պատճերյան  
հացու

1858

947.925  
P-54

Վեցերկուկ  
11.5







9(47-925) 7.

Р-54 ՀԱՄԱՊՈՏ

ԱՐԴ

52-81918

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

ՇԱՐԱԳՐԵՑ

Հ. ՀԱՄԱԶԱՍՊ ԹԵՐՁԻՄԱՆԵԱՆ

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ

12012

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԽԸՆ

ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒԲԲ ԴԱԶԱՐՈՒ ՎԱՆՔԸ

1858

31819-4:2



(4294  
41)

2004

14577-58  
q

արքայ պատմած են այս մասնաւուն պարզ է ու  
ուստի ու այսպիսի պարզ առ բայց այս պատմած  
վեճութեանը նկատ ունենալ կազմու առ ունենալ  
ու այս պարզ առ պատմած այսպիսի պարզ առ այս  
մասնաւունը նկատ ունենալ գոհակար պատմած այս  
առ այս պատմած այսպիսի պարզ առ այս պատմած  
**ԾԱՆՈՒՑՈՒՄՆ**

այսպիսի պատմած առ պատմած այս պատմած  
ու ուստի ունենալ պարզ այս պատմած մասնաւուն  
այսպիսի պարզ այս պատմած մասնաւուն այս պատմած  
ու ունենալ պարզ այս պատմած առ պատմած  
այս պատմած պարզ այս պատմած առ պատմած  
այս պատմած պարզ այս պատմած առ պատմած

**Յայտնի ու ամենէն ծանուցեալ ճշմար-**  
**տութիւն մըն է, թէ գործք մը ամենուն**  
**միօրինակ հաճոյ ընելը՝ եթէ անկարելի ալ**  
**չըսենք, բայց ամենագժուար բան է :** Աս  
գժուարութիւնս տարակոյս չկայ որ անհա-  
մեմատ կ'աւելնայ զրբի մը համար, մանա-  
ւանդ այնպիսի զրբի մը որ յատուկ ազգայ-  
ին ըլլալով, ինչպէս է ազգային սպատմու-  
թիւն մը, բոլոր ազգը իրաւունք ունի քննե-  
լու, ևս առաւել որ դասատետր ալ ըլլա-  
լով ինքը պիտի ըլլայ բոլոր ազգին տղոցը  
ազգայնութեան հոգին տպաւորողը . և չէ  
թէ միայն ընդհանուր ազգին հապա իւրա-  
քանչիւր երևելի ու կերպով մըն ալ անուա-

Նի եղող անհատիցն ալ արժանաւոր գաղա-  
փարը տուող ու յարզը ճանչցող : Աս պատ-  
ճառաւ որչափ ջանք և փոյթ ըլլայ ասանկ  
զրքի մը կատարելութեանը՝ դեռ քիչ է : Եւ  
մենք որ այս պղտիկ բայց կարեոր գործ-  
քիս ձեռք զարկինք , չզիտեմ թէ կրցանք  
մի առջինէն աւելի կատարելութիւն մը տա-  
լու ասոր : Ջանացինք իրաւ եւելցնել ըստ  
տեղոյն յարմար ու հարկաւոր խորհրդա-  
ծութիւններ , առանց որոնց անօգուտ ու  
նիւթական ուսմունք մը կ'ըլլար պատմու-  
թիւնը տղայոց : Ջանացինք նմանապէս  
յայտնել ու ատելի ընել չարաց , որ ամէն  
ազգի մէջ չեն պակսիր , վնասակար պակա-  
սութիւններն ու ախտերը առանց անիրա-  
ւելու և ընդհանուր ազգին տալու այն մաս-  
նաւորաց պակասութիւնները : Ջանացինք  
վերջապէս փոխանակ ընդունայն պար-  
ծանքներու՝ յայտնել այն ամենայն ազգայ-  
ին կատարելութիւնները ու դեղեցիկ յատ-  
կութիւնները որ ազգի մը ճշմարիտ պար-  
ծանք են և որոնցմով սիրելի ու յարգոյ կ'ըլ-  
լայ պատմութիւնը ազգայնոց ու օտարաց :  
Եւ որովհետեւ մեր վախճանն էր տղայոց  
և ժողովրդեան առ հասարակ դիւրընթեռ-  
նի ընել ազգային պատմութիւնը , աւելորդ  
սեպեցինք ծանրաբեռնել զանի երկրորդա-  
կան պարագաներով ու այնպիսի մասնա-

որ ու առանձնական դէպքերով, որ աղ-  
գային պատմութեան հետ անմիջապէս վե-  
րաբերութիւն մը չունին :

Բախտաւոր կը համարինք զմեղ՝ թէ որ  
կրցանք քիչ շատ դիտած վախճաններնուս  
հասնելով օգտակար ընել զասիկայ եթէ  
տղայոց և եթէ վարժապետաց, որոնց ՚ի  
դիրութիւն ընծայելով, կը յուսանք որ թե-  
րութեանցն ալ ներողամիտ կ'ըլլան :

---

յուս ու նորմանք մագամահառա լուս  
Ֆ. ո կրամավոր ունի ուսումնական ուժութ  
ու առաջարկութեա ամենամեծ ու ամենա  
ու ամենապատճեն ու ամենաազգային ուժութեա  
ու Այս ամենը պահպանութեա պատահական  
ուսումնական ուժութեա ամենա շատ ամենա  
ամենա պահպանութեա պատահական  
ու ամենա պահպանութեա պատահական  
ու ամենա պահպանութեա պատահական  
ու ամենա պահպանութեա պատահական  
ու ամենա պահպանութեա պատահական

10

ՀԱՄԱՆՕՏ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ


20-00702

2000人中平均有12.8%的



## ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

**Հ Ա Յ Կ Ա Զ Ա Ն Ց**



**Դ Ա Ա Ա .**

Հայկեև սկսեալ ինչուան Արտա՛:

Հ . Մ Ե Ր Հ այոց ազգը ուսկից առաջ Եկած է .  
Պ . Ն ոյ նահապեալն Յաբեթ որդիէն :

Հ . Ո վ Եղաւ մեր ազգին նահապեալ .  
Պ . Հ այկ , որ էր Թորդոմայ որդին . Թորդոմն  
ալ Գամերայ , Գամերն ալ Յաբեթայ :

Հ . Ի ՞նչպէս մեր ազգին նահապետ Եղաւ Հ այկ .  
Պ . Ի ր ազգատոհմին վսայ տէր և գլուխ ըլլալով ,  
և զանոնք իր անուամբը Հ այք անուանելով . որոնց  
մէ մենք ալ ինջած ենք :

Հ . Ե րբ սկսաւ մեր ազգին տէրութիւնը .  
Պ . Անմիջապէս ջրհեղեղէն քիչ մը եաքը :



Հ. Ի՞նչ կերպով սկսաւ հայկ իր տէրութիւնը .

Պ. Երբոր Բաբելոն գացող և աշտարակը շինել ուզող մարդկանց լեզուն խառնուեցաւ, և ազգերը պիտի ցրուեին, Բէլ ուզեց ամենուն վրայ բռնութեամբ իշխել ու Աստուծոյ պէս պաշտուիլ. Հայկ ալ աս բանիս չդիմացաւ, ու Հայաստան դարձաւ իր իրեք հարիսք կտրիՃներովը, որ էին իրեն որդիքը, թուունքը, և անոնց ընկերացած հաւատարիմ մարդիկներ (2346):

Հ. Բէլ երբոր աս բանս լսեց ի՞նչ ըրաւ .

Պ. Հպարտութեամբ պատգամ խաւրեց Հայկայ որ դայ հնազանդի իրեն, թէ չէ անով տեղով զինքը թրէ կ'անցընէ :

Հ. Հայկ աս բաներս լսելով հնազանդեցան Բէլայ .

Պ. Չէ. Հասլա իրեն կտրիՃ տղաքներովը, ծառաներովը և ուրիշ հաւատարիմ մարդիկներով Բելայ անհամար բազմութեանը դէմ ելաւ, որոնք եկեր էին իր վրայ :

Հ. Ի՞նչպէս պատերազմեցան Հայկն ու Բէլը .

Պ. Կախ Հայկ յաղթեց Բելայ զօրքերուն. վերջը երբոր Բէլ ետ կը քաշուէր քիչ զօրքով, Հայկ մէկէն վրան վազեց զարկաւ նետովը, ու հոն ըստաննած փուեց ամբարտաւան հսկան, Աստուծոյ և մարդկութեան թշնամին :

Հ. Հայկ Բելայ մարմինը ի՞նչ ըրաւ .

Պ. Չմուսել տալով տարաւ Հայաստանի Հարք ըստած երկիրը, ու բլի մը վրայ թաղեց, ուզելով որ ամէնքն ալ տեսնեն և խմանան ամբարտաւան մարդուն վիճակը. և իրեն ալ աշխարհքիս ըրած բարիքը :

Հ. Հայկ Բէլը սպաննելէն ետքը ի՞նչ ըրաւ, ու  
որչափ ասվրեցաւ.

Պ. Ուզելով խմացընել իր արդարասէր և անաշ-  
խարհակալ ոգին՝ թշնամին հալածելէն ետքը դար-  
ձաւ. Հայաստան եկաւ. քաղաքներ շինեց ու բա-  
րեկարգութիւններ ըրաւ ու 400 տարիի չափ ապ-  
րելէն ետքը խաղաղութեամբ մեռաւ (2265):

Հ. Ի՞նչ բնութիւն և ի՞նչ ձիբքեր ունէր Հայկ.

Պ. Մարմնով կտրիչ մարդ էր, մեծահասակ եւ  
գեղեցիկ, գուուղ մազելով, կարմիր երեսով, վառ-  
վուն աչքերով. ձեռքով ալ շատ ճարպիկ ու ա-  
րագաշարժ. իսկ մտօք՝ բարակամիտ, հնարագետ,  
աշխարհաշէն և անվախ սրտով:

Հ. Հայկայ ատեն ի՞նչ մասնաւոր բան սկատա-  
հեցաւ հայաստանի մէջ.

Պ. Նոյ 950 տարուան վախճանեցաւ, ու թա-  
զուեցաւ ինչպէս կ'ըսուի Նպատ լերան վրայ. նոյն  
պէս Նոյեմզարա՞ Նոյայ կինն ալ թաղուեցաւ Մա-  
րանդ գաւառը:

Հ. Հայկայ տեղը ո՞վ անցաւ.

Պ. Արմենակ Հայկայ քաջ և Հայրենասէր ան-  
դրանիկ որդին:

Հ. Արմենակ ի՞նչ գործ ըրաւ իր Հայրենասի-  
րութեանը վայել.

Պ. Իր խոռ եւ Մանաւազ եղբայրները Հարք  
գաւառը թողուց ու ինքը արեելեան կողմերը գնաց,  
հոն աեղուանիքն ալ շէնցուց :

Հ. Արմենակայ մէկալ եղբարքը ի՞նչ եղան.

Պ. Երկու եղբարքն ալ անանիկ բազմացան, որ  
հաղարաւոր տարի ցեղերնին դիմացաւ իրենց ա-

նումովը Խորխուառենիք ու Մանաւազեանիք ըստեւ լով։ Կոյնապէս Բաղ Արմենակայ որդւոյն ցեղն ալ իր անունովը Բղնունիք ըստեցաւ։

Հ. Արմենակայ ովլ յաջորդեց։

Պ. Արամայիս իր որդին, որ Արմաւիր քաղաքը շնեց Երասխ գետին քով (1975)։

Հ. Ո՞վ էր Շարա։

Պ. Շարա Արամայիսի որդւոց մէկն է որ շատ կերուխում կը սիրէր, հայրն ալ զինքը բարեբեր երկիր մը խաւրեց որ իր անունովը Շիրակ կոչուեցաւ։

Հ. Արամայիսին տեղը ովլ անցաւ։

Պ. Ամասիա իրեն որդին, որ իր անունովը՝ Մասիս անուանեց Արարատ լեռ։

Հ. Ամասիայի որդւոց վրայ ի՞նչ գիտելիք կայ։

Պ. Ամասիա իրէք տղայ ունէր Փառոս, Ցոլակ և Գեղամ։ առջի երկուքին համար մէյմէկ քաղաք շնեց որ անոնց անունովը Փառախոտ եւ Ցոլակերտ ըստեցան։ իսկ Երրորդը Գեղամ իր տեղը յաջորդեց։

Հ. Գեղամայ վրայ ի՞նչ կը պատմուի։

Պ. Քանի մը տարի իշխելէն ետքը, յանձնեց տէրութիւնը իր Հարմա տղուն, ու ինքը Սևան ծովին եղերքները բնակելով ան տեղը իր անունովը կոչեց Գեղարքունիք ու ծովը ալ Գեղամայ ծով։

Հ. Սիսակ Գեղամայ որդւոյն վրայ ի՞նչ գիտելիք կայ։

Պ. Սիսակ իր քաղցր նայուածքին եւ խօսուած-

քեն համար Ազու ըսուեցաւ . ասոր բնակած տեղին անունը Սիսական ըսուեցաւ կամ Սիւնիք :

Հ . Ո՞վ էր հարմա և իր վայ ի՞նչ մասնաւոր գործք մը կը պատմուի .

Պ . Գեղամայ որդին էր . ասոր ատենը սկսան թշնամիք հայաստանի վայ վազել ու տիրել , ու ոմնիք որ հայկայ և իրեն որդւոցը քաջութեան գործքերը լսելով առաջ վախցեր ու թռւցեր էին . բայց ատեն անցնելով մոռցուեր էր առ իրաւացի վախը ինչուան որ Արամնորէն վախ ձգեց անոնց սիրտը :

## ԴԱՍ Բ .

Արամէն ինչուան Պարսիք :

Հ . Ո՞վ էր Արամ .

Պ . Հարմայի որդին եւ յաջորդը :

Հ . Արամին առջի թշնամին ովլ եղաւ .

Պ . Ներքար Մարաց իշխանը , որունդէմ երթալով Արամ յիսուն հազար զօրքով , յաղթեց ու զիկը բանեց աշտարակի մը ծայրը գամեց (1828) :

Հ . Հայոց երկրորդ թշնամին ովլ էր .

Պ . Բարշամ Բաբելացւոց իշխանը որ նոյնակայաղթուելով սպաննուեցաւ Արամէն :

Հ . Հասկա երրորդ թշնամին ովլ էր .

Պ . Պայտապիս Կապադովիսի իշխանը որ յաղթուելով փախաւ Միջերկրական ծովուն կղզիներէն մէկը :

Հ. Արամ Պայտապիսին երկիրները ի՞նչ ըրաւ .

Պ. Բոլորին ալ տիրելով Մշակ անունով մէկը իշխան դրաւ հոն, ու պատուիրեց որ ամէնքն ալ հայերէն խօսին. որով ան տեղին անունն ալ Փոքր Հայք ըսուեցաւ, Մշակայ ընակած տեղն ալ Մաժակ, որ է Գայսերի քաղաքը:

Հ. Արամայ վրայ ուրիշ ի՞նչ գիտնալու բան կայ.

Պ. Նինոս Ասորեստանցւոց թագաւորէն մարդարտազարդ պսակ մը ընդունեցաւ, եւ անոր երկրորդը կոչուեցաւ:

Հ. Ի՞նչ պատճառաւ Նինոս աս թագը խաւրեց.

Պ. Վասն զի Արամայ քաջութիւններէն ակնածելով ուզեց անոր բարեկամութիւնը ստանալ:

Հ. Արամ ո՞րչափ ատեն իշխեց ու ե՞րբ մեռաւ.

Պ. Յիսունը ութիւնը տարի իշխեց ու մեռնելով իրեն յաջորդ թողուց Արայ որդին:

Հ. Արայ ի՞նչու համար պատերազմի ելաւ Շամիրամայ դէմ.

Պ. Արայ շատ գեղեցիկ ըլլալով Շամիրամ Ասորեստանցւոց ախտամոլ թագուհին ուզեց հետը կարգուիլ. բայց Արայ յանձն չառաւ ու պատերազմի ելաւ:

Հ. Պատերազմին վերջը ի՞նչպէս եղաւ.

Պ. Արայ քաջութեամբ կուռեցաւ, բայց պատերազմին տաքցած ատենը զարնուեցաւ ու մեռաւ. թէպէտ և Շամիրամ ապապրեր էր իր զօրացը որ զինքը ըստաննեն ողջ բռնեն (1769):

Հ. Շամիրամ ի՞նչ ըրաւ հայաստանի մէջ.

Պ. Հաւնելով մէր աշխարհքին դրիցը և օդին  
գեղեցկութեանը, ամուր քաղաք մը և բերդ մը շն-  
նել տուաւ Ծամիրամակերտ անունով որ Վան ալ  
կ'ըստի. և ինչուան հիմայ իեցած են ան ատե-  
նուան շնած պատերը:

Հ. Արայի ովլ յաջորդեց.

Պ. Ծամիրամ Հայոց վրայ իշխան դրաւ Արայի  
Կարդոս որդին:

Հ. Ծամիրամ ու Կարդոս ի՞նչպէս մեռան.

Պ. Ծամիրամ ու Կարդոս Նինուասայ վրայ պա-  
տերազմի ելան՝ որ Ծամիրամին որդին էր, ու իրմէ  
ապստամբածքայց յալլթուելով Երկուքն ալ մեռան:

Հ. Կարդոսին ովլ յաջորդեց.

Պ. Անուշաւան իր որդին, որ թէպէտ և գերի  
Ծիկած էր Նինուասայ ձեռքը, բայց սիրելի ըլլա-  
լով անոր, ազատեցաւ գերութենէն, ու եկաւ  
տիրեց իր հայրենեացը. Երկար ատեն իշխեց շատ  
խելքով ու մեռաւ:

Հ. Ո՞վլ էր Պարետ.

Պ. Հայկայ մէկալ որդւոց ցեղերէն իշած կըտ-  
րիձ մըն էր որ Անուշաւանին տեղը նահապէտ ե-  
ղաւ. որովհետեւ Անուշաւան որդի չունէր (1662):

Հ. Պարետին վրայ ի՞նչ գիտելիք կայ, ու իրեն  
ովլ յաջորդեց.

Պ. Ասիկայ շատ քաջութիւննէր ըրած ունի.  
իրեն յաջորդեց Արքակ:

Հ. Արքակին ովլ յաջորդեց.

Պ. Զաւան : Զաւանին յաջորդեց Փառնակ:  
Փառնակին Սուր:

Հ. Սուրբ նահապետին վրայ ի՞նչ գիտելիք կայ .

Պ. Սուրբ որ իրեն քաջութեանցը համար աս անունը ժառանդեց , շատ յաղթութիւններ ըրաւ ընդդեմ թշնամեաց : Ասոր ատենը Քանանացիք Խարայելացիներէն հալածուելով ոմանք հայատան եկան , որոնցմէ ձևացաւ Քանանիդեանց կամ Դընթունեաց նախարարութիւնը :

Հ. Սուրբայ ո՞վ յաջորդեց .

Պ. Ետեւէ ետեւ յաջորդեցին Հաւանակ և Վաշտակ , որոնց վրայ պատմութիւն չունինք :

Հ. Հայկակ Ա. նահապետը ի՞նչ քաջութեան գործք ըրած ունի .

Պ. Ամինդէս Ասորոց թափաւորին յաղթեց . բայց անոր Բելզոս յաջորդէն յաղթուեցաւ ու մեռաւ . (1369) :

Հ. Որո՞նք յաջորդեցին Հայկակէն ետեւ .

Պ. Երկու հարիւր տարուան չափ միջոցի մէջ իշխեցին Հայոց վրայ ասոնք . Ամբակ Ա , Առնակ , Շաւարչ Ա , Նորայր , Վատամ , Կար , Գոռակ , Հրանտ , Ծնձակ , Գղակ և Հօրոյ որոնց վրայ գիտելիք մը չկայ :

Հ. Զարմայրի վրայ ի՞նչ կը պատմուի .

Պ. Տրոյացւոց օդնութեան գնաց ու շատ քայլութիւններ ըրաւ . բայց Աքիլէսի հետ պատերազմելով մեռաւ . (1182) :

Հ. Զարմայրէն ինչուան Հսկայորդի որչափ նահապետներ նստան .

Պ. Գրեթէ չորս հարիւր տարուան միջոցի մէջ սասնի չափ նահապետներ նստան , որոնց վրայ տեղեկութիւն մը չունինք . և են ասոնք . Շա-

ւարչ Բ, Պերճ Ա, Արքուն, Պերճ Բ, Բաղուկ  
Հոյ, Յուսակ, Ամբակ Բ, Փառնաւազ Ա, Փառ-  
նակ Բ, ու Հսկայորդի:

## ԴԱՍ Գ.

Պարոյրեն ինչուան Հայկազնց թագաւորու-  
թեան կործանիլը . և կուսակալաց իշխա-  
նուրիւնը :

Հ. Ո՞վ էր Պարոյր .

Պ. Հսկայորդւոյն որդին էր, որ Հայոց առաջին  
թագաւորը եղաւ :

Հ. Ի՞նչ պատճառաւ թագաւոր պսակուեցաւ .

Պ. Սարդանաբաղ Ասորւոց թագաւորին դէմ  
օդնութիւն գնաց Վարբակէս իշխանին ու միաբան  
յալթեցին անոր . ու ինքը Վարբակէսին թագ ա-  
ռաւ (746) :

Հ. Պարոյրին ատենը ուրիշ ի՞նչ գիտնալու ար-  
ժանի բան եղաւ .

Պ. Ագրամելք և Սանասար Ասորեստանցւոց  
թագաւորին աղաքը Հայաստան վախան, որոնք  
վերջէն մեծամեծ նախարարութիւններ եղան, այս-  
ինքն Արծրունիք և Սանասուք կամ Սամնցիք :

Հ. Պարոյրէն ետև որո՞նք թագաւորեցին .

Պ. Հարիւր տարուան չափ միջոցի մէջ հինգ  
թագաւոր նախեցան, որոնց վրայ յիշատակութիւն  
մը չունինք . ասոնք են Հրաչեայ, Փառնաւազ Բ,  
Պաճոյճ, Կոռնակ, Փաւոս :

Հ. Հայկակ Բին վրայ ի՞նչ գիտելիք կայ .

Պ. Նաբուգոդոնոսորին հետ Երուսաղեմի վրայ գնաց , ու հոնիկէ Հայաստան բերաւ Շամբատ անունով իշխան մը , ուսկից սերեցաւ Բագրատուն հեաց ցեղը Բագրատ երևելի իշխանին անունէն առնելով (605) :

Հ. Ո՞վ յաջորդեց Հայկակին .

Պ. Իր որդին Երուանդ առաջին որ չորս տարի միայն թագաւորելով մեռաւ , անոր Համար Ապկաւակեաց ըստեցաւ (565) :

Հ. Ո՞վ է Տիգրան Ա .

Պ. Երուանդայ տղան ու Հայկազանց ամենէն երևելի թագաւորը :

Հ. Ինչու Համար Աժդահակ Մարաց թագաւոր Տիգրանայ հետ թշնամացաւ .

Պ. Վասն զի Տիգրան բարեկամութիւն ըրաւ Կիւրոսի հետ՝ որ իր թշնամին էր :

Հ. Աժդահակ ի՞նչ վարսկետութիւն՝ բանեցուց Տիգրանը մեռցնելու .

Պ. Տիգրանին Տիգրանուհի քոյրը իրեն կին առաւ , ու անոր ձեռքովը ուզեց սպաննել զՏիգրան :

Հ. Աժդահակայ չարութեան խորհուրդը առաջ գնաց .

Պ. Չե . վասն զի Տիգրանուհին Աժդահակայ խորհուրդը ծածուկ խմացուց իր եղբօրը :

Հ. Ասով Տիգրանուհին վնաս մը եղաւ .

Պ. Չե . որովհետեւ Տիգրան պատերազմը ուշացուց որ քոյրը առեն գտնելով փախչի Աժդահակին քովէն :

Հ. Պատերազմը ի՞նչպէս եղաւ .

Պ. Երբոր Կիւրոս իր զօրքովը եկաւ հասաւ , Տիգրան անոր հետ մէկաեղ Աժդահակայ դէմ ելաւ . պատերազմին Էն տաք միջոցը Տիգրան քաջութէամբ սպաննեց զԱժդահակ , որով պատերազմը լմնցաւ :

Հ. Տիգրան պատերազմէն դաւնալէն եաքը ի՞նչը ըրաւ .

Պ. Աժդահակին կինն , ընտանիքը և ուրիշ գերիները Հայաստանի մէջ բնակեցուց , ուսկից սերեցան Վիշապազունիք կամ Մուրացան ըսուածցեղը : Իսկ Տիգրանուհի քոյրը Տիգրանակերտի կողմերը բնակեցուց , ուսկից որ սերեցաւ Ոստան կամ Ոստանիկ ըսուած ազատ ցեղը :

Հ. Տիգրան ի՞նչպէս թագաւորութիւն քշեց .

Պ. Շատ խելքով , շատ շինութիւններ ու բարեկարգութիւններ ըրաւ . և քառասուն ու հինգ տարի թագաւորելէն ետև մեռաւ . իրեն տեղը յաջորդեց Վահագնի իր որդին :

Հ. Վահագնի վրայ ի՞նչ բան կը պատմուի .

Պ. Խիստ քաջ ըլլալուն համար՝ վրան շատ առասպելներ զսուցեցին . և Վարացիք զինքը կը պաշտէին : Ասոր ցեղը Վահունիք ըսուեցաւ (320) .

Հ. Վահագնի ով յաջորդեց .

Պ. Որդւոց որդի յաջորդեցին Առաւան , Ներսէն , Զարեհ , Արգոմ , Բայդամ , ՎահեՎահէ (331) :

Հ. Ինչու համար Աղեքսանդր Վահէին վրայ եկաւ .

Պ. Վահն զի՞նարեհ Պարսից թագաւորին օդութիւն խաւրել էր Վահէ :

Հ. Ի՞նչպէս մեռաւ Վահէ .

Պ. Աղեքսանդրի գէմ պատերազմելով շատ քա ցութիւններ ընելէն ետքը՝ պատերազմին մէջ ընկաւ մեռաւ, ու ասով Հայկազնց թագաւորութիւնը վերջացաւ 1800 տարի գիմանալէն ետքը (328) :

Հ. Վահէէն վերջը Հայաստանի ովլ կ'իշխէր .

Պ. Մակեդոնացւոց կամ Ասորւոց թագաւորները մէկ իշխան մը կը խաւրէին որ Հայաստանը կառավարէ . աս իշխանները կուսակալք կ'ըսուին :

Հ. Ո՞վ եղաւ առջի կուսակալը .

Պ. Միհրան, որն որ Աղեքսանդրէն խրկուեցաւ ու հինդ տարի կենալէն ետքը ետ կանչուեցաւ (319) :

Հ. Միհրանայ տեղ ովլ եղաւ կուսակալ .

Պ. Նէոպտղոմէսա, որ Հայոց վրայ գէշ աճքով կը նայէր , ան պատճառաւ շատ նեղութիւններ տուաւ Հայոց :

Հ. Ո՞վ ազատեց զերենիք աս նեղութենէն .

Պ. Ագուարդ մեր քաջ նախարարը, որ Նէոպտղոմէսը փախուց Հայաստանէն :

Հ. Ագուարդ մինակ իշխեց Հայոց վրայ .

Պ. Չէ. Վասն զի Եւմենէս մակեդոնացի իշխանին միջնորդութեամբը նորէն եկաւ Նէոպտղոմէսու ու իբրև Ագուարդին երկրորդը կը կենար (317) :

Հ. Ագուարդ որչափ ատեն իշխեց .

Պ. Ուրիշ շատ քաջութիւններ ընելէն ետքը Հաստատուեցաւ իր իշխանութեամիը մէջ, ու երեսուն և երեք տարի իշխելէն ետքը մեռաւ :

Հ. Ագուարդին աեղը ովլ խաւրուեցաւ կուսակալ .

Պ. Հրանտ. ասոր ալ յաջորդեց Արտաւազ անոնով իշխան մը, որ ապստամբելով Սելևկացոց<sup>1</sup> Անտիոքոս Գ. Թագաւորէն՝ ինքնագլուխ իշխեց :

Հ. Յաջորդեցան Արտաւազին ապստամբութիւնը.

Պ. Վախնալով Անտիոքոսէն շատ ընծաներով խոստացաւ հարկը տալ, ու անով նորէն կուսակալ եղաւ :

Հ. Արտաւազին տեղը ովլ դրուեցաւ կուսակալ:

Պ. Արտաշեաս և Զահրատ Հայ իշխանները :

Հ. Զահրատ և Արտաշեաս ինչուան վերջը հաւատարիմ մնացին Սելևկիացոց .

Պ. Չէ. հասկա հռովմայեցւոց օգնութեամբը ապստամբեցան ու երկուքն ալ Թագաւորեցին : Զահրատ Փոքը Հայոց վրայ, Արտաշեաս ալ Մեծ Հայոց վրայ. ուր որ Անիիքաղ Կարքեղոնացի մեծ զօրապետին խրատովը Արտաշատ քաղաքը շննեց :

Հ. Անտիոքոս Եպիփան Երեոր լսեց աս բանս ի՞նչ ըրաւ .

Պ. Արտաշեասին վրայ պատերազմի ելլելով բրոնութեամբ հնազանդեցուց :


Հ. Արտաշեասէն և Զահրատէն վերջը որո՞նք իշխեցին Հայոց .

Պ. Ասոնցմէ վերջը քանի մը Թագաւորներ ալ նստան Հայաստան ինչուան Արշակունեաց առենը, բայց պատմութիւննին շփոթ ըլլալով որոշ բան մը չիգիտցըւեր վրանին : Միայն թէ անոնց վերջի թագաւորը եղաւ Մորփիւղեկէս Զահրատին տղան (159) :

<sup>1</sup> Ասորիք՝ Սելևկիացիք ալ ըսուեցան իրենց առաջին թագաւորին Սելևկոսին անուամբը :

# ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆ

## Ա. Ր Շ Ա. Կ Ո Ւ Ն Ե Ա. Ց



### ԴԱՍ Դ.

Վաղարշակեա սկսեալ իմացուան Արտաւազդ Ա:

Հ. Ո՞վ էին Արշակունիք :

Պ. Պարթև ըսուած ազգէն էին, որոնցմէ Արշակ անունով կտրիճ՝ մը թագաւոր եղաւ իր ազգին. իր թուը Արշակ ալ շատ զօրաւոր ըլլալով թագաւորութիւնը մեծցուց, Հայաստանին ալ տիրեց և իր Վաղարշակ եղբայրը հոն թագաւոր դրա (149) :

Հ. Վաղարշակ թագաւոր ըլլալէն ետքը ի՞նչ պատերազմ ըրաւ .

Պ. Մորփիւղիկեսի հետ պատերազմ ընելով զինքը սպաննեց ու անով բոլոր Հայոց տիրեց :

Հ. Վաղարշակ ո՞ւր դրաւ իր աթուը .

Պ. Մծրին քաղաքը, որ Ասորւոց Երկրին և Հայաստանին մէջ տեղուանիքն է :

Հ. Վաղարշակ Հայերը սիրեց .

Պ. Տեսնելով անոնց քաջութիւնը և տիրասիրու-

թիւնը ան աստիճան սիրեց զհայերը, որ ետևէ եւ դաւ գիտնալ ու իմանալ այնպիսի պատուական աղջին պատմութիւնը:

Հ. Ուրեմն Վաղարշակ գտա՞ւ ուզած սկասմութիւնները.

Պ. Հայաստանի մէջ չգոնելով, Մարիքաս Կատինա անունով մէկը խաւրեց Նինուէ, որ երթայ հոն գրատան մէջէն գտնէ Հայոց պատմութիւնը, ինչպէս որ գտաւ ալ:

Հ. Վաղարշակ ուրիշ ի՞նչ բարեկարգութիւններ ըրաւ.

Պ. Նախարարաց և արքունեաց մէջ շատ կարգեր զնելէն ետքը, որոշեց ալ որ թագաւորին ձետ միայն անզրանիկ որդին մնայ, մէկալները ուրիշ տեղ կենան:

~~Հ.~~ Վաղարշակայ ովլ յաջորդեց.

Պ. Արշակ Ա. իր որդին, որ շատ բարեկարգութիւններ ու քաջութիւններ ըրաւ (127):

Հ. Գլսաւոր քաջութիւնը ո՞րն է:

Պ. Պոնտացիները նուաճեց ու իրեն յալթու, թեան նշան կոթող մը տնկեց ծովուն եղերքը. ու նիղակը զարնելով ծակեց քարը:

Հ. Արշակայ Աին ովլ յաջորդեց.

Պ. Իր որդին Արտաշէս Ա. որ Յունաստանի և բոլոր Փոքր Ասիոյ տիրեց:

Հ. Ի՞նչ բան ըրաւ Պարսկաստանի մէջ.

Պ. Իր անունովը ստակ կոխեց. ու Պարսկից թագաւորը որ ինչուան ան ատեն սկասուով առաջին եր՝ իրեն երկրորդը ըրաւ:

14577-58

Հ. Արտաշեսի զօրաց բազմութեանը վրայ ի՞նչ  
կը պատմուի .

Պ. Կ'ըսէն թէ երբոր ամէնքը միաբան նետ նե-  
տէին՝ արել կը խափանէր ու թէ որ մէյմէկ քար  
նետէին՝ բլուր մը կը ձևանար :

Հ. Արտաշէս ի՞նչպէս մեռաւ .

Պ. Զօրացը մէջ խռովութիւն լինալով զինքը  
սպաննեցին (87) :

Հ. Արտաշեսին ով յաջորդեց .

Պ. Տիգրան իր որդին որ արդէն երկու տարիէ  
՚ի վեր հօրը հետ կը թագաւորէր :

Հ. Տիգրան թին առջի գործքը ի՞նչ եղաւ .

Պ. Յոյները նուաճեց , որոնք Արտաշեսի մահը  
լսելով ապստամբէր էին :

Հ. Տիգրան զով գրաւ իրեն փոխանորդ Պանաս-  
սի մէջ , ու Յոյները նուաճող .

Պ. Իր Միհրդատ անունով քեռայրը , որ քաջ  
ու խելացի մարդ էր :

Հ. Տիգրան Բ , ի՞նչ կրօնական գործողութիւն-  
ներ ըրաւ .

Պ. Այլ և այլ տեղեր մեհեաններ շինելով Յու-  
նաստանին բերած աստուածներու արձանները  
կանփնեց ու անոնց քուրմեր հաստատեց :

Հ. Ասորւոց երկիրը ի՞նչ բան ըրաւ Տիգրան .

Պ. Ասորւոց երկրին տիրեց և անոնց Սեղինէ  
թագուհին բոնեց սպաննեց . վասն զի Սեղեկիա-  
ցերը յորդորեր էր Տիգրանին ապստամբելու :

Հ. Հրէայք երբոր լսեցին Սեղինէ թագուհոյն  
սպաննուիլը ի՞նչ ըրին .

Պ. Շատ ընծաներ տուին Տիգրանայ որ իրենց  
Ալեքսանդրա թագուհին վնաս մը չհասցընէ :

Հ. Ի՞նչ պատճառաւ հոռվմայեցիք Միհրդա-  
տայ հետ թշնամացան .

Պ. Վասն զի Միհրդատ կապադովկիոյ իշխելով  
իր Արիարաթ աղան անոնց թագաւոր դրաւ . կա-  
պադովկացիք ալ հոռվմայեցւոց դիմեցին :

Հ. Հոռվմայեցիք ալ ի՞նչ ըրին .

Պ. Մէկէն Սիլլա քաջ զօրապետը խաւրեցին  
որ եկաւ Արիարաթը և իրեն Գորդիաս զօրապե-  
տը վնատեց , և Արիոբարզան կապադովկացին թա-  
գաւորեցուց :

Հ. Հոռվմայեցիք ան ատեն ի՞նչ ըրաւ .

Պ. Տիգրանէն օդնութիւն առնելով նորէն վրան-  
տեց հոռվմայեցիները և Արիարաթը թագաւո-  
րեցուց :

Հ. Հոռվմայեցիք նորէն զօրք խաւրեցին Մի-  
հրդատայ վրայ .

Պ. Այլ և այլ զօրավարներ խաւրեցին որոնց շատ  
անդամ յաղթեց Միհրդատ , և Ակիւլաս զօր-  
վարնին սպաննեց բերնէն վար հալած ոսկի լեցը-  
նելով :

Հ. Հոռվմայեցիք զո՞լ խաւրեցին զօրավար .

Պ. Լուկուլսոը որ շատ հեղ կոռւելով երեմն  
յաղթուեցաւ երեմն ալ յաղթեց Միհրդատայ :

Հ. Ի՞նչու համար Տիգրան Միհրդատայ վրայ  
բարկացաւ .

Պ. Վասն զի անդամ մը չարաչար յաղթուելով  
Լուկուլսոէն փախաւ Տիգրանայ քով , և Լուկու-

Հ. Արտաշեսի զօրաց բազմութեանը վրայ ի՞նչ  
կը սպատմուի .

Պ. Կ'ըսեն թէ երբոր ամէնքը միաբան նետ նե-  
տէին՝ արևը կը խափանէր ու թէ որ մէյմէկ քար  
նետէին՝ բլուր մը կը ձեանար :

Հ. Արտաշես ի՞նչպէս մեռաւ .

Պ. Զօրացը մէջ խռովութիւն լյնալով զի՞նքը  
սպաննեցին (87) :

Հ. Արտաշեսին ովլ յաջորդեց .

Պ. Տիգրան իր որդին որ արգէն երկու տարիէ  
՚ի վեր հօրը հետ կը թագաւորէր :

Հ. Տիգրան թին առջի գործքը ի՞նչ եղաւ .

Պ. Յոյները նուաճեց, որոնք Արտաշեսի մահը  
լսելով ապստամբեր էին :

Հ. Տիգրան զո՞վ դրաւ իրեն փոխանորդ Պանաս-  
սի մէջ, ու Յոյները նուաճող .

Պ. Իր Միհրդատ անունով քեռայրը, որ քաջ  
ու խելացի մարդ էր :

Հ. Տիգրան թ, ի՞նչ կրօնական գործողութիւն-  
ներ ըրաւ .

Պ. Այլ և այլ տեղեր մէհեաններ շինելով Յու-  
նաստանէն բերած աստուածներու արձանները  
կանգնեց ու անոնց քուրմեր հաստատեց :

Հ. Ասորւոց երկիրը ի՞նչ բան ըրաւ Տիգրան .

Պ. Ասորւոց երկիրն տիրեց և անոնց Սեղինէ  
թագուհին բոնեց սպաննեց . վասն զի Սելլկիա-  
ցիքը յորդորեր էր Տիգրանէն ապստամբելու :

Հ. Հրեայք երբոր լսեցին Սեղինէ թագուհոյն  
սպաննեուիլը ի՞նչ ըրին .

Պ. Ծատ ընծաներ տուին Տիգրանայ որ իրենց  
Աղեքսանդրա թագուհին վնաս մը չհասցընէ :

Հ. Ի՞նչ պատճառաւ հոռվմայեցիք Միհրդա-  
տայ հետ թշնամացն .

Պ. Վասն զի Միհրդատ կապադովկիոյ իշխելով  
իր Արիարաթ տղան անոնց թագաւոր դրաւ . կա-  
պադովկացիք ալ հոռվմայեցւոց դիմեցին :

Հ. Հոռվմայեցիք ալ ի՞նչ ըրին .

Պ. Մէկէն Սիլլա քաջ զօրապետը խաւրեցին  
որ եկաւ Արիարաթը և իրեն Գորդիաս զօրապե-  
տը վանտեց , և Արիոբարզան կապադովկացին թա-  
գաւորեցուց :

Հ. Միհրդատ ան ատեն ի՞նչ ըրաւ .

Պ. Տիգրանէն օգնութիւն առնելով նորէն վրոն-  
տեց հոռվմայեցիները և Արիարաթը թագաւո-  
րեցուց :

Հ. Հոռվմայեցիք նորէն զօրք խաւրեցին Մի-  
հրդատայ վրայ .

Պ. Այլ և այլ զօրավարներ խաւրեցին որոնց շատ  
անդամ յաղթեց Միհրդատ , և Ակիւլաս զօրա-  
վարնին սպաննեց բերնէն վար հալած ոսկի լեցը-  
նելով :

Հ. Հոռվմայեցիք զ՞մ խաւրեցին զօրավար .

Պ. Լուկուլոսը որ շատ հեղ կտուելով երեմն  
յաղթուեցաւ երեմն ալ յաղթեց Միհրդատայ :

Հ. Ի՞նչու համար Տիգրան Միհրդատայ վրայ  
բարկացաւ .

Պ. Վասն զի անդամ մը չարաչար յաղթուելով  
Լուկուլոսէն փախաւ Տիգրանայ քով , և Լուկուլ-

լոս շատ տեղերու տիրեց ։ բայց վերջէն նորէն հաշ-  
տուեցաւ Տիգրան :

Հ ։ Տիգրան ի՞նչ պատերազմի մէջ յաղթուեցաւ  
Լուկուլլոսէն .

Պ ։ Լուկուլլոս Հայաստան մտաւ Տիգրանակեր-  
տը պաշարեց ։ Տիգրան Հռովմայեցւոց քիչուորու-  
թիւնը տեսնելով անհոգ կեցեր էր ։ բայց Լուկուլ-  
լոս յանկարծ վրայ վազելով Տիգրանին զօրքերը  
հալածեց ու Տիգրանակերար առաւ :

Հ ։ Լուկուլլոս կրցա՞ւ իր յաղթութեանը վրայ  
ուրախանալ .

Պ ։ Չէ . վասն զի լսեց որ Տիգրան՝ իր ուրիշ տեղ  
թողուցած զօրացը վրայ հասնելով լաւ մը ջարդ  
տուեր էր . ու քիչ մը ատենէն իր վրան ալ հաս-  
նելով Միհրդատին հետ , վերջապէս Հայաստանէն  
հալածեց :

Հ ։ Հռովմայեցիք Լուկուլլոսին տեղը զո՞վ խաւ-  
րեցին .

Պ ։ Պոմակէոսը , ու Լուկուլլոսը ետ կանչեցին :

Հ ։ Միհրդատ ինչո՞ւ ինքդինքը սպանիեց .

Պ ։ Իր Փառնակէս պլդին և Կաստոր նախարարը  
կաշառք առած Հռովմայեցւոց կողմը անցան : ինքն  
ալ բերդի մը մէջ անօգնական պաշարուելով Միք-  
զինքը սպաննեց Պոմակէոսին ձեռքը չկանալու հա-  
մար (59) :

Հ ։ Տիգրան երբոր լսեց Միհրդատայ մեռնիլը  
ի՞նչ ըրաւ .

Պ ։ Տեսնելով որ իր Տիգրան որդին ալ ապստամ-  
բեր է իրմէ ու ինքն ալ ծերացած , հաշտութիւնը  
ըրաւ Պոմակէոսի հետ , ու ասով պատերազմը լմնցաւ :

Հ. Տիգրան Պոմպէսի երթալէն ետքը հռովմայեցւոցմէ վրէժը առան.

Պ. Միջագետաց նորէն տիրեց, ու Գաբիանոս հռովմայեցւոց զօրապետը Եղիալտոս փախուց :

Հ. Տիգրան ինչո՞ւ Արշէզ Պարսից թագաւորին տուաւ նորէն նախագահութեան պատիւը.

Պ. Վասն զի տեսաւ որ հռովմայեցիք նորէն Ասորւոց ու Միջագետաց տիրելով իր վրայ կուգային որոնց չէր կընար դէմ զնել ծերութեանը պատճառաւ, ուստի Արշէզի տուաւ նախագահութիւնը՝ որ իրեն օգնէ :

Հ. Հռովմայեցիք Գաբիանոսին տեղը զօվլ խաւըցին.

Պ. Կրասոսը որ յաղթուելով սպաննուեցաւ հայերէն ու Պարթևներէն :

Հ. Ո՞վ եղաւ հայոց զօրավար Տիգրանայ ծերութեան ատեն.

Պ. Բարզափրան քաջ նախարարը որ հայոց և Պարսից բանակին ընդհանուր սպարապեան էր :

Հ. Բարզափրան ի՞նչ գործողութիւններ ըրաւ Ասորւոց երկրին մէջ.

Պ. Բոլոր Ասորւոց երկրին աիրեց, և Երուսաղէմին ալ առաւ խաբէութեամբ. թէպէտ և վերջը նորէն առին հռովմայեցիք հայոց ձեռքէն :

Հ. Աս յաղթութիւններէն ետքը Տիգրան ո՞րչափ ապրեցաւ.

Պ. Խիստ քիչ ութսունը հինգ տարուան մէսաւ յիսունուչորս տարի թագաւորելէն ետքը (35):

## ԴԱՍ Ե.

Արտաւազդ Ա. Արշամ և Արգուշ :

Հ. Ո՞վ յաջորդեց Տիգրանայ .

Պ. Արտաւազդ Ա. Տիգրանայ որդին :

Հ. Արտաւազդ Բ՛նչ ճամբայ բռնեց .

Պ. Ինքզինքը կերուխումի տուաւ որով Անտանինոս Հռովմայեցւոց զօրապետը բոլոր Ասորւոց Երկրին և ուրիշ տեղերու տիրեց :

Հ. Անտոնինոս Բ՛նչ պատճառաւ Արտաւազդայ հետ թշնամացաւ .

Պ. Վասն զի Արտաւազդ ընդդէմ իրեն խոստմանը ծածուկ Պարսից օգներ էր, փոխանակ զի Անտոնինոսին օգնելու խօսք տուեր էր :

Հ. Անտոնինոս Բ՛նչ կերպով Արտաւազդը բըռնեց .

Պ. Աւելի խաբիըքելով քան թէ քաջութեամբ բռնեց զինքը ու ոսկիէ շղթայի զարկած Եղիպառատարաւ (30) :

Հ. Արտաւազդին բռնուելէն ետքը Հայաստանի վեճակը Բ՛նչ եղաւ .

Պ. Անտոնինոս տիրեց Հայաստանի ու Ստորին Հայքը իր Ազեքսանդր տղուն տուաւ, և Վերինը Մարաց :

Հ. Արտաւազդը ով սպաննեց .

Պ. Աղջոսկատրա թագուհին, որ գլուխը կորել տուաւ :

Հ. Ո՞րչափ ատեն հռովմայեցիք հայաստանի տիրեցին.

Պ. Խիստ քիչ. վասն զի Արշամ Տիգրանին եղ բօրորդին՝ Պարսից օգնութեամբը հռովմայեցիները վանտեց ու ինչուան Կեսարիա տիրեց (28):

Հ. Ինչու համար Արշամ սկսաւ հռովմայեցւոց հարկ տալ.

Պ. Օգոստոսին խնդրեց Արտաւազայ երկու տղաքը որ հռովմ գերի էին. երբոր անիկայ չիտրաւ, ան ատեն Արշամ յանձն առաւ հարկ տալ. միայն թէ անոնք ազատին. ինչպէս որ ազատեցան:

Հ. Ի՞նչ պատճառաւ հայոց թագաւորութիւնը երկու բաժնու բաժնուեցաւ, այսինքն Վերին և Ստորին.

Պ. Վասն զի Վերին հայաստանի հայերը որ Պարսից տակն էին, ձանձրացած անոնց տուած բոնութիւններէն, Օգոստոս կայսեր դիմեցին. ան ալ Արտաւազայ տղան Տիգրանը թագաւոր դրաւ անոնց որ Փոքը Տիգրան ըստեցաւ: Աս Վերին հայոց թագաւորութիւնը յիսունըւինը տարի քը շելն ետքը, Երուանդ Ստորին հայոց թագաւորութեան հետ միացուց :

Հ. Արշամ ո՞րչափ ատեն թագաւոր եղաւ.

Պ. Քսանընը տարի խաղաղութեամբ թագաւորեց :

Հ. Արդար Արշամայ որդին իր հօրը յաջորդելով ի՞նչ անուն հանեց.

Պ. Իր խելացիութեանը և հեղաքարոյութեանը համար ամէնքն ալ սկսան Աւագ այր ըսել իրեն, որ վերջէն աղաւաղելով Արդար ըստեցաւ:

Հ. Ինչո՞ւ համար հերովդէս Արքարու հետ  
թշնամացաւ .

Պ. Վասն զի հերովդէս կ'ուղէր որ իր պատ-  
կերն ալ Օգոստոսի պատկերին հետ մէկակղ մէ-  
հեաննիերուն մէջը կախուի . Արքար առ բանս յանձն  
չառաւ , ու պատերազմ բացուելով մէջերնին՝ հե-  
րովդէս չարաչար յաղթուեցաւ :

Հ. Ինչո՞ւ համար Արքար հոռվմ գնաց .

Պ. Վասն զի հերովդէսի կողմը եղաղները ոփ  
սպահելով Արքարու վրայ ամբաստանութիւններ  
ըրին Օգոստոս կայսեր . ան ալ հոռվմ գնաց ու  
ինքենքը արդարացուց :

Հ. Ինչո՞ւ համար թագաւորական աթոռը Մըծ-  
բինէն Եղեսիա փոխադրուեցաւ .

Պ. Վասն զի Արքար կ'ուղէր հոռվմայեցւոցմէ  
սպաստամբիլ . ուստի աթոռը Եղեսիա փոխեց ու  
սկսաւ ամրացնել զանիկայ :

Հ. Ի՞նչ բանէն գրգռուեցաւ Արքար ապօ-  
տամբելու հոռվմայեցւոցմէ .

Պ. Տիբերիոս կայսեր ուրախակցութեան հա-  
մար խրկուած հայ դեսպանները անարգուեցան  
հոռվմայեցւոցմէ փուճ պատճառի մը համար :

Հ. Ի՞նչ արգելք եղաւ որ Արքար չկրցաւ ա-  
պօտամբիլ .

Պ. Արտաշէր Պարսից թագաւորը մեռնելով  
նոյն օրերը , Պարսկաստան գնաց Արքար , ու ա-  
նոր որդւոցը մէջ ինկած խռովութիւնը խաղաղ-  
ցուց , Քրիստոսի 21 թուին :

Հ. Ի՞նչ ձախորդութիւն հանդիսեցաւ Արքա-  
րու Պարսկաստան .

Պ. Սաստիկ բորստեցաւ որ բժիշկները չկրցան  
առողջացնել. վերջը Թագեսս առաքեալը բժշկեց :

Հ. Ի՞նչ կերպով Աբգար Քրիստոսի ծանօթացաւ.

Պ. Խմանալով որ իր ապստամբութեան խորհուրդը Տիբերիոս կայսեր ականջը հասեր է, դեսպաններ խրկեց հառվմայեցւոց Պաղեստին կեցող զրապետին, որ զինքը արդարացընեն. դեսպանները տեսնելով հոն Քրիստոսի ըրած հրաշագործութիւնները՝ եկան պատմեցին իրեն:

Հ. Աբգար ի՞նչ ըրաւ ան ատեն.

Պ. Թուղթ գրեց Քրիստոսի և իր Անանէ սուրհանդակին ալ խաւրեց որ երթայ աղաճէ Քրիստոսի հայաստան գալ ու զինքը բժշկել. խկ թէ որ չկարենայ գալ, Քրիստոսի դիմաց պատկերը օրինակէ ու ըերէ:

Հ. Քրիստոս կատարեց Աբգարու խնդիրքը.

Պ. Չէ. բայց պատասխան գրեց Աբգարու, ու խոսք տուաւ որ համբառնալէն ետքը իր աշկերտներէն մէկը կը խաւրէ որ զինքը բժշկէ. ինչպէս որ եղաւ Թագեսս առաքելոյն ձեռքովը Քրիստոսի 31 թուին:

Հ. Աբգար Քրիստոսի հաւտալէն ու բժշկուելէն ետև ի՞նչ ըրաւ.

Պ. Իրեք տարի ալ ապրեցաւ ու մէյմէկ թուղթ գրեց Տիբեր կայսեր Պարսից և Ասորւոց թագաւորներուն՝ ցուցնելով Քրիստոսի աստուածութիւնը. ու ընդ ամէնը երեսունըութը տարի թագաւորելէն ետև սրբութեամբ մեռաւ:

## ԴԱՍ Զ.

**Անանէ, Սահատրուկ և Երուանդ :**

Հ. Աբգարու մեռնելէն ետե ինչո՞ւ խռովութիւն  
ինկաւ հայաստանի մէջ .

Պ. Վասն զի Անանէ Աբգարու որդին Եղեսիոյ  
մէջ թագաւորեց ու նորէն կռապաշտութիւն սկը-  
սաւ . իսկ Սահատրուկ Աբգարու քեռորդին Շա-  
ւարշանի մէջ թագաւորեց ու կ'ուզէր բոլոր հայ-  
աստանի տիրել :

Հ. Անանէ ի՞նչպէս մեռաւ .

Պ. Երբոր իր թագաւորական պալատը նորո-  
գել կուտար , սիւն մը իյնալով վրան սպաննեց  
զինքը , չորս տարի թագաւորելէն ետքը (38) :

Հ. Անանէի մեռնելէն ետե ո՞վ թագաւոր եղաւ  
հայաստանի .

Պ. Սահատրուկ՝ որ Եղեսացւոց երդում տուաւ  
թողլու որ ազատ պաշտեն զՔրիստոս . թէպէտ  
վերջէն ստեց իր երդմանը ու շատ մարդ նահատա-  
կեց , ինչպէս նաև իր Սահգուխտ աղջիկը :

Հ. Սահատրուկ քաղաքական շինութեանց մէջ  
ի՞նչ երևելի գործք ըրաւ .

Պ. Մծբինը՝ որ երկրաշարժէ մը աւրուեր էր ,  
սքանչելի կերպով նորոգեց , ու քաղքին մէջ տեղը  
իր արձանիը կանգնեց ձեռքը դրամ՝ մը տուած . ի-  
մացնել ուզելով որ բոլոր ունեցածը ծախսեր է :

Հ. Սանատրուկ ի՞նչ կերպով մեռաւ .

Պ. Որսի ատեն դիպուածով նետէ մը զարնուելով մեռաւ , երեսունըօրս տարի թագաւորելէն ետքը :

Հ. Սանատրուկին ո՞վ յաջորդեց .

Պ. Երուանդ Բ. որ թէպէտ և Արշակունի էր , բայց թագաւորական ցեղէ չէր :

Հ. Երուանդ ի՞նչպէս թագաւոր եղաւ .

Պ. Իրեն ըրած քաջութիւններովը և քաղցրաբարոյութեամբը ամենուն սիրտը իրեն քաշեց , ուրով Սանատրկոյ մեռնելէն ետև զինքը թագաւոր դրին նախարարները :

Հ. Երուանդ իր թագաւորութիւնը ասպահով ցընելու համար ի՞նչ բան ըրաւ .

Պ. Բոլոր Սանատրկոյ ցեղը թրէ անցնել տըւաւ , որոնցմէ միայն Արտաշէս անունով տղան Պարսկաստան փախաւ Ամբատ Բագրատունին ձեռքովը :

Հ. Ինչու համար Երուանդ Միջագետքը չոռվ մայեցւոց տուաւ ու ինքը Վերին Հայքը առաւ .

Պ. Վասն զի լսեց Արտաշէսի Պարսկաստան փախչելը և ուզեց իր թագաւորութիւնը աս կերպով զօրացնել . աս սպատճառաւ աթուն ալ Արմաւիր փոխադրեց :

Հ. Երուանդայ ըրած շինութիւններուն մէջ ո՞րն է երևելին .

Պ. Երուանդայատ քաղաքը իրեն գեղեցկութեանը համար , ուր որ վերջէն աթուն ալ փոխադրեց , ու Բագրատանը՝ իրեն մէհեաններուն համար :

Հ. Ի՞նչ կերպով Արտաշես իր թագաւորութիւնը առաւ.

Պ. Դարեհ Պարսից թագաւորին օդնութեամբ, որուն միջնորդ եղան Սմբատ և Պարսից նախարարները (88):

Հ. Երբոր Երուանդ լսեց Արտաշեսի գալը իր վրայ ի՞նչ ըրաւ.

Պ. Որովհետեւ Ուտէացւոց վրայ պատերազմի գացած էր, մէկէն հաշտութիւնն ըրաւ ու առատ վարձքով շատ զօրք ժողված սկսաւ Արտաշեսի վրայ երթալ:

Հ. Երբոր Հայերը լսեցին Արտաշեսի գալը՝ ի՞նչ կերպով ընդունեցան զինքը.

Պ. Շատ ուրախութեամբ. որով շատ նախարարներ ամբողջ իրենց գնդովը Արտաշեսի կողմը անցան, որոնցմէ մէկն էր Արգամ որ խիստ աշխարդ էր :

Հ. Ո՞ր կողմը յաղթեց.

Պ. Արտաշեսի կողմը, որով ստիպուեցաւ Երուանդ փախչել Երուանդաշատ :

Հ. Երուանդ ի՞նչպէս մեռաւ.

Պ. Նորէն պատերազմը սասականալով Երուանդաշատը առնուեցաւ, ու հոն իր պալատին մէջ Երուանդն ալ սպաննուեցաւ Արտաշեսի զօրքերէն (89):

## ԴԱՍ Է.

**Արտաշէս երկրտորդէն ինչուան Տրդառ :**

Հ. Արտաշէս Բ. Ծագաւորելով իր առջի գործ քը ի՞նչ ըրաւ .

Պ. Իրեն բարերարները մեծ պարզմներով պատուեց . Սմբատը ընդհանուր սովարապետ ըրաւ , Արդամը իրեն երկրորդ :

Հ. Ուրիշ որո՞ւ բարիք ըրաւ Արտաշէս .

Պ. Գիսակ նախարարին Ներսէս անունով որդուոյն որն որ մեծ նախարարութիւն ըրաւ Դիմաքս սեան կամ Կամսարական անուաննելով . որովհետեւ որ Գիսակ դէմքին կէսը կորանցուցեր էր պատերազմի մէջ Արտաշէսը ազատելու համար :

Հ. Արտաշէս որո՞նց հետ պատերազմ ըրաւ .

Պ. Ալանաց հետ որոնց յաղթեց և Ծագաւորին աղան պատերազմի մէջ ըռնեց :

Հ. Ի՞նչպէս լմնցաւ սլատերազմը .

Պ. Ալանաց Ծագաւորին Սաթինիկ աղջիկը Արտաշէսի աղաչելով իր եղբայրը աղատեց ու պատերազմը լմնցուց , և ինքն ալ Արտաշէսի Ծագուհի եղաւ :

Հ. Արտաշէս քաղաքական բաներու մէջ ի՞նչ բարեկարգութիւններ ըրաւ .

Պ. Ամենայն բանի կարգ կանոն դրաւ և ծաղկեց Հայաստանը . որով իրեններուն սիրելի և օ

տարաց նախանձելի եղաւ թէ ինքը և թէ իր աշխարհքը :

Հ. Ի՞նչ մասնաւոր նախարարութիւն հաստատեց Արտաշէս.

Պ. Ալանաց կողմանէ Սաթինկայ համար եկած հարսնածուները մասնաւոր ցեղ որոշեց Առաւելեան անուանելով :

Հ. Արտաշէս ետևէ եղա՞ւ հռովմայեցիներէն ապստամբելու .

Պ. Շատ ջանք ըրաւ առ բանիս. Տրայխանոսի սուրբ տալը դադրեցուց, և հռովմայեցւոց զօրացը քանի մը անգամ յաղթեց :

Հ. Արտաշէս Բ. կրցա՞ւ իր խորհուրդը առաջանիլ.

Պ. Զէ. վասն զի երբոր լաեց Տրայխանոսի անթիւ բազմութեամբ գալը, վախնալով շատ ընծաներ առած դիմացը ելաւ ու անոր բարկութիւնը իջեցուց :

Հ. Ո՞ւր մեռաւ Արտաշէս.

Պ. Մարանդ գաւառը՝ Մարաց կողմերէն դառնալու ատեն քառասունումէկ տարի Ծագաւորելին ետքը. այնպէս սգացին զինքը հայերն՝ որ շատը իրենք զիրենք սպաննեցին գերեզմանին վրայ (129):

Հ. Արտաւազդ Բ. իր հօրը տեղը յաջորդելով ի՞նչ գործողութիւն ըրաւ.

Պ. Զբանասէր և անկարգ կեանք ունեցաւ. բոլոր իր եղբայրները քովէն վանտեց, միայն Տիրանը քովք պահեց, իրեն յաջորդեցնելու համար :

Հ. Արտաւազդ ի՞նչպէս մեռաւ .

Պ. Որսի ելած ատենը վհի մը մէջ ինկաւ ու կորսուեցաւ, երկու տարի թագաւորելէն ետքը :

Հ. Տիրան Ա. իր եղբօրը յաջորդելով ի՞նչ ճամբայ բանեց .

Պ. Եղբօրը անկարդ և անհոգ ճամբան . ան պատճառաւ տասուերեք տարի թագաւորելէն ետև կաւավարութիւնը Երախնաւու անունով իշխանին յանձնեց ու ինքը Եկեղեց գաւառը քաշուեցաւ :

Հ. Ասոր ատենը հռովմայեցիք ի՞նչպէս էին հայոց հետ .

Պ. Երբոր Անտոնինոս Պիոս կայսր եղաւ, Տիրան խնդակցութեան գեսաղան խրկեց իրեն հարկն ալ մէկանզ. Անտոնինոս սիրով ընդունեցաւ, և թագ ու ծիրանի խաւրեց Տիրանայ և ստակ մը կովսել տուաւ ձեռքը Տիրանայ ուսին վրայ դրած :

Հ. Տիրան ի՞նչպէս մեռաւ .

Պ. Քաննուերկու տարի թագաւորելէն ետքը օր մը ճամբայ ընելու ատեն՝ ձեան հիւս մը վրան փլաւ ու խղդեց զինքը (151):

Հ. Տիրանին ովլ յաջորդեց .

Պ. Տիգրան Գ. իր պղտի եղբայրը, որ Պերող Պարսից թագաւորին հետ միացած յաղթեց հըստվմայեցոց և Սևերիանոս զօրավարնին ալ քապաննեց \*

Հ. Տիգրան աս յաղթութենէն ետքը ի՞նչ ճախորդութեան հանդիսուեցաւ .

Պ. Որեղիսս կայսրը լսելով աս եղածները՝ Աւրու Դուկիոս իր կայսերակիցը խաւրեց որ եկաւ

իր թշնամիներուն յաղթեց, ու Տիգրանին վրան խղճալով գերութենէ ազատեց, որ կնկանէ մը իսա բուելով բռնուեր էր Միջագետքի կողմերը գացած ատենը:

Հ. Տիգրան Գ.ին ով յաջորդեց.

Պ. Վաղարշ իր որդին ասոր ատենը հայաստանի վրայ եկան Հիւսիսային ազգերը, ինքն ալքաջութեամբ պատերազմելով վանտեց բայց ինքն ալ զարնուելով մեռաւ, քսան տարի թագաւորելն ետքը:

Հ. Խոսրով Ա. Թագաւորելէն ետև իր առջի դործողութիւնը որն եղաւ.

Պ. Հիւսիսային ազգաց վրայ պատերազմի ելաւ, իր հօրը մահուան վրէժը առնելու համար ու յաղթեց (214):

Հ. Անտոնիոս Կարակալլա Խոսրովու ինչ բան ըրաւ.

Պ. Կարակալլա երբոր Միջագետքի կողմերը եկեր էր, Խոսրով գիմացը գնաց պատուելու համար զինքը. բայց Կարակալլա զինքը չժողուց որդաւնայ, ինչուան որ Հայերը կատղած սկսան կարակալլային վրայ վաղել:

Հ. Ինչո՞ւ համար Արտաշեր Պարսից թագաւորը ետևէ եղաւ Խոսրովը սպաննելու.

Պ. Արտաշեր Պարսից Արտաւան թագաւորը սպաննեց որ Արշակունի էր ազգաւ ու ինքը թագաւոր եղաւ. աս բանիս համար Խոսրով անոր դէմ ելաւ, և շատ անգամ յաղթելով ինչուան Հնդկաստան փախուց զինքը և չէր թողուր որ հանգիստ թագաւորէ:

Հ. Արտաշելի երբոր պատերազմով չկրցաւ խոս-  
րովու յաղթել ի՞նչ ըրաւ.

Պ. Մեծամեծ բաներ խոստացաւ ան մարդուն  
որ Հայաստան երթալով խոսրովը սպաննեէ :

Հ. Ո՞վ յանձն առաւ աս բանս.

Պ. Անակ Պահլաւունին, որ Հայաստան եկաւ,  
ձևացընելով որ Արտաշը բանութիւններէն փա-  
խեր է: Ճամբան գալու ատենը որդի մը ունեցաւ,  
այն իսկ է մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը:

Հ. Անակ ի՞նչպէս կատարեց իր չարութեան  
խորհուրդը.

Պ. Օր մը որսի ատեն նետով զարկաւ սպան-  
նեց խոսրովը, ու երբոր թագաւորին քովի մար-  
դիկները զննքը կ'ուղէին սպաննել, փախչելու ա-  
տեն գետը ինկաւ ու խեղդուեցաւ (259):

## ԴԱՍ Բ.

### ՏՐԴԱՌ և ԽՈՏՐՈՎ Բ:

Հ. ՄԵծին խոսրովու մեռնելէն ետե Հայոց վե-  
ճակը ի՞նչպէս եղաւ.

Պ. Եկաւ Արտաշելի ու բոլոր Հայոց տիրեց և  
խոսրովուցեզը ջնջել տուաւ, որոնցմէ Տրդատ ա-  
նունով մանչ մը և անոր խոսրովիդուխտ քոյրը ա-  
զատեցան Արտաւազդ Մանդակունին և Օտա Ա-  
մատունին ձեռքովը:

Հ. Տրդատը ո՞ւր փախուց Արտաւազդ Մանդա-  
կունին.

Պ. Կեսարիա ու վերջը հստվմ, ուր շատ քաջութիւններ ընելով մեծ պատռւց հասաւ:

Հ. Արտաշեր ո՞քչափ ատեն տիրեց հայոց վրայ և ի՞նչ գործողութիւն ըրաւ.

Պ. Արտաշեսի անկած սահմանագլխի քարեցուն վրայի արձանագրութիւնները աւրել տալով իր անունը գրել տուաւ պարսկերէն. քսանըվեց տարի իշխեց հայոց և Պարսից վրայ ու մեռաւ:

Հ. Արտաշեն ո՞վ յաջորդեց.

Պ. Իր Շապուհ որդին, որուն ատենը Տրդատ հստվմայեցի զօրքով եկաւ ու առաւ իր հայրենական ժառանգութիւնը:

Հ. Տրդատ ի՞նչ արդիւնք ըրաւ որ հստվմայեցիք իրէն օգնութիւն տուին.

Պ. Դիոկետիանոսի կողմանէ Գոթացւոց հոչէ հսկայ ու քաջ թագաւորին հետ մենամարտութիւն ընելով, յաղթեց անոր ու հստվմայեցիքը մեծ նախատինքէ մը ազատեց:

Հ. Երբոր Տրդատ կեսարիա հասաւ՝ հայերը ի՞նչպէս ընդունեցան զի՞նքը.

Պ. Ամէն նախարարները դիմացը ելլելով զի՞նքը նորէն թագաւոր գրին, ու բոլոր հայաստան մեծ խնտում եղաւ (286):

Հ. Տրդատ հայաստանի տիրելէն առաջ ուրիշ ի՞նչ գործողութիւն ըրաւ.

Պ. Եկեղեց գաւառը գնաց Անահայ շնորհակալութիւն ընելու համար, և հոն իմանալով որ Գրիգոր Լուսաւորիչ քրիստոնեայ ու Անահայ որ գրին է, շատ չարչարելէն ետե զի՞նքը խոր վիրատի մը մէջ ձգել տուաւ:

Հ. Տնչպէս Տրդատ Շապուհը վկնտեց հայաս-  
տանէն.

Պ. Իրէք անգամ Շապուհ պատերազմի ելաւ,  
բայց իրէք անգամ ալ յաղթուելով հայաստանը  
ձգեց ու ինչուան Ատրպատական աշխարհը փա-  
խաւ: Ուրիշ շատ յաղթութիւններ և քաջութիւն-  
ներ ընելով Տրդատ բոլոր մօտակայ ազգերուն սիր-  
ող վախ ձգեց:

Հ. Տրդատ քրիստոնեանները հալածելուն հա-  
մար ի՞նչ պատիժ կրեց.

Պ. Որովհետեւ Հռովմէն եկած Հռիփսիմեան կու-  
սանքները նահատակեց, ինքն ալ Աստուծմէ պատ-  
ժուելով որսի ատեն խողի կերպարանք փոխուե-  
ցաւ ու վայրենացաւ. իշխաններէն շատն ալ նոյն  
պատիժները ունեցան:

Հ. Ո՞վ բժշկեց զՏրդատը.

Պ. Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, որ տասնըչորս  
տարի վերապը կենալին ետքն ալ գեռ ողջ էր Աս-  
տուծոյ հրաշքովը. վերապէն ելլելով բժշկեց ըզ  
Տրդատը և բոլոր նախարարները, և զՔրիստոս  
քարոզելով զամէնքը մկրտեց. ինքն ալ Կէսարիա  
խրկուելով աբքեպիսկոպոս ձեռնադրուեցաւ:

Հ. Տրդատ քրիստոնեայ ըլլալէն ետև ի՞նչ մաս-  
նաւոր գործողութիւն ըրաւ.

Պ. Լուելով որ Կոստանդիանոս ալ քրիստոնեայ  
եղել է, սրբոյն Գրիգորի հետ մէկտեղ Հռովմ գը-  
նաց, ուր որ սուրբ Անդքեսարոս պապը հրաման  
տուաւ որ Լուսաւորչայ աթուն ալ պատրիարքա-  
կան աթոռ սեպուի (319):

Հ. Տրդատ Հռովմէն դառնալէն ետև ի՞նչովէս  
դատու հայաստանը.

Պ. Շապուհ Հիւսիսային ազգաց հետ միացած Հայաստանի վրայ վազեր էր. Տրդատ շուշառվ մը սլատերազմի պատրաստուելով զամէնքը վանաեց, և Հիւսիսային ազգաց Գեղուհոն անունով քաջ զօրավարը մէկ զարնուածքով ձիովը մէկտեղ էր. կու Ճղքեց: Աս պատերազմներով Տրդատ բոլոր Հայոց քաղաքները ազատեց Պարսից ձեռքէն՝ որոնց որ բոնութեամբ տիրեր էին:

Հ. Ի՞նչպէս մեռաւ Տրդատ.

Պ. Տեսնելով նախարարաց անկարգութիւնները, թողուց թագաւորութիւնը ու Լուսաւորչայ Ճգնարանը քաշուելով հոն կը բնակէր. նախարարները կրկին անգամ զինքը կանչելէն ետքը թոյն տուին իրեն, ու ասանկով մեռուցին յիսունը վեց տարի թագաւորելէն ետքը (341):

Հ. Տրդատայ մեռնելէն ետև ի՞նչ խուվլութիւններ եղան Հայաստանի մէջ.

Պ. Ազուանկը ապստամբեցան ու Մանատիուկ անունով մէկը իրենց վրայ թագաւոր դրին. նոյն պէս նաև Բակուր Ազգնեաց իշխանը. իսկ Բզնունիք, Մանաւազեանկը և Որդունիք իրարու դէմ ելելով մէկզմէկ ջարդեցին:

Հ. Տրդատայ ո՞վ յաջորդեց.

Պ. Նախարարները տեանելով աս անկարգութիւնները սուրբ Արթանէս կաթուղիկոսին հետ միացած Տրդատայ որդին Խոսրով Բ. թագաւոր դրին Կոստանդ կայսեր հաճութեամբը, որն որ թագ ու ծիրանի խաւրեց:

Հ. Խոսրով Բ. թագաւորելէն ետև ի՞նչ դորձողութիւններ ըրաւ.

Պ. Իրեն մեղկութեամբն ու անհոգութեամբը

ամենելին յիշատակի արժանի գործողութիւն մը  
ըրաւ. Դուին (Պէս. Բւշ) քաղաքը շնեց ու ա-  
թոռը հոն փոխադրեց :

Հ. Խոսրովու ատեն ի՞նչ երևելի զօրավար կար  
հայաստան .

Պ. Վահան Ամատոմին , որ մեծ յաղթութիւն  
մը ըրաւ Շապհոյ և հիւսիսային ազգաց դէմ , ո-  
րոնք առաջ Խոսրովու յաղթելով ինչուան Վա-  
ղարշապատ հասեր էին :

Հ. Խոսրով ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ. Ինը տարի . իրեն յաջորդեց իր որդին Տի-  
րան Բ (353) :

## ԴԱՍ Թ.

Տիրան և Արշակ :

Հ. Տիրան ի՞նչ կերպով թագաւորեց .

Պ. Սուրբ Վրթանեսին հետ Ստամակով գնաց  
ու հոն կոստանդ կայսրը թագաւորեցուց զինքը :

Հ. Շապուհ երբոր լսեց Տիրանայ Ստամակով  
երթալը ի՞նչ ըրաւ .

Պ. Անթիւ զօրք տալով իր Ներսեհ եղբօրը ձեռ-  
քը հայաստան խաւուեց որ երթայ թագաւորէ  
հայոց վրայ . բայց Արշակիր կամսարական , որուն  
որ յանձնուած էր հայաստանը , նախարարները  
միացնելով յաղթեց ու վճնտեց զՆերսեհը :

Հ. Տիրան երբոր հայաստան դարձաւ ի՞նչպէս  
կուաւ կառավարել իր տէրութիւնը .

Պ. Բոլորովին անկարգութեամբ ու թուլութեամբ ան պատճառաւ Շապուհին հետ հաշտութիւն խօսեցաւ ու սկսաւ տուրք տալ անորալ, ինչպէս Յունաց կուտար :

Հ. Տիրան ինչո՞ւ համար սուրբ Յուսիկ հայրապետը սպաննեց .

Պ. Վասն զի երբոր Յուլիանոս ուրացող կայսրը Պարսից վրայ կ'երթար, իր պիղծ պատկերը խաւրեց Տիրանայ որ եկեղեցւոյ մէջը կախէ . Երբոր սուրբ Յուսիկ դէմ դրաւ աս բանիս և պատկերքը ոտքին տակը տռնելով կոտրաեց, թագաւորը բարկութենէն այնչափ ծեծել տուաւ սուրբ հայրապետը՝ որ մեռաւ :

Հ. Ինչո՞ւ համար Շապուհ Տիրանին աչքերը փորել տուաւ .

Պ. Վասն զի Տիրան իր երդմանը դէմ Յուլիանոսին օգներ էր Պարսից վրայ երթալու ատեն . Շապուհ ալ աս բանիս վրէժը տռնելու համար խարէկութեամբ իրեն կանչեց Տիրանը ու աչքերը փորել տալով կուաշ աւանը խաւրեց (362) :

Հ. Տիրան ինչպէս մեռաւ .

Պ. Անգամ մը Տիրան իր Արշակ տղուն յանգիմանութեան թուղթ մը դրեց . Արշակ ալ բարեկանալով սպաննել տուաւ զհայրը :

Հ. Արշակ իր հօրը տեղը յաջորդելով ինչպէս կառավարութիւն ունեցաւ .

Պ. Հօրը պէս անկարգ և քան զայն ալ դէշ որով ազգին մէջի եղած ամէն տեսակ խեղճութեանց և անկարգութեանց պատճառ և յառաջացուցիչ եղաւ :

Հ. Արշակայ ատեն ի՞նչ երևելի մարդ կար հայ աստանու մէջ.

Պ. Մէծն Ներսէս մէր սուզբ հայրապետը որ լուսաւորչայ թոռանը թոռն էր, որն որ շատ մեծամեծ բարիքներ ըրաւ թէ ազգին և թէ թագաւորութեան:

Հ. Ինչու համար Վաղենտիանոս Արշակայ վրայ պատերազմ բացաւ.

Պ. Վասն զի Արշակ Վաղենտիանոսի խաւրածդեսպանները, որոնք եկեր էին համոզել զԱրշակը որ Պարսից ծառայութենէն ետ կենայ՝ արհամարհեց. ան ատեն Վաղենտիանոս ալ մեծ պատրաստութեամբ իր թէոդոս զօրապետը խաւրեց որ երթայ աս արհամարհանաց վրէժը լուծանէ:

Հ. Ո՞վ իշեցուց Վաղենտիանոսի բարկութիւնը.

Պ. Մէծն Ներսէս որ Ստամիու գնաց ու իրեն պքանչելի և քաղցր խօսուածքով թագաւորը համոզեց, ու ամէն բան կարգի դրաւ:

Հ. Արշակայ ըրած սնիրաւ սպանութիւնը ո՞րն է.

Պ. Իր Տրդատ եղբօրը Գնէլ որդւոյն սպանութիւնը, ունեցած հարսառութեանն ու կնկանը վրայ նախանձելով. որով Գնէլայ Փառանձեմ կինը իրեն երկրորդ կին առաւ. ան ալ Ուլիմովիադա Արշակին կինը թունաւորեց:

Հ. Արշակ ի՞նչպէս չէնցուց Արշակաւան քաղբը.

Պ. Աս քաղաքը իր անունով շինել սկսաւ և հրաման հանեց որ ամէն անզգամ և չարագործմարդիկ հոն փախչելով ազատին, որով քիչ ատենի մէջ բոլոր քաղաքը լեցուեցաւ:

Հ. Աս անիրաւ հրամանին հետևանքէն ի՞նչ ելաւ.

Պ. Նախարարները բարկացած Շապուհը իրենց օգնութիւն կանչեցին, ու անոր օգնութեամբը Արշակաւանը կործանեցին, բնակիչները ջարդեցին բաց ՚ի պղափառութեամբ, և Արշակն ալ փախուցին որ գնաց Վրաց ապաւինեցաւ:

Հ. Արշակ Վրացւոցմէ օգնութիւն գտան.

Պ. Շատ մը զօրք ժողված նախարարներուն հետ սկսաւ պատերազմիլ. և երկու տարիի չափ երկու կողմէն ալ մեծամեծ ջարդեր եղան. ան միջոցին Վաղէս կայսրն ալ Արշակայ դէմ զօրք խաւըց իմանալով որ Շապուհին օգներ է Յունաց դէմ:

Հ. Արշակ Երբոր ամէն կողմանի թշնամիներէ պաշարուեցաւ, ի՞նչ հնալք մտածեց.

Պ. Ուրիշ անգամներուն պէս նորէն սուրբ Ներսէսի ապաւինեցաւ. ան ալ շատ դժուարութեամբ նախարարները հաշտեցուց թագաւորին հետ, և վերջը Արշակին որդին Պատրի պատանդ առած՝ Ստամակով Վաղէս կայսեր գնաց. բայց Վաղէս արիոսեան ըլլալով մէկէն քշել տուաւ սուրբ Ներսէսը և դաշինքն ալ ընդունեցաւ:

Հ. Երբոր լսեց Արշակ սուրբ Ներսէսի աքսութուիլը ի՞նչ ըրաւ.

Պ. Սկսաւ արձակ համարձակ իր անկարգութիւնները ընել. շատ մարդ անիրաւութեամբ ըսպաննեց, որովնորէն խոռվութիւններ սկսան:

Հ. Արշակ ի՞նչպէս բռնուեցաւ.

Պ. Շապուհ ոխ ունենալով Արշակայ վրայ՝ նորէն շատ զօրք խաւրեց որոնց հետ միացան նաև նախարարներն, ու Արշակը ան աստիճան նեղը խոթեցին որ Պարսից անձնատուր եղաւ:

Հ. Ըապուհ ի՞նչ ըրաւ զԱրշակը .

Պ. Լաւ մը յանդիմանելէն ետքը Անյուշ ըսուած  
բերդը խաւրեց :

Հ. Ըապուհ ի՞նչ կերպով ետեէ եղաւ Հայերը  
արևապաշտ ընելու .

Պ. Մերուժան Արծրունի և Վահան Մամիկո-  
նեան ուրացող նախարարներուն թագ խոստացաւ  
և շատ զօրք տուաւ ձեռքերնին որ երթան Հայերը  
արևապաշտ ընեն . անոնք ալ ամէն չարիք հասու-  
ցին Հայոց (378) :

Հ. Արշակ ի՞նչպէս մեռաւ .

Պ. Լսելով բոլոր աս եղած չարիքները՝ յուսա-  
հատելով ինքզինքը սպաննեց , քսան տարիի չափ  
թագաւորելէն ետքը :

## ԴԱՍ Ժ.

Պատ և Վարագդաս :

Հ. Ի՞նչ կերպով Հայերը աս թշուառութիւն-  
ներէն ազատեցան .

Պ. Սրբոյն Ներսեսի ազատներովը՝ Մեծն Թէո-  
դոս Արշակին որդին Պապը թագաւոր դրաւ Հայոց  
վրայ , և Յունաց զօրքով Հայաստան խաւրեց , ո-  
րոնք եկան Պարսիկները վանտեցին (381) :

Հ. Աս սկատերազմին ատենը սուրբ Ներսէս ի՞նչ-  
պէս օգնեց Հայոց բանակին .

Պ. Երբոր երկու կողմէն ալ ահեղ պատրաս-  
տութեամբ կը պատերազմէին՝ սուրբ Ներսէս Կը-  
պատ լեռան վրայ եւաւ ու բազկատարած սկսաւ

աղօթել, որով քայի մը ելաւ ու Պարսից նետել  
իրենց վրայ կը դարձնէր. և արևուն դէմը ամազ մը  
գալով արել ծածկեց որ Հայերը չինեղէ:

Հ. Ովլմիցուց պատերազմը.

Պ. Սմբատ Բագրատունին, որ Մերուժան Հայ  
ուրացող իշխանին ետևէն վազելով բռնեց զինքը  
ու տաքցուցած շամփուրի երկաթը պսակաձև գլու  
խը գնելով բաւաւ. « Ասով կը պսակեմ զքեզ, Մե  
րուժան, որ կ'ուզեիր թագաւոր ըլլալ Հայոց ».  
ու այնպէսով սպաննեց զինքը, որով և պատերազ  
մը լմիցաւ:

Հ. Պատերբոր թագաւորեց ինչ գործ ովութիւն  
ըրաւ.

Պ. Յունաց զօրքը աւատ սպազմով ետ ճամ  
բեց, և ինքը ու նախարարներն ալ մէկտեղ խօսք  
տուին սրբոյն Կերսեսի որ անկէ ետքը հաւատար  
մութեամբ ծառայեն Աստուծոյ:

Հ. Ինչո՞ւ համար Պատ սուրբ Կերսեսի թոյն  
տուաւ.

Պ. Վասն զի սկսաւ իրեն ըրած չարութիւններն  
և անկարգութիւնները յանդիմաննել. Պատ չկրնա  
լով յայտնի մեռցնել՝ թոյն տուաւ անոր (383):

Հ. Ինչո՞ւ համար Թէոդոս կայսր Պատը սպան  
նել տուաւ.

Պ. Վասն զի Պատ՝ կայսերէն ապստամբէլով,  
Տերենտիանոս կայսեր զօրավարը՝ վանտեց Հայաս  
տանէն, բայց մերջը յաղթուելով բռնուեցաւ. Թէո  
դոս կայսրն ալ գլուխը կտրել տուաւ իրեք տարի  
թագաւորելէն ետքը:

Հ. Պատին տեղը ո՞վ յաջորդեց.

Պ. Թէոդոս Վարագգատ Արշակունի կարիքը  
թագաւորեցուց, որ իրեն քաջութիւններովը ե-  
րևելի եղած էր Յունաց մէջ:

Հ. Վարագգատայ դիսաւոր քաջութիւնները  
որո՞նք են.

Պ. Թագաւոր չեղած՝ անդամ մը հինգ Լոնդո-  
ռարտացիի գէմ ելալով մէկմէկու ետևէ հինգն ալ  
սպաննեց. բերդի մը վրայ վազելով տամնըեօթը  
հոգի եաւէ ետև նետով սպաննեց ու ինքը չինա-  
սուեցաւ. գարձեալ քսանուերկու կանգուն գետի  
մը վրայէն մէկ շնչով ցաթէեց :

Հ. Ինչո՞ւ համար Վարագգատ կայսերէն ապրա-  
տամբեցաւ.

Պ. Տեմնելով որ Յունաց զօրավարները կ'ուզեն  
իր վրայ իշխել չդիմանալով առ բանիս՝ Ըապուհին  
օգնութեամբը ուզեց ապստամբիլ:

Հ. Առաջ գնաց Վարագգատայ ապստամբու-  
թեան խորհուրդը.

Պ. Չէ. վասն զի լսելով որ կայսրը իմացեր է առ  
բանս, կոստանդնուպալովիս գնաց որ զինքը արդա-  
րացնէ. կայսրը բարկութենէն առանց տեսնալու  
մէկէն քշել առւաւ զինքը հեռու կղզի մը:

Հ. Վարագգատայ աքսորուելէն ետքը ի՞նչ վո-  
վոխութիւն եղաւ Հայոց թագաւորութեան մէջ.

Պ. Թէոդոս Պապայ երկու որդիքը՝ այսինքն Ար-  
շակը ու Վաղարշակը թագաւոր դրաւ Հայոց վր-  
այ, որպէս զի թէ որ մէկը ապստամբի՝ մէկալը  
հաւատարիմ մնայ:

Հ. Աս երկու թագաւորները ուր դիմու իրենց  
աթոռները.

Պ. Արշակ Դուին դրաւ իր աթոռը. իսկ վարշակ Երիզա դրաւ, որն որ և ոչ տարի մը թագաւորելով մեռաւ (388):

Հ. Վաղարշակին մեռնելէն ետեւ ուրիշ ի՞նչ նոր փոխութիւն եղաւ.

Պ. Յոյնք և Պարսիկք որոշեցին նոյն միջոցին որ հայաստանին Արևելեան կտորը Պարսից իշխանութեան տակը ըլլայ՝ Արևմտեանը Յունաց. ապատձառաւ Արշակ չուզելով Պարսից ծառացել Յունաց մասը գնաց ու աթոռը Երիզա փոխեց :

## ԴԱՍ ԺԱ.

Խոսրով Գ. Վահամշապուհ և Արտաշէս Գ.:

Հ. Երբոր Արշակ իրեն նախարարներովը մէկտեղ Յունաց մասը գնաց, Պարսիկք զով դրին թագաւոր իրենց մասին մէջ.

Պ. Խոսրով անունով մէկը Արշակունեաց ցեղէն :

Հ. Ինչո՞ւ համար Արշակայ և Խոսրովու մէջ պատերազմ բացուեցաւ.

Պ. Վասն զի քանի մը նախարարներ Արշակայ կողմէն Խոսրովին մասը անցնելու ատեննին, յա փըշտակեցին Արշակայ գահնձերը և Խոսրովին տարին: Արշակ աղաքանքով ուզեց իր գահնձերը, բայց Երբոր Խոսրով մտիկ չըրաւ, պատերազմ բացուեցաւ մէջերնին:

Հ. Ո՞ր կողմը յազեց.

Պ. Երկու կողմանէ աւ սաստիկ ջարդ ըլլալէն

Էտքը՝ Խոսրով յաղթեց։ Արշակ քիչ մը ատեն  
ալ ապրելէն ետքը մեռաւ։

Հ. Արշակայ տեղը զո՞վ թագաւոր դրին Յոյ-  
նէրը։

Պ. Թագաւորի տեղ յոյն կոմս մը դրին ու Գա-  
ղաւոն քաջ հայ իշխանն ալ սպարապետ։

Հ. Յունաց բաժնին հայերը աս բանս երբոր  
տէսան ի՞նչ ըրին։

Պ. Նախարարները աղաչեցին Խոսրովու որ զի-  
րենք ալ իր մասին մէջը ընդունի և իրենց առջե-  
կալուածները տայ. Խոսրով յանձն առաւ և ա-  
սով զօրացած կայսեր խօսք տուաւ, որ բոլոր հար-  
կը կը վճարէ թէ որ ինքը իշխէ Յունաց բաժնին  
ալ. կայսրն ալ հաւանեցաւ։

Հ. Ինչո՞ւ համար Շապուհ Խոսրովին վրայ խաւ-  
րեց իր Արտաշեր որդին։

Պ. Նախարարներէն ոմանք թշնամութիւն ու-  
նենալով Խոսրովին հետ. գացին սուտ ամբաստա-  
նութիւն ըրին Շապուհին թէ Խոսրով կ'ուզէ ա-  
պրսասամբիւ. ան ալ շատ զօրքով իր Արտաշեր որ-  
դին խաւրեց։

Հ. Արտաշեր ի՞նչ կերպով բռնեց Խոսրովը.

Պ. Խոսրով տեսնելով որ ամէն կողմանէ անօդ-  
նական մնաց՝ Արտաշը քով գնաց. ան ալ շղթայի  
զարկած Անյուշ բերդը խաւրեց զինքը ու Խոսրո-  
վին Վռամշապուհ եղբայրը թագաւորեցուց (392):

Հ. Վռամշապուհ ի՞նչպէս թագաւորութիւն ը-  
րաւ։

Պ. Խաղաղութեամբ ու խելացի կերպով, և ի-  
րեն հաւատարիմ հպատակութեամբը Պարսից  
Վռամկրման թագաւորին ալ շատ սիրելի եղաւ։

Հ. Վռամկրտնի ի՞նչ փոխարէն ըրաւ Վռամշապուհին հաւատարմութեանը.

Պ. Իր Խոսրով Եղբայրը Անցուշ բերդէն հանեցու պատուով կը պահէր :

Հ. Վռամշապուհի տաենը ի՞նչ ուսումնական յառաջադիմութիւն ըրաւ ազգերնիս .

Պ. Սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ տեսնելով ազգին խաղաղութիւնը և Վռամշապուհին ուսումնասիրութիւնը ետևէ եղան հայերէն գիրերը գըտնալու, ու դպրոցներ բանալով ազգին ուսումնական կենդանութիւն տուին (406) :

Հ. Վռամշապուհ ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ. Քսանըմէկ տարի՝ ամենայն բարեկարգութիւն և ուղղութիւն ընելով :

Հ. Վռամշապուհին տեղը ով թագաւորեց .

Պ. Նորէն Խոսրով թագաւորեց երկրորդ անգամ, որովհետև Վռամշապուհին Արտաշէս որդին դեռ պղտիկ էր :

Հ. Խոսրով Գ. Երկրորդ անգամ ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ. Մէկ տարի միայն ու մեռաւ (414) :

Հ. Խոսրով Գ. Էտքը ի՞նչ պատճառաւ հայատան տակնուվայ եղաւ .

Պ. Վասն զի Յազկերտ ուղելով որ Հայերը կրակապաշտ ընէ, իր որդին Շապուհը Հայոց թագաւոր դրաւ :

Հ. Ի՞նչ կերպով Յազկերտի աս խորհուրդը առաջ չեղնաց .

Պ. Քանի մը տարիէն Յազկերտ հիւանդացաւ .

ան պատճառաւաւ ։ Ըստուհի ալ Պարսկաստանի վնաց .  
որ թագաւորութիւնը առնէ . բայց Յազկերտ մե-  
ռաւ ու ինքն ալ սպաննուեցաւ :

Հ . Ըստուհին երթալին ետև Կախարարները  
ինչ ըրին .

Պ . Ըստուհին թողուցած զօրացը վրայ վազե-  
ցին ու աղէկ ջարդ մը տալով փախուցին . բայց  
Վռամ Պարսից թագաւորէն վախնալով ամէնքին  
ալ ցրուեցան ու իրենց բերդերը քաշուեցան :

Հ . Վռամ Խոսրովին տեղը զով թագաւոր դրաւ  
հայոց վրայ .

Պ . Ազգերնիս լաւ մը չարչարելին եաքը , թա-  
գաւոր դրաւ Վռամշապուհին Արտաշէս որդին  
տասնըութը տարուան , ու անունն ալ փոխելով  
Արտաշէր դրաւ :

Հ . Արտաշէս կամ Արտաշէր ինչպիսի կառա-  
վարութիւն ունեցաւ .

Պ . Անկարդ ու մոլի ըլլալով ամենուն ատելի  
եղաւ :

Հ . Ի՞նչպէս վերջացաւ Արշակունեաց թագա-  
ւորութիւնը .

Պ . Կախարարները ձանձրացած Արտաշէսի ան-  
կարգութիւններէն , Վռամին աղաչեցին որ թա-  
գաւորութիւննին վերցընէ ու իրենց վրայ պարսիկ  
մարզպան մը դնէ . Վռամ ալ կատարեց ինդիք-  
նին :

Հ . Չեղաւ մէկը որ թագաւորութեան վերցուե-  
լուն դէմ կենայ .

Պ . Սուրբ Սահակ հայրապետը շատ ջանաց նա-  
խարարներուն չար միտքը փոխել , նաև Վռամայ

առջևն ուլ պաշտպանեց Արտաշէսը • բայց Վռամ  
մտիկ չընելով բանտ դնել տուաւ զինքը ու Ար-  
տաշէսն ալ աքսորեց (428):

Հ • Արտաշէս ո՞րչափ ատեն թագաւորեց •

Պ • Վեց տարի • աքսորուելէն վերջն ալ քանի  
մը տարի ապրեցաւ ու մեռաւ :

## ՄԱՐԶՊԱՆՈՅ ԺԱՄԱՆԱԿԸ

### ԴԱՍ ԺԲ.

Անմիարշապուհ և Վարդանանց պատկրազմբ:

Հ. Արշակունեաց թագաւորութիւնը վերնաւէն ետե Հայաստանի ովկ կ'իշխէր .

Պ. Պարսից թագաւորը իր կողմէն իշխան մը կը Շրկէր որ Հայաստանի հարկը ժողմէ , և հոն նըստելով աչք ունենայ Հայոց հաւատարմութեանը վրայ . աս իշխանը Մարզպան կ'ըսուէր :

Հ. Ո՞վ Եղաւ առաջին Մարզպանը .

Պ. Աւեհմիհրշապուհ անունով պարսիկ մը :

Հ. Ի՞նչ աչքով կը նայէր ասիկայ Հայոց ազգը .

Պ. Բնութեամբ լաւ մարդ ըլլալով իմաստ աղէկ նայեցաւ ազգը , տանը քորս տարի :

Հ. Աւեհմիհրշապուհին տեղը ովկրուեցաւ մարզպան .

Պ. Վասակ Ալմանեաց իշխանը , որ իր ազգին ամենայն չարիք հասուց (442) :

Հ. Ի՞նչ պատճառաւ Յազկերտ պարսիկ մարզպանի տեղ Վասակը դրաւ .

Պ. Ուրակէս զի անով հայոց սիրտը վաստըկի և  
վերջը ուղածը ընէ :

Հ. Ուրիշ ի՞նչ հնարք բանեցուց Յազկերտ հայե-  
րը կրակապաշտ ընելու .

Պ. Հրաման հանեց որ հայերը իրեն զօրք տան,  
որակէս զի ասով ազգին մեծերը և պատերազմա-  
կան զօրութիւնը հեռացընէ որ չկարենան իրեն  
դէմ դնել:

Հ. Հայերը Յազկերտին հրամանը կատարեցին.

Պ. Միաբան խորհրդով բազմաթիւ գումար մը  
խալքեցին . որոնց հետ մէկտեղ գացին խել մը  
նախարարներ ու քահանաներ :

Հ. Ի՞նչ ըրաւ Յազկերտ աս զօրքերը .

Պ. Հոնաց վրայ պատերազմի տարաւ, ուր որ  
վեց եօթը տարի պատերազմով յոդնեցընելէն ետև,  
սկսաւ զամէնքն ալ կրակապաշտութեան սոխակել:

Հ. Նախարարներէն ով յայտնի թագաւորին  
հրամանին դէմ դնելով նահատակուեցաւ .

Պ. Գարեգին քաջ նախարարը որ թագաւորին  
լսածներուն դէմ դնելով խազք ըրաւ զինքը ու  
նահատակուեցաւ :

Հ. Ուրիշ որո՞նք նահատակուեցան .

Պ. Ատովմ գնունի և Մանաֆիկը Ռշտունի ի-  
րենց զօրքերովը . որոնք տեսնելով Յազկերտին ա-  
նօրէն հրամանը փախեր էին . բայց Յազկերտ ե-  
տենէն զօրք զրկեց ու զամէնքն ալ թրէ անցընել  
տուաւ :

Հ. Ան միջոցին որ նախարարներէն ոմանք Պարս-  
կաստան էին՝ հայաստան ի՞նչ վիճակի մէջ էր .

Պ. Յաղկերտ Դենշապուհ անունով քննիչ մը  
խաւրեց՝ որ Հայերը շատ նեղեց ու բաց ասկէ  
թուղթ մ' ալ գրել տուաւ Հայոց՝ ստիպելով որ  
կամ պատասխանը տան և կամ Պարսից կրօնքը  
ընդունին. Յովսէփի կաթուղիկոս ազգին միաբան  
հաւանութեամբը թղթին պատասխանը գրեց :

Հ. Յաղկերտ երբոր առաւ թղթին պատասխա-  
նը ի՞նչ ըրաւ .

Պ. Սաստիկ բարկացաւ ու հրաման գրեց որ բո-  
լոր ազգին մեծամեծ նախարարները Պարսկաստան  
դան :

Հ. Նախարարները հնազանդեցան .

Պ. Ճարերնին համնելով ելան գացին՝ որոնց  
պլաւորներն էին Վասակ և Վարդան :

Հ. Երբոր նախարարները Պարսկաստան հասան՝  
Յաղկերտ հետերնին ի՞նչպէս վարուեցաւ .

Պ. Մէկէն բանտ դնել տուաւ ու սկսաւ ստի-  
պել որ կամ հաւատքնին ուրանան ու իրենց առ-  
ջի պատուոյն հասնին, և կամ մեռնին :

Հ. Նախարարները աս երկուքին ո՞րը յանձն առին .

Պ. Տեսնելով որ եթէ իրենք մեանին Հայաստան  
ոտքի տակ կ'երթայ, դրսուանց յանձն առին ու  
արեւու երկրպագութիւն ըրին, և շատ մոգերով  
Հայաստան գարձան :

Հ. Հայերը երբոր իմացան մոգերուն գալը ի՞նչ  
ըրին .

Պ. Սուրբ Վեռնդ և ուրիշ աստուածընտիր քա-  
հանաներ ժողովրդեան հետ միացած վրանին վա-  
գեցին ու լաւ մը ջարդ տալով լեզապատառ փա-  
խուցին մոգպետը իրեն մոգերովը :

Հ. Ի՞նչ կերպով հանգարակեցաւ ժողովուրդը :

Պ. Սուրբ Վարդան Յովսէփ կաթուղիկոսին ու քը ինալով իրեն մեղացը թողութիւն ինդրեց . իսկ Վասակ ստութեամբ համոզեց քահանաները որ առ ժամն դէմ չդնեն մոգերուն՝ որպէս զի Յաղ կերտի առջև յանցաւոր չսեպուին , ու վերջը կամաց կամաց վոնտեն :

Հ. Վասակայ աս խորհուրդը ի՞նչ հետևանք ունեցաւ .

Պ. Նախարարները տեսնելով որ կամաց կամաց կրակապաշտութիւնը կը հաստատուի հայաստանի մէջ ու Վասակ Պարսից հետ միացած չարիքներ կը հասցընէ հայոց , վրան վաղեցին փախուցին Պարսիկները ու զինքն աւ բոնեցին . բայց աւետարանին վրայ երդում ընելուն համար՝ նորէն աղատ թողուցին :

Հ. Հայերը իրենց աս նեղութիւններուն մէջ ուրիշներէ օգնութիւն չուզեցին .

Պ. Յունաց թէոդոս փոքր կայսրէն օգնութիւն ինդրեցին . բայց երբոր անիկայ մեռաւ , իր յաջորդը Մարկիանոս չօգնեց :

Հ. Երբոր Հայերը յոյսերնին կտրեցին Յոյներէն ի՞նչ ըրին .

Պ. Հարիւր հաղարի չափ մարդիկ Շահապիվան քաղաքը ժողովուելով իրեք գունդ բաժնեցին բոլոր զօրքը :

Հ. Աս գունդերուն զօրավար որո՞նք դրուեցան .

Պ. Պարսից դէմ կենալու գնդին զօրավար դըրուեցաւ Ներշապուհ Արծրունի . Երկրորդին Վարդան որ Աղուանից օգնութիւն գնաց . ու Երրորդ

գումարը տուին Վասակայ Հայաստանը պահելու համար :

Հ. Վարդան Ազուանից Երկիրը ի՞նչ քաջութիւնը ըրաւ .

Պ. Պարսից զօրքերը փախուց՝ մոգերը ջարդեց ու համարձակ քրիստոնէութիւնը պաշտել տուաւ :

Հ. Ան միջոցին որ Վարդան Ազուանից կողմերն էր, Վասակ ի՞նչ կ'ընէր Հայաստան .

Պ. Հաւատքը ուրացած նորէն սկսաւ եկեղեցիները աւրել ու կրակապաշտութիւն խոթել Հայաստանի մէջ :

Հ. Յազկերտ տեսնելով Հայոց պատրաստութիւնները ի՞նչ ըրաւ .

ԼՊ. Միհրներսէ՛ անունով պարսիկ հազարապետը խաւրեց որ Երթայ պատերազմը լմնցընէ, որուն կողմը անցաւ համարձակ Վասակ ու ինքը վրան առած պատերազմին հոգը ամէն չարիք կ'ընէր :

Հ. Հայերը վերջի պատերազմին ի՞նչպէս պատրաստուեցան .

Պ. Վարդանայ հրամանաւը վաթսուն հազար հոգի ժողվուեցան, և պատերազմի պատրաստուեցան Աւարայր գեղին քովերը :

Հ. Ի՞նչպէս լմնցաւ աս վերջի պատերազմը .

Պ. Մեծն Վարդան և իրեն ընկերները շատ քաջութիւններ ընելին ետքը՝ Վարդան քաջութեամբ զարնուելով մեռաւ, և Երկու հարիւր իննառւն հոգի ալ իր ընկերներէն մեռան նոյն օրը. բաց ասոնցմէ նոյն օրերը բոլոր հաւատքի և հայրենեաց վրայ մեռնողներուն թիւը եղաւ հազար երեսունը վեց հոգի (451):

Հ. Վասակ ուրիշ ի՞նչ չառիք հասուց հայոց.  
 Պ. Զետքը ինկածը կամ կ' սպաննէր և կամ հա-  
 ւասքը ուրացընել կուտար. նոյնպէս բռնեց ան-  
 պատուաւոր քահանաները որոնք սուրբ Աւոնդի  
 անունովը Աւոնդեանք ըսուեցան ու շղթայակապ  
 կը պահէր, որ վերջը Պարսկաստան տարուելով  
 հոն նահատակուեցան:

Հ. Վասակ իրեն չարութեան պատիժը ի՞նչպէս  
 գտաւ.

Պ. Յանցաւոր դանուելով Յազկերտի առջեւ որ  
 աս ամէն չարիքէն ետքը չկրցաւ հայերը արևա-  
 պաշտ ընել, բանտը դրուեցաւ ուր որ որդնուաե-  
 լով մեռաւ ու կորսուեցաւ:

## ԴԱՍ ԺԳ.

**Ատրորմիզդ և Ատրիշնասպ և Վահանայ ըրած  
 պատերազմները :**

Հ. Վասակին տեղը ովլ դրուեցաւ մարզպան.

Պ. Ատրորմիզդ, որ խել մը քահանաներ բռնեց  
 ու շղթայի զարկաւ:

Հ. Ատրորմզդայ ասենը քրիստոնէութիւնը ի՞նչ  
 վիճակի մէջ էր.

Պ. Առ արտաքս հրաման տուաւ որ ամէնքը ի-  
 րենց հաւատքը պաշտեն, թէպէտ և կրակատուն-  
 ներն աւ պակաս չէին: Աս ընելով սկսաւ նախա-  
 րարները ստիպել որ Յազկերամն երթան տուանց  
 վախի երդուընհալով որ իրենց վտանդ մը չըլլար:

Հ. Նախարարները երբոր Պարսկաստան հասան՝  
Յաղկերտ ի՞նչ կերպով ընդունեցաւ զիրենք .

Պ. Մէկէն բանտ դնել տուաւ ու սկսաւ զիրենք  
ստիպել որ հաւատքնին ուրանան . բայց և ոչ մէկը  
թուլցաւ հաւատքէն :

Հ. Նախարարները ո՞րչափ ատեն բանտը կեցան .

Պ. Երկար ատեն բանտը կենալէն և շատ տան  
ջանիքներ քաշելէն ետե՛ Ըզոմշապուհ անունով իշ  
խանին աղաշանքով աղատեցան բանտէն ու Պարս  
կաստան կը կենային :

Հ. Դեռ ո՞րչափ ատեն ալ Պարսկաստան կեցան  
նախարարները .

Պ. Ուժը տարի ալ կենալէն ետեւ երբոր Առըր  
վըշնասով մարզպան կուգար հայաստան , իրենք ալ  
մէկտեղ եկան (464) :

Հ. Ո՞վ եր մեծն վահան .

Պ. Մէծին Վարդանայ հմայեակ եղբօրը մեծ  
որդին էր :

Հ. Ինչո՞ւ համար Վահան հաւատքը ուրացաւ .

Պ. Վասն զի իրեն անթիւ կատարելութիւննե  
րով ամենուն սիրելի էր . ուստի Պարսկաստան  
գանուող ուրացեալ նախարարները վրան նախան  
ձելով զինքը ամբաստանեցին Պերոզի . Վահան ալ  
անոր աչքէն չիյնալու համար հաւատքը ուրացաւ :

Հ. Վահան ի՞նչպէս նորէն քրիստոնէութեան  
հաւատքը դարձաւ .

Պ. Լսելով որ Վախթանիկ Վրաց թագաւորը  
Պարսիկներէն ապստամբեր է , իրեն հետ եղած  
հայերն ալ յորդորեց որ իրենք ալ ապստամբին  
ու նորէն քրիստոնէութեան համար պատերազմին :

Հ. Վահանայ ըրած առաջարկութիւնը յանձն առին.

Պ. Շատերը յանձն առին ու Վահանը սպարապետ դրին՝ և Սահակ Բագրատունին ալ մարզպան Ասրվնասպայ տեղը՝ զորն որ պատերազմի մէջ ըսպաննեցին (481):

Հ. Վահան երբոր ուրիշ նախարարներու ալ իմացուց իրեն ապստամբիլը ի՞նչ ըրին անոնք.

Պ. Փոխանակ օգնելու՝ ուրիշ գացողներու ալ արգելք եղան ու ետևնէն վազելով խափանեցին. բայց քանի մը հոգի իրեն հետ միաբան կեցան :

Հ. Պերող երբոր լսեց Վահանայ ապստամբիլը ի՞նչ ըրաւ.

Պ. Ամրներսեհին ձեռքովք շատ զօրք խաւրեց ապսպիւլով որ Վահանը ողջ բռնեն:

Հ. Վահան Ատրներսեհին դէմ քանի՞ հոգւով գնաց.

Պ. Խիստ քիչ հոգւով, Յովհան Մանդակունին ալ հետը առած. անոր համար քաջութեան հետ աստուածային զօրութիւնը և հաւաաքը օգնական առած՝ մեծ ջարդ մը տուաւ թշնամեաց բանակին :

Հ. Ո՞վ խաւրուեցաւ նորէն Վահանայ դէմ.

Պ. Միհրանը, Հայոց և Վախթանկ Վրաց թագաւորին դէմ:

Հ. Վահան ինչու համար Վրաստան գնաց.

Պ. Վասն զի Վախթանկ օգնութիւն ուզել էր Հայերէն Պարսից դէմ դնելու. Վահան ալ գնաց իրեն խոստմանը դէմ ընելու համար :

Հ. Վախիթանկ ի՞նչ խարդախութիւն ըրաւ Վահանաց :

Պ. Միհրանայ հետ խօսքը մէկ ընելով, Վահանը անտընացուց ան տեղուանիքը, ինչուան որ Միհրան իր անթիւ զօրքերովը հասաւ ու Վահան յանկարծակիի գալով չկրցաւ պատրաստուիլ որով և յաղթուեցաւ :

Հ. Ի՞նչ երևելի մարդիկ մեռան աս պատերազմիս մէջ.

Պ. Սահակ բագրատունին ու Վասակ Վահանայ եղբայրը իսկ մնացածներէն շատը Միհրանայ կողմը անցան ու մնաց հարիւր հոգի որոնք Տայոց կողմերը փախան :

Հ. Միհրանին տեղ ովլ սպարապետ գրուեցաւ \*

Պ. Զարմիհը հազարաւուխտ որնոյնպէս չկրցաւ Վահանայ անպարտելի արութեանը յաղթել :

Հ. Վահան հազարաւուխտին ձեռքէն ի՞նչուես ազատեցաւ .

Պ. Հազարաւուխտ իմանալով որ Վահան Դուին փախեր է, գնաց Դուինը պաշարեց Վահան ըռողելով որ իր պատճառաւը քաղքին իւսաս մը հասնի, իրեն քիչ մարդիկներովը ելաւ քաղքին ու Պարսիկները ճղքելով գնաց Շաղագոմ գաւառը :

Հ. Հազարաւուխտին տեղը ովլ խրկուեցաւ \*

Պ. Շապուհ Միհրանեան պարսիկը, որ իմանալով Վահանայ ուր տեղ ըլլալը եկաւ պաշարեց :

Հ. Վահան ի՞նչ կերպով ազատեցաւ Շապուհին ձեռքէն .

Պ. Խել մը դեղացոց ձեռքը վահաններ ու բահեր տալով իր կեցած տեղը շարեց, ու ինքը ուրիշ

Ճամբով Պարսից վրայ վազեց գիշերանց, ու խռովութիւն ձգելով Պարսից բանակին մէջ վեց հարիւր հոգիի չափ մեռուց ու մնացածներն տղ փախան :

Հ. Վահան ուրիշ ի՞նչ քաջութիւններ ըրած ունի .

Պ. Անդամ՝ մը երեսուն հոգւով Շապուհին դէմ ուրիշ մեծ յաղթութիւն մ' ալ ըրաւնոյնպէս յանկարծակի վրանին վազելով երբոր անոնք անփոյթ կեցեր էին տեսնելով Վահանին զօրացը քիչութութիւնը :

Հ. Պարսիկք ի՞նչ կերպով Վահանայ հետ հաշտուեցան .

Պ. Երբոր Պերող մեռաւ ու Վաղարշ իր եղբայրը թագաւորեց, ասիկայ լած ըլլալով Վահանայ քաջութիւնները ու իրեն արդար պահանջմունքը, ուզեց հաշտուիլ հետք. ուստի Նիխոր անունով խաղաղասէր մարդը խաւրեց որ երթայ ասքանս կատարէ :

Հ. Ի՞նչ կերպով կատարուեցաւ աս հաշտութիւնը .

Պ. Վահան դաշնիք դրաւ Նիխորայ հետ, որոնց գլխաւորն էր թէ քրիստոնէութիւնը ազատ պաշտուի Հայաստանի մէջ ու Պարսիկք բնաւ չխառնուին : Նիխոր յանձն աւաւաւ. ան ատեն Վահան զնաց Պարսից դուռը ու նորէն երգում առաւ թագաւորէն, և ընդհանուր սալարապետ դրուելով դարձաւ Հայաստան :

Հ. Ի՞նչպէս մարզպան եղաւ Վահան .

Պ. Երբոր Անդեկան մարզպանը Պարսկաստան դարձաւ այնչափ գովեց դՎահանը, որ Վաղարշ

ալ զինքը մարզպան դրաւ, ու Վահանին Վարդ  
եղբայրն ալ սալարապետ :

Հ. Խնչու համար վերջը նորէն Վահանին տեղը  
Պարսիկ մարզպան դրուեցաւ.

Պ. Երբոր Վաղարշ մեռաւ, Պերողին որդին Կա-  
ւատը թագաւորեց. ասիկայ մոգերէն յորդորուած  
Վահանայ տեղ Պարսիկ մարզպան մը խաւրեց և  
հետն ալ շատ քուրմեր. ասով նորէն խոռվութիւն  
ինկաւ հայաստան :

Հ. Հայերը ընդունեցան նոր մարզպանն ու քուր-  
մերը.

Պ. Վահան ուրիշ նախարարաց հետ միաբանե-  
լով վաղեց նոր մարզպանին վրայ ու վւնտեց Հայ-  
աստանէն :

Հ. Վահան որչափ ատեն մարզպանութիւնը ը-  
րաւ.

Պ. Քսանը վեց տարի ամէն գովելի հանդամանկը.  
ներով (491) :

## ԴԱՍ ԺԴ.

Վարդէն ինչորան Ամբատին կիւրապաղատու-  
րիւնը :

Հ. Վահանին տեղը ո՞լ դրուեցաւ մարզպան .

Պ. Վարդ Վահանին պատի եղբայրը որ չորս  
տարիէն մարզպանութիւնէն ինկաւ, վրան սուս  
ամբաստանութիւններ ընելնուն համար :

Հ. Վարդին տեղը ո՞լ դրուեցաւ .

Պ. Բուրղան անունով անսպիտան պարսիկով որ  
իրեք տարի Հայերը շատ նեղեց :

Հ. Ի՞նչ մարդ է Մժեժ գնունի .

Պ. Կտրիճ մարդ մըն էր, որ երբոր Հոնիք Հայաս-  
տանի վրայ վազելով աւելմունք կ'ընեին, դէմեր-  
նին Եղելով յաղթեց անոնց ու վանտեց Հայաս-  
տանէն :

Հ. Մժեժ իրեն աս արդեանցը համար ի՞նչ փո-  
խարէն ընդունեցաւ կաւատէն .

Պ. Բուրղանին տեղը մարզպան դրուեցաւ՝ որն  
որ երեսուն տարի մարզպանութիւն ըրաւ :

Հ. Մժեժին տեղը որո՞նք մարզպան դրուեցան .

Պ. Դենշապուհ պարսիկը որ Հայերը շատ կը նե-  
ղէր հաւատքի համար, որն որ Մովսէս կաթուղի-  
կոսին աղաջանիքովը փոխուեցաւ ու տեղը ուրիշ մը  
եկաւ. Վերջը զրկուեցաւ Սուրէն Ճիհը որ Հայերը  
շատ նեղեց :

Հ. Աս միջոցներուս ի՞նչ նշանաւոր փոփոխու-  
թեան բան եղաւ Հայաստանի մէջ.

Պ. Մովսէս կաթուղիկոս Հայոց տօմարը նորո-  
գելով նոր թուական հաստատեց, ուսկից սկսեալ  
ինչուան հիմա 1307 տարի է :

Հ. Սուրէն մարզպանը ի՞նչպէս սպաննուեցաւ .

Պ. Սուրէն՝ Վարդան Մամիկոնեանին Մանուել  
եղբայրը սպաննեց. Վարդան աս բանիս վրայ բար-  
կացած՝ զօրք ժողվեց վազեց Դուին քաղքին վրայ  
ու քաղաքը աւնելով Սուրէնը սպաննեց ու զօրքն  
ալ ջարդեց ու ցրուեց (364):

Հ. Երբոր Վարդանայ աս ըրած գործքը հասաւ

Խոսրով Պարսից Թագաւորին ականջը, ի՞նչ ըրաց  
Խոսրով.

Պ. Հատ զօրք խաւրեց Վարդանայ վրայ. բայց  
Վարդան վարպետութեամբ պատերազմելով յաղ.  
Թեց անոնց ու ցրուեց :

Հ. Երբոր Խոսրով աւելի մեծ բանակ մը խաւ.  
րեց, Վարդան ի՞նչ ըրաւ.

Պ. Տեսնելով որ իր քովիններէն շատը փախան  
զատուեցան, ինքն ալ Սատանակոլ գնաց և Յուստի.  
նիանոս կայսրէն օգնութիւն ուզեց. Յուստինիա.  
նոս ալ տուաւ :

Հ. Վարդան Յունաց օգնութեամբը կրցաւ Պար.  
սից յաղթել.

Պ. Խոսրով ինքը անձամբ հարիւր քառասուն  
հազար զօրքով Վարդանայ և Յունաց վրայ եկաւ.  
և երկու կողմէն ալ շատ ջարդ ըլլալէն ետե, նո.  
րէն Պարսից ձեռքը մնաց Հայաստան :

Հ. Երբոր նորէն Պարսից ձեռքը մնաց Հայաս.  
տան ովլ եղաւ մարզպան .

Պ. Ճիճը Վզոն խազաղասէր Պարսիկը՝ տասնը.  
հինգ տարի : Ասիկայ էն վերջի Պարսիկ մարզպանը  
եղաւ (578) :

Հ. Ճիճը Վզոնին տեղը ովլ եղաւ մարզպան .

Պ. Սմբատ Բահառունի որ քսանը չորս տարի  
բուն համար, որն որ ութը տարի մարզպանութիւն  
ըրաւ :

Հ. Իրեն ովլ յաջորդեց .

Պ. Դաւիթ Սահառունի որ քսանը չորս տարի  
մարզպանութիւն ընելէն ետքը, վախնալով Պար.  
սիկներէն թողուց իշխանութիւնը և Կոստանդնու.  
պօլիս փախաւ :

Հ. Դաւիթ Սահառունիին ատենը ի՞նչ յիշա-  
տակի արժանի գործողութիւն եղաւ Հայաստանի  
մէջ.

Պ. Մուշեղ Մամիկոնեան իշխանին և Գայլ Վա-  
հանին Պարսից հետ ըրած պատերազմները:

Հ. Ի՞նչ պատճառաւ եղան աս պատերազմները:  
Պ. Խոսրով պատճառաւ մը թշնամանալով Մու-  
շեղայ հետ, վրան պատերազմի ելաւ. Մուշեղ ալ  
իրեն օգնութիւն կանչեց Վահան իր ազգականը,  
որ իր վարպետութիւններուն համար Գայլ ըսուե-  
ցաւ:

Հ. Գայլ Վահանին քաջութեանցը ու վարպե-  
տութեանցը ո՞վ հետևող եղաւ.

Պ. Իր որդին Սմբատը որ Պարսից շատ անդամ  
յաղթեց ու չորս երեկի զօրավարներ սպաննեց:

Հ. Դաւիթ Սահառունիին տեղ ո՞վ մարզպան  
դրուեցաւ.

Պ. Վարազտիրոց Սմբատ Բագմայաղթին որ-  
դին, որ եօթը տարի մարզպանութիւն ընելէն ետ-  
քը իր ընտանիքովը Ստամակու վախաւ:

Հ. Ո՞վ եղաւ առջի կիւրապաղաւը.

Պ. Դաւիթ Սահառունին:

Հ. Ի՞նչպէս եղաւ որ Դաւիթ կիւրապաղաւ  
խրկուեցաւ.

Պ. Աս միջոցներուն Պարսից մէջ խոռվութիւն  
կնալով, Հայերը Յոյներուն ապաւինեցան ու ի-  
րենցմէ իշխան մը ուզեցին. անոնք ալ Դաւիթը  
խաւրեցին կիւրապաղաւ անուանելով որ իշխա-  
նութեան անուն մըն է. բայց չորս տարիէն նորմէն,  
Հայերը վոնտեցին դԴաւիթը:

Հ. Պարսիկներէն զատ ուրիշ ի՞նչ թշնամի սկզ-  
սաւ վազել Հայաստանի վրայ աս միջոցներուն :

Պ. Հագարացիք՝ որ Պարսիկներէն առելի շատ  
շարիք հասուցին Հայոց :

Հ. Հագարացւոց արշաւանացը եղան նախա-  
րարներ որ դէմ գնեն .

Պ. Թէոդորոս Ռշտումի և Վահան Կամսարա-  
կան ութը հազար զօրքով (676) :

Հ. Վահանին այսպիսի ազգասիրական գործո-  
ղութեանը որո՞նք արգելք եղան .

Պ. Երբոր Հագարացւոց դէմ պատերազմի ելեր  
էր, Սահուռ Անձնացին և ուրիշները Հագարա-  
ցւոց կողմը անցնելով սկսան Տաճիկներուն հետ  
մէկտեղ Հայերը ջարդել և այսպէսով ցրուեցին  
Վահանայ զօրքերը :

Հ. Հագարացիք Վահանայ զօրքը ջարդելէն ետե  
ի՞նչ ըրին .

Պ. Ծատ մարդ թրէ անցնելէն ետե, Երեսունը-  
հինգ հազար հոգի ալ դէրի տարին :

Հ. Հագարացւոց աս ըրած ջարդէն ետե ո՞լ խըր-  
կուեցաւ կիւրապաղատ Յունաց կողմանէ .

Պ. Վարապտիրոց որ տարիէ մը մեռաւ և իրեն  
յաջորդեց իր տղան Սմբատ :

## ԴԱՍ ԺԵ.

**Սմբատ կիւրապաղատեն ինչուան Բագրատուն  
նեաց բագաւորութեան կանգնուիլը:**

**Հ. Սմբատին կիւրապաղատութեան ատեն Հայերը հանգիստ անցուցին.**

**Պ. Սմբատին կիւրապաղատութեան Երրորդ տարին Հագարացիք վազեցին Հայաստանի վրայ ու շատ կոտորածներ ըրին. նախարարները միաբան հնազանդեցան Հագարացւոց և Յունաց իշխանութենէն Ելան, որուն Յոյները շատ նեղացան** (683):

**Հ. Սմբատին տեղը ովկ եղաւ իշխան.**

**Պ. Համազասպ Մամիկոնեան որ քիչ մը ատենէն նորէն Յունաց հնազանդելով անոնցմէ Պատրիկ ըսոււած իշխանութիւնը առաւ: Ամիրապետը բոլոր իրեն քովի եղած Հայ պատանիները թրէ անցնել տոււաւ. անոր յաջորդին նորէն հնազանդեցան Հայերը, ու քիչ ատենէն Համազասպն ալ մեւնելով իրեն տեղը պատրիկ դրուեցաւ իր եղեղբայրը Գրիգոր:**

**Հ. Գրիգոր որչափ ատեն պատրիկ եղաւ ու իրեն ովկ յաջորդեց.**

**Պ. Քսանը ըօրս տարի. ու վերջը պատերազմի մէջ մեռաւ: Երկու տարի տակն ու վրայ եղաւ Հայաստան, ինչուան որ Աշոտ Բագրատունին զօրանալով թշնամեաց դէմ դրաւ Հագարացւոց հարկ տալով:**

Հ. Աշոտ ո՞րչափ ատեն պատրկութիւն ըրաւ.

Պ. Յոյները խմանալով որ Հայերը Հագարացոց հարկատու եղեր են, շատ զօրք խաւրելով մեծամեծ աւերմունքներ ըրին Հայաստան։ Հագարացիք ալ ընդհակառակն կարծելով որ Հայերը Յունաց հնազանդեր են՝ իրենք ալ նոյնպէս շատ վնասներ հասուցին Հայոց։ Աշոտ ատոնց դէմ դրաւ քաջութեամբ, բայց ինքն ալ զարնուելով մեռաւ իրեք տարի իշխելէն ետքը (692)։

Հ. Աշոտին մեռնելէն ետև ով իշխեց Հայոց.

Պ. Հագարացիք, որոնք Քրիստոսի 693 թուականին սկսան Հագարացի իշխան մը խաւրել Ուտիկան անունով, որոնց առջինը եղաւ Աբդլա։

Հ. Աբդլային առջի գործողութիւնը ո՞րն եղաւ.

Պ. Նախարարները և Սահակ կաթուղիկոսը բըսունեց ու Դամասկոս խաւրեց։ Քիչ մը ատենէն Սըմբատ Բիւրատեանը վանաեց զինքը Հայաստանէն Յունաց օգնութեամբը։

Հ. Հագարացիք Սմբատայ աս ըրած գործողութեան վրէժը ի՞նչպէս հանեցին.

Պ. Մոհմատ անունով զօրավարը խաւրեցին որ շատ վնաս հասուց։ ու Վերջը Սահակ կաթուղիկոսին աղաչանաց թղթովը խաղաղութիւն ըրաւ ու գերիները աղատեց։

Հ. Նախարարաց աղատելէն ետև Կաշմ ոստիկանը ի՞նչ չարիք հասուց Հայոց.

Պ. Նախարարները և ուրիշ ազգին մեծերը Նախջուանի եկեղեցւոյն մէջը այրել տուաւ (704)։

Հ. Կաշմին տեղը որո՞նք դրուեցան ոստիկան։

Պ. Վելթ ու Մահմէտ, որոնք շատ չարիք հա-

սուցին . և Աբդլազիզ որ քաղցրութեամբ խնամեց ազգը :

Հ . Ասոնց տեղն ալ որո՞նք դրուեցան ոստիկան .

Պ . Մրուան որ երկու տարիէն Աշոտը իշխան դնելով ինքը գնաց ամիրապետ Եղաւ . բայց երբոր Մրուան մեռաւ , Աշոտին տեղը Եղիս անունով չար մարդը ոստիկան դրուեցաւ որ Հայերը շատ նեղեց (758) :

Հ . Եղիտին տեղը ովլ իշխեց Հայոց .

Պ . Սահակ Բագրատունի բարեպաշտ մարդը պատրիկ դրուեցաւ , որուն վեցերորդ տարին Սիւլյաննը ոստիկան խրկուեցաւ . քիչ մը ատենէն եկաւ Պէքիր անողօրմ մարդը , ու վերջն ալ Հասան՝ որ ամենէն աւելի նեղեց Հայերը :

Հ . Հասանին ատենը Հայերը ի՞նչ գործողութիւն ըրբին .

Պ . Մուշեղ Մամիկոնեան իշխաննը Հասանին զօրքերը լաւ մը ջարդեց ու զինքն ալ Դուբինէն փախուց . նոյնպէս նաև Աշոտ Մսակէր իշխաննը քանի մը անդամ յաղթեց Հագարացւոց , ինչուան որ Եղիս Բ . շատ զօրքով նորին նուաձեց Հայերը ու շատ չարիք հասուց որուն նմանը չէր եղած Հայատանի մէջ (787) :

Հ . Եղիտէն ետքը Հայերը ի՞նչ վիճակ ունեցան .

Պ . Քիչ մը հանգստացան , որովհետեւ որ խուզիմա և Հոլ ոստիկանները որ ետևէ ետև նստեցան՝ այնչափ չնեղեցին զՀայերը .

Հ . Հոլին տեղը ովլ իշխեց Հայոց .

Պ . Կախարարաց աղաջաններով պատրիկ դրուեցաւ Բագրատատ Բագրատունին , որ վերջէն տէ-

բութեան առջև յանցաւոր գտնուելով աչքէ ընկաւ :

Հ. Բագարատին տեղը ովլ խրկուեցաւ ոստիկան.

Պ. Ապուսէթ, որ Բագարատը բոնեց ու Դամակոս խաւրեց : Աս բանիս բարկացած Սասունցիք՝ Ապուսէթին վրայ վազեցին ու սպաննեցին (849) :

Հ. Ամիրապետը երբոր լսեց Ապուսէթին սպան, նուիլը՝ ի՞նչ ըրաւ.

Պ. Բուղա ոստիկանը խաւրեց հրաման տալով որ ձեռքէն եկած չարկը հասցընէ Հայոց . որն որ բոլոր Հայաստան արին լուայ ըրաւ :

Հ. Կախարարներէն չեղաւ մարդ մը որ Բուղային ընդդիմանայ .

Պ. Աշոտ Արծրունին կ'ուզէր ընդդիմանալ . բայց աեսնելով որ ուրիշ Կախարարները չեն օդներ, ինքն ալ շատ ընծաներով գնաց Բուղային սիրաը առնելու . բայց փոխանակ սպատիւ ընդունելու տեղով գերի գնաց :

Հ. Կախարարներէն ովլ եղաւ որ Բուղային առջնորդեց որպէս զի ինքը պատուոյ համնի .

Պ. Սմբատ սպարապետը . բայց Բուղա ամէն չարութիւն ընելէն ետքը փոխանակ պատուոյ համընելու շղթայի զարկաւ ու Պաղտատ գերի տարաւ, իր տեղը Շեխի անունով Պարսիկը ոստիկան դնելով :

Հ. Կախարարները և ուրիշ գերիները հօն ի՞նչ եղան .

Պ. Ամիրապետին բոնութիւններէն ոմանիք հաւատքինին ուրացան ու շատն ալ Կահատակուեցան .

Սմբատ ալ մեղացը վրայ զզջալով բանտին մէջը մեռաւ ու Խոստովանով ըսուեցաւ (856):


Հ. Հայոց այսչափ թշուառութեանց պատճառ  
որո՞նք եղան.

Պ. Ոչ այնչափ Յոյները և Պարսիկները կամ  
հագարացիք, որչափ նոյն միջոցուան մեր ազգին  
նախանձու, ատելութեան, անմիաբանութեան և  
որ մեծն է անկրթութեան և անձնասիրութեան  
զօրացած ախտերը: Ասոնցմէ ամէն կրթեալ ազգե-  
րը խորշեր են, ինչպէս նաև մեր ազգն ալ իրեն  
կրթութեան ատենը:



# ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆ

Բ Ա. Գ Ր Ա. Տ Ս Ո Ւ Ե Ա. Ց



ԴԱՍ ԺԶ.

Աշոտ Ա. և Մմրատ Ա. :

Հ. Բագրատունեաց իշխանութեան առջի թա-  
գաւորը ովկ եղաւ .

Պ. Աշոտ՝ Սմբատ Խոստովանողին որդին :

Հ. Ի՞նչ կերպով Աշոտ աս իշխանութեան հա-  
սաւ .

Պ. Շեխիին ոստիկանութեան առենը Հայաս-  
տանի վրայ հոգ տանելով և Հագարացւոց հաւա-  
տարմութիւն ցուցընելով, Շեխիին տեղը վերակա-  
ցու եղաւ Հայաստանի (859) :

Հ. Ի՞նչպէս թագաւոր եղաւ Աշոտ .

Պ. Նախարարները Գէորգ կաթուղիկոսին հետ  
միաբանած ամիրապետէն խնդրեցին որ իրենց թա-  
գաւոր զնէ Աշոտը, խոստանալով որ հաւատարիմ  
կը կենան . ամիրապետը Աշոտին լաւութիւնները  
լած ըլլալով կատարեց խնդիրքնին :

Հ. Աշոտ ի՞նչ պատիւ գտաւ Լևոն կայսերէն ,  
ու ի՞նչպէս մեռաւ .

Պ. Հայաստանի ամեն կողմերը խաղաղցընելէն ետքը Ստամազօլ գնաց Աւոն կայսեր յարդութեան համար, ուր որ մեծամեծ պատիւներ գտաւ. վերջը Հայաստան դառնալու ատենը Շիրակ համելով ծանր հիւանդացաւ, ու ամէն հոգևորական պատրաստութիւնները ընելով մեռաւ 71 տարեկան, 26 տարի իշխելէն ու հինգ տարի թագաւորելէն ետքը:

Հ. Սմբատ Երբոր հօրը տեղը անցաւ, ով Եղաւոր թագաւորութեան աչք ձգէ.

Պ. Աբաս իր հօրեղբայրը շատ զօրք ժողված կ'ուզէր ինքը թագաւորել. բայց երկու անգամ յաղթուեցաւ: Սմբատ Աբասին տեղը սպարապետ դրաւ իր Շապուհ եղբայրը:

Հ. Սմբատ Աբասը նուաճելէն ետև ուրիշ բնէ թշնամի ունեցաւ.

Պ. Ափշին Պարսից ոստիկաններ նախանձելով Սրմբատայ մեծնալուն վրայ երեսուն հազար զօրքով վրան սպատերազմի ելաւ. Սմբատ քաղցրութեամբ Ափշինին սիրտը իջեցուց ու հաշտուեցաւ հետը:

Հ. Ափշին ո՞րչափ ատեն հաստատուն մնաց իր դաշնիքին վրայ.

Պ. Խիստ քիչ. վասն զի զզալով ըրած հաշտութեանը վրայ, խաբէութեամբ Սմբատայ վրայ վազեց ու առջի բերան շատ չարիք հասուց. Սմբատ շատ զօրք ժողվեց ու վախուց Ափշինը:

Հ. Սմբատ Ափշինին յաղթելէն ետքը ուրիշ բնէ թշնամի ունեցաւ.

Պ. Ահմատ Միջագետաց ոստիկանը, որուն հետ միացաւ նաև Գագիկ Արծրունին Սմբատայ աղքականներէն մէկը՝ ու Ահմատին առաջնորդ եղաւ.

Սմբատ թէպէտ և յանկարծակիի եկաւ, բայց քա-  
ջութեամբ պատերազմելով յաղթեց Ահմատին ու  
փախուց իր տեղը :

Հ. Սմբատ Ահմատին ալ յաղթելէն ետքը հան-  
դիստ մնաց .

Պ. Չէ. վասն զի Ափշին նորէն պատերազմի ե-  
լաւ վրան, ու Սմբատ ալ անօգնական մնալով պա-  
տանդ տուաւ իր որդին. բայց Ափշին երբոր ուրիշ  
չարիք ալ կ'ուզէր հասցընել, ինքը սոսկալի մա-  
հուամբ մեռաւ, ու իրեն տեղը յաջորդեց Յուսուփ  
իր եղբայրը :

Հ. Սմբատ ոստիկաններուն բռնութենէն. ազա-  
տելու համար ի՞նչ ձար գտաւ .

Պ. Ամիրապետէն ինդրեց որ փոխանակ տուր-  
քերը ոստիկաններուն ձեռքովը տալու, ուղակի  
ամիրապետին խաւրէ ինքը :

Հ. Ինչո՞ւ համար Ատրներսէհ Վրաց թագաւո-  
րը ու նախարարները Սմբատայ դէմ ելան .

Պ. Եզերացւոց կոստանդին թագաւորը ապրա-  
տամբեր էր Սմբատէն. Սմբատ Ատրներսէհին հետ  
մէկառեղ վրան պատերազմի ելաւ, ու զինքը Ատր-  
ներսէհին ձեռքովը բռնել տալով Անիի ամրոցը  
դրաւ. որս ամսէն վրան գթալով բանտէն հանեց  
ու արձրկեց իր տէրութիւնը : Աս բանս նախարար-  
ները իրենց նախատինք սեպելով ապստամբեցան :

Հ. Կախարարներուն ապստամբութիւնը ի՞նչ  
մերջ ունեցաւ .

Պ. Ըրած դարանքնին պարապը ելքերով չարա-  
չար յաղթուեցան. Սմբատ նախարարներուն շա-  
տին աչքը կուրցուց, ու Ատրներսէհին վրայ գթա-  
լով ազատեց :

Հ. Սմբատ նախարարներուն յաղթելէն ետքը ,  
ի՞նչ նոր խոռվութիւն ընկաւ հայաստանի մէջ .

Պ. Գագիկ Արծրունի Սմբատայ քեռորդին ա-  
պրատամբելով իրմէ , գնաց Յուսուփին քով . Յու-  
սուփ ալ որպէս զի հայաստանի մէջ խոռվութիւն  
ձգէ՝ զինքը թագաւոր ըրաւ (908) :

Հ. Գագիկայ թագաւորութենէն ի՞նչ չար հե-  
տեսնկըներ ելան .

Պ. Գագիկ և Յուսուփ միացած վազեցին Սմբա-  
տայ վրայ , որոնց կողմը անցան նաև նախարարնե-  
րէն շատը . Սմբատ ալ տեսնելով որ մինակ գէմ  
չկրնար գնել , Գուգարացւոց երկիրը փախաւ :

Հ. Սմբատ Գուգարացւոց քովէն ուր գնաց քա-  
շուեցաւ .

Պ. Երբոր տեսաւ որ իր Աշոտ ու Մուշեղ տը-  
ղաքն ալ յաղթուեցան Աևորդիներուն մատնու-  
թեամբը , ինքն ալ յուսահատած կապոյտ ըսուած  
ամուր բերդը գնաց քաշուեցաւ :

Հ. Յուսուփի ի՞նչպէս առաւ կապոյտ բերդը .

Պ. Սմբատ տեսնելով որ իր պատճառաւը սաս-  
տիկ ջարդ կ'ըլլայ , անձնատուր եղաւ Յուսուփին՝  
երդումն առնելով որ իր անձին մասս չհասցընէ :

Հ. Յուսուփի Սմբատայ ի՞նչ ըրաւ .

Պ. Նախ դրսուանց պատիւ ցըցուց ու նաև ա-  
զատ ալ թողուց . բայց վերջը նորէն խարդախու-  
թեամբ կանչելով սկսաւ տանջել ու չարչարել որ  
կամ հաւատքը ուրանայ և կամ մեռնի . սոսկալի  
տանջանիքներ տալէն վերջը մորթել ու գլուխն ալ  
կտրել տուաւ՝ տասնըշորս տարի թշուառութեամբ  
թագաւորելէն ետքը (913) :

## ԴԱՍ ԺԵ

Աշոտ Բ. Երկար և Աքաս :

Հ. Սմբատին մեռնելէն Ետքը Հայոց վիճակը ի՞նչ  
պէս եղաւ.

Պ. Յուսուփի Երնջակ ամուր բերդը առնելով,  
ընակիներուն մեծ մասը ջարդեց ու շատն ալ գե-  
րի տարաւ. ու ասով բոլոր Հայաստանի տիրելով՝  
պահապաններ թողուց ու ինքը Պարսկաստան գը-  
նաց :

Հ. Երբոր լսեց Աշոտ Սմբատայ տղան իր հօրը  
մեռնելը ի՞նչ ըրաւ.

Պ. Վեցհարիւր հոգւոյ չափ մարդիկ ժողվելով,  
վազեց Յուսուփին թողուցած պահապաններուն  
վրայ ու սաստիկ ջարդ տալով զամէնքն ալ փա-  
խուց :

Հ. Հայերը Աշոտ Երկաթին քաջութիւնները  
տեսնելով ի՞նչ ըրին.

Պ. Միաբանեցան ու զինքը թափաւոր գրին.  
բայց քիչ մը ատենէն նախարարներէն ոմանիք վր-  
րան նախանձէլով, ապստամբեցան իրմէ ու նորէն  
խոռվեցին աշխարհքը. Աս բաններէս զօրացած Յու-  
սուփ՝ շատ չարկ հասուց Հայոց :

Հ. Հայոց աս Թշուառութիւններուն մէջ, չեղան  
մէկը որ ողօրմի ու խաղաղեցնել ջանայ.

Պ. Կոստանդին Պերփեռութէն Յունաց կայսրը,  
որ լսելով Հայոց խեղճութիւնները Աշոտը Ստամ-  
ուուլ կանչէց, ու շատ սկառուելէն Ետքը՝ Յունաց

զօլքով իր թագաւորութեանը դարձուց զի՞նքը  
(921) :

Հ. Աշոտ ասանկ փառքով հայաստան դառնա.  
Են վերջը կրցաւ խաղաղ թագաւորել.

Պ. Չէ. վասն զի Յուսուփի Աշոտ երկաթին հօր.  
Եղբօրը տղան Աշոտը թագաւորեցուց որ Բոնա.  
տոր ըսուեցաւ. ասով նորէն խռովութիւն ընկաւ  
հայոց մէջ. ու սաստիկ ջարդեր եղան երկու կող  
մէն ալ, ինչուան որ Յովհաննէս կաթուղիկոս հաշ  
տեցուց զիրենիք:

Հ. Աշոտ երկաթ Աշոտ բոնաւորէն զատ ուրիշ  
ինչ թշնամիներ ունեցաւ.

Պ. Անկրթութեան և անկարգութեան հոգի մը.  
տած ըլլալով, ամէնքը կ'ուզէին ինքնիշխան թա.  
գաւոր ըլլալ. ինչուան նաև Աբաս՝ Աշոտի եղբայրն  
ալ ապստամբեցաւ, ու պատերազմներ ըրաւ եղ.  
բօրը հետ. Աշոտ ալ յուսահատած գնաց Սևան  
կղզին քաշուեցաւ հարիւր հոգւով:

Հ. Աշոտ Սևան կղզին քաշուելէն առաջ ինչ  
քաջութիւն ըրաւ Ցլիկ Ամրամին դէմ.

Պ. Երբոր օր մը Աշոտ զուարժութեան համար  
Ուտէացւոց կողմը գնացեր էր, լելով անոնց իշ.  
խանին Ցլիկ Ամրամին ապստամբութիւնը, Եղե.  
րացւոց թագաւորէն քիչ մը զօրք օգնութիւն ա.  
ռաւ ու գնաց ամուր բերդի մը մէջ պահուըտե.  
ցաւ. Ամրամ եկա պաշարեց զինքը. Աշոտին քո.  
վի մարդիկը տեսնելով որ խալքառմ չկայ, մէջեր.  
նին որոշեցին որ Աշոտը ըսնեն Ամրամին մասնեն  
ու իրենք ազատին. Աշոտ իմանալով անոնց չա.  
րութիւնը՝ գիշերանց ձի հեծաւ ու թշնամեաց մէջէն  
քաջութեամբ անցնելով փախաւ Սևան կղզին գնաց.  
ասոր նման շատ քաջութիւններ ըրաւ Աշոտ:

Հ. Երբոր Աշոտ Սևան կղզին քաշուեր էր, Հայաստան ինչ վիճակի մէջ էր.

Պ. Յուսուփի Նըսր անունով վերակացու մը խաւըեց որ շատ չարիք հասուց Հայոց, իրենց անմիաբանութեամնը ցաւալի և արժանաւոր պատիժ:

Հ. Աշոտ Երկաթ ինչպէս յաղթեց Բըշը ոստիկանին.

Պ. Նըսրին տեղը Բըշը խրկուեցաւ. ասիկայ իւմանալով որ Աշոտ Սևան կղզին քաշուեր է՝ ուզեց բոնել. բայց Աշոտ իրեն քիչուոր մարդիկը այլ և այլնաւակներու մէջ բաժնելովնետաձգութեամբ շատ մարդ սպաննեց, որով թշնամիները սկսան փախչիլ. ինքնի ալ ետևին իյնալով հալածեց, ու դարձաւ իր տեղը:

Հ. Աշոտ ինչուան երբ Սևան կղզին քաշուած մնաց.

Պ. Տեսնելով որ կամաց կամաց խաղաղացաւ Հայաստան, ինքն եկաւ իր թագաւորութիւնը ձեռք առաւ ու հաշտութիւն ըրաւ Աբաս եղբօրը հետ. և քանիը որս տարի ընդհատ ու անհանդիստ կերպով թագաւորելին ետքը մեռաւ: Ասիկայ Շահընշահ (թագաւորներու թագաւոր) ալ ըստեցաւ:

Հ. Աբաս եղբօրը տեղը յաջորդելով ինչ կերպով կառավարեց ազգը.

Պ. Աթոռը Կարս դրաւ. իր զգօնութեամբը թշնամիներուն յաղթեց ու խաղաղութիւն ըրաւ, որով Հայաստան սկսաւ ծաղկիլ:

Հ. Աբաս ինչ երևելի պատերազմ ըրած ունի.

Պ. Ինը Վրաց և Ավիսաղաց թագաւորը պատեղազմի եւաւ Աբասին դէմ, ու ծաղըելով պատգամ իւսւրեց որ Կարսին մայր եկեղեցին ինքը պիտի

պայ օրհնել Վարաց ծխով. Աբաս դէմի եղաւ յաղ-  
թեց ու բռնեց և կարս բերելով ցըցուց ան եկե-  
ղեցին որ կ'ուղէր օրհնել, ու վերջը աչքերը կուր-  
ցուց :

Հ. Աբաս որչափ ատեն թագաւորեց.

Պ. Քսանըզորս տարի խելքով ու խաղաղու-  
թեամբ (953):

## ԴԱՍ ԺԲ.

Արծրունեաց կամ Վասպորտական աշխարհին  
բագաւորութիւնը : Աշոտ Ողորմած ու Արմ-  
քատ Բ:

Հ. Ո՞վ եղաւ Արծրունեաց առաջին թագաւորը.

Պ. Գագիկ, Սմբատ առաջինին քեռորդին, ինչ-  
պէս որ վերը ըսինք :

Հ. Գագիկին որո՞նք յաջորդեցին.

Պ. Իր որդին Աշոտ Դերենիկ 16 տարի. Ետքը  
Դերենիկին պղտի եղբայրը Համազասպ Աշոտ,  
սահմ, որուն յաջորդեցին իր իրեք տղաքը Աշոտ,  
Գուրգէն, Սենեքերիմ. աս Սենեքերիմը Սկիւթա-  
ցոց բռնութիւններէն ազատելու համար՝ ինքը  
Սեբաստիոյ գաւառը առաւ Յունացմէ ու Վաս-  
պուրականը անոնց տուաւ 1024ին : Հոն իրեն յա-  
ջորդեց իր որդին Դաւիթ, անոր ալ յաջորդեցին  
Աստված և Աբուսահմ որո՞նք երբոր մեռան 1080ին,  
բոլորովին վերցուեցաւ ան թագաւորութիւնն ալ:

Հ. Աշոտ Դերենիկին թագաւորութեան ատե-  
նը ի՞նչ յիշատակի արժանի գործ պատահեցաւ.

Պ. Ապլիսարիալ Համունիքին Դերենիկը մատնելը ու վերջէն ըրած քաջութիւնը :

Հ. Ապլիսարիալ ինչո՞ւ համար Դերենիկը մատնեց թշնամեաց ձեռքը .

Պ. Վասն զի Դերենիկ ուրիշներուն դրդութեամբը Ապլիսարիալը սպարապետութեան պաշտօնէն ձգեր էր . Ապլիսարիալ ալ աս բանիս վլէժը առնելու համար Հեր ու Զարևանդ գաւառներուն իշխանները պատերազմի յորդորելով անոնց ձեռքը մատնեց զինքը :

Հ. Ապլիսարիալ իր ըրածին վրայ ի՞նչպէս զղջաց .

Պ. Վանահայրները ու եպիսկոպոսները լաելով աս բանս նզովեցին Ապլիսարիալը . ինքն ալ զղջաց իր յանցանացը վրայ . օր մը երբոր իշխանները դաշտի մը մէջ Դերենիկը կը չարչարէին հետը խաղալով, Ապլիսարիալ իմացաւ ու հոն տեղուանիքը դարան մտաւ և իշխաններէն ո՛րը սովաննեց ո՛րը փախուց Հեր քաղաքը, որոնք մէկէն քաղքին դուները գոցեցին . Ապլիսարիալ այնպէս կատաղութեամբ զարկաւ որ սուրբ երկրթէ դրան մէջը խրեցաւ մընաց . և ասանկով ազատեց Դերենիկը (940) :

Հ. Աբասին մեռնելէն ետե Հայոց վիճակը ի՞նչպէս եղաւ .

Պ. Նախարարները չմիաբանելուուն համար տասը տարի առանց թագաւորի մնաց Հայաստան . թէպէտ և Աշոտ Աբասին որդին շատ զօրք ժողված խելքով ազգը կը կառավարէր ու թշնամիներուն սիրտը վախ ձգեց իրեն քաջութիւններովը (952) :

Հ. Աշոտ Գ. ի՞նչպէս թագաւորեց .

Պ. Տեսնելով նախարարները Աշոտին կատարե-

լութիւնները՝ թագաւոր օծեցին զինքը. ասիկայ իր ողորմածութեանը համար Աշոտ Ողորմած ըստեցաւ :

Հ. Աշոտին ատենը ուրիշ ինչ թագաւոր .աւ կար հայաստան .

Պ. Մուշեղ Աշոտին եղբայրը դլուխ քաշելով կարսի մէջ թագաւորեց. Աշոտ խռովութիւն ըրլ լալու համար ձայն չհանեց. ուստի թագաւորական ան Ճիւղն ալ քիչ մը ատեն գնաց ու վերջը Յունաց անցաւ :

Հ. Աշոտին յիշատակի արժանի գործողութիւնները որո՞նք են .

Պ. Իրեն խաղաղասէր խելացիութիւնն ու բարեպաշտութիւնը, որուն նմանը չեղաւ Բագրատուննեաց մէջ: Ասիկայ Անին մայրաքաղաք ընելով զարդարեց :

Հ. Աշոտ ինչ արդիւնք ըրաւ որ ամիրապետէն պատիւններ ընդունեցաւ .

Պ. Համատուն Տաճիկներուն սպարապետը ապրստամբելով ամիրապետէն, հայաստանի վրայ վազեց. Աշոտ գէմը ելլելով զինքը սպաննեց :

Հ. Աշոտին ովլ յաջորդեց.

Պ. Քսաննը տարի սքամնչելի կերպով կառավարելէն ետքը, սրբութեամբ մեռաւ. իրեն յաջորդեց Սմբատ իր անդրանիկը :

Հ. Սմբատ Բ. ինչ տեսակ կառավարութիւն ունեցաւ .

Պ. Իր հօրը պէս խաղաղասէր ու շինութեանց ետևէ եղաւ, ու Տրդատ Տարտարապետին ձեռքը վը շինել տուաւ Անիի մայր Եկեղեցին և ուրիշ շատ շէնքեր :

Հ. Ինչուան ետքը իր բարեպաշտութեանը մէջ մնաց .

Պ. Չէ . սկսաւ վերջերը եկեղեցական օրինաց գէմ բաներ ընել որով ատելի եղաւ . տասուեր կու տարի թագաւորելէն ետքը մեռաւ (988) :

### ԴԱ.Ա ԺԹ .

Գագիկ Ա . և Յովհաննես Սմբատ :

Հ. Գագիկ Ա . ի՞նչ կողմանէ անուանի եղաւ .

Պ. Թէ բարեպաշտութեամբ և թէ քաղաքաշի նութեամբ բագրատունեաց երևելի ու գովելի թագաւորներէն մէկը եղաւ . երեսուն տարի թագաւորելէն ետքը մեռաւ . ասիկայ լմընցուց Անին շէնքերը :

Հ. Ո՞վ յաջորդեց Գագիկ Ա . ի՞ն .

Պ. Յովհաննէս Սմբատ որ թէպէտ և խելացի էր , բայց գործունեայ և աշխոյժ չըլլալուն շատ չարիքներ հետեւեցաւ Հայաստանի մէջ . նաև Աշոտ եղբայրն ալ ապստամերեցաւ իրմէ որ քաջ ու տաք դլուխ երիտասարդ մըն էր :

Հ. Յովհաննէս՝ Աշոտին հետ ի՞նչպէս հաշտուեցաւ .

Պ. Աշոտ Սենեքերիմ Վասպուրականի թագաւորէն օգնութիւն առնելով եկաւ Անին պաշարեց . Պետրոս կաթուղիկոս ու Գորդի Վարաց թագաւորը մէջ մանելով հաշտեցնեցին զիրենք :

Հ. Աշոտ իր խոսամանը մէջ հաստատուն մնաց .

Պ. Զղալով ըրած խոստմանը վրայ , հիւանդ ձևացաւ . Երբոր Սմբատ զինքը տեսնելու եկաւ , հոն որոգայթի մէջ բռնուեցաւ ու սկսաւ աղաչել Աշոտին որ իր կենացը խնայէ . Ապիրատ իշխանը բռնեց զՍմբատն ու ձևացուց թէ մեռցնելու կը տանի . բայց գնաց Անի՝ ու նորէն Սմբատը թագաւորեցուց և ինքը փախաւ գնաց :

Հ. Ի՞նչ պատճառաւ Յովչաննէս Սմբատ Անին Յունաց Վասիլ կայսեր խոստացաւ տալ .

Պ. Վասն զի իր թագաւորութեանը չորրորդ տարին Սկիւթացիք Հայաստանի վրայ վազելով շատ վնասներ հասուցին . ինքն ալ չկրնալով դէմ դնել՝ Վասիլ կայսեր թղթով խոստացաւ որ իր մեռնելին եաքը Անին Յունաց անցնի , միայն թէ Վասիլ օգնէ իրեն Սկիւթացոց դէմ (1024) :

Հ. Սմբատին թղթով ըրած աս խոստմունքը ի՞նչ հետևանդիներ ունեցաւ .

Պ. Կոստանդին՝ Վասիլ կայսեր եղբայրը՝ մեռնելու ատենը , կիրակոս անունով հայ քահանայ մը կանչեց ու ետ տուաւ Անիին համար եղած դաշնիքի նամակը : Աս անզգամ քահանան ալ պահեց թուղթը քովը , ու երբոր 1034ին Միքայէլ կայսրը նստաւ , տարաւ նորէն անոր տուաւ թուղթը , ու ինքը անոր փոխարէն շատ ստակ առաւ . աս բանս պատճառ եղաւ որ բագրատունեաց թագաւորութիւնը կործանեցաւ :

Հ. Սմբատ ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ. Վասն տարի ու անորդի մեռաւ : Ասոր թագաւորութեան վերջի տարիները Տուղթիլ Սկիւթացոց իշխանը խիստ շատ վնաս ու աւերմունքներ ըրաւ Հայաստանի մէջ , որուն դէմ դրաւ քաղութեամբ քիչ մը ատեն Վասակ Պահլաւունի :

թէպէտ և վերջը ինքն ալ սպաննուեցաւ տուանձնացած աղօթքը ընելու առենք :

Հ. Վասալուրական գաւառին մէջ առ միջոցներս ինչ անողորմութեան գործք եղաւ .

Պ. Խորիկ անունով Պարսիկը որ Բերկրիին քաղաքապետն էր, Հայերէն հալածուելով ոխ պահեց . ու քանի մը ամիրաններու օգնութեամբը յաղթելով Հայոց, մարդաչափ խորութեամբ փոս մը փորել տուաւ, ու ձեռքը ինկած մարդիկը մորթել տալով արիւնով լեցուց փոսը, ու ինքը արիւնաբոյծ գաղանի պէս մէջը մտնելով լուացուեցաւ :

## ԴԱՍ Ի .

Գագիկ Գ. և Բագրատունեաց բագաւրուրեան կործանիլիք :

Հ. Յովհաննես Սմբատին մեռնելէն եաքը ինչ վիճակ ունեցաւ Հայաստան .

Պ. Երկու տարի անտեկ մնալով Վեստ Սարգիս Սիւնեաց իշխանը զօրացաւ ամենուն վրայ և կ'ուզէր թագաւորել :

Հ. Ի՞նչ հնարք բանեցուց Վեստ Սարգիս որ պէս զի իր խոռվասէր ու ամբարտաւան խորհուրդը առաջ տանի .

Պ. Երբոր լսեց Միքայէլ կայսրը որ Սմբատ մեռէ է, իրէք անգամ զօրք խաւրեց Հայոց վրայ որ երթան Սնին առնեն . Վեստ Սարգիս ամենայն կերպով անոնց օգնեց, որպէս զի Միքայէլ կայսեր տաջնը արդիւնիք մը ըրած ըլքայ :

Հ. Կախարարները Հայաստանի աւերմունքը  
տեսնելով ի՞նչ ըրին .

Պ. Վահրամ Պահլաւունին յորդորանքովը  
միաբանեցան ու Գագիկ Բը . Թագաւոր օծեցին .  
որն որ Յովհաննէս Սմբատին Աշոտ Եղբօրը տղան  
էր՝ իմաստուն և շատ չնաշխարհիկ կատարելու .  
թիւններով զարդարուած (1042) :

Հ. Գագիկ Բ. ին առջի գործողութիւնը որն եղաւ .

Պ. Վեստ Սարգիսը բռնեց ու կապած Անի քե-  
րաւ . բայց վերջը ուրիշներու միջնորդելովը ազատ  
թողուց զի՞նքը :

Հ. Գագիկ Բ. ուրիշ ի՞նչ քաջութեան գործք  
ըրաւ .

Պ. Մկրտիւթացիք Հայաստանի վրայ վազեր էին .  
Գագիկ տասնիրվեց հազար զօրքով անոնց դէմ ե-  
լաւ ու վարպետութեամբ և քաջութեամբ պա-  
տերազմելով զամէնիքն ալ փախուց :

Հ. Ուրիշ որո՞ւ հետ պատերազմ ըրաւ .

Պ. Մոնոմախոս՝ Միքայէլ կայսեր յաջորդը՝ նո-  
րէն սկսաւ Անին ուզել . երբոր Գագիկ յանձ չա-  
ռաւ , Մոնոմախոս երկու անդամ՝ վրան պատե-  
րազմի ելաւ , բայց յաղթուեցաւ . աս ամէն չարու-  
թեանց պատճառն էր Վեստ Սարգիս :

Հ. Վեստ Սարգիս երբոր տեսաւ որ Մոնոմա-  
խոս յաղթուելով իր խորհուրդը փուռք ելաւ , ի՞նչ  
չարիք մտածեց .

Պ. Իրեն պէս քանի մը ազգատեաց փառամոլ  
ու չար նախարարներու հետ միացած , խորհուրդ  
տուաւ Մոնոմախոս կայսեր որ բարեկամութեամբ  
Ստամագոլ կանչէ Գագիկը , ու վերջը իրենիք մատ-  
նեն Անին :

Հ. Գագիկ յանձն առաւ կայսեր հրաւելքը.

Պ. Խմանալով կայսեր ու իր թշնամեաց չար միաքը ամենելին յանձ չառաւ. բայց նախարարները սուտ երդում ընելով թէ իրենք Անին կը պաշտպանեն՝ յորդորեցին զինքը որ կայսեր երթայ. ինքն ալ ելաւ գնաց, առելի ճարը հատնելով քան թէ համոզուելով:

Հ. Կայսրը ի՞նչ կերպով ընդունեցաւ զինքը.

Պ. Նախ մեծ պատիւ ու սէր ցցուց, բայց վերջը սկսաւ Անին ուզել. Գագիկ ամենելին կերպով մ' ալ յանձն չառաւ. ան առեն Վեստ Սարգիս ու իր կուսակիցները Անին բանալիները կայսեր խըրկեցին:

Հ. Գագիկ երբոր տեսաւ Անին բանալիները ի՞նչ ըրաւ.

Պ. Կըքն ու յուսահատութենէն թագաւորուութիւնն ալ ձգեց իրեք տարի իշխելէն ետքը. կայսրը աս բանիս վրայ ուրախացած՝ Գագիկին քանի մը քաղաքներ տուաւ ու ինքը Հայաստանի տիրեց (1045):

Հ. Բագրատունեաց թագաւորութեան կործանելէն ետքը, ի՞նչ խեղձութիւններու հասաւ Հայաստան.

Պ. Ամէն տեսակ թշնամի Հայաստանի վրայ վազելով մաքէ չանցած չարիքը հասուցին Հայոց, որոնց մէջ նշանաւոր եղան Տուղթիւ, Ալփասլան ու եր տղան Մելիք շահ:

Հ. Աս միջոցներուն մէջ ի՞նչ քաջութեան գործք կը պատմուի Թաթուլ սպարապետին վրայ.

Պ. Ասիկայ Տուղթիլին զօրացը դէմ ելլելով, շատ չարիք հասցընելէն վերջը, անոր իշխաններէն մէս

կուն աղան Ալփաւորեց : Երբոր Թաթուլը բռնուշ-  
լով Տուղթիլին դիմացը ելաւ , ըստ Տուղթիլ « Թէ  
որ ապրի աղան զքեզ ալ կը խալքաեմ » . պատաս-  
խան առւաւ Թաթուլ . « Թէ որ զարնուածքը իմն  
է չապրիր » . մեռաւ աղան , անոր համար զինքն  
ալ սպաննեցին :

Հ . Ալփասլան Տուղթիլին յաջորդելով ի՞նչ չա-  
րիք հասուց հայոց .

Պ . Երկար ատեն Անին պաշարելէն ետքը պուաւ  
ու սոսկալի ջարդեր ըրաւ Անւոյ մէջ :

Հ . Գագիկ Աբասեան ի՞նչ հնարքով աղատե-  
ցաւ Ալփասլանին հարուածէն .

Պ . Սուգի լաթեր հագած Ալփասլանին դիմացը  
ելաւ , ըսելով որ « Տուղթիլին մահուանը համար  
սուգի մտեր եմ » . Ալփասլան վրան խղճալով սի-  
րով պագտուեցաւ հեար ու չարիք մը չհասուց :

Հ . Գագիկ Բ . ի՞նչու համար թշնամացաւ Յու-  
նաց հետ .

Պ . Կապադովիլիոյ Յոյները չարաչար կը նախա-  
տէին զհայերը . ու Կեսարիոյ մետրապօլիտն ալ  
իր շանը անունը Արմէն դրեր էր , ինչպէս նաև ու-  
րիշ շատերը :

Հ . Գագիկ Բ . աս նախատանաց վրէժը ի՞նչպէս  
հանեց .

Պ . Երբոր մետրապօլիտին քովը կերակուրի գա-  
ցեր էր , ինդրեց Գագիկ որ շունը կանչէ . մետրա-  
պօլիտն ալ Արմէն ըսելով կանչեց . ան ատեն Գագ-  
իկ ծառաները բռնեցին շունն ու մետրապօլիտը  
ու պարկի մը մէջ զնելով սկսան շունը չարաչար  
ծեծել . ան ալ կատաղութեամբ այնչափ խածաւ  
զմետրապօլիտը որ Երկուքն ալ պարկին մէջ մեռան :

Հ. Յոյնք իրենց վրէժը ի՞նչպէս հանեցին գա-  
գիկէն.

Պ. Երբոր անգամ՝ մը Կիզեստուա բերդը գացած՝  
պարտեզին մէջ կը հանգչէր, բերդին տէրերը, ո-  
րոնք յոյն էին, դարան մտնելով բռնեցին զինքը  
ու սոսկալի տանջանքներով սպաննեցին. Վերջը  
մարմինն ալ բերդին վրայ կախեցին. Թշուատու-  
թեամբ թագաւորեց ու ասլրեցաւ, խեղճութեամբ  
մեռաւ (1079):

Հ. Յոյները որչափ ատեն տիրեցին Հայաստանի.


Պ. Քիչ միջոց. վասն զի Մելքը շահ Յոյները  
վարնտեց ու ինքը տիրեց Հայաստանի:

Հ. Բագրատունեաց տէրութիւնը կործանելն  
ետե, մէկալ ապատամբ կամ բռնաւոր թագաւոր-  
ները ի՞նչ եղան.

Պ. Աս միջոցներուն վերցուեցան անոնք ալ, որ  
էին Արծրունեաց ու Կարսի թագաւորութիւնը  
որն որ իրէք թագաւոր ունեցաւ Մուշեղ, Աբա-  
ու Գագիկ, որ իր տէրութիւնը Յունաց տուաւ և  
ինքը Ծամնգաւ բերդը քաշուեցաւ (1066):

# ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

## Ռ Ո Ւ Բ Ի Ն Ե Ա Ն Ց



### ԴԱՍ ԻԱ.

Ուորեն Ա. Կոստանդին Ա. Թորոս Ա. Ղեղան Ա.  
Թորոս Բ. Մշեհ և Ուորեն Բ.:

Հ. Ռուբենեանց թագաւորութիւնը ի՞նչպէս  
սկսաւ.

Պ. Բագրատունեաց տէրութեան կործանելէն  
երեսունըսորս տարի վերջը, Ռուբեն անունով իշ-  
խան մը Գագկայ ազգականութենէն, Կիլիկիոյ  
կողմերը երթալով հոն տեղի հայոց սիրտը վաս-  
տըկեցաւ, ու խել մը կտրիչ գլուխը ժողվելով քա-  
նի մը պղտի քաղաքներու տիրեց ու սկսաւ կա-  
ռավարել զանոնք (1080):

Հ. Ռուբեն ո՞րչափ ատեն իշխեց.

Պ. Գող Վասիլ ըսուած իշխանին օգնութեամ-  
բը ուրիշ քաջութիւններ ալ ընելէն վերջը Յու-  
նաց դէմ, տասնուվեց տարի իշխելէն ետքը մեռաւ:

Հ. Ո՞վ յաջորդեց իրեն.

Պ. Իր որդին Կոստանդին Ա. որ խելքով հինգ  
տարի կառավարեց տէրութիւնը, ու Լատինա-

ցւոց՝ որ սուրբ Երկիրը ազատելու կ'Երթային օքնեց ։ որոնցմէ վերջը շատ ընծաներ ու պատիւներ առաւ։

Հ. Թորոս Ա. Եր հօրը տեղը յաջորդելով ի՞նչ քաջութիւններ ըրաւ։

Պ. Յոյներէն պատերազմով Անարզաբա քաղաքը առաւ։ Ակլւթացինները ու Պարսիկները որ Հայաստանի վրայ կը վազէին ցրուեց ու փախուց Կիզլստուա բերդն ալ վարպետութեամբ առնելով Գագիկը մեռցընողները սպաննեց։ Թորոս քսանուիրէք տարի իշխեց ու մեռաւ։

Հ. Թորոս Ա. ի՞ն ո՞լ յաջորդեց։

Պ. Եր եղբայրը Լևոն Ա. որ Մամեստիա և ու ըիշշատ քաղաքներ առնելով ամենուն սիրտը վախձգեց ի՞նչուան նաև Յունաց ալ։

Հ. Լևոն Ա. ի՞նչպէս բռնուեցաւ Պետեին Անտիոքի կոմսէն։

Պ. Պետեին Լևոնին վրայ նախանձելով զի՞նքը սեղանի կանչեց ու բռնելով բանտը դրաւ։ Լևոն քանի մը քաղաքներ ու Եր որդին պատանդ տալով ազատեցաւ։

Հ. Լևոն աս նախատանաց վրէժը ի՞նչպէս հանեց։

Պ. Մէկէն զօրք ժողվեց ու տուած քաղաքները ետ առնելէն զատ, այնչափ նեղը խոթեց Պետեինը, որ ի՞նքը Լևոնին պատանդներ տալով հազիւ խալքսեցաւ ձեռքէն։

Հ. Լևոն ի՞նչուան վերջը կրցաւ խաղաղութեամբ իշխել։

Պ. Զէ. վասն զի Յովհաննէս Պերփեռուժէն ան-

Համար զօրքով վրան պատերազմի ելաւ՝ նախանձելով ըստ քաջութիւններուն վրայ. Առն իշխաններուն անմիաբանութեամբը անօդնական մընալով յաղթուեցաւ, ու բոնուելով Ստամպօլքանտ գրուեցաւ (1137):

Հ. Առն ո՞րչափ ատեն բանտը կեցաւ.

Պ. Տարի մը բանտը մնալէն վերջը՝ կայսրը վրան խղճալով բանտէն հանեց ու իր պալատը կը պահէր: Քանի մը տարիէն նարէն բանտը դրուեցաւ իր թորոս որդոյն հետ մէկ տեղ, ուր որ սրտին ցաւէն մեռաւ:

Հ. Թորոս Բ. Բ'նչ կերպով իշխանութիւնը ձեռք ձգեց.

Պ. Երբոր Կիռ Մանուել կայսր եղաւ՝ թորոս որ արդէն բանտէն ելած էր, փախաւ ու Կիլիկիա գալով յայտնեց իշխաններուն իրեն ով ըլլալը. անոնիք ալ միաբանեցան ու զինքը իշխան գրին իրենց վրայ, որ սկսաւ մէկէն քաջութիւններ ընել:

Հ. Կիռ Մանուել երբոր լսեց թորոսին քաջութիւնները Բ'նչ ըրաւ.

Պ. Անդրոնիկոս զօրավարը խաւրեց շատ զօրքով որ երթայ թորոսը շղթայի զարկած Ստամպօլք բերէ:

Հ. Անդրոնիկոս կրցա՞ւ կայսեր պատուելքը կատարել.

Պ. Չէ. Վասն զի երբոր լսեց թորոս աս բանս՝ սաստիկ բարկանալով, անանկ քաջութեամբ պատերազմեցաւ, որ մեծ ջարդ տալէն ետքը Յովնաց, շատ իշխաններ ալ գերի բռնեց անոնցմէ:

Հ. Թորոս Բ'նչ ըրաւ աս իշխանները.

Պ. Կայսրը խիստ շատ ստակով գնեց . Թորոս  
բոլոր առած ստակը զօրացը բաժնեց դեսպաննեւ-  
րուն առջին . Երբոր անոնք զարմացան . ըստ Թո-  
րոս . « Կամաւ ըրի որպէս զի նորէն բռնեն ձեր իշ-  
խանները » :

Հ. Ինչո՞ւ համար նորէն պատերազմ՝ բացուե-  
ցաւ հայոց և Յունաց մէջ .

Պ. Ստեփանէ Թորոսին եղբայրը ապստամբե-  
լով իրմէ՝ շատ չարիք հասուց Յունաց . անոնք ալ  
հնագով մը զինքը բռնելով եռացեալ ջուրի մէջ  
սովաննեցին . Ասով պատերազմ՝ բացուեցաւ Յու-  
նաց ու Թորոսին մէջ :

Հ. Թորոս աս պատերազմներուն մէջն ալ յաղ-  
թեց Յունաց .

Պ. Առջի բերանները միշտ յաղթեց . բայց Եր-  
բոր տեսաւ որ Կիո Մանուէլ մեծ պատրաստու-  
թեամբ վրան կուգայ , հաշտութիւն ըրաւ կայսեր  
հետ , ու քանի մը տարիէն մեռաւ քաննը ըորս տա-  
րի իշխելէն ետքը :

Հ. Ինչո՞ւ համար Թորոսին մեռնելէն ետքը խոռ-  
վութիւն ինկաւ հայոց մէջ .

Պ. Վասն զի Թորոսին տղան պզտիկ ըլլալով՝ ի-  
րեն խնամակալ դրուեցաւ Թորիմաս Պայլ որ ազ-  
գաւ Լատին էր : Մշէհ Թորոսին եղբայրը որ ար-  
դէն ապստամբած էր՝ Բերիայի ամիրայէն օգնու-  
թիւն առնելով եկաւ ու ինքը սկսաւ իշխել , շատ  
խոռվութիւններ ըլլալէն ետքը :

Հ. Մշէհ որչափ ատեն իշխեց .

Պ. Հինգ տարի իշխելէն ետքը սովաննեցին զին-  
քը՝ իրեն անկարգութիւններուն համար , ու Ռու-  
բէն Բ.ը իշխան դրին (1174) :

Հ. Ռուբէն Բ. Բնչպէս կառավարեց իր պղտի տէրութիւնը.

Պ. Շատ մեծ խնամք ունեցաւ իր երկրին բարելաւութեանը վրայ. բայց ափառս որ Հեթում Լամբրոնի իշխանը հետը թշնամացաւ, պատճառաւ որ Ռուբէն Տարսոնը Յունաց ձեռքէն առերէր :

Հ. Ի՞նչ հետևանք ունեցաւ աս երկու իշխանաց թշնամութիւնը .

Պ. Պատերազմի ելան իրարու դէմ, ու Հեթում յաղթուելով օգնութիւն կանչեց Պեմունդ անունով Անտիռքայ լատին կոմսը. Պեմունդ ալ բարեկամութիւն ձևացընելով Ռուբէնին հետ, բռնեց զինքը ու շղթայի զարկաւ :

Հ. Ի՞նչ կերպով ազատեցաւ Ռուբէն բանահէն .

Պ. Լևոն Ռուբէնին եղբայրը լսելով աս բանս շատ զօրքով սաստիկ նեղը խոթեց Հեթումն ու Պեմունդը, ու իր եղբայրը ազատելով բերաւ աթուղնատեցուց :

Հ. Ռուբէն Բ. ո՞քափ ատեն իշխեց .

Պ. Տասնըմէկ տարի իշխելէն ետքը վահկ մը քաշուելով կրօնաւոր եղաւ, ու Լևոնը իր տեղը իշխեցուց :

## ԴԱՍ ԻԲ.

Լևոն Բ. Փիլիպսոն ու Հերում Ա. Լևոն Գ.:

Հ. Աւոն Բ. Բ'նչ բաներով երևելի եղաւ.

Պ. Իրեն խմաստութեամբը, քաջութեամբը ու  
ան ամէն կատարելութիւններով որ թագաւորի  
մը հարկաւոր են. որով նաև իր տէրութիւնը ա-  
մենայն մասամբ ծաղկեցուց ու ընդարձակեց :

Հ. Ի՞նչպէս թագաւոր եղաւ Աւոն Բ.

Պ. Երուսաղեմի վրայ գացող խաչակիր զօրաց  
օդնելով անունը Եւրոպա հռչակուեցաւ, ու Փրե-  
գերիկոս Գերմանացւոց կայսրն ալ թագ խոստա-  
ցաւ. բայց ինքը մեռնելով իրեն յաջորդը Հենրի-  
կոս և Կեղեստիանոս Պապը կատարեցին Փրեգե-  
րիկոսի խոստմունքը թագ ու դրօշ խաւրելով.  
Աւոն ալ Սոյ մէջ թագաւոր օծուեցաւ Գրիգոր  
կաթուղիկոսէն (1198):

Հ. Աւոն թագաւոր օծուելէն ետքը ի՞նչ պատե-  
րազմներ ըրաւ.

Պ. Քայքառւզ Իկոնիոյ ամիրային յաղթեց, թէ-  
պէտ և սկզբան յաղթուեցաւ իշխաններուն յան-  
դրդնութեանը պատճառաւ. նոյնպէս նաև Բերիոյ  
ամիրային ալ յաղթեց, ուսկից շատ աւար առաւ  
ու անոր իրմէ պահանջած հարկը՝ ինքը անկէ ա-  
ռաւ :

Հ. Աւոն Բ. ո՞քափ ատեն թագաւորեց.

Պ. Երեսուննըշորս տարի. ու բարի անուամբ  
մէռաւ :

**Հ. Առն Բ.ին տեղը ովլ անցաւ.**

Պ. Մանչ տղայ չունենալով Զապել անունով  
աղջիկը տեղը անցաւ : Խշանները միացան ու Զա-  
պել Փիլիպպոս անունով լատինի մը հետ կար-  
գեցին որ մօր կողմանէ միայն հայ էր . ասիկայ եր-  
կու տարի խշելէն Ետքը սկսաւ Սոյ հարստու-  
թիւնները Անտիոք կրել . աս բանիս բարկանալով  
խշանները բանտը դրին զինքը՝ ուր որ մեռաւ քիչ  
առենէն :

**Հ. Փիլիպպոսին տեղը ովլ յաջորդեց .**

Պ. Հեթում Ա. որ Զապելին հետ կարգուելով  
ինքը Թագաւոր Եղաւ ու շատ զարդարեց Հայա-  
տանը :

**Հ. Ինչու համար Հեթում Թաթարաց Մանդոյ  
խանին գնաց .**

Պ. Տեսնելով որ Թաթարները շատ չարէք կը  
հասցընեն Հայաստանի , ու կրնան նաև իր Երկրին  
վրայ ալ գալ , ելաւ Թաթարստան գնաց որպէս զի  
խանին աղաչէ որ վրաս չընեն Հայոց : Մանդոյ խա-  
նը սիրով ընդունեցաւ զինքը և խնդիրքը կատա-  
րեց :

**Հ. Հեթում Թաթարստանէն դառնալէն Ետքը  
ինչ պատերազմներ ըրաւ .**

Պ. Դկոնիոյ ամիրան վրան նախանձելով պատե-  
րազմի ելաւ , բայց յաղթուեցաւ : Նոյնպէս նաև  
կոստանդին Լամբրոնի խշանը ապստամբելով  
Դկոնիոյ ամիրային հետ միաբանած վրան պատե-  
րազմի ելաւ . բայց Երկուքն ալ յաղթուեցան :

**Հ. Հեթում վերի ըսած թշնամիներէն զատ ու-  
րիշ ինչ նոր թշնամի ունեցաւ .**

Պ. Փնտուխտար Եգիպտոսի ամիրան , որ Սկիւ-

թացւոց և ուրիշ շատերուն յաղթելէն ետքը, դեռ  
պան խրկեց չեթումին որ Եղիպտացւոցմէ առած  
քաղաքները ետ տայ. Չեթում յանձ չառաւ աս  
բանս ու իր երկու որդիքը Աւոնն և Թորոսը թող  
տվ անոր դէմ, ինքը գնաց որ Թաթարներէն օդ-  
նութիւն առնէ:

Հ. Թորոս և Աւոն կրցա՞ն Փնտուխտարին յաղ-  
թել.

Պ. Թորոս պատերազմի մէջ մեռաւ: Աւոնն ալ  
գերի ինկաւ. ասով բոլոր երկիրը թշնամիներէն  
կոխելուտուեցաւ:

Հ. Հեթումն ետ դառնալով ի՞նչպէս դտաւ Կի-  
լիկիան.

Պ. Ամէն բան տակն ու վրայ ու աւերակ դար-  
ձած. և տեսնելով որ դարման չկայ ետ ճամբեց  
վարձուոր զօրքերը, ու աղաջանքով և շատ ստակ  
տալով Աւոնը գերութէնէ ազատեց:

Հ. Աւոնին դառնալէն ետքը, դէռ ո՞րչափ ատեն  
ալ թագաւորեց Հեթում.

Պ. Գիշ մը ատենէն Աւոն որդւոյն յանձնեց  
թագաւորութիւնը ու ինքը Դրազարկ վանքը քա-  
շով բարի մահուամբ մեռաւ քառասունը հինգ  
տարի թագաւորելէն ետքը:

Հ. Աւոն Գ. ինչպիսի մարդ էր.

Պ. Խոհեմ, բարեսպաշտ և ուսումնասէր, որով  
մէկէն սկսաւ դպրոցներ բանալ ու գիտութիւնը  
ծաղկեցընել, որպէս զեւ տղիտութեան, նախան-  
ձու, ատելութեան և փառամոլութեան անիծեալ  
շառաւխները չորցնէ. բայց ափսօս ինչպէս որ կ'ու-  
զէր վախճանին չհասաւ (1269):

Հ. Ի՞նչ արգելք եղաւ որ Աւոն միտքը դրածը  
չկրցաւ առաջ տանիլ.

Պ. Խշաններէն ոմանք հետը թշնամանալով  
դացին Փնտուխտարը Աւոնին դէմ գրգռեցին . ան  
ալ անթիւ բազմութեամբ Կիլիկիոյ վրայ եկաւ .  
Աւոն անօգնական մնալով փախաւ պահութե-  
ցաւ , որով թշնամիք ամէն չարիք հասուցին :

Հ. Աւոն տեսնելով Կիլիկիոյ աւերմունքը լինչ  
ըրաւ .

Պ. Ելտւ պահութած տեղէն ու քիչ մը զօրք  
ժողվելով Սմբատ եղբօրը հետ միացած վռնտեց  
Եղիպտացիները , ու յաղթեց նաև Իկոնիոյ ամի-  
րային : Տամնընը տարի թագաւորելէն ետքը մե-  
ռաւ :

### Դ.Ա.Ա իգ .

Հերում Բ.Լ.ն ինչուան Ուորինեանց թագա-  
ւորութեան կործանիլը :

Հ. Հեթում Բ. ինչու թագաւոր չօծուեցաւ .

Պ. Վասն զի սաստիկ կրօնասեր ու բարեպաշտ  
ըլլալով , չեր ուղեր արտաքին բաներու խառնուիլ .  
անոր համար ալ չորս տարի իշխելէն ետքը վանք  
մը քաշուեցաւ ու թորոս եղբայրը թագաւորե-  
ցուց (1293) :

Հ. Թորոս Գ. ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ. Իրեք տարիէն թագաւորութիւնը ձգեց ու  
ինքն ալ վանք մը քաշուեցաւ , ստիպելով որ նո-  
րէն հեթումը գայ թագաւորէ :

Հ. Աս միջոցներուն ի՞նչ խռովութիւնն եղաւ կիւ լիկիոյ մէջ.

Պ. Մարիամ կայսրուհին աղազանքովը (որ իւ լենց քոյրն էր) Հեթում ու Թորոս Ստամբոլ դացին . ան միջոցին Սմբատ մէկալ եղբայրնին՝ իշխանները համոզելով ինքը թագաւոր օծուեցաւ . ու երբոր անոնք կը գառնային դէմերնին ելլելով երկուքն ալ բռնեց , Հեթումը կուրցուց ու Թորոսը սպաննեց :

Հ. Սմբատ կրցա՞ւ հանգիստ թագաւորել .

Պ. Չէ . վասն զի Կոստանդին մէկալ եղբայրնին աս բանիս վրայ բարկանալով , շատ զօրքով Սմբատին վրայ ելաւ ու յաղթելով անոր՝ բռնեց զանիկայ ու բանտ դրաւ , և ինքը անոր տեղը թագաւորեց : Հեթումն ալ բանտէն հանած հանգիստ կը սպահէր :

Հ. Կոստանդին Բ. ո՞րչափ ատեն թագաւորեց .

Պ. Երկու տարիի չափ . վասն զի երբոր հրաշքով մը Հեթումին աչքերը բացուեցան , ամէնքը սկսան ուզել որ նորէն Հեթում թագաւորէ . բայց երբոր Կոստանդին աս բանիս վրայ սկսաւ խռովութիւն հանել , Հեթում ալ բռնեց զինքը և Սըմբատն ալ մէկտեղ Ստամբոլ խաւրեց :

Հ. Հեթում Բ. Երբորդ անգամ թագաւորելով ի՞նչ ըրաւ .

Պ. Այլ և այլ անգամ Եգիպտացւոց ու Լիկայոնացւոց յաղթելէն վերջը , իր Թորոս եղբօրը տղան Լևոնը իր տեղը թագաւորեցուց ու ինքը նորէն առանձնացաւ վանքը . բայց միշտ խորհրդով կ'օգնէր Լևոն Դանին , որն որ խելացի ու բարեպաշտ էր :

Հ. Աւոն Դ. ին ատենը ի՞նչ նոր խոռվութիւն  
ինկաւ կիլիկիոյ մէջ.

Պ. Աւոն Դ. Գրիգոր Անաւարզեցի կաթուղի  
կոսին յորդորելով Սոյ մէջ եկեղեցական ժո.  
զովք մը ընել տուաւ, որուն մէջը շատ բան փո.  
խեցին ծէսերու վերաբերեալ. խել մը խոռվարա.  
ռւ անկարգ մարդիկ աս բանիս վրայ բարկացած  
մէծամեծ խոռվութիւններ հանեցին կիլիկիոյ մէջ  
ու ասոնք ալ բաւական չսեպելով, անզգամու.  
թեամբ գացին թաթարաց Պիլզար իշխանը, որ Ա.  
նարզաբա կը նստէր, Աւոնին գէմ գրգռեցին:

Հ. Պիլզար ի՞նչ չարիք հասուց Աւոնին.

Պ. Խարդախութեամբ Աւոնը իրեն կանչեց, իբ.  
րև թէ խորհուրդ հարցնելու համար + ան ալ շատ  
իշխաններով ու Հեթումն ալ մէկտեղ առած ելաւ  
գնաց. Պիլզար նախ սիրով ընդունեցաւ ու վերջը  
զամէնքն ալ թրէ անցուց (1308):

Հ. Աւոն Դ. ին ովլ յաջորդեց .

Պ. Օշին Հեթումին եղբայրը շատ զօրք ժողված՝  
Պիլզարին զօրքերը ցրուեց փախուց ու ինքը թա.  
գաւոր եղաւ, ստիպելով որ Սոյ ժողովքին կա.  
նոնները պահուին: Օշին գրեթէ աստուածային  
հրաշքով մը Նսրը Եղիպատոսի ամիրային ալ յաղ.  
թեց որ շատ զօրքով վրան եկեր էր. տասուերկու.  
տարի թագաւորեց ու լաւ մահուամբ մեռաւ:

Հ. Աւոն Ե. իր հօրը տեղը յաջորդելով ի՞նչ տե.  
սակ կառավարութիւն ունեցաւ.

Պ. Ռուբինեանց թագաւորներուն մէջ գրեթէ  
ամենէն աւելի անգութ և անկարգ կեանք անցնողը  
ինքը եղաւ, որով իր կինը, եղբայրը ու Օշին Պայլ  
փեսան սպաննել տուաւ անիրաւութեամբ :

Հ. Աւոն Ե. ին ատենը օտար թշնամիները ի՞նչ չարիք հասուցին կիլիկիոյ .

Պ. Եղիպտոսի Սուլդանը, Թաթարներն ու Թուրքերը շատ անգամ կիլիկիոյ վրայ վազելով շատ վնասներ հասուցին , միշտ պատճառ բերելով որ հայերը Լատինացւոց հետ թղթակցութիւն ու վերաբերութիւն ունին ու զանոնք կը գրգռեն Երուսաղեմի վրայ դալու :

Հ. Աւոն Ե. ո՞քափ ատեն թագաւորեց .

Պ. Քանինը մէկ տարի . շատ անհանգիստ ու խեղձի կերպով :

Հ. Ո՞վ յաջորդեց Աւոն Ե. ին .

Պ. Յովհաննես Պայլ աղքաւ լատին . ասիկայ տարիէ մը սպաննուեցաւ իշխաններէն իր հայացութեանը համար :

Հ. Յովհաննեսին ո՞վ յաջորդեց .

Պ. Եղբայրը Գուիտոն որ երկու տարիէն սպաննուեցաւ , Լատինի ծէս աղքին մէջ խոթել ուզելուն համար :

Հ. Կոստանդին Գուիտոնին տեղը յաջորդելով , ի՞նչ ճամբայ բռնեց .

Պ. Թէտէտ և աղքաւ լատին էր , բայց խելքով կառավարեց աղքը տասնըութը տարի : Նոյնպէս ասոր ատենն ալ Եղիպտոսի ամիրան շատ զօրքով կիլիկիոյ վրայ եկաւ . բայց չարաչար յաղթուեցաւ կոստանդինէն :

Հ. Աւոն Զ. ի՞նչ տեսակ կառավարութիւն ունեցաւ .

Պ. Երկու տարի աթոռը առանց թագաւորի մնալէն վերջը իշխաններուն գրաւամոլութեանը

Համար, ընտրուեցաւ թագաւոր Լևոն Զ. որոն  
մայրը միայն Հայ էր. խելացի ու բարեպաշտ ըլլա.  
լով շատ լաւ պիտի կառավարէր ազգը, բայց ափ.  
ոս ժամանակին պարագաները չժողուցին (1365):

Հ. Ռուբինեանց թագաւորութիւնը ի՞նչպէս  
կործանեցաւ.

Պ. Լևոն տամնըմէկ տարուան թագաւորութեա.  
նը մէջ շատ անդամ՝ Եղիալտացիներէն յաղթուէ.  
լէն վերջը, Եղիալտոսի Սուլդանը հշրէֆ Շապան  
անհամար զօրքով վրան եկաւ ու երկար ատեն պա.  
տերազմելէն եաքը բռնեց Լևոնը ու շղթայի զար.  
նելով Եղիալտոս տարաւ, որով վերջացաւ Հայոց  
թագաւորութիւնը Քրիստոսի 1375 թուականին:

Հ. Լևոն Զ. ի՞նչ եղաւ Եղիալտոս.

Պ. Եօթը տարի բանտը կեցաւ հաւատքը չու.  
րանալուն համար. վերջը Սպանիացւոց Յովհան.  
նէս թագաւորին աղաճանքովը՝ գերութենէ աղա.  
տեցաւ ու Եւրոպա դնաց :

Հ. Լևոն գերութենէ աղատելէն ետքը ո՞ւր գլ.  
նաց.

Պ. Նախ Երուսաղէմ, ուր իր ընտանիքը թողուց  
և ինքը անցաւ Հռոմ. վերջը Յովհաննէս Սպանիոց  
թագաւորը իրեն ընակութեան տեղ տուաւ:

Հ. Ո՞ւր մեռաւ.

Պ. Փարիզ. Երբոր գացէր էր Հոն Ճամբորդու.  
թեան համար՝ մեռաւ 1393ին, նոյեմբերի 19ին  
վաթսուն տարուան, ու թաղեցաւ կեղեսախնեանց  
վանքին մէջը, ուր որ ինչուան հիմա կայ իր գե.  
րեզմանը :

## ԴԱՍ ԻԴ ·

Ուորինեանց տէրութեան կործանելէն իմշուան  
մեր առևելի եղած դիպուածները :

**Հ.** Լանկթիմուր Ի՞նչ չարիք հասուց Հայաս-  
տամի .

Պ. Ռուբինեանց թագաւորութեան կործանե-  
լէն տասուերկու տարիի չափը Լանկթիմուր  
իօզալէք Թաթարաց թագաւորը շատ տեղերու տի-  
րելով Հայաստանի վրայ եկաւ, շատ տեղ այրեց  
աւրոշտկեց ու շատ ալ արիւնհեղութիւններ ը-  
րաւ, մասնաւորապէս Սեբաստիոյ մէջ (1387):

**Հ.** Ի՞նչ մարդ էր Պելզինէ Ռւսպելեան .

Պ. Քաջ և խոհեմ մարդ մըն էր որ Սիւնեաց  
գաւառին մէջ ( Խափանի կողմերը ) հինգ վեց հա-  
զարի չափ Հայերու վրայ կ'իշխէր Հայրաբար, ու  
զամէնքը կը խնամէր :

**Հ.** Ո՞րչափ տևեց ասոր Եշխանութիւնը .

Պ. Վրաց թագաւորը վրան նախանձելով Ա-  
մնադին անունով անզգամ և շահասէր Հայու մը  
ձեռքով թոյն խմցնել տուաւ ու մեռուց . թէպէտ  
և վերջը Ամնադինն ալ չարաչար մահուամբ սպան-  
նուեցաւ (1438) :

**Հ.** Ի՞նչ չարիք հասուց Հայոց Շահաբաս Պար-  
սից թագաւորը .

Պ. Սոսկալի արիւնհեղութիւններ ընելէն ետքը,  
Հազարաւոր ընտանիք Պարսկաստան տանելով Նոր  
Ջուղան շնորհ տուաւ ու հոն բնակեցուց . բայց

աս Ճամբորդութեան մէջը խիստ շատ մարդիկ խել  
Ճարար մեռան , ու մնացածները հասան տասուեր .  
կու հազար տուն (1604) :

**Հ . Ի՞նչ գիտելիք կայ Դաւիթ Սիւնի իշխանին  
վրայ .**

Պ . Խելացի ու կարիճ մարդ ըլլալով Սիւնեաց  
աշխարհքին կողմերը շատ զօրացաւ ասկէ 130 տա-  
րի մը առաջ՝ իր քանի մը կտրիճներովը , ու չորս  
տարի Տաճկլըներուն դէմ պատերազմեցաւ քա-  
ջութեամբ : Իրեն հետն էին Մխիթար , Տէր Առ-  
տիք և Մելիք Բարսագան կարիճ հայերը (1724) :

**Հ . Դաւիթ ո՞րչափ ատեն իշխեց .**


Պ . Վեց տարի . շատ յաղթութիւններ ընելին  
ետքը մեռաւ յիսունըշորս տարուան ու իրեն յա-  
ջորդեց Մխիթար :

**Հ . Մխիթարին իշխանութիւնը ո՞րչափ ատեն  
տեւեց .**

Պ . Խիստ քիչ . վասն զի քովի մարդիկը զինքը  
անօգնական ձգելով փախան ցրուեցան , ու վերջ  
զինքն ալ սպաննեցին : Ասոնցմէ վերջը Հայոց վրայ  
իրենց ազգէն իշխող մը չեղաւ , բաց ՚ի գեղերու վե-  
րակացուներէն . Հայաստան ալ Պարսից և Օսմա-  
նեանց և վերջը Ռուսաց իշխանութեան տակն ան-  
ցաւ : Ըատ թշուառութիւններէ ու խեղճութիւն-  
ներէ վերջը հիմայ կրթութեամբ , գիտութեամբ և  
հայրենսասէր անձանց ջանքով ազգերնիս յառա-  
ջադիմութեան մէջ է :


ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ





## ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

# Հ Ա Յ Կ Ա Զ Ա Ն



## ԳԼՈՒԽ Ա.

Մեր ազգին սկիզբը . Հայկայ ապատամբուրիւնը , Բեղայ հեռ ըրած պատերազմը , և իրեն կատարելուրիւններն ու մահը :

Մեր ազգը Նոյ նահապետին Յաքեթ որդիեն կը սկսի ջրհեղեղէն քիչ վերջը : Երբոր Նոյայ որդիքը ան աստիճան բազմացան Հայաստանի կողմերը որ տեղերնին քիչ գալով սկսան ասդին անդին երթալ , աս գնացովներուն հետ մէկտեղ գնացնաև . Հայկ անունով մէկը որ Յաքեթին երրորդ սերունդն էր , այսինքն Յաքեթին տղուն Գամերին , Դամերին տղուն Թորդոմին տղան էր : Աս գաղթականները երթալու ատեն մէկ մէծ դաշտի մը հանդիպեցան Սենաար ըսուած տեղը և հօն ամբարտաւանութեամբ ուղեցին բարձր աշտարակ մը շննել ինչպէս որ սուրբ գիրքը կը ոլատմէ , բայց Աս-

տուած բարկանալով լեզունին խառնակեց ու զերենք ալ ցիր ու ցան ըրաւ :

Անապայ դաշտին աշտարակը շինել ուզող հրսկաներուն մէջ Բէլ անունով մէկը ուրիշներէն աւելի զօրաւոր գտնուելով, կէս մը բռնութեամբ կէս մ'ալ խոստմունքով անոնցմէ շատը իրեն հնազանդեցուց և կ'ուզէր Աստուծոյ պէս պաշտուիլ ամենէն և անոնց թագաւոր եղաւ : Ասքանս երբ բար իմացաւ Հայկ՝ չուզէց Բելայ հնազանդիլ<sup>1</sup>. ուստի ժողվեց տղաքն ու թուները, որ իրեք հարիւրի չափ կային, և իրեն ուրիշ ծառաները ու ելաւ նորէն Հայաստան դարձաւ . հոն իրեն առջիքնակութեան տեղին անունը չարք դրաւ և շինածքալքին անունն ալ Հայկաշէն . և բոլոր ան կողմի բնակիչները սիրով հնազանդեցան աս կարիք և վեհանձն հսկային (2107) :

Բէլ երբոր լսեց Հայկայ ապստամբութիւնը իսկոյն պատգամաւոր խաւրեց ետևէն որ գայ նորէն իրեն հնազանդի, թէ չէ՝ անով տեղով կը ջնջէ զինքը. բայց Հայկ աներկիւղ վստահութեամբ մերժեց Բելայ անիրաւ սպառնալիքը ու խաւրած պատգամաւորները ետ գարձուց . ասով Բէլ մեծ ու ահեղ պատրաստութեամբ Հայկայ վսայ պատերազմի ելաւ :

Հայկ փոխանակ վախնալու ժողվեց իրեն թոռներն ու տղաքը և ուրիշ հաւատարիմ՝ մարդիկը, ու զանոնիք յորդորելով Վանայ ծովուն քովերը պատերազմի պատրաստուեցաւ : Բէլ իրեն ուժին վրայ վստահացած ու ամբարտաւանութեամբ լրցուած, առանձին խումբով մը զատուած եկաւ Հայկայ բանակը դիտելու : Քաջազեղն Հայկ ասի

<sup>1</sup> Մեր Վարդան պատմիչը կը զբուցէ թէ Հայկ ճշմարիս աստուածաշտութեամբ Բելայ արձանը չպաշտելու համար առատամբեցաւ Բելէն :

կայ յարմար ատեն սեպելով՝ զօրքերը շարեց ու պատերազմիլ սկսաւ, և այնպէս քաջութեամբ պատերազմեցաւ իրեններովք՝ որ Բէլ դարձուրած ուղեց ետ դառնալ, ինչուան որ իրեն մէկալ զօրքերը օգնութիւն հասնին, բայց Հայկ Բելայ յանդընութենէն իրեն օգուտ քաղելով, քաշեց աղեղը ու այնպէս թափ անցուց նետը Բելայ կուրծքին, որ երկաթը շերաշերտ զբահներուն մշջէն անցնելով կանըկէն դուրս ելաւ ու ան ահագին և վիթսարի հսկան գետին պառկեցուց: Հայկ վսեմ խորհրդով Բելայ մարմինը առաւ ու զմռսել տալով բարձր աեղ մը թափեց. որպէս զի ամենուն ցուցընէ Աստուծոյ գէմ ապստամբովին ու հպարտութեամբ ցուած մարդուն վիճակը. և յաւիտենական յիշատակ թողու ապագայից որ զիրենք այսպիսի բռնաւորէ մը խալսեց. իսկ պատերազմին տեղւոյն անունը Գերեզմանիք դրաւ:

Աս բաներուս մշջ աղէկ կը աեմնուի Հայկայ հոգւոյն կատարելութիւնները: Վեհանձնութիւնը կը տեսնուի, որ Երբոր Բէլ անհամար բազմութեամբ վրան պատերազմի ելաւ, Հայկ ազատութեան և իր որդւոցը սիրոյն համար լաւ համարեցաւ պատերազմով մեռնիլ քան թէ բռնաւորի մը տակ գերի ըլլալ: Խոհեմութիւնն ու խելացիութիւնը կը տեսնուի անով որ այնքափ քիչ մարդով անթիւ բազմութեան յազթեց յարմար ժամանակը, գիրքը և տեղը դիտելով: Քաջութիւնը նոյն իսկ իրեն ըրած պատերազմը կը քարոզէ. իսկ անհպարտ կամ անաշխարհակալ հոգին անկէ կ'իմացուի, որ եթէ ինքն ալ ուղենար՝ կը նար Բելայ պէս բռնութեամբ ուրիշներուն վրայ տիրել, որուն ամենսին բան մը չէր պակսեր, մանաւանդ ան ատեն որ Բելայ յաղթեց, կը նար զանոնիք հալածել ու իրեն թագաւորութիւնը մեծցնել, ինչպէս ըրած են բոլոր աշխարհակալները. իսկ ընդհակա-

ատելի ինքը թշնամին վընտելէն վերջը դարձաւ ի-  
րեն սունը աս բանիս վրայ ուրախացած, որ աշ-  
խարհքիս վրայէն ջնջեց Աստուծոյ, և մարդկան և  
իրեն անձին թշնամին :

Տարակոյս չկայ որ Հայկայ արտաքին տեսքն  
ու գեղեցկութիւնն ալ համեմատ էր հոգւոյն կա-  
տարելութիւններուն, որով և մեր Մովսէս Խորե-  
նացին Մարիբասայ գրուածքէն հանելով կ'ըսէ.  
« Այս Հայկ գեղապատշաճ և անձնեայ, քաջա-  
գանգուր, խայտակն և հաստաբազուկ » . աս բա-  
ռերովս յայտնի կը ցուցընէ Հայկայ մարմնոյն ար-  
տաքին գեղեցկութիւնը ու պատշաճ հասակը . և  
ինչպէս որ Խորենացին կը զրուցէ, նոյն ատենուան  
հսկայից և գիւցազանց մէջը քան զամէնը աւելի  
երևելի էր . ուրեմն պէտք է աղէկ ճանչնանք այս-  
պիսի նահասպետի մը յարգը ու մեզի պարծանք  
սեպենք իրեն անունը մեր վրայ կրելը :

Հայկ հայրաբար կառավարեց իր տէրութիւնը  
ու շատ կարգեր կանոններ դրաւ և շինութիւններ  
ըրաւ : Պատմութիւնը որոշ բան չըսւցեր Հայկայ  
մահուանը վրայ . բայց հաւանական է որ չորսհա-  
րիւր տարիի չափ ապրած ըլլայ . որովհետեւ սուրբ  
գրոց խօսքերուն նայելով նոյն միջոցներուն մար-  
դիկ ինչուան 400 տարի կ'ապրէին . խաղաղու-  
թեամբ մեռաւ Հայկ իր ազգին իշխանութիւնը  
յանձնելով Արմենակ որդւոյն (2027) :

Հայկայ իշխանութեան ատենները Կոյ և իրեն  
Կեմզար կամ Կոյեմզարա կինը մեռան . Կոյ Կը-  
պատ լեռան վրայ թաղուեցաւ կ'ըսեն, ու Կոյեմ-  
զարա ան լեռան մօտիկները Մարանդ ըսուած  
տեղը :

## ԳԼՈՒԽ Բ.

Հայկայ յաջորդները ինչուան Արամ :

Արմենակայ վրայ պատմութիւնը երկայն յիշաւակութիւն ըներ : Միայն կ'աւանդէ թէ որովհեակ կ'ուղէր որ Հայաստանի ամէն կողմը մարդաբնակ ըլլայ, ուստի իր Մանաւազ ու Խոռ Եղբայրները Հարք գաւառը թողուց ու ինքը Հայաստանի հիւսիսային կողմը գնաց, ուր որ իր բնակութեան տեղին անունը Արագած դրաւ : Խոռ Խոռ, Մանաւազ և Բազ Եղբայրքը իրենց բնակութեան տեղերնին բազմանալով ցեղերնին ալ իրենց անուամբը խոռխոռունիք, Մանաւազեանք ու Բըզնունիք ըսուեցան :

Արմենակ քառասունըվեց տարի իշխելէն վերջը խաղաղութեամբ մեռաւ՝ իր Արամայիս որդույն յանձնելով ազգին իշխանութիւնը : Կոյնակէս ասոր վրայ ալ մասնաւոր բան մը չպատմուիր, բայց միայն թէ իր անունովը Արմաւիր քաղաքը շնուց (1975), որ վերջէն թագաւորանիստ քաղաք եղաւ, և քառասուն տարի իշխելէն վերջը մեռաւ հանգըստեամբ : Կ'ըսեն թէ Արամայիս շատ տղաք ունի եղեր՝ որոնց մէջէն Շարա անունով մէկը սաստիկ շատակեր ըլլալով Արամայիս Երասխ գետին քով դաշտերը կը խաւրէ զինքն որ բերրի ըլլալով հանգստեամբ ասկրի հոն . ուստի իրեն անունովը ան տեղերն ալ Շիրակ ըսուեցան : Ասկէ ելած է ան առածը որ ինչուան խորենացոյն ատենը կը սնն եղեր շատակեր մարդկանց . « Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամբարքն չեն » :

Ամասիա Արամայիսին որդին իշխեց անոր տեղը

աղքին վրայ Երեսունուերկու տարի . Ետքը Գեղամ՝  
Ամասիային անդրանիկ որդին՝ որ յիսուն տարի  
իշխեց ու իրեն անուամբը կոչուեցաւ Գեղարքունի  
դաւառը ու Գեղամայ ծովը : Ետքը Հարմա Գեղա-  
մայ որդին Երեսունըմէկ տարի իշխանութիւն քը-  
շեց , իր Արամ որդւոյն յանձնելով աղքին կառա-  
վարութիւնը (1827) :

## ԳԼՈՒԽ Գ .

Արամ և իրեն քաջորիւնները :

Որովհետեւ ատեն անցնելով Հայկայ քաջութիւն՝  
ները մոռցուեր էին , ուստի Հարմային վերջի տա-  
րիները այլ և այլ թշնամիներ Հայաստանի վրայ  
վազել սկսան ու զանազան մասերուն տիրեր էին ,  
ասով պէտք էր որ մէկ ուրիշ Հայկայ պէս քաջ  
մ' ալ ելքելով նորէն թշնամիները վախցնէր . և ա-  
հա ասիկայ եղաւ Արամ որ հօրը տեղ նստելուն  
պէս հարկ եղաւ որ աս թշնամիները Հայաստանէն  
դուրս հանէ . շուտ մը զօրք ժողվեց , քաջութիւնը  
ու իրեն բնական խելացիութիւնը և սպատերազմի  
յարմարութիւնը սկսաւ բանի բերել . որով չէ թէ  
միայն թշնամիները իր Երկրէն հանեց , հապա նաև  
հեռաւոր աշխարհքներ հալածեց , և կամ բըռ-  
նելով սպաննեց : Աս թշնամիներուն առջինն ու  
աւելի զօրաւորն էր Նիւքար անունով Մարաց իշ-  
խանը որին որ հպարտ մարդ մըն էր , ու Հարմային  
վերջի տարիները Հայաստանի մէկ կտորին վրայ  
վազելով հարկատու ըրեր էր . և որովհետեւ Հար-  
մա նոյն տարիները մեռաւ , ուստի ասիկայ Երկու  
տարիի չափ տիրեց ան մասին : Արամ հօրը տեղի  
անցնելուն պէս լիսուն հաղար զօրք ժողվեց կայ-

ծակի պէս վրայ հասաւ . ջարդեց անոր զօրաց բազմութիւնը , զինքն ալ բոնեց Արմաւիր բերաւ , և նոյն ժամանակի քաղաքականութեանը համեմատ , հրաման տուաւ որ բարձր աշտարակի մը ծայրը հանելով երկաթէ ցիցով ճակտէն գամեն աղգին անիրաւ թշնամին . և Նիւքարին ըրած առջի անիրաւութեանը փոխարէն՝ անոր երկրին մէկ մասը հարկատու ըրաւ :

Արամայ երկրորդ թշնամին էր Բարշամ Բաբելոնց իշխանը որն որ քառասուն հազար հետևակով և հինգ հազար ձիաւոր զօրքով չայաստանի վրայ վազեց , Նիւքարին պէս ուղելով որս մը ձեռք ձգել . բայց Արամ աս բանս իմանալուն պէս մէկն զօրքերը ժողվեց և շուտով մը վրան հասաւ , թշնամւոյն զօրքերուն կէսը կոտրեց , կէսն ալ ցըրուեց ու զինքն ալ բռնելով սպաննեց . աս եղաւ Արամին երկրորդ յաղթութիւնը :

Արամայ քաջութիւններուն համբաւը մերձակայ աղգերուն սիրու վախ ձգած ըլլալով , երբոր կապադովկացւոց Պայապիս անունով իշխանը լսեց որ Արամ քառասուն հազար զօրքով իր երկրին մօտերը եկեր է , վախնալով որ ըըլլայ թէ կապադովկիոյ ալ տիրէ , բոլոր ուժովը Արամայ գէմ պատերազմի ելաւ . բայց Արամ վրան հասաւ սաստիկ կոտորածով քշեց հալածեց զինքը ու Միջերկրական ծովուն կղզիներուն մէկուն մէջը փախուց : Իսկ Պայապիսին երկրին տիրելով Մշակ անունով հայ մարզպան մը գրաւ ան տեղերուն՝ տասը հազար զօրք տալով իրեն . բաց ասկէ հրաման հանեց որ ամէնքն ալ հայերէն խօսին :

Իսկ Մշակ մարզպանը կապադովկիայի մէջ քաղաք մը շինեց ու իրեն անունովը Մշակ անուանեց<sup>4</sup>.

4 Աս պատճառաւ Յոյները Փոքր Ասիային աս մասը Արմենիա անուանեցին . իսկ Հայերը Առաջին Հայք Դրին

բայց բնակիչները չկրնալով աղէկ հնչել Մաժակ կը զրուցէին. վերջէն աս քաղաքը հռովմայեցոց Յուլիոս կեսար ինքնակալէն նորոգուելով կեսարիա ըստեցաւ, որ է հիմակուան Ղայսերի ըստածը:

Արամ բոլոր թշնամիները հայաստանէն վանել էն վերջը՝ երբոր տեսաւ որ ամէն կողմանէ տպահով է, սկսաւ բարեկարգել հայաստանը կարգեր կանոններ դնելով, և այնչափ երկելի եղաւ ու անունը օտարաց մէջ տարածեցաւ որ բոլոր ուրիշ ազգերը մեր ազգը իրեն անուամբը սկսան Արաման կամ Արմէն կոչել, ինչպէս նաև ինչուան հիմա նոյն անունը կուտան մեզի իրենք:

Աս միջոցին Ասորեստանէայց Կինոս թագաւորը կարգալով իրմէ առաջ եղած քաջերուն պատմութիւննը, կ'ուզէր որ անոնց նմանի ու միայն իրեն անունը յիշովի աշխարհքիս վրայ. աս խորհրդով բոլոր իրմէ առաջ եղած քաջերուն պատմութիւնները այրել տուաւ. ու ինքն ալ շատ զօրք ժողվելով այլ և այլ տեղերու տիրեց, առաւ Եփիպտոսը ու անոր շրջակայ սահմանները: Անցաւ անիէ Հնդկաստան, բայց հոն չարաչար յաղթուելով ետ դարձաւ: Կոյնակէս պատմութիւններուն մէջ կարգալով որ հայկ զբէլը սպաններ է, ուզեց Արամէն վրէժը առնել. բայց Արամայ քաջութիւններէն վախնալով ետ կեցաւ իր խորհուրդէն. հաշտութիւն խօսեցաւ Արամայ հետ և թող տըւաւ որ մարգարտէ պատկ գործածէ:

Խորենացին Արամայ վրայ խօսելու ատեն ա-

ան մասին անունը, ու անկէ վերջը Հայոց տիրած տեղերուն անունը Երկրորդ Հայք, Երրորդ Հայք. ու ամէնը մէկաեղ Փոքր Հայք. իսկ Չորրորդ Հայքը ասոնց մասը չէ, հապա բուն Հայաստանին Հնդկաստան նահանգներէն մէկն է որ ասոնց սահմանակից ըլլալով, Չորրորդ Հայք ըստեր է:

սանկ կը զուրցէ Մարիբասայ խօսքերէն հանելով։  
« Սա այս աշխատասէր և հայրենասէր եղեալ, որ  
սէս ցուցանէ նոյն պատմագիր, (այսինքն Մարի-  
բաս կատանա) լու համարէր զմեռանելն՝ ի վերայ  
հայրենեացն, քանի թէ տեսանել զորդիս օտա-  
րածնաց կոխելով զսահմանս հայրենիս, և հարա-  
զատից արեան նորա տիրել արանց օտարածնաց»։  
Յիրաւի կարծ և քիչ բան կը դնէ, բայց աս կա-  
տարելութիւններն ու առաքինութիւններն են ո-  
րով ազգին թշնամիններուն յաղթեց և իրեն անու-  
նը անմահացուց, ազգին սիրելի ու միանդամայն  
պատկառելի ըրաւ զինքը, և կարգաւորեց տէրու-  
թիւնը՝ կարգեր կանոններ դնելով։ Աս գլխաւոր  
առաքինութիւններէն զատ կը տեսնուի Արամայ  
վրայ աս կատարելութիւններն ալ բարեխառն  
կեանք, հմտութիւն պատերազմական բաներու  
մէջ, աշխարհակալութեան անյագ սիրոյն չափ  
դնել, արագութիւն՝ ի դործս և ուրիշ կատարե-  
լութիւններ։ Պատերազմական հմտութիւնը կ'ի-  
մացուի իրեն պատերազմներու մէջ յաղթելէն, և  
այնպիսի թշնամեաց, որոնք նոյն ատենը շատ ե-  
րևելի էին, մանաւանդ բարձամը որ խորենացւոյն  
ըսածին նայելով, Ասորիք երկար ատեն պաշտե-  
ցին զինքը իրեն քաջութիւններուն հպմար։

Արամայ աշխարհակալութեան սէրը ամենենին  
անոնց սէս չէր որոնք շատ անգամ օտար ազգե-  
րուն վրայ կը յարձակէին առանց իրաւանց, միայն  
իրենց անյագ փափաքը լեցնելու համար։ Արամ  
անոնց երկրին միայն տիրեց որոնք որ ուղեցին  
իրեն և կամ իր հայրենեացը մնաս մը հասցնել-  
որ ամենայն կերպով արդարացի է։ Դարձեալ եր-  
բոր իր թշնամիններուն յաղթեց՝ ալ անկէց վերջը  
փոյթ ըրբաւ աշխարհակալութեան։ Ահա այսպիսի  
գեղեցիկ կատարելութիւններով զարդարուած էր  
աս մեծ մորդը, որ միաւնը ութը տարիի չափ իշ-

խելքն վերջը՝ խաղաղութեամբ մեռաւ, յանձնելով կատախրութիւնը իր Արայ որդւոյն :

### ԳԼՈՒԽ Դ.

Արային Շամիրամայ հետ ըրած պատերազմը,  
ու Շամիրամայ գործքերը :

Արայ Նինոսի վերջի տարիները իր հօրը յաջորդելով նոյն պատիւը ունեցաւ Նինոսէն, ինչ որ ունեցեր էր Արամ իր հայրը. ասիկայ գեղեցիութեանը համար Արայ Գեղեցիկ ըսուեցաւ: Խնան նստելուն պէս մէկէն շինութիւններու ետևէ սկըսաւ ըլլալ և ան պատճառաւ Արմաւիր քաղաքը իրեն շրջակայ տեղերովը Արարատ կամ Այրարատ ըսուեցաւ:

Երբոր Նինոս Ասորեստանցւոց թագաւորը մեռաւ, Շամիրամ<sup>1</sup> իր կինը տեղը յաջորդեց. ու լսելով Արային գեղեցիութիւնը ուզեց կարգուիլ հետը, խոստանալով Արային որ իրեն հետ մէկտեղ Ասորեստանի վրայ ալ թագաւորէ: Բայց Արայ իմանալով Շամիրամայ անկարգ ու չար միտքը, մերժեց իրեն խնդիրքը, և աւելի յանձն առաւ պատերազմով մեռնիլ քան թէ իրեն առաքինութիւնը ու բարեխառնութիւնը ուղիղ տակ առնել: Փուռ տեղը շատ աշխատեցաւ Շամիրամ համոզելու զինքը այլ և այլ անգամ՝ պատվամաւորներ խաւրելով, և ամէն անգամ իրեն աններեսութիւնը խաղը եղաւ, բայց դիմացինին համեստութենէն չամցաւ. վերջապէս յուսահատութեամբ

<sup>1</sup> Ասիկայ եղաւ աշխարհքիս մէջ առջի թագուհին որ թագաւորեց, և միանգամայն էն կտրիճը ու էն երեւելին:

ու բարկութեամբ լցուած պատերազմով Արայի վրայ եկաւ ու Նյորաբատայ դաշտին մէջ պատերազմի պատրաստուեցան երկու կողմէն։ Չամիրամբ իրեն զօրացը և զօրավարներուն խսափւ արգիլեց որ զԱրան չսպաննեն, հապա ողջ բանեն։ բայց պատերազմին տաք միջոցները Արան զարնուելով մեռաւ, որ շատ աւելի մէծ յաղթութիւն էր քան թէ Չամիրամայ անկարդ հաճոյքը կատարեր ու հարիւրաւոր տարի ալ թագաւորութիւն ըներ։

Չամիրամբ երբոր իմացաւ Արայի մեռնիլը շատ ցաւեցաւ որ իր գէշ կամքը չկրցաւ կատարել, ու իրեն ամպարիշտ ախտովը կուրցած, կ'ուզէր դիւթութեամբ ողջընցընել։ բայց որովհետեւ դին սկըսաւ հոտիլ և Հայոց զօրքն ալ Արային մահուանը վրայ բարկացած կ'ուզէին նորէն պատերազմ բանալ, Չամիրամբ իրեն մարդիկներէն մէկը, որ քիչ մը Արայի կը նմանէր, զարդարելով ձայն հանեց Հայոց զօրաց մէջ որ աստուածները Արան լցուելով ողջացուցին։ Իսկ Արայի մարմննը խորունկ վիշմը նետել տուաւ, որպէս զի Հայերը զգտնան։ ասով թէպէտ և բոլոր Հայերը չխաբուեցան, բայց զօրաց մէջ շփոթութիւն իննալով Չամիրամայ դէմ դդրին, ու անով Չամիրամբ Հայաստան մտաւ (1743)։

Արայի վրայ ունեցած գլխաւոր տեղեկութիւննիս աս է, և Խորենացին ուրիշ բան չպատմեր վըրան։ բայց տարակոյս չկայ որ բոլոր աշխարհքի տիրելէն շատ աւելի վեր է իրեն համեստութեան առաքինութիւնը, մանաւանդ այնպիսի դարու և կուապաշտութեան խաւարին մէջ։ Արայ ընդ ամէնը 26 տարի իշխեց ազգին վրայ իրեն յաջորդ թողլով իր կարդոս որդին։

Ինչպէս որ Խորենացին կը զուրցէ, ամառ ատեն ըլլալով Չամիրամայ Հայաստան մտնելը, Չամի-

բամ՝ տեսնելով օդին մաքրութիւնն ու զովութիւնը, գիրքին աղուրութիւնը, աղբիւրներուն ու գետերուն շատութիւնն ու յատակութիւնը, ուղեցիրեն ամառուան բնակութեան տեղ մը շինել Հայաստանի մէջ. ուստի աս բանիս համար ընտրեց Աղթամարայ ծովուն եղերքը ու հոն քաղաք մը շինեց որ իրեն անուամբը Շամիրամակերտ ըստեցաւ ու վերջէն Վահան. աս շինքիս համար քսան ուերկու հազար գործաւոր ու վեց հարիւր հարտարապետ կ'աշխատին եղեր: Շամիրամ Արային սիրոյն համար անոր տասուերկու տարուան կարդոս որդին յաջորդ նստեցուց անունն ալ Արայդրաւ, և ինքը ամառը կուզար Հայաստան կը բնակեր, իրեն տեղը փոխանորդ գնելով Զրադաշտ անունով մոգը որ Մարաց իշխան էր: Բայց Շամիրամայ որդիքը չկրնալով իրենց մօրը անկարգութիւններուն դիմանալ, զինքը այլ և այլ անգամ խրատեցին. երբոր իմացաւ Շամիրամ որ զինքը կ'ուզեն սպաննել, ինքը փութաց ու բոլոր որդիքը թրէ անցուց, բաց ՚ի պատի տղին որ Նինուաս կ'ըսուէր: Ատեն անցնելով Զրադաշտ Նինուասին հետ միացած պատերազմի ելաւ Շամիրամայ դէմ. պատերազմը երբոր սասակացաւ՝ Շամիրամ Հայաստան փախաւ ու կարգոսին հետ միանալով անոնց դէմ պատերազմի ելաւ. բայց յաղթուեցան ու երկուքն ալ պատերազմի մէջ ընկան մեռան, Շամիրամ վաթսունուերկու տարուան ու կարգոս երեսուն տարուան, տամնըութը տարի իշխելէն վերջը: Կոյն պատերազմին մէջը գերի ընկաւ նաև կարգոսին Անուշաւան որդին որ տամնըօրս տարուան էր, ու աս պատճառաւ քիչ մը տտեն Հայաստան Նինուասայ իշխանութեան տակը մտաւ. ուստի քիչ մը ատեն Հայերը առանց իշխանի մնացին, ինչուան որ Անուշաւան մէծցաւ ու պալտին մէջի եղած մէծերուն շատին սիրելի ըլլուլ.

անոնց միջնորդութեամբը ու աղաջանքովը Հայաստանին մէկ մասին տիրեց խոստանալով որ տարուետ տարի տուլիք տայ, բայց վերջէն իրեն խոհեմութեամբը մէկալ մասերուն ալ տիրելով, բոլոր Հայաստանի բացարձակ տէր եղաւ. շատ բարեկարգութիւններ ըրաւ ու վաթսունուիրեք տարի իշխելէն վերջը խաղաղութեամբ մեռաւ: Աս փառաւոր իշխանին վրայ թէպէտ և քիչ պատմութիւն ունինք, բայց Խորենացին աղէկ կը համառօտէ իր արժանաւոր գովեստը և կատարելութիւնները ասերկու տողով։ « Արայեսնն Արա մեռանի ընդ Շամիրամայ, թողտվարու զաւակ ամենահարուստ և շատահանձար յիր և՝ իբան զԱնուշաւանն»։ Բացի Խորենացւոյն աս մեծ գովեստէն, իրեն խելացիութիւնը յայտնի կը տեսնուի իր գործողութեանը մէջ ալ որ այնպիսի մեծ տէրութեան մը ձեռքէն հայրենական ժառանգութիւնը առաւ առանց արիւնհեղութեան, և ինչպէս որ Խորենացւոյն վերի գրած խօսքէն կ'իմացուի, բոլոր իրեն քաղցրաբանութեամբը։ Կ'ըսէ Խորենացին որ երբոր ծնաւ Անուշաւան՝ կարգոս իր հայրը նուիրեց զինքը ան Սոսեաց անտառին որն որ տնկած էր Արմենիակ. ասկէ Անուշաւանը Սոս կամ Սոսանուիր կոչուեցաւ։ Կը կարծէին Հայերը որ աստուածներ կը բնակին ան անտառին մէջ, որով անոր նըւիրուողը անարատ, կտրիչ ու սուրբ կը համարուէր (1685)։

## ԳԼՈՒԽ Ե.

Պարետէն սկսեալ ինչուան մեծն Տիգրան :

Որովհետեւ Անուշաւանին ցեղէն իշխանութեան օրինաւոր յաջորդ չէր մնացած, ուստի հարկ եղաւ որ Հայկայ մէկալ որդւոցը ցեղէն Պարետ անունով իշխանը տիրէ Հայոց վրայ. որուն վրայ երկայն ծանօթութիւն չունինք, բայց միայն գիտենք որ շատ պատերազմներ ըրեր է յիսուն տարի իշխելով Հայոց վրայ : Ասկէց սկսեալ ինչուան Պարոյր առաջինին միջոցները, Խորենացին բան չպատմեր աս իշխաններուն վրայ, հապա ազգին թագաւոր ունենալուն վրայ ուրախութեամբ լցուած մէկէն թագաւորութեան սկսելուն վրայ կը խօսի, մէկանոնք զանց առնելով<sup>1</sup>: Միայն ասոնցմէ մէկ քանիին վրայ համառօտ տեղեկութիւններ ունինք:

Կը զուրցեն մեր պատմիջները որ Զարմայր նահապետը Տրոյից մէծ պատերազմին ատենը Տրոյացւոց Պրիամոս թագաւորին օգնութիւն գնացեր է ու հոն շատ քաջութիւններ ընելէն վերջը պատերազմին մէջը մեռեր է. Խորենացին կը զուրցէ սոր համար : « Մեռանի ՚ի քաջացն Ելլենացւոց »<sup>2</sup>.

<sup>1</sup> Անուշաւանէն վերջը կարգաւ ետեւ ետեւ նստած իշխաններուն անունները ասոնք են. Պարետ, Արբակ, Զաւան, Փառնակ Ա, Սուր, Հաւանակ, Վաշտակ, Հայկակ, Ամբակ Ա, Առնակ, Շաւարչ Ա, Նորայր, Վստամ, Կար, Գոռակ, Հրանտ, Ընձակ, Գղակ, Հօրոյ, Զարմայր, Շաւարչ Բ, Պերճ Ա, Արբուն, Պերճ Բ, Բաղուկ երկայնակեաց, Հոյ հրաշտակերտ, Յուսակ, Ամբակ Բ, Կայպակ, Փառնաւազ, Փառնակ Բ, Ակայորդի ու իրեն տղան Պարոյր :

Նոյնագէս նաև կը տեսնուի որ Սկայորդին ալ քաջ մարդ եղած պիտի ըլլայ ինչպէս որ Խորենացւոյն խոռքէն ալ կ'իմացուի որ զի՞նքը « Քաջ նախնին մեր » կ'անուանէ . բայց վրան ամեննեին բան չպատմեր (749) :

Բաց ՚ի դիմաւոր աս երկուքէն մէկալնոնց վրայ որոշ տեղեկութիւն մը չունինք . բայց յայտնի կը տեսնուի որ անոնց մէջն ալ շատ քաջ մարդիկներ եղած պիտի ըլլան , ինչպէս որ իրենց անուններէն կամ քովի դրած մակդիրէն կ'իմացուի , ինչպէս Առւր , Վաշտակ , Առնակ , Կար , Հրանտ , Պերճ , Բաղուկ , Հոյ հրաշակերտ և այլն : Աս անունները որոնք նշանակութիւն ունին , կը տեսնուի որ իւրաքանչիւր մարդուն կատարելութեանը համեմատ դրուած են , և ոչ եթէ ըստ դիմաց . դարձեալ գրեթէ հազար տարուան միջոց է այսչափ իշխանաց ետևէ ետև յաջորդելը , որոնց ատենը Հայատան ամեննեին գերութեան տակ չմտաւ՝ թէպէտ և հարկատու եղաւ այլ և այլ անգամ . այս բանս յայտնի կը տեսնուի պայազատներուն շարունակութենէն որոնց անունները վարը դրինք :

Պարոյր իր հօրը Սկայորդւոյն տեղը յաջորդելով հինգ տարի աղքը կառավարեց ամէն տեսակ բարեկարգութիւն ընելով : Նոյն միջոցին Ասորեստանի վրայ կը թագաւորէր Սարդանաբաղ որ զեղծու անխելք մարդ մը ըլլալուն համար , իշխանները իրմէ ապստամբեցան Վարքակէս անունով իշխանին տուաջնորդութեամբը : Վարքակէս իրեն կողմը զօրացընելու համար Պարոյր մեր նահապետը որաց , խոստանալով որ եթէ Սարդանաբաղին յաղթեն , զի՞նքը թագաւոր ընէ Հայաստանի : Աս պատճառաւ ժողվեց Պարոյր իրեն քաջ ու աղեղնաւոր ջօրքերը ու Վարքակէսին օդնութեան գնաց . հոն Սարդանաբաղին յաղթելով Վարքակէս բոլոր Առջեստանի թագաւոր եղաւ , ու ինչպէս որ խոս-

տացեր էր, Պարոյրին ալ թագ կապէց ու թագաւորական դաւազան տուաւ։ Պարոյր ուրախութեամբ Հայաստան դառնալով քառասունը ութը տարի խաղաղութեամբ թագաւորելէն վերջը մեռաւ։

Պարոյրի ատեն Սենեքերիմին երկու տղաքը Ադրամելէք և Սանասար Հայրերնին սպաննելով Հայաստան փախան, զորոնք ընդունեցաւ Պարոյր մեծ հիւրասիրութեամբ։ Ասոնցմէ սերեցան Սանասունք կամ Սասուն ըսուածները և Արծրունիք ու Գնունիք։ Հոս պատմութիւնը նորէն կ'ընդհատի, որովհետև որ Պարոյրէն սկսեալ ինչուան մեծին Տիգրանայ թագաւորութիւնը գրեթէ ամենամին պատմութիւն չունինք։ Վասն զի Խորենացին համառօտութեան համար բոլոր ան թագաւորներուն ըրած գործքերը ձգելով միայն անուննին կը յիշէ ու մէկէն մեծին Տիգրանայ քաջութիւնները կ'սկսի պատմել։ Բայց այսու ամենայնիւ իրէն մեծ համարմունքը կը ցուցընէ Հայոց թագաւորութեան աս մասին վրայ աս խօսքովը։ « Սիրելի էր ինձ յայնժամ գալ Փրկչին և զիս գնել, և առ նոքօք յաշխարհ զմուտն իմ առնել, և նոցա տեսութեամբն խրախճանալ »։ Բազմիմաստ ու շատ նշանաւոր է Խորենացւոյն այս խօսքը, որն որ ազգին այլ և այլ ատենուան վիճակները աղէկ ըմբռնելէն վերջը, աս միջոցս ուզեր է աշխարհք գալ։ Իսկ թագաւորները ասոնք են։ Պարոյր, Հրաշեայ, Փառնաւազ, ՊաճոյՃ, Կոռնակ, Փաւոս, Հայկակ, Երուանդ ու Երուանդայ տղան Մեծն Տիգրան։ Ասոնց մէջ միայն Հայկակին վրայ գիտելիք մը կայ թէ Նաբուգոդոնոսորայ հետ մէկտեղ պատերազմի գնաց Երուասաղեմի վրայ։ Երբոր յաղթեցին ու ետ պիտի դառնար Հայկակ՝ խնդրեց Նաբուգոդոնոսորէն որ Հրէից գերիներէն ուզածը առնէ։ ուստի Ծամբատ անունով իշխանիը առաւ ու իրեն ըն-

տանիքովը Հայաստան բերաւ . վերջը Վաղարշակայ ատեն Բագարատ Երևելի նախարարին անունովը բոլոր ցեղն ալ Բագրատունիք ըստեցաւ ( 380 ) :

## ԳԼՈՒԽ Զ .

Մեծն Տիգրան ու իրեն բազորիւնները :

Մեծն Տիգրան Երուանդայ որդին պարծանիք մեր թագաւորութեանը և պայծառացուցիչ ազգին , մեր ամէն թագաւորներէն աւելի երևելի ու անուանի եղաւ՝ չէ թէ միայն իրեն արտաքին քաջութիւններովը , հապանակ իրեն հոգւոյն կատարելութիւններովը : Խորենացին ալ բոլոր Հայկացանց պատմութեան մէջ , մեծին Տիգրանայ մասը ամենէն ընդարձակ կը պատմէ . անոր համար կ'արժէ որ մենիք ալ քիչ մը ընդարձակ խօսինիք ասոր վրայ :

Խորենացին միայն ճաշակ մը կուտայ Տիգրանայ առաջին քաջութիւններուն վրայ , առանց պատմելու թէ որոնց յաղթեց և թէ ան պատերազմներուն մէջը ի՞նչ կերպ բռնեց . ուստի ասանկ կը զուրցէ . « Արանց կացեալ գլուխ , և արութիւն ցուցեալ , զազգս մեր բարձրացոյց . և զընդ լծով կացեալսս՝ լծաղիրս և հարկապահանջս կացոյց բազմաց » : Ասկէց բնականապէս կընանիք մակաբերել թէ շատ քաջութիւններ ըրած պիտի ըլլայ , և աս բանս յայտնի կը զուրցէ որ Յոյները նուտճեց և Հայաստանի առաջին սահմանները նորոգեց :

Կիւրոս Պարսից թագաւորը լսելով Տիգրանայ քաջութիւնները՝ ուզեց անոր հետ բարեկամու-

թիւն հաստատել . արդէն Տիգրան ալ կ'ուզէր  
Կիւրոսին բարեկամութիւնն ու օգնութիւնը , ա-  
նով մշշերնին բարեկամութիւն հաստատեցին : Աս  
բանս երբոր իմացաւ Աժդահակ Մարաց թագա-  
տը , որ նոյն օրերը Կիւրոսի հետ թշնամացեր  
էր , կասկածի գնաց որ չըլայ թէ աս երկուքը միա-  
բանելով իրեն դէմ պատերազմի ելլեն : Քանի որ  
աս վախովս կը ծփէր , գիշեր մը սաստիկ խռոված  
երազ մը տեսաւ որ ձիւնով ծածկած բարձր լե-  
րան մը ծայրը , կին մը նստած իրեք դիւցազն ծը-  
նաւ . առաջինը առիւծիր վրայ նըստելով դէպ ՚ի  
արևմտեան կողմը կը վազէր . երկրորդը ընձու վր-  
այ նստած հիւմլային կողմը կը նայէր , իսկ եր-  
րորդը վիշտապի վրայ հեծած իր թագաւորութեան  
վրայ կը վազէր : Երբոր իր խորհրդականներն ու  
պաշտօնեաները լսեցին աս բանս՝ խորհուրդ առւին  
իրեն որ այլ և այլ ազգերէ զօրք ժողվելով անոնց  
դէմ պատերազմի ելլայ . բայց Աժդահակ դիտնա-  
լով Տիգրանայ քաջութիւնները , վախցաւ անոր  
դէմ պատերազմի ելլելու . հապա վարպետու-  
թեամբ մտածեց որ նախ զՏիգրանը սպաննել ու  
վերջը Կիւրոսին դէմ պատերազմի ելլէ . աս պատ-  
ճառաւ խաբէութեամբ՝ Տիգրանայ Տիգրանուհի  
քոյրը իրեն կին առաւ , որպէս զի անոր ձեռքովը  
սպաննել տայ զՏիգրանը : Աս ամէն բաներս ընե-  
լէն վերջը սկսաւ Տիգրանուհիին յայտնել իրեն  
սրտին չարութիւնները , ըսելով որ Տիգրան նա-  
խանձելով իր մեծնալուն վրայ , միացէր է Կիւրո-  
սին հետ ու կ'ուզէ նախ թագաւորութիւնը ձեռ-  
քէն առնել մեռցնել զինքը ու վերջը զՏիգրանու-  
հին . ուստի պէտք է որ եղբայրդ մէջ տեղէն վեր-  
ցուի որսպէս զի մեր կեանքը ապահովայ ըստաւ , ա-  
պա թէ ոչ զքեղ տիկնութենէ կը ձգէմ : Աս բա-  
ներս փոխանակ վախցնելու զվսեմախոհ թագու-  
հին , աւելի քաջալերեցին զինքը որ ինքն ալ ուրիշ  
որոգայթներ լարէ Աժդահակայ դէմ :

Ուստի իմանալով որ եթէ չհաւանելու կերպ  
ցուցընէ աս բանին մէջ՝ գէշ բաներ կընան հե-  
տեղիլ, անոր համար առջի բերան չէ թէ միայն հա-  
մոզուիլ ցըցուց, հասկանան ինքն ալ վրայ տուաւ.  
բայց վերջը վարպետութեամբ մը իմացուց իր եղ-  
բօրը՝ Աժդահակայ սրտին չարութիւնը: Նոյն մի-  
ջոցին Աժդահակ ալ խարդախութեամբ Տիգրա-  
նայ պատգամաւոր խաւրեց որ իրեն տեսութեան  
գայ Մարաց երկրին սահմաններուն մօտիկ. բայց  
Տիգրան գիտնալով Աժդահակայ դաւաճանութիւ-  
նը, ետ խաւրեց պատգամաւորները ըսելով որ ի-  
րաւցընէ կուգայ, բայց չէ թէ տեսութեան՝ հասպա-  
պատերազմելու, ու մէկէն կիւրոսին իմացուց. և  
դեռ ան չեկած՝ Տիգրան ժողվեց հայոց, Կապա-  
դովկացւոց, Աղուանից ու Վրաց աշխարհքին զօր-  
քերը ու Մարաց կողմերը գնաց: Հոն հինգ ամիսի  
չափ պատերազմը ուշացուց որպէս զի կիւրոս օդ-  
նութեան գայ, ու Տիգրանուհին ալ խալսի ա-  
ռանց մնասուելու: Խոհեմ ու քաջ թագաւորին  
վարպետութեամբը երկուքն ալ եղաւ. Տիգրանու-  
հին խալսեցաւ, ու հինգ ամիսէն վերջը կիւրոս  
ալ օդնութեան եկաւ հասաւ: Մէկէն Տիգրան  
պատերազմը սկսաւ, ու պատերազմին սաստկու-  
թեան ատենը Տիգրան և Աժդահակ իրարու հան-  
գիտելով, Տիգրան այնպէս ուժով խոթեց իրեն  
ուեցը Աժդահակայ սիրոը, որ գուրս հանելու ա-  
տեն թոքն ալ հետը գուրս հանեց: Ընկաւ Աժդա-  
հակ ու հոգին փչեց. բայց Տիգրան պատերազմը  
առաջ տանելով վանեց թշնամիները, ու տասը  
հազար հոգիի չափ գերի բանելով՝ յաղթութեամբ  
հայտատան գարձաւ: Աս պատերազմիս մէջ գրե-  
թէ բոլոր յաղթութիւնը Տիգրան ըրաւ. վասն զի,  
ինչպէս որ Խորենացին կը զըուցէ, քաջ քաջի հան-  
գիտելով պատերազմը անպարտելի կը մնար, ին-  
չուան որ Տիգրան զարկաւ մէռցուց Աժդահակը:

Նորէն աս գործովութեանս մէջն ալ Հայոց գլու-  
ցազին պահուած էր ջնջելու աշխարհքիս՝ վրայէն  
Աստուծոյ օծելոյն և աշխարհքիս թշնամին, որն  
որ թէպէտ կիւրոսին բազուկին ալ կարող էր աս  
բանս ընելու, բայց տարակոյս չկայ որ քաջադու-  
նին պահուած էր աս պարծանքս՝ երկնաւոր կան-  
խագիտութեամբ։ Ասկէ վերջը երբոր Կիւրոս Բա-  
բելացոց վրայ պատերազմի ելաւ, իրեն օգնու-  
թեան գնաց մեր Տիգրան Թագաւորն ալ, որոնք  
երկուքը մէկտեղ Բաքելոնը առին ու յաղթու-  
թեամբ իրենց տեղը դարձան։ Տիգրան այսպիսի  
փառաւոր յաղթութիւններով քառասունըհինգ  
տարի թագաւորելէն վերջը խաղաղութեամբ մե-  
ռաւ, իրեք որդի թողլով որ են Բաբ, Տիրան ու  
Վահագն։

Խորենացին Տիգրանայ համար կը զուրցէ Ճշմա-  
րիտ և իրաւացի կերպով գովելով։ Առաջին գովես-  
տը աս է. « Ամենեցուն որ առ իւրովքն էին ժա-  
մանակօք նախանձելի, և յետնոցս ըղձալի՝ ինքն և  
ժամանակ իւր »։ Աս խօսքերէս վերջը կը գնէ Հայ-  
աստանի երջանիկ վիճակը, թէ ազգը ինչ հարս-  
տութեան մէջ էր, զինուորութիւնը ինչ աստի-  
ճան առաջ գացած էր, արդարութիւնն ու խա-  
ղաղութիւնը որչափ ծաղկած էին, որոնք աղէկ  
բացատրելու համար այսպէս կը զուրցէ. « Խաղա-  
ղութեան և շինութեան բերող, իւրով և մեղու ըզ-  
հասակս ամենայն պարարեալ »։ Ասոնցմէ զատ կը  
գնէ նաև այնպիսի գովեստներ ալ որ ամենայն կա-  
տարելութեամբ զարդարեալ մարդու մը հարկա-  
ւոր էն. « Զորմէ ասէին ՚ի հինսն մեր որք բամ-  
բռամբն երգէին՝ լինել ամա և ՚ի ցանկութիւնս մար-  
մոյն չափաւոր, մէծիմաստ և պէրճաբան, և յա-  
մենայն որ ինչ մարդկութեանս պիտանի »։ Խո-  
րենացւոյն այսպիսի նշանաւոր և գեղեցիկ գովեստ-  
ներուն Ճշմարտութեանը վրայ չենք տարակուսիր.

միայն առ բանիս իրաւունք ունի ցաւելու մարդ ,  
որ այսպիսի ընտափ , խեցացի , ազատամիտ , վե-  
հանձն ու ազգասէր թագաւորի մը բարեխնամ  
հովանաւորութիւնը քառասունըհինգ տարի վայ-  
լեր է հայաստան , որն որ հազարաւոր տարի ալ  
վայելելով միշտ գոհ , միշտ ուրախ և միշտ շնորհա-  
կալ պիտի ըլլար զինքը պարգևողին :

### ԳԵՐԻԽ Է .

Վահագն ու անոր յաջորդները : — Հայկազն  
բագարյարենան վերջանալը :

Տիգրանայ իրեք որդւոցը մէջ Վահագն թէպէտ  
ամենէն պղտիկն էր , բայց ուրիշներէն առելի գօ-  
րաւոր գտնուելով Հայոց վրայ իշխեց : Ասիկայ  
խիստ քաջ մարդ էր , որուն վրայ Հայերն ու Վա-  
ցեք այլ և այլ երգեր չինելով կ'երգեն եղեր , ին-  
չուան նաև Խորենացւոյն ատեններն ալ , որ կ'ըսէ  
նաև ասոր համար թէ Վարացիք արձանը կանգնե-  
լով երկար ատեն պաշտեցին զինքը : Ասոր ցեղը  
Վահագնիք ըսուեցան , որ քրմութեամբ իրեն պաշ-  
տամանը նուիրուած էին :

Վահագնէն վերջը ետևէ ետև յաջորդեցին հինգ  
վեց թագաւոր ալ , որոնց վրայ պատմութիւն չու-  
նենալով կը ստիպուինք միայն անուննին յիշելով  
անցնելու , որ են ասոնք . Առաւան , Ներսէհ , Զա-  
րեհ , Արմոդ , Բայգամ ու Վան՝ որ Շամիրամա-  
կերտ քաղաքը նորոգելով իր անունովը Վան կո-  
չեց (332) :

Ասոր որդին Վահէ հօրը տեղը անցնելով շատ  
քաջութիւններ ըրաւ իրեն թշնամիներուն դէմ՝  
որոնք կ'ուղեին Հայաստանի տիրել : Նոյն միջոց-

ներուն Ազեքսանդր Մակեդոնացւոց թագաւորը սասաիկ զօրացած ըլլալով՝ Պարսից վրայ պատերազմի ելաւ. Վահէ օգնութիւն խաւրեց անոնց. բայց տեսնելով որ Պարսիկք չարաչար, յաղթուեցան և Ազեքսանդր իր վրայ պիտի դայ, ասդիէն անդիէն զօրք ժողվեց ու Ազեքսանդրի դէմ ելաւ, և պատերազմի մէջ մեռնելով բոլոր զօրքերը ցրուեցան և Ազեքսանդր Հայաստանի տիրեց (327):

Ահա այսպիսով վերջացաւ Հայկազանց թագաւորութիւնը որ 1800 տարի դիմացեր էր : Անկէց ետքը 300 տարիի շափ Հայերը երեքմն Սելևկիացւոց կողմանէ խրկուած կուսակալներու, երբեմն ալ Հայ իշխաններու կը հնազանդէին . այս Հայ իշխաններուն մէջ երևելի եղան քանի մը հոգի, և ամենէն երևելին Ազուարդ Սիւնեաց նախարարը, որ Կապադովկացւոց թագաւորին Արեթէոս տղուն խորհրդովը ապստամբեցաւ Մակեդոնացւոց տէրութենէն : Աս բանս երբոր լսեց Պերդիկկաս, Եւմենէս անունով իշխանը Ազուարդին վրան խաւրեց, որ Ազուարդին հետ գաշինք դրաւ ու հաշտութիւն ըրաւ : Ազուարդ խազազութեամբ երեսունուիրեք տարի իշխեց ու մեռաւ : Երկրորդ՝ անուանի եղաւ Արտաւազ Հայոց մեծ իշխանը, որ Սելևկիացւոցմէ ապստամբելով ինքնազլուխ սկսաւ Հայաստանի տիրել . բայց երբոր Անտիոքոս շատ զօրքով վրան վազեց, Արտաւազ վախնալով դէմը ելլելու՝ ընծաներ խաւրեց Անտիոքոսին ու սիրաը առաւ խոստանալով որ բոլոր հարկը վճարէ. ասիկայ յիսուն տարի իշխելէն վերջը մեռաւ (212) :


Արտաւազին տեղը մեծ Հայոց վրայ կուսակալ դրաւ Անտիոքոս՝ Արտաշիաս անունով իշխանը, որուն ատենը Աննիբաղ Հայաստան փախաւ : Արտաշիաս անոր խորհրդովը Արտաշատ քաղաքը շնեց, ու ինքնազլուխ սկսաւ թագաւորել : Երբոր

լսեց աս բանս Անտիոքոս Եպիփան, վրան պատերազմի ելաւ, ու յաղթելով անոր՝ բռնադատեց որ սովորական հարկը տայ:

Արտաշիաս կ'ուզէր փոքր հայոց վրայ ալ իշխել, որուն կուսականն էր Զահրատ անունով մէկը. բայց մահը վրայ գալով չկրցաւ առաջ տանիլ իր խորհուրդը, և իր տեղը յաջորդեց Արտաւազդ որդին, որ տասը տարի իշխելէն վերջը՝ Արշակ Պարթևաց թագաւորը վրան պատերազմի ելելով զինքը վարնտեց, ու իր Վաղարշակ եղբայրը հայոց թագաւոր դրաւ, ուսկից սկսաւ Արշակունեաց թագաւորութիւնը (149):

# ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Բ Շ Ա. Կ Ա Ւ Ե Ա. Ց



ԳԼՈՒԽ Ա.

Արշակունեաց քագառորդեան սկիզբը : —  
Վաղարշակ, Արշակ Ա :

Երբոր Սելևկիացիք Մակեդոնացւոց ձեռքովը  
արևելեան ազգերուն մեծ մասին տիրեցին, այսինքն  
Պարսից, Մարաց, Հայոց և Պարթևաց վրայ, եր-  
կար ատեն կուսակալներու ձեռքով առ ազգերը  
կառավարեցին : Բայց Քրիստոսէ 247 տարի առաջ  
Պարթևաց մէջէն Արշակ անունով քաջ իշխանը  
սաստիկ զօրանալով ապատամբեցաւ Սելևկիացւոց  
մէ ու շատ երկիրներու տիրեց : Ուրիշ շատ մեծա-  
մեծ յաղթութիւններ ալ ընելով այլ և այլ զօրա-  
ւոր ազգերու դէմ, շատ երևելի եղաւ ու ամէն տեղ  
անունը հոչակուեցաւ : Ասոր թուր Արշակ Բ.  
Նոյնակէս քաջութեամբ շատ տեղերու տիրելէն  
վերջը, եկաւ Հայաստանի վրայ ալ երբոր Հայոց  
վրայ կուսակալ եր Արտաւազդ իշխանը, հալածեց  
զինքը հոնկէց, ու Հայոց վրայ իր Վաղարշակ եղ-  
բայրը թագաւոր դրաւ : Ասիկայ ազգին վրայ սաս-  
տիկ սէր կապելէն վերջը՝ մասնաւոր ջանքով ու-

սումնասիրութեան ետևէ եղաւ . ազգին պատամութիւնը գտնելու առանձին փոյթ ունեցաւ , քաղաքական կարգերն ու կառավարութիւնը շատ ծաղկեցուց , և ազգին ամէն տեսակ յառաջադիմութեանը վրայ հոգ ունեցաւ : Աս ամէն բաներս ըրաւ առանց քաջութիւնը ձեռքէ ձգելու : Եւ տարակոյս չկայ որ այսպիսի կերպով ակած թագաւորութիւն մը շուտով պիտի զօրանար ու շուտով ալ ոլիտի ծաղկէր , ինչպէս եղաւ Արշակունեաց թագաւորութիւնը :

Վաղարշակ աթոռը Մծբին դրաւ՝ ինչպէս որ իրեն եղբայրը ապապրեր էր . բայց խմանալով որ Մորփիւղիկէս անունով իշխան մը փոքր Հայոց տիրեր է , շատ մը զօրք ժողվեց ու անոր վրայ գընաց , երբոր անիկայ բոլոր Պահտոսի ազգերուն առաջնորդ եղած առաջ կուգար : Պատերազմի ատեն , որովհեան Մորփիւղիկէս քաջ մարդ էր , շատ ջարդ ընելով Վաղարշակայ վրայ կատաղաբար վագեց , բայց Վաղարշակայ քովի կտրիչ Հայերը անոր վրայ վագեցին զարկին ու գետինը պառկեցուցին զինքը . ասով մէկալ զօրքերն ալ սիրա առնելով յարձակեցան Մորփիւղիկէսին մնացած զօրացը վրայ ու այնալէս չարաչար կոտրեցին , որ անձրեսի հեղեղի պէս արիւնը կը վաղէր , ինչպէս կ'ըսէ Խորենացին : Աս պատերազմէն վերջը տիրեց Վաղարշակ ան կողմի ազգերուն , ու անոնց առջեր ահաւոր եղաւ :

Տեսնելով Վաղարշակ Հայոց աս աստիճան տիրասիրութիւնը և ուրիշ կատարելութիւնները և Հայաստանի ծաղկած վիճակը , իրեն աղնիւ բարբովը ընական հետաքրքրութիւն մը ունեցաւ թէ արդեօք ով եղեր է աս ազգին դիսաւորը , որո՞նք իրմէն առաջ թագաւորեր են ; և արդեօք ինքը քաջերու տեղ կը թագաւորէ չէ նէ վատերու . ուստի աս բանիս համար Մար Աբաս Կատինա տ-

նունով Ասորի մը գտաւ, և անոր ապսալրեց որ  
Հայոց պատմութիւնը գրէ: Մար Աբաս Կատի-  
նա Երբոր Հայատանի մէջ ամբողջ պատմութիւ-  
նը չփտաւ, Վաղարշակայ հրամանովը Նինուէ գը-  
նաց, ու հոն Թագաւորական գրատան մէջ գիրք  
մը գտաւ որ բոլոր ազգերուն պատմութիւնը կը  
գրէր, ու Մեծին Աղքամանդրի հրամանովը յու-  
նարէն թարգմանուած էր. անոր մէջէն հանեց բո-  
լոր Հայոց պատմութիւնը՝ Հայկէն ինչուան Վա-  
հէ: Վաղարշակ տեսնելով աս բանս՝ սաստիկ ու-  
րախացաւ որ քաջ մարդկանց տեղ ու քաջերու  
վրայ կը թագաւորէ. և իբրև իրէն ամենէն աւելի  
մէծ հարստութիւնը ըլլար այն մատեանը՝ իր գան-  
ձատան մէջ պահէց: Աս պատմութեան վրայ ա-  
ւելցուց Մար Աբաս Վաղարշակայ և անոր որ-  
դւոյն Արշակայ գործքերը:

Ամէն կողմանէ եղած յաջողութիւնները տես-  
նելով Վաղարշակ, սկսաւ ուրիշ բարեկարգու-  
թիւններու ալ ձեռք զարնել. քանի մը հարկաւոր  
օրէնքներ դրաւ. նախարարութիւններ բաժնեց,  
զինուորութեան կարգ դրաւ, ամէն բանի պաշտօ-  
նատէրներ որոշեց, և արհեստաւորներու կարգ  
իանոն դրաւ: Բայց ամենէն աւելի Վաղարշակայ  
խելացի գործքը և իրէն հոգին յայտնողը աս եր-  
կու օրէնքն է որ դրաւ. մէկու մը իշխանութիւն  
տուաւ՝ որ երբոր թագաւորը անիրաւ դատասատան  
մը կամ հրաման մը հանէ, իրէն իմացընէ տուած  
հրամանին անիրաւութիւնը. իսկ ուրիշի մը իշխա-  
նութիւն տուաւ որ եթէ թագաւորը անհոգ ըլլայ  
չարագործները պատժելու՝ միտքը ձգէ: Բագա-  
րատ անունով իշխանին ալ Արշակունիեաց թա-  
գաւորներուն թագագիր ըլլալու պատիւը տուաւ:  
Որդւոցը մէջէն միայն անդրանիկը քովը պահէց,  
ու մէկալնոնք բոլոր թագաւորական ընտանիքով  
Հաշտենից գաւառը խաւրեց: Աս կարգը պահէ-

ցին ինչուան վերջը Արշակունեաց թագաւորները :  
Աղաղարշակ ասանկ խելքով քսանութերկու տարի  
թագաւորելէն վերջը խաղաղութեամբ մեռաւ :

Մեր ազգին երևելի մարդկանց մէջ առաջին աս-  
տիճանի յիշատակի արժանի մարդիկներէն մէկն է  
Աղաղարշակ, որ հաստատուն հիմ մը դրաւ կոր-  
ծանեալ տէրութեան մը, որ մէկէն զօրացաւ և ա-  
մէն բանի մէջ, ժամանակին համեմատ, չափէն  
դուրս աւելի առաջ գնաց : Աղաղարշակայ գործքե-  
րէն յայտնի կ'իմացուի իրեն բնութիւնը, մանա-  
ւանդ պարզ կը տեսնուի ուսումնասիրութիւնը,  
խաղաղամէր և աշխարհաշէն հոգին, դարձեալ կը  
տեսնուի այնպիսի վեհանձնութիւն մը որուն նմա-  
նը պատմութիւններու մէջ քիչ կայ. աւելի դուրս  
կը ցատքէ ան կարգագրութեան մէջ որ մանաւոր  
պաշտօնատէր կարգեց իրեն տուած անիրաւ հրա-  
մանները միաք ձգելու համար : Աս բանիս մեծու-  
թիւնը ամէն մարդ կրնայ իմանալ մտածելով թէ  
որչափ ծանր բան է թագաւորի մը լսել իրեն ը-  
սած խօսքին ծուռթիւնը, տուած հրամանին անի-  
րաւութիւնը՝ մանաւանդ որ հին ատենը թագա-  
ւորին խօսքերը պատգամի տեղ կ'ընդունէին հպա-  
տակները : Արդարութիւնն ալ նոյնպէս կը փայլի  
աս երկու մարդկանց իշխանութիւն տալուն վսայ,  
որոնց վախճանն է անիրաւ գործողութիւն մը ըը-  
նել :

Աղաղարշակայ տեղը յաջորդեց իր անդրանիկ որ-  
դին Արշակ Ա. որ հօրը առաքինութեանցը նմա-  
նելով անոր պէս քաջ ու խելացի, և ինչպէս որ խո-  
րենացին կը զըսւցէ, շատ բարեկարգութիւններ  
ըրաւ :

Ասոր ատենը Պոհոտացիք պատամբելով հայե-  
րէն՝ պատերազմ բացին. բայց Արշակ իրենց չա-  
րացար յաղթեց, և ծովեզերքը իրեն ըրած յաղ-  
թութեանը նշան՝ կոթող մը տնկեց : Կ'ըսեն թէ  
6\*

Արշակ նիզակ մը ունի եղեր օձի արիւնով ջուր  
տուած · անգամ մը աս նիզակը անանկ ուժով  
նետեց կոթողին վրայ որ մէջը գնաց խրեցաւ : Աս  
կոթողը երկար ատեն պաշտեցին Պոնտացիք իբրև  
Աստուծոյ գործք · բայց երբոր իր տղուն Արտա-  
շեսին հետ նորէն պատերազմ բացուեցաւ՝ բար-  
կանալով ծովը նետեցին :

Արշակ կռոց սաստիկ պաշտօնասէր ըլլալով  
Բագրատունեաց մէջէն երկու հոգի նահատակեց  
կուռք չպաշտենուն համար · մէկալնոնք ալ ստի-  
տեց որ թլփատութիւնը ձգեն , շաբաթ օր որսի և  
պատերազմի երթան և ուրիշ խորական օրէնքնե-  
րը թողուն · անոնք ալ յանձն առին աս բաներս՝  
բաց ՚ի կուռք պաշտելէն : Արշակ տասուիրեք տա-  
րի թագաւորելէն վերջը մեռաւ , ու իրեն տեղը  
անցաւ Արտաշէս (114) :

## ԳԼՈՒԽ Բ .

### Արտաշէս Ա .

Արտաշէս Ա . բնութեամբ կտրիք , պատերազ-  
մով ու աշխարհակալութիւն սիրող ըլլալով մեծա-  
մեծ յաղթութիւններ ըրաւ , շատ երկիրներու տի-  
րեց ու Հայաստանը ընդարձակեց , և գրեթէ բո-  
լոր աշխարհք դողացուց : Ինչուան իր ատենը Պար-  
սից թագաւորը աթոռով պատուով ու մեծու-  
թեամբ առաջին կը սեղուէր , ու Հայոցը երկրորդ .  
բայց Արտաշէս Պարսիցը երկրորդ ըրաւ ու Հայո-  
ցը առաջին : Պարսկաստանի տիրեց , իր անունովը  
ստակ կոխել առւաւ ու հոն ալ իրեն արքունիք  
շնեց : Իր Տիգրան անունով որդին՝ Վարաժ ը-  
տուած Եշխանին յանձնեց , որ զինուորական ար-

հեստ սորվեցընէ, որով ան իշխանին ցեղին անունն ալ Վարաժնունիք ըսուեցաւ: Իսկ Արտաշամա աղջիկն ալ Միհրդատայ տուաւ, որ Պարսից Դարեհ թագաւորին նախարարներուն ցեղին էր ու Վրաց բգեաշխ, և զինքը բոլոր Պոնտոսի կողմերուն կուսակալ դրաւ իրեն քաջութեանը համար:

Թէպէտ և մանրամանեաբար չենք գիտեր Արտաշեսին ըրած պատերազմները, բայց Խորենացին կ'ըսէ թէ արևելքէն ու արևմուտքէն այնչափ զօրք ժողվեց՝ որոնց և ոչ թիւը գիտեր: Ասանկ բազմութեամբ բոլոր Յունաստանի տիրեց և զամէնքը վախցուց: Միջերկրական ծովուն մէջ շատ նաւերով կղզիներու տիրեց, և ուրիշ շատ աշխարհ հակալութիւններ ըրաւ: Կ'ըսէ Խորենացին թէ երբոր բազմութեամբ զօրաց քարոտ տեղէ մը կ'անցնէին, հրաման կուտար Արտաշէս որ ամէնքը մէյմէկ քար նետեն, և անոնցմով բլուր մը կը ձևանար: «Սոյնպէս նաև արևու ատեն եթէ ամէնքը մէկէն նետ նետէին՝ բոլոր գետինը շուք կ'ըլլար կ'ըսէ: Այսքափ անթիւ բազմութեամբ շատ յաղթութիւններ ընելէն ետքը մէծ փառքով ու յաղթանակով հայաստան դարձաւ: բայց որովհեաւ կ'ուղէր Պարսկաստանի բոլորովին տիրել, ինքը հոն գնաց թագաւորելու, և իր Տիգրան որդին թագաւոր դրաւ հայաստանի վրայ: Բայց անկէց ալ նորէն զօրք ժողվեց ու դէպ'ի արևմտեան կողմերը սկսաւ արշաւել: Արտաշէս Յունաստանէն դառնալու ատենը Արտեմիտի, Հերակլի ու Ապողոնի պղնձէ արձանները գտաւ ու իրենց քուրմերովը Արմաւիր խաւրեց: Զգիտցուիր ի՞նչ պատճառաւ զօրացը մէջ խոռոշութիւն իշնալով զօրքերէն սպան նուեցաւ, քսանըհինդ տարի թագաւորելէն վերջը:

Աղէկ գիտնալով Խորենացին որ օտարազգիի մը բերնէն ելած գովեստը աւելի զօրաւոր և աւելի յարգի է, քան թէ համաղգիի մը բերնէն, թէ-

ալէտ և Աշմարտախօս ըլլայ, անոր համար Յունաց  
մատենագիրներուն տուած գովեստը առաջ կը բե-  
րէ, որոնց մէջէն մէկ երկուքը դնենք հոս. « Ա է՛  
ինձ Արտաշէս պարթե քան զմակեդոնացին Աղեք-  
սանդր. զի կալով յիւրում աշխարհին, իշխեաց  
թեքայ և Բաբելոնի . . . . Աւաղ բաղդին. միայն  
թէ 'ի տէրութեանն և ոչ 'ի փախստեան էր վախ-  
հանեալ » : Աս խօսքս կը զրուցէ Պողիկրատէս յոյն  
պատմագիրը : « Եոյնակէս նաև Փլեդոնիոս պատմա-  
գիրը կ'ըսէ. « Ամենայն թագաւորաց հուժկու ե-  
ղեալ պարթեն Արտաշէս . . . յԵլլէսպոնտոս և 'ի  
Թրակէ զտարերացն փոխեաց զբնութիւն . ծո-  
վագնաց ընդ երկիր բերեալ լինէր, և ընդ ծով հե-  
տևակելով . . . առ հասարակնմա Ելլադա մատու-  
ցանէր զահն » :

Անազառ խօսիլ ուզելով՝ չենք կրնար չպարսա-  
ւել Արտաշէսի աշխարհակալութեան հոգին, որ  
ըստ ինքեան անիրաւութիւն ու բննաւորութիւն-  
է, և կրթեալ ու քաղաքականացեալ թագաւորի  
մը չվայելեր. բայց աս ալ խոստովանելի է որ հին  
ատենը իրաւունք ազգաց ըածը և արդարութեան  
սահմանները ինչպէս որ պէտք է չէին հասկըցած,  
աս պատճառաւ է որ Արտաշէսներ, Կիւրոսներ  
ու Աղեքսանդրներ ամէն հին ազգի մէջ աւելի գրա-  
նուած են, քան թէ աս վերջի ատեններս. և ը-  
սածներնուս մեծ ապացոյց մը կրնայ ըլլալ հուզ-  
մէական հզօր պետութիւնն որ անիրաւ աշխար-  
հակալութեամբ, այսինքն ըստ արդի իրաւանց աղ-  
գաց բննաւորութեամբ, այնչափ մեծցաւ, գիրա-  
ցաւ ու պարարտացաւ : Իսկ Արտաշէսի իր զօրքե-  
րէն սպաննուելուն վրայ որոշ բան մը չենք կրնար  
ըսել, որովհեան որչափ որ իր բննաւորութեանը  
համար կրնան սպաննած ըլլալ զինքը, նոյնչափ  
ալ կրնան ըրած ըլլալ զօրքերը աս բանս՝ իրենց  
անկրթութենէն, և կամ նաև առանձիականաց  
չարութենէն :

Աղեկ հանցեր էր Արտաշէս որ աշխարհական  
լութիւնն ընելէն վերջը՝ պէտք է նաև պահել և օ-  
դուար քաղել. և թէ ազգին հանդերձեալ վիճա-  
կին հաստատուն օգուտ մը չունի. անոր համար  
ըստ. «Աւազ փառացս անցաւորի» : Աս պատ-  
ճառաւ Արտաշէս անվոյթ չեղաւ ազգին քաղա-  
քական կառավարութեանը և ապագայ բարւոյն  
վրայ, հապա ան մտածելով ուզեց որ իր Տիգրան  
որդին աղեկ կրթուի, ու չեղաւ ան աշխարհակալ-  
ներուն պէս որ իրենց մեռնելովը՝ տէրութիւնն ալ  
մեռուցին և կամ ստատիկ տկարացուցին :

### ԳԼՈՒԽ Գ.

Տիգրան Բ. և իրեն քաջորդիւնները :

Յոյները և ուրիշ հարկատու ազգեր լսելով Ար-  
տաշէսի մահը և իրեն քովի եղած զօրաց ցրուիլը,  
սկսան ապստամբիլ և Հայաստանի վրայ վազել.  
Տիգրան որ երկու տարիէ ՚ի վեր թագաւորած էր,  
միանգամայն պատերազմական բաներու վարժ ըլ-  
լալով և հօրը պէս քաջ պատերազմող, մէկէն զօրք  
ժողվեց և Միհրդատայ հետ մէկտեղ վրանին պա-  
տերազմի ելաւ, զամէնկը ցրուեց հալածեց, և սըր-  
տերնուն մէջ իր հօրը տպաւորած վախը ժամա-  
նակ չժողուց որ հանեն, հապա աւելի հաստա-  
տեց :

Անկէց դառնալու ատեն Կեսարիա հանդիպե-  
լով տիրեց բոլոր փոքր Ասիոյ, և բոլոր ան կողմե-  
րը Միհրդատայ յանձնեց ու Պոնտոսի թագաւոր  
անուանեց զինքը, որպէս զի ուրիշ անդամ չկարե-  
նակ ապստամբիլ : Այլ և այլ պատերազմներով  
ուրիշ շատ աղքերու ալ տիրեց, և ամէն պատե-

րազմներու մէջ քաջութեամբ յաղթող գտնուեցաւ. իր անուննէն գրեթէ բոլոր աշխարհք կը դռպար, անանկ որ շատ օտարազգի պատմիչներ կարծեցին թէ Հայոց թագաւորութիւնը Տիգրաննէն սկսած ու Տիգրանով լմնցեր է: Հռովմայեցւոց պատմիչներէն շատը կ'ըսէն թէ խել մը գերի թագաւորներ կը ծառայէին իրեն, որոնց մէջէն չորսը միշտ քովն էին, և երեսոր ձիով տեղ մը երթար, անոնք իրենց թագաւորական զգեստովը ոտքով կ'երթային չորս դիէն. նոյնակէս նաև ամէն դատաստանական և քաղաքական հանդէսներու մէջ դիմացը ոտքի վրայ կը կենային:

Տիգրան աս պատերազմներէս վերջը Հայաստան գառնալով, մէհեաններ շնորհ, և Յունաստանէն բերած Արամազդայ, Աթենասայ, Արտեմեայ, Ափրոփիտեայ և Հերակլեսի արձանները այլ և այլ քաղաքներ դրաւ, նախարարներուն ալ խստիւ ապրալից որ կուռքերուն աղէկ պատիւ տան. և որովհետեւ Բագրատութեան բաները, անոր համար Ասուդ անունով նախարարին լեզուն կտրել տուաւ, աստուածները նախատելուն համար, ասով մնացածները յանձն առին զոհեալ խողի միս ուտել:

Աս միջոցներուս գրգռուեցան ան սոսկալի ու երկարատեւ պատերազմները որ Միհրդատ ու Տիգրան ըրին Հռովմայեցւոց դէմ. վասն զի Միհրդատ որ Պոնտոսի թագաւոր էր՝ Տիգրանայ օգնութեամբը շատ թագաւորութիւններու տիրեց, և ինչպէս որ Հռովմայեցւոց պատմիչները կը զրուցէն, քսանուերկու թագաւոր կը ծառայէին իրեն և ամենուն հետ իրենց լեզուովը կը խօսէր. անոնց մէ զատ տիրեց նաև Կապագովկիոյ, և հոն թագաւոր դրաւ իր Արփարաթ որդին, ու Արփարզանը որ Հռովմայեցիք թագաւորեցուցեր էին՝ վարեւեց: Բայց որովհետեւ ութը տարեկան էր Արփա-

րաթ , Գորդիաս անունով իշխան մը խնամակալ դրաւ անոր :

Կաստադովեցիք Հռովմայեցւոց ապաւինեցան որպէս զի գան աղատեն զիրենիք Միհրդատայ ձեռքէն . անոնք Կուսնելիոս Սիլս քաջ զօրապետը խաւրեցին , որ եկաւ Արխարաթը հալածեց անկէ , ու Արխոբարզանը նորէն թագաւորեցուց :

Սաստիկ բարկանալով Միհրդատ՝ Տիգրանայ ի- մացուց , որպէս զի օգնութիւն խաւրէ իրեն . Տի- գրան ալ իր երկու երեելի զօրագլուխները խաւ- րեց . որոնց գալը երբոր լսեց Արխոբարզան՝ Հռովմ- փախաւ , որով դիւրաւ տիրեցին հայերը , և նորէն Արխարաթը թագաւորեցուցին Կաստադովիոյ : Աս տեմնելով Միհրդատ սիրտ առաւ , և բազմութեամբ զօրաց ու շատ նաւերով սկսաւ վանել Հռովմայե- ցիները և ուրիշ թշնամիները և տիրել շատ տեղե- րու . բայց Հռովմայեցիք նորէն երկու հարիւր հա- զարի չափ զօրք խաւրեցին Միհրդատայ վրայ , ո- րոնք շատ հեղ յաղթուեցան , և Միհրդատ անոնց Ակիւղաս անունով զօրապետը բռնեց ու բերնէն վար հալած ոսկի լեցընելով մեռուց , ուզելով յու- ցընել թէ ինքը քան զՀռովմայեցիները աւելի ճոխ ու առատաձեռն է : Կոյնալէս նաև Տիգրան ուրիշ տեղեր մեծամեծ ջարդեր ըրաւ Հռովմայեցւոց զօ- րացը վրայ , ինկուան որ եկաւ Լուկուլսու :

Երբոր Տիգրան Հռովմայեցւոց պատերազմնե- րէն քիչ մը դադրեցաւ , Սելևկիացւոց թագաւորու- թեան մէջ խոսվութիւն իյնալով իշխանները ու- զեցին որ Տիգրանայ յանձնեն իրենց թագաւորու- թիւնը : Տիգրան շատ զօրքով վրաց Անտիոքոսը վորնաեց հոնկէ , և գրեթէ բոլոր Ասորւոց երկրին տիրեց , և Անտիոքիայի մէջ իրեն տեղապահ դրաւ Մազդատ անունով իշխան մը (79) :

Ասորւոց թագուհին բոլոր Ասորիները գրգռեց որ Տիգրաննէն ապատամբին . բայց Տիգրան շաւտ մը

անհամար զօրքով վազեց Ասորւոյ վրայ, առաւ  
Պտղոմայիսը և Սեղենէ թագուհին բռնեց ու սպան-  
նեց: Երբոր լսեցին Հրեայք որ Տիգրան ան կող-  
մերն է, վախնալով որ ըըլլայ թէ Հրեաստանի վր-  
այ ալ վազէ գեսպան խաւրեցին Տիգրանայ որ  
դթայ իրենց վրայ և չարիք մը ըընէ. աս բանիս հա-  
մար մասնաւոր աղաջանքներ ըրբն բաղրատունիք  
ալ, և Տիգրան խոստացաւ չարիք մը ըընել իրենց  
Աղեքսանդրա թագուհին :

Տիգրան Սելւկիացւոց տիրելէն վերջը երբոր լր-  
սեց Սիլլայի մահը՝ շատ զօրքով վազեց Կապա-  
դովկիայի վրայ, և տիրեց բոլոր աշխարհքին. Մի-  
հըրդատայ ալ մասնաւոր գունդ խաւրեց, որ ա-  
նոնցմով շատ տեղերու տիրեց Ասիոյ մէջ. բայց եր-  
բոր Կիզիկոն քաղաքը պաշարեր էր՝ զօրաց պա-  
շարը լմննալով յաղթուեցաւ Լուկուլլոսէն. դար-  
ձեալ ուրիշ անգամ մը պատերազմի ատեն զօրքին  
ևջ խովութիւն լինալով՝ զօրտվարներէն շատը  
հռովմայեցւոց կողմը անցան. ասով Միհրդատ  
հարկադրեցաւ Տիգրանայ քովը փախչել, որուն  
վրայ սաստիկ բարկացաւ Տիգրան, ու երկու տա-  
րի չուզեց տեսնել:

Լուկուլլոս իմանալով որ Տիգրան Միհրդատայ  
բարկացեր է, գեսպան խրկեց Տիգրանայ որ Մի-  
հըրդատը իրեն մատնէ. բայց Տիգրան որ աղէկ  
գիտէր բարկութեան ժամանակը և չափը, ետ  
ճամբեց գեսպանը. Միհրդատայ ալ տասը հազար  
զօրք տալով Պոնտոս խաւրեց: «Նոյն միջոցին Լու-  
կուլլոս պաշարեց Տիգրանակերտը, որուն վրայ  
եկաւ Տիգրան իրեք հարիւր հազար զօրքով. բայց  
տեսնելով հռովմայեցւոց սակաւութիւնը, արհա-  
մարհելով ըսաւ. « Թէ որ գեսպան են եկեր՝ շատ  
են, իսկ թէ որ թշնամի՝ քիչ »· աս ըսելով անհոգ  
եղաւ պատերազմի պատրաստուելու, որով հռով-  
մայեցիք սիրտ առին ու յանկալածակի վողեցին

Հայոց վրայ , և Տիգրանը փախցընելով Տիգրանակերպան ալ առին : Տիգրան իմանալով իրեն ամբարտաւանութեան սխալմունքը , մէկէն հեծելազօրքը խաւրեց Լուկուլլոսի ետևէն . անոնք Ճամբան Հռովմայեցւոց հեծելազօրացը հանդիպելով չարաշար կոտրեցին : Տիգրան ուրիշ շատ տեղեր ալ յաղթելով Հռովմայեցւոց , Հայաստանէն դուրս հանեց ու ինչուան կապադովկիա հալածեց : Վերջը նորէն սպարապետ դրաւ Միհրդատը , որ Հռովմայեցիներէն վրէժ առնելով շատ անդամ յաղթեց անոնց և բոլոր առջի կորսնցուցած տեղերուն տիրեց . նոյն միջոցին Տիգրան ալ կապադովկիոյ վրայ վազելով հոնկէց ալ հալածեց Հռովմայեցիները ու նորէն տիրեց կապադովկիոյ :

Տիգրանայ ու Միհրդատայ ըրած յաղթութիւններուն լուրը երբոր Հռովմայաւաւ , սաստիկ շփոթեց ու բարկացուց Հռովմայեցիները , որոնք Լուկուլլոսը ետ կանչելով տեղը Պոմպէոսը խաւրեցին : Միհրդատ շատ անդամ անոր դէմ ալ պատերազմ ընելով երբեմն յաղթեց՝ երբեմն յաղթուեցաւ . բայց իր կաստոր անունով նախարարը Հռովմայեցւոցմէ կաշառք առնելով ապատամբեցաւ իրմէ . նոյնավէս նաև իր փառամով և ինքնահաւան Փառնակ անունով որդին տպատամբեցաւ . և Հռովմայեցւոց օգնութեամբը հօրը տեղ թագաւոր եղաւ : Միհրդատ որ բերդի մը մէջ ամրացեր էր՝ վախնալով որ ըրլայ թէ Հռովմայեցւոց ձեռքը լինայ , բոլոր ընտանեացը թոյն տուաւ , ինքն ալ իր թուրին վրայ լինալով մեռաւ :

Ան միջոցին որ Փառնակ Միհրդատէն առստամբեր էր , Տիգրանայ Տիրան որդին ալ իր հօրմէն ապատամբելով Պարսից թագաւորին օգնութեամբը եկաւ Արտաշատ քաղաքը պաշարեց . բայց Տիգրան հալածեց զՏիրանը , ան ալ նեղը մանելով դնաց Պոմպէոսի ապաւինեցաւ և անոր առաջնոր-

դեղով Հայաստան մատաւ Պոմպէոս : Աս ձախորդութիւնները աեսնելով Տիգրան՝ իմացաւ որ դժուարին է Պոմպէոսի դէմ դնել, ուստի հաշտութիւն ըրաւ հետը՝ այլև այլ տեղեր տալով Հռովմայեցոց :

Տիգրան իր տեղը թագաւորեցուց իր Արտաւազդ որդին, թագաւորութեան երեսուն և երրորդ տարին : Պոմպէոսի տեղը խաւրեցին Հռովմայեցիք Գաբրիանոսը . և Տիգրան Հռովմայեցւոցմէ վրէժ առնելու համար Գաբրիանոսին վրայ պատերազմի ելաւ, ու շատ տեղեր նորէն ձեռքէն առաւ . Գաբրիանոս հաշտութիւն խօսեցաւ, և ծածուկ ետ տուաւ Միհրդատայ տղաքը ու ինքը Եղիպտոս գնաց :

Հռովմայեցիք իմանալով Գաբրիանոսի յաղթուիլը և խարդախութիւնը, Կրասոսը խաւրեցին . անիկայ նախ Երուսաղեմի վրայ Երթալով անբաւ հարստութիւն առաւ Երուսաղեմէն, ու Տիգրանայ վրայ սկսաւ գալ . բայց Տիգրան Պարսից հետ միաբանած քաջութեամբ պատերազմելով Կրասոսը մեռուցին և բոլոր զօրքը ցրուեցին, հետը ունեցած հարստութիւնները առին : Անոր տեղը Ասորեստանի կուսակալ գրին Հռովմայեցիք նախ Կասմիոսը, վերջը Բիբուղոսը, որոնց հետ շատ պատերազմներ ըրին Հայերը ու շատ անդամ յաղթեցին . բայց վերջապէս Հռովմայեցիք տիրեցին Ասորեստանի մեծ մասին, որովհետև Տիգրան ալծերացեր էր :

Միհրդատ մեռաւ . և Տիգրան տեսնելով որ իր որդին Արտաւազդ իրեն հոգին ու քաջութիւնը չունի, ուղեց Պարսից Արշէզ թագաւորին հետ հաշտութիւն ընել և անոր հետ մէկտեղ Հռովմայեցինները հալածել . բայց որովհետև առանց նախագահութիւնը անոր տալու չէր կրնար ըլլալ ասքանս, և տեսնելով որ իր մեռնելէն վերջը նախա-

դահութիւնը պիտի ամսեն Պարսիկք, իր կամքով վը տուաւ նախագահութիւնը Արշէզին, որ շատ զօրք օգնութիւն խաւրեց Տիգրանին. ան ալ զօրավար գրաւ Ռշտունեաց Բարզափրան անունով քաջ նախարարը. ասիկայ բոլոր Ասորւոց Երկիրը նուաճեց, ետքը Անտիգոնոսին հրաւիրելով Հրէաստան գնաց, և հոն Անտիգոնոսի խոստացած պարզեմին սիրոյն համար Հիւրկանոսը և Փասայեղոսը, որ նոյն միջոցին Հրէաստանի կը թագաւորէին, Երդմունքով և մեծամեծ դաշինքներով կանչեց ու խարդախութեամբ բռնեց, որպէս զի Անտիգոնոս կարենայ թագաւորել. անկէ վերջը բոլոր Հիւրկանոսի հարստութիւնն ալ կողոպտեցին: Բարզափրան Գնէլ անունով քաջ զօրավարը բազմութեամբ զօրաց հոն թողտվ ինքը Հայաստան դարձաւ, ու հետը բերաւ Հիւրկանոսը և շատ գերիներ: Վերջէն Հառվմայեցիք նորէն զօրք խաւրելով Հայերը երբեմն յաղթեցին երբեմն յաղթուեցան, ինչուան որ բոլորովին Հառվմայեցիք աիրեցին Հրէաստանի:

Տիգրան յիսունըօրս տարի թագաւորելէն վերջը՝ ութունըհինգ տարեկան մեռաւ, բոլոր կեանքը պատերազմով անցընելով: Իր կենացը մէջ կը տեսմուի անպարտելի արութիւն, անխոնջ աշխատասիրութիւն, վեհանձնութիւն մտաց, ինչորէս ցըսուց՝ Միհրդատը թշնամւոյն ձեռքը չտալուն մէջ. խոհականութիւն՝ որով գիտէր ըստ տեղւոյն և ըստ պարագային նաև թշնամիին խոնարհիլ, ինչորէս Պոմոլէոսի հետ հաշտութիւն խօսելու մէջ և Արշէզին նախագահութիւնը տալու ատեն. կրօնից սէր, և ուրիշ գովելի կատարելութիւններ: Տիգրանայ ըրած սխալմունքներն աս էին՝ որ երբեմն չափէն աւելի իր վրան վստահանալով պատշաճ զգուշութիւնները չըրաւ, և քիչ մը տաեն իր մեծ փառքովը շացաւ:

Եթէ Տիգրան կենացը մէջ թշուառութիւն մը  
ունեցաւ՝ իրեն արժանաւոր յաջորդ չունենալին է:  
Թէ որ յաջորդը չկրցաւ իրեն քաջութեամբը կեն-  
դանի պահել Տիգրանսայ արդիւնքը, ազգը իրեն  
երախտագիտութեամբը պարտական է կենդանա-  
ցընել իր անմահ արդիւնքները:

## ԳԼՈՒԽ Դ.

### Արտաշազդ Ա. ու Արշամ:

Տիգրան երկրորդին յաջորդեց Արտաշազդ, որ  
հօրը պէս քաջութեան ետևէ չըլլալով ինքզինքը  
կերուխումի և զբօսանաց տուաւ. ան պատճա-  
ռաւ բոլոր թշնամիները սկսան զօրանալ, մանա-  
ւանդ Հռովմայեցիք, որ Անտոնիոսի առաջնոր-  
դութեամբը Ասորւոց երկրին և ուրիշ շատ տեղե-  
րու տիրեցին: Աս տեսնելով ազգը սկսաւ տրտըն-  
ջալ, անով Արտաշազդ խելքը քիչ մը պուխը  
ժողվեց, և ասդիէն անդիէն զօրք ժողվելով դէմ  
դրաւ Հռովմայեցւոց. բայց որովհետեւ հաստա-  
տուն քաջութեան և արիութեան սիրտ ըունէր,  
անոր համար ալ չկրցաւ ինչուան վերջը պաշտպա-  
նել իրեն ժառանգութիւնը: Երբոր Անտոնիոս  
ուզեց Պարսից վրայ պատերազմի երթալ՝ օդնու-  
թիւն խնդրեց Արտաշազդէն. Արտաշազդ թէպէտ  
և արաւաքուստ օդնեց Անտոնիոսին, բայց ծածուկ  
աւելի Պարսից կողմն էր, որով Անտոնիոս չարա-  
չար յաղթուեցաւ ու Եգիպտոս փախաւ: Վերջէն  
Անտոնիոս իմանալով Արտաշազդայ ըրած խա-  
բէութիւնը, շատ զօրքով վրան պատերազմի եկաւ.  
բայց փոխանակ քաջութեամբ պատերազմելու  
վատութիւնը ձեռք առնելով երդմունքով ու խար-

դախութեամբ կանչեց զԱրտաւազգը ու ոսկի շաղ-  
թայի զարնելով Եպիպտոս տարաւ ու հոն Կղէո-  
պատրա թագուհին տուաւ . վերջը ինքը Հայաս-  
տան դառնալով Ստորին Հայքը եր Աղեքսանդր  
տղուն յանձնեց , վերինն ալ Մարաց տուաւ , և ի-  
րեն անունով ալ ստակ կոխեց վրան ասանկ գրոշ-  
մած . Ա պահիս Յաղթող Հայաստանի :

Արտաւազգ քիչ ատեն մնաց գերութեան մէջ .  
վասն զի երբոր Անտոնինոս երկու իրեք տարիէն  
Օգոստոսէն յաղթուելով ինք զինքը սպաննեց , աս  
բանիս Կղէոպատրա սաստիկ տրամած կատազու-  
թենէն Արտաւազգայ գլուխը կտրել տուաւ : Ի-  
րաւ Արտաւազգ քիչ թագաւորութիւնը ըրաւ , բայց  
իրեն մեղկութեամբը ազգին անանկ վնաս մը ըրաւ  
որ ինչուան վերջը մնաց . այսինքն Հարկասու ըրաւ  
ազգը Հռովմայեցւոց և զինքն ալ մշտնչենաւոր գե-  
րի . Խորենացին , որուն Ճշմարտախօսութիւնը ա-  
մենուն յայտնի է՝ այսպէս կը զբուցէ . « Բայց այլ  
ոչ ինչ գործ արութեան և քաջութեան եցոյց .  
այլ ուտելեաց և ըմպելեաց պարապեալ , մօրից և  
եղեգնապուրակաց թափառեալ շրջէր և առապա-  
րաց , զիշավայրիս և զիսոզա արածելով (որսալով) .  
զիմաստութենէ և զբաջութենէ և զբարի յիշա-  
տակաց անփոյթ արարեալ , ծառայ և ստրուկ ար-  
դարև որովայնի լինելով » : Արտաւազգայ վրայ Հը-  
ռովմայեցւոց պատմիչները շատ գովեստով կը խօ-  
սին յիշելով իրեն լեզուագիտութիւնն , ուտանա-  
ւորներն ու ճարտասանական քանի մը ճառերն ,  
որոնց Համար կ'ըսէ Պլուտարքոս թէ ինչուան իր  
ատենը կան եղեր : Աս վկայութիւնս Խորենացւոյն  
խօսքին գէմ կ'ելլէ , ինչպէս որ յայտնի է վերի ա-  
ռաջ բերած խօսքերէն . բայց տարակոյս չկայ որ  
Խորենացին ատոնք կ'ըսէ Արտաւազգայ թագաւո-  
րութեան միջոցին Համար . իսկ օտար պատմչաց  
Արտաւազգայ ուսումնասիրութեանը Համար տը-

ւած գովեստը խիստ հաւանական է որ Արտա-  
ւազդ իրեն գերութեան ատենը ստացած ըլլայ աս  
գովելի յատկութիւնը, իբրև իրեն դառն գերու-  
թեանը միակ միտթարութիւն ու գեղեցիկ պա-  
րապմունք մը, ինչպէս աս բանիս օրինակը ունինք  
այլ և այլ թագաւորաց վրայ: Ասով Խորենացինն  
տուած պարսաւանքը՝ օտար պատմչաց դէմ չել  
լեր, որով և Արտաւազդ պատմութեանց մէջէն իր  
արատաւոր անունը սրբելով, վերջի իմաստութեան  
գնացքով գիւցազն և վեհանձն հօր որդի ըլլալը  
կը ցուցընէ:

## ԳԼՈՒԽ Ե.

Արշամ, և Արգարու գործքերը :

Երբոր Արտաւազդայ գլուխը կտրեցին, Ար-  
շամ Տիգրանայ եղբօր որդին Հռովմայեցւոց ձեռ-  
քէն փախչելով Պարսից Արշէզ թագաւորին հետ  
միաբան Մարերը վարնտեց և Հռովմայեցւոց ալմեծ  
ջարդ մը տուաւ. ասով Արշէզ վերին Հայոց տի-  
րեց, Արշամ ալ ստորին Հայոց մինչեւ Կեսարիա  
և Ասորւոց մէկ մասին :

Արշամ լսելով թէ Հռովմայեցւոց վրայ թագա-  
ւորեր է Օգոստոս կայսր, գեսպան խաւրեց որ  
Արտաւազդայ երկու տղաքը ետ տայ. բայց երբոր  
տեսաւ թէ լսելի չեղաւ իրեն խնդիրքը, նորէն գես-  
պան խաւրեց՝ խոստանալով որ տարուէ տարի  
հարկ տայ, ու ասիկայ եղաւ Հայոց հարկատուու-  
թեան սկիզբը. Օգոստոս յանձն առաւ աս դա-  
շինքը: Քանի մը տարի վերջը երբոր Ասորւոց եր-  
կիրն եկաւ, վերին Հայոց բնակիչները ձանձրա-  
ցած Պարսից ըրտծ բանութիւններէն, Օգոստոսէն

ինեղը եցին որ Արտաւազգայ որդին Տիգրանը ի-  
րենց թագաւոր գնէ, ինչպէս որ կատարեց Օգոս-  
տոս: Արշամ Բագրատունեաց մէջէն մէլը նահա-  
տակէց, մէկալնոնք ալ ստիպէց որ կռապաշտու-  
թիւնը յանձն առնուն. անոնք մահուընէ ազատե-  
լու համար յանձն առին բոլոր ընտանիքով: Ար-  
շամ՝ քսանուիրեք տարի թագաւորելէն վերջը մե-  
ռաւ: Արշամ եղաւ մեր այնպիսի թագաւորներէն  
մէկը որ իրեն ըրած բարիքով բոլոր Հայոց սի-  
րոյն, համարմանը ու երախտագիտութեանը ար-  
ժանաւորեցաւ. վասն զի ամբով ազգի մը գերու-  
թեան կապերը խզեց քակեց ու իրեն առջի եր-  
ջանկութեան ու փառաւորութեան մէջ հաստա-  
տեց. ու աս բանս այնպիսի կերպով մը ըրաւ որ  
գովութեան ու զարմացման արժանի է. նախ լաւ  
ընտրեց թէ որու հետ բարեկամութիւնն պիտի ընէ  
ու ինչ կերպով. երկրորդ՝ աղէկ գիտցաւ քիչ մար-  
դով ու քիչ արիւնհեղութեամբ մէծ գործովու-  
թիւն ընել. ետքը մեծ խոհեմութեամբ թշնամին  
բարեկամ դարձուց, և ըրած ապատամբութիւնը  
օրինաւոր երևցուց. որով և կրցաւ խաղաղու-  
թեամբ վայելել և վայլեցընել իր յաջորդներուն  
ան մեծազօր տէրութեան ժառանգութիւնը:

Արշամայ յաջորդեց իր որդին Արգար, որուն  
վրայ շատ գովեստաներ կուտան Յունաց և Լատի-  
նացւոց մատենագիրները. անոր համար Հայերն  
ալ Աւագ այր ըսին իրեն, բայց Յոյներն և Ասո-  
րիները չկրնալով շիտակ հնչել Ապակար կամ  
Արգար կ'ըսէին, ուսկից սովորութիւն մնաց Ար-  
գար ըսելու: Արգարու թագաւորութեան առջի  
ապրիները Քրիստոս Տէրն մեր ծնաւ Հրէաստանի  
մէջ. նոյն միջոցին Օգոստոս կայսրն ալ հրաման  
հաներ էր աշխարհագիր ընելու բոլոր իր տէրու-  
թեան մէջ. միանգամայն հրաման հանեց որ ամեն  
մէհեաններուն մէջ դրուի իր արձանը. Հերովդէս

որ հրեից կը թագաւորէր ուզեց որ իր արձանն  
ալ մէկտեղ կանգնուի Հայոց սահմանները, բայց  
Արդար յանձն չառնելով սաստիկ պատերազմ  
ըրաւ Հերովդէսի եղբօր որդւոյն հետ, որ իրեն  
դէմ եկեր էր, ու բոլոր ջարդեց անոր զօրքերը:  
Նոյն օրերը մեռաւ Հերովդէս, ու տեղը անցաւ  
Արքեղայոս:

Հերովդէսին կուսակիցները տեսնելով որ Ար-  
դարու պատերազմով չկրցան յաղթել, ուզեցին  
վրան ամբաստանութիւններ ընելով Օգոստոսի  
աչքէն հանել. բայց Արդար Հռովմ գնաց, և հոն  
իրեն սիրելի և իմաստուն կերպովը անանկ հաճոյ  
եղաւ ամենուն, և մանաւանդ Օգոստոսի որ գը-  
ժուարաւ թողուց վինքը իր հայրենիքը դառնա-  
լու: Պրոկոպիոս յոյն սլատմագիրը կը պատմէ թէ  
Արդար այսպիսի վարպետութիւն մը բանեցու-  
ցած ըլլայ որպէս զի Օգոստոս զինքը ազատ թո-  
ղու: Օր մը Արդար իր ծառաներովը որսի կ'եր-  
թայ, ու խել մը ողջ վայրի կենդանիներ բռնելով  
Հռովմ կը բերէ, և խրաքանչիւրին բռնուած տէ-  
ղէն մէյմէկ քիչ հող ալ հետերնին կ'առնէ: Եր-  
բոր իրիկունը Օգոստոս թէատրոն մտաւ, Արդար  
հրամայեց ծառաներուն որ բերած հողերնին զատ  
զատ դնեն ու վերջը կենդանիները միաբան արձր-  
կեն. Երբոր աս բանս ըրին՝ մէկէն խրաքանչիւր  
կենդանի ինչ հողի վրայ որ մեծցած ու սնած էր՝  
հոն գնաց անշփոթ. զարմացաւ Օգոստոս աս բա-  
նիս վրայ ու պատճառը հարցուց Արդարու. և ի-  
մանալով հանձարեղ թագաւորին միտքը՝ հրա-  
ման տուաւ որ պատուով իր տեղը դաւնայ, թէ-  
ոլէտե մէծ վիշտ եղաւ աս բանս Օգոստոսի:

Օգոստոսի մեռնելէն վերջը երբոր Տիբեր տեղը  
անցաւ, Արդար խնդակցութեան դէսպան խրկեց  
իրեն. բայց անիկայ փոխանակ դէսպանները պա-  
տուելու՝ պատժեց: Աս բանիս վրայ սաստիկ նե-

ղացած Աբգար՝ սկսաւ պատերազմի պատրաստութիւն տեսնել, ու Եղեսիան ամրցընելով հոն փոխադրեց աթոռը. բայց աս դիտաւորութեանը արգելք եղաւ Պարսից Արշաւիր թագաւորին մահը, որուն տղոցը մէջ խոռվութիւն իյնալով հարկ եղաւ որ Աբգար Պարսկաստան երթայ զերենք խաղաղընելու համար: Միայն Արաբացւոց Արեւթագաւորին օգնեց, որով ան ալ հերովդէս չորրոդապետին յաղթեց:

Պարսկաստան Աբգարու վրայ բորոտութիւն եկաւ, և երբոր ամէն աեսակ մարդկային հնարքներէ յոյսը կարեց՝ լսելով Քրիստոսի հրաշքները, գեսպան խաւրեց իրեն՝ աղաչելով որ գայ զինքը բժշկէ: Իսկ իրեն Քրիստոսի հետ ծանօթանալը աս կերպով եղաւ:

Երբոր հերովդէս Արեւէն յաղթուեցաւ Աբգարու օգնութեամբը, հերովդէս ուղելով Աբգարէն աս բանիս վրէժը առնել՝ զրադարառութիւնները ընելով ամբաստանեց զինքը հոռվմայեցւոց առջե: Աբգար ինք զինքը արդարացընելու համար գեսպաններ խաւրեց Երուսաղեմի մէջ Եղած հոռվմայեցւոց զօրավարին. հոն գեսպանները տեսան ու լսեցին Քրիստոսի ըրած հրաշքները, ու դարձան եկան պատմեցին թագաւորին: Աբգարու երկնային ու երկրաւոր իմաստութեամբ լցուած սիրտը՝ ծագեց մէկէն աստուածային հաւատոյ պայծառ լցուը, որով իսկոյն հաւատոց թէ Քրիստոս ըսածնին՝ կամ Աստուծոյ որդի է և կամ երկնային բարերար աստուածներէն մէկը որ իրեն ըրած գերածայրեալ բարելիներով զմարդիկ Աստուծոյ հետ պիտի միաւորէ: Ուստի թուղթ մը դրեց Քրիստոսի, ու իր Զնանէ սուրհանդակին ձեռքով խաւրեց, աղաչելով որ գայ զինքը բժշկէ ու Եղեսիա բնակի հանգիստ. գեսպանին հետ պատկերահան մ' ալ խաւրեց, որ եթէ Քրիստոս չդայ՝ գեմքը

օրինակեն ու բերեն : Դեսպանները հասան Երուսաղէմ ու կ'ուզէին Քրիստոսի հետ տեսնուիլ ան օրը՝ որ Քրիստոս յաղթանակով Երուսաղէմ կը մտնէր . ուստի Փիլիպպոս առաքելոյն քովը մօտենալով խնդրեցին որ Քրիստոսի հետ տեսնուին . Քրիստոս մեծ ուրախութիւն ցուցընելէն ետքը՝ հրամայեց Թուլմաս առաքելոյն որ Արգարութը թիւն պատասխանը տայ , որուն մէջը նախ իրեն հաստատուն հաւատքը գովելէն ետքը՝ խօսք կուտայ որ իր յարութենէն վերջը առաքեալներէն մէկը կը խաւրէ զինքը բժշկելու համար : Ան միջոցին պատկերահանը անկիւնն մը քաշուած ետևէ էր Քրիստոսի դէմքը օրինակելու . բայց երկար ատեն աշխատելէն վերջը չկրցաւ օրինակել . ան ատեն կանչեց Քրիստոս զպատկերահանը , ու ձեռքը լաթմը առած՝ երեսին վրայ բռնեց . մէկէն տպաւորուեցաւ իր աստուածային ու լուսաւոր դէմքը լաթին վրայ : Դեսպանները մեծ ուրախութեամբ դարձան , ու թագաւորին հետ մէկտեղ կ'սպասէին խոստացուած առաքելոյն գալրստեանը , որն որ քիչ տաենէն եկաւ , և էր Թադէոս առաքեալը : Երբոր Թադէոս առջի անզամուն ձեռքը դրաւ Արգարու վրայ , մէկէն սրբեցաւ թագաւորին բորտութիւնն ու բոլորովին բժշկեցաւ . վերջը մկրտեց զթագաւորին ու բոլոր Եղեսացիքը և իրեն տեղը եալիսկոպոս դնելով Աղդէ անունով մէկը՝ որ թագաւորին խոյրարարն էր , ինքը գնաց որ Հայաստանի մէկալ տեղերն ալ քարոզէ քրիստոնէական հաւատքը (32) :

Արգար քրիստոնէայ ըլլալէն ետև երկու իրեք տարի ալ ապրեցաւ ու մեռաւ խաղաղութեամբ , երեսունըութը տարի թագաւորելէն վերջը : Այն պիսի յիշատակ մը թողուց Արգար որ մէկ թագաւոր մը չէ ունեցած : Արգարու հեզութիւնը , խոհեմութիւնը , խոնարհութիւնը , պարկեշտ վար-

քը և ուրիշ առաքինութիւնները կը քարողեն իրեն զատմութիւնը և իրեն վախճանը, որով երկրաոր թագաւորութենէն երկնաւոր փառքը և յախտենական ուրախութիւնը հրաւիրուեցաւ:

## ԳԼՈՒԽ Զ.

Անանէ, Սանատրուկ, Երուանդ և Արտաշէս Բ:

Աբգարու մեռնելէն վերջը թագաւորութիւնը երկու բաժնուելով մեծ շփոթութիւն ընկաւ ազգին մէջ. վասն զի Անանէ Աբգարու որդին՝ Հայաստանի մէկ մասին տիրեց, և Սանատրուկ Աբգարու քեռորդին մէկալ մասին տիրեց մի և նոյն ժամանակի մէջ, իրարու հակառակ: Անանէ որ հօրը տեղը Եղեսիա թագաւորեց՝ քրիստոնէութիւնը վերցուց ու սկսաւ մէհեանները բանալ և քրիստոնէանները մարտիրոս ընել ինչպէս Ազգէ հայրապէտը և ուրիշները: Բայց ինքն ալ Աստուծ մէ իրեն պատիժը գտաւ. վասն զի իր նոր շինած պալատին մէջ սիւն մը կանգնել տալու ատեն՝ սիւնը վրան լիյնալով մեռցուց զինքը:

Սանատրուկ լսելով Անանէի մահը՝ մեծ ուրախութեամբ մէկէն զօրք ժողվեց ու սկսաւ Եղեսիոյ վրայ գալ. Երբոր լսեցին աս բանս Եղեսացիք՝ դեսպան խաւրեցին ըսելով որ սիրով կ'ընդունին զինքը թէ որ իրենց քրիստոնէական հաւատքին չեղապչի. աս բանս Երդմունքով յանձն առաւ Սանատրուկ, բայց ետքէն Երդմանը գէմ ըրաւ ունահաւատակեց թագէռս և Բարթուղիմէռս առաքեալ ները, և իր աղջիկը Սանդուխտ կոյսը, որ առաջին մարտիրոս կոյսը եղաւ, և ուրիշ շատ մարդիկ: Բոլոր Աբգարու ընտանիքն ալ թրէ անցուց, և միայն

աղջիկներն ու Աբգարու կինը որ չեղինէ կ'ը-  
սուէր և իրեն ալ շատ բարիքներ ըրած էր, ասրե-  
ցուց։ Ասոր համար կ'ըսեն թէ շատ բարեպաշտ  
ըլլալով չուզեց կուապաշտից մէջ բնակիլ։ ուստի  
Երուսաղէմ գնաց ու հոն սովի մը ատեն բոլոր ու-  
նեցածը ծախելով բնակչաց ցորեն կը բաժնէր։ Աս  
ըրած բարեացը համար գերեզման մը շնեցին Հը-  
րեայք Երուսաղէմայ դրան առջեւ։

Սանատրուկ թէպէտ և քրիստոնեաները հալա-  
ծեց, բայց շատ շինութիւններ ալ ըրաւ ընդհա-  
նուր հայաստանի՝ մահաւանդ Մծբնայ մէջ։ վասն  
զի աս քաղաքը երկրաշարժէ վնասած ըլլալով,  
բոլոր քաղաքը փլցուց ու նորէն շինեց շատ գեղե-  
ցիկ։ և քաղքին մէջ իր արձանը կանգնել տուաւ。  
ձեռքն ալ դրամ մը, ըսել ուզելով թէ բոլոր ու-  
նեցածը ծախեր է քաղքին շինութեանը համար  
և միայն ան մնացեր է։ Սանատրուկ երեսունը-  
չորս տարի թագաւորելէն վերջը որսի մէջ պա-  
տահմանիք նետով զարնուելով մեռաւ։ Կը տես-  
նուի որ Սանատրուկ մասնաւոր ախորժակ ունի  
եղեր քաղաքական շինութեանց։ Բնութեամբ խո-  
րամանկ և Ճարտար եղած պետի ըլլայ որ կրցեր է  
այնչափ տարի թագաւորել իրեն երդմանը գէմ  
ընելէն վերջը։ Բայց Սանատրկոյ մէծ անարդանիք  
է իրեն երդմանը վրայ հաստատուն չկենալը, ան-  
գըթութեամբ Աբգարու ցեղը թրէ անցընելը, և  
իր աղջիկը սպաննելը (67)։

Սանատրուկէն ետքը քիչ մը ատեն շփոթեցաւ  
բուն օրինաւոր թագաւորութեան յաջորդութիւ-  
նը։ վասն զի Սանատրուկին ատենը Արշակունի  
կին մը երկու որդի ունէր Երուանդ ու Երուազ  
անունով։ Երուանդը կտրիճ, հսկայ, անուշ բար-  
քով ու Ճարտար մարդ մըն էր, որ Սանատրկոյ  
ատենը շատ քաջութիւններ ըրած ըլլալով ամե-  
նուն միրելի եղած էր, ուստի երբոր Սանատրուկ

մեռաւ՝ քաղցր կերպերով և առատաձեռնութեամբ  
բոլոր նախարարներուն սիրտը իրեն քաշեց և թա-  
գաւոր եղաւ Հայոց վրայ, առանց Բագրատունի  
ասպետէ պսակուելու։ Բայց վախնալով որ ըըլլայ  
թէ Սանսարուկին տղաքը իրեն թագաւորութեա-  
նը արգելք ըլլան՝ զամենքն ալ թրէ անցուց, բաց  
՚ի պղտիկ տղէ մը որ Սմբատ Բագրատունին մեծ  
դժուարութեամբ Պարսկաստան վախուց, և տը-  
զուն անունն էր Արտաշէս։ բայց Երուանդ խա-  
նալով աս բանս և միշտ վախի մէջ ըլլալով որ օր  
մը ըըլլայ նէ օր մը թագաւորութիւնը կրնայ ձեռ-  
քէն առնել, շատ թղթեր գրեց Պարսկաց Դարեհ  
թագաւորին և Սմբատին, որ Արտաշէսը մեռցը-  
նեն, ըսելով որ Մարի տղայէ ու Արշակունի չէ։  
բայց խնդիրքը լսելի չեղաւ։

Երուանդ բարսկամիտ և կանխատես մարդ ըլ-  
լալով յայանի կը գուշակէր թէ քանի որ Արտա-  
շէս ողջ է՝ անկարելի է իրեն թագաւորութեան  
հաստատութիւնը, անոր համար սկսաւ պատրաս-  
տութիւններ անենել։ աս պատճառաւ օգտակար  
սեպէց բոլոր ազգին իշխանութիւնը իրեն ձեռքը  
առնել։ Միջագետաց երկիրը՝ որ Հայաստանին  
դուրս էր՝ Հռովմայեցւոց տուաւ ու ինքը վերին  
Հայքը առաւ։ և որպէս զի Հռովմայեցիները իրեն  
բարեկամընէ՝ աւելի հարկ տալ խոստացաւ, արքու-  
նեքը փոխեց Արմավիր տարաւ աւելի ամրութեա-  
նը համար։ Երասխ գետին վրայ ալ շնորհ Երուան-  
դաշտ քաղաքը, որ ինչպէս կը ստորագրէ խորե-  
նացին՝ Հայաստանի գեղեցիկ, զուարճալի ու ա-  
մուր քաղաքներէն մէկը եղաւ։ Սոյնպէս շնորհ Ա-  
խուրեան գետին վրայ Բագարան անունով քա-  
ղաք մը ու բոլոր կուռքերը հոն փոխազրեց, և  
քրմապետ գրաւ իր Երուազ եղբայրը։ Երուան-  
դայց բոլոր աս ամէն պատրաստութիւնները պա-  
րագ ելան։ վասն զի Սմբատ ասպետը իրեն լսւ-

բարուքը և շատ քաջութիւններ ընելով Պարսից  
նախարարներուն առջև, ամենուն սիրելի եղաւ.  
ուստի Պարսիցնախարարները աղաքեցին Դարեհին  
որ Սմբատ ինչ բան որ խնդրէ՝ կատարէ թագա-  
ւորը։ Սմբատ ալ խնդրեց որ Արտաշէսը հաս-  
տատէ իր թագաւորութեանը մէջ՝ օգնութիւն տա-  
լով Արտաշեսին որ կարենայ յաղթել Երուան-  
դայ։ Յանձն առաւ Դարեհ օգնելու։ ուստի շատ  
մը զօրք տուաւ Սմբատայ ու Արտաշեսի և Երուան-  
դայ վրայ խաւրեց։ Երուանդ Ուտէացւոց վրայ  
պատերազմի գացեր էր՝ Երբոր լսեց Արտաշեսի  
գալը։ Հոն պահապան թողուց զօրաց մէկ մասը և  
նախարարներէն շատը, ու ինքը գնաց առաւ վարձ-  
քով զօրք ժողվելու Վրաց, Միջագետաց և Կե-  
սարիոյ կողմերէն։

Արտաշէս առանց գիտալու թէ Երուանդ Ու-  
տէացւոց աշխարհքէն հեռացեր է՝ ան կողմերը  
գնաց բոլոր զօրքով։ Երբոր խմացան տեղացիք և  
Երուանդայ ձգած զօրքերն ու նախարարները Ար-  
տաշեսի գալը, բոլոր իրեն կողմը անցան։ աս բանս  
նաև Երուանդայ քովի եղած նախարարներուն  
միտքը սրբորեց, որոնցմէ շատը կ'ուզէին Արտա-  
շեսի կողմը անցնիլ։ Արտաշէս և Սմբատ տեսնե-  
լով Երուանդայ զօրաց բազմութիւնը՝ ամեննեին  
չէին վախնար, միայն մեծ վախ ունեին Արգամ  
նախարարէն, որովհետև կտրիչ մարդ էր և տի-  
գաւոր զօրաց մեծ մասը իր ձեռքն էր, անոր հա-  
մար պատերազմէն առաջ ծածուկ խմացուցին Ար-  
գամայ որ եթէ իրենց կողմը անցնի, Երուանդայ  
տուած պատիւները պահելէն զատ՝ կրկին պատիւ  
և կրկին հարստութիւն կուտան իրեն։ Աս պատ-  
ճառաւ պատերազմին սկիզբը մէկէն Արգամ Ար-  
տաշեսի կողմը անցաւ, և Սմբատայ գնդին հետ  
միացաւ, և Երկու գունդը մէկտեղ յարձակեցան  
Երուանդայ բանակին վրայ։ պատերազմին տագ-

յած միջոցը Երուանդայ բանակին մէկ մեծ մասը  
Արտաշէսի կողմը անցնելով անոր զօրացը հետ  
միաբան սկսան ջարդել Վրացիքը և ուրիշ վար-  
ձուոր զօրքերը. բայց որովհետեւ Երուանդ Տուրա-  
ցոց շատ պարզմներ խոստացեր էր՝ որ Արտաշէ-  
սը մեռցնեն, երբոր անոնք կատաղաբար Արտա-  
շէսի վրայ կը վաղէին՝ Գիսակ անունով քաջնա-  
խարարը առաջ նետուեցաւ ու արգիլեց իրենց  
յարձակմունքը, ու ինքը գեղեցիկ ու գովելի տի-  
րասիրութեամբ մեռաւ՝ գլխուն կէսը կորսնցընե-  
լով. ասանեկ կարճութեամբ ինչուան իրիկուն պա-  
տերազմելով բոլոր Երուանդայ զօրքը ցրուեցին.  
իսկ ինքը Երուանդ հազիւ կրցաւ Երուանդաշատ  
փախչելով ազատիլ: Երկրորդ օրը հրաման տը-  
ւաւ Արտաշէս որ մեռելները թաղեն. և քիչ մը  
զօրքերը հանգչեցնելէն ետքը գնաց Երուանդա-  
շատի վրայ ու քաղաքը առաւ: Երուանդ իր որո-  
գայթաւոր պալատին մէջ պահուըստած ըլլալով,  
զինուոր մը գտաւ զինքը ու զարկաւ սպաննեց  
քսան տարի թագաւորելէն վերջը: Ասանկով լմրն-  
ցուց Երուանդ իր թագաւորութիւնը, որուն վրայ  
յայսնի կը տեմնուի որ անիբաւութեամբ թագա-  
ւոր եղողը ոչ երեկք կրնայ խաղաղութեամբ թա-  
գաւորել, թէպէտ և գէշ մարդ ալ չըլլայ ու շա-  
տին սիրելի, ինչպէս էր Երուանդ. Արտաշէս փա-  
ռաւոր գերեզման շինել տուաւ Երուանդայ վրայ՝  
մօր կողմանէ Արշակունի ըլլալուն համար (89):

Երուանդայ մէանելէն վերջը Մերատ թագաւո-  
րական գանձին մէջ փնտուելով գտաւ Սանառը  
կոյ թագը, ու բոլոր հայոց վրայ թագաւոր պաա-  
կեց զԱրտաշէսը. Արտաշէս թագաւոր ըլլալուն  
պէս՝ Մարաց և Պարսից զօրքերը ետ խալից շատ  
պարզմներ տալով անոնց. Արգամն ալ, ինչպէս  
որ խոստացեր էր, իրեն երկրորդը ըրաւ, ուրիշ  
շատ պատիւներով ու հարստութիւններով: Կոյն-

պէս Սմբատն ալ շատ պատիւներով մեծարելէն ետքը՝ ընդհանուր սպարապետ անուաննեց, հազարապետ տան արքունի և ամէն պաշտօնատեարց վերակացու. ուրիշ ամէն իրեն բարերարներուն ալ իրենց արդեանցը համեմատ պատիւներ ու պարգևներ տուաւ :

Անկէց ետքը Արտաշէս հրամայեց Սմբատայ որ երթայ Երուանդայ Երուազ եղբայրը սպաննէ. Սմբատ ալ կատարեց հրամանը, ու բոլոր անորուննեցած հարատութիւնները Արտաշէսի բերաւ. Արտաշէս ալ անոնց վրայ շատ անգին բաներ աւելցընելով Սմբատայ տուաւ որ Դարեհի տանի՚ի չնորհակալութիւն և 'ի փոխարէն անոր ըրած բարեացը :

Արտաշէս երբոր իրեն ազնիւ բնութեամբը ամենուն սիրելի եղաւ և ամէն բան կարգի դրաւ, սկսաւ ուսումնական և արտաքին բաններու ուշ գնել. Երասխ և Մեծամօր գետերուն քով Արտաշատ .քաղաքը մեծցուց ու զարդարեց, մեծամեծ պալատներ շինելով, և հոն փոխադրեց իր աթոռը: Ինչուան իր ատենը, ինչպէս կ'ըսէ խորենացին, կամուրջ, նաւակ և ուրիշ ասոնց նման բաններ խիստ անկատար էին. բոլոր Արտաշէս շինել արւաւ, վարձ խոստանալով անոնց որ նոր նոր գիւտեր գտնան: Այլ և այլ տեղերէ գաղթականներ բերելով բոլոր Հայաստանը բազմամարդ ըրաւ. Երկրագործութեան վրայ ազգին մէջ այնալիսի սէր ձգեց, որ ինչպէս կ'ըսէ խորենացին՝ Հայաստանի մէջ ափ մը տեղ չկար Արտաշէսի ժամանակ որ մշակած չըլլար, ինչուան նաև լեռներուն վրայ ալ բոլոր երկիրը այլ և այլ սահմաններ բաժնեց՝ սահմանագլուխները կոթողներ կանգնելով: Ամէն գիւտութեանց և արհեստներու վարժարաններ բացաւ. և ահա աս բաններով ոչ իր ազգին միայն սիրելի եղաւ, հազար նաև Պարսիկք, Մարք և ուրիշ

ազգերը լսելով կը նախանձէին Հայաստանի սքանչէին վիճակին վրայ, և շատերն ալ Հայաստան կուգային :

Երբոր Արտաշէս այսպիսի բարեկարգութեանց ետևէ էր, Ալանները ուրիշ լեռնցի ազգերու հետ միաբանած Հայաստան վազեցին. բայց Արտաշէս բազմութեամբ զօրաց վրանին ելլելով, սպատերազմի ատեն Ալանաց թագաւորին որդին գերի բըռնեց. աս սպատճառաւ սկսան հաշտութիւն խնդրել Ալանները Արտաշէսէն. բայց անիկայ յանձն չէր առնէր, ինչուան որ Ալանաց թագաւորին Սաթինիկ անունով աղջիկը աղաջելով Արտաշէսի սիրտը վաստըկեցաւ. որով Արտաշէս հաշտութիւն ընելով արձրկեց թագաւորին որդին, ու իրեն թագուհի ըրաւ Սաթինիկը :

Արտաշէս որչափ որ կը ջանար ուրիշի թշուառութեան սպատճառ ըըլլալ, այնչափ ալ ինքը վիշտեր ունեցաւ իր որդւոցը կողմանէ. վամն զի վեց որդի ունիէր՝ որ են Արտաւազդ, Վրոյր, Մաժան, Տիրան, Զարեհ, Տիգրան. ասոնք ընդհաննրապէս իրարու և ուրիշներու սպատուոյն վրայ նախանձելով խոռվութեանց սպատճառ եղան. բայց ամենէն աւելի Արտաւազդը քնութեամբ տաքարիւն, հրապարա ու նախանձու ըլլալով Արգամայ վրայ ամբաստանութիւններ ըրաւ ու անիրաւ տեղը սպաննել տուաւ, բոլոր անոր ցեղին երևելի մարդիկը թրէ անցուց, ու ինքը առաւ անոր իշխանութիւնը: Նշնուիս նաև Սմբատայ վրայ նախանձելով կ'ուզէր սպաննել. աս բանս երբոր լսեց Արտաշէս՝ սաստիկ խոռվեցաւ և չէր գիտէր ինչ ընկելեր. բայց հայրենասէրն և մեծախորհուրդն Սմբատ իր կողմանէ յօժարամիտ հրաժարելով սպարապետութեան սպաշտոնէն ամենայն խոռվութեանց առաջը առաւ, և Արտաւազդ իր ամբարտաւանութեան վախճանին համնելով Սմբատին աեղը սպարապետ

եղաւ։ Տեսնելով աս բանս մէկալ եղբայրները սկըսան նախանձիլ Արտաւազգայ վրայ։ Արտաշէսալ աս իրենց նախանձը և խռովութիւնը դադրեցրնելու մտքով, Վրոյրը որ խելացի մարդ էր, թագաւորական տանը հազարապետ դրաւ, Մաժանը քրմապետ։ Իսկ զօրքը գլխաւոր չորս գումար բաժնեց։ Արևելեան՝ որ Արտաւազգայ յանձնեց, Արևմտեան՝ որ Տիրանայ տուաւ, Հարաւային՝ որ Սմբատայ յանձնեց, ու Հիւսիսայինը Զարեհի։

Երբոր տեսաւ Արտաշէս որ ամէն բան կարգի մէջ է՝ չուզեց վճարել Հոռվմայեցւոց սովորական հարկը, աս սպատճառաւ բարկացաւ Տրայիանոս ու շատ զօրք խաւրեց Հայոց վրայ։ Առաջ Արտաւազգ դիմայնին ելաւ արևելեան ու Հիւսիսային զօրքով, բայց չկրնալով դէմ գնել Հոռվմայեցւոց՝ Երբոր սաստիկ պիտի յաղթուէր՝ սպատերազմին վերջերը հասաւ Սմբատ հարաւային գնդովը, ու քաջութեամբ սպատերազմելով յաղթեց Հոռվմայեցւոց, և անոնց ետևէն իյնալով հալածեց Հայատանէն դուրս։ Երբոր աս բանս խմացաւ Տրայիանոս կայսրը, անթիւ զօրքով սկսաւ անձամբ Արտաշէսի վրայ գալ. ուստի մէկէն Արտաշէս փութաց շատ ընծաներով դիմացը ելաւ և Տրայիանոսի ցասումը իջեցուց՝ բոլոր հարկը տալով։

Անկէ քանի մը տարի ետքը Արտաշէս Մարաց կողմերը գացած ըլլալով հիւանդացաւ. անոր համար մէկէն բակուրակերտ աւանը դարձաւ, ու չկրնալով աւելի առաջ գալ՝ մեռաւ հոն քառասունը մէկ տարի թագաւորելէն ետեւ։ Փառաւոր հանդէսներ ըրբն Արտաշէսի թաղմանը՝ ինչպէս որ կ'ստորագրէ Խորենացին Արիստոն Փիլլացիին խօսքերէն առնելով. « Դագաղքն էին ոսկեղէնք, գահոյքն և անկողինք բեհեղեայ, և պատմուճանն որ զմարմնովն՝ ոսկեթել. թագ կապեալ՝ ի գլուխն, և զէնն ոսկով առաջի եղեալ»։ Անկէց վերջը կ'

ստորագրէ պաշտօնատեարց կարգը, և թէ ինչպէս  
բոլոր ազգին թէ ազնուականաց և թէ ռամկաց առ  
հասարակ մէծ տրտմութեան պատճառ եղաւ Ար-  
տաշեսի մահը, և թէ ինչպէս շատ մարդիկ իրենք  
զերենք կամաւորապէս զոհ ըրին՝ ողջ ողջ Արտա-  
շեսի գերեզմանը նետուելով։ Անկարելի բան է որ  
մարդ աս պատմութիւնը կարդալէն վերջը կարե-  
նայ իր ազգին հետ մէկտեղ վշտակից ու ցաւակից  
ըլլալ որ այսպիսի թագաւորէ մը զրկուեր է, որ  
ամենուն իրաւցընէ հայր, Հայաստանի բարերար,  
ազգին պարծանք, ամենուն վշտակից, ամենուն եր-  
ջանկութեանը պատճառ եղեր է։

Արտաշեսի հետ մէկտեղ գովաւթեան արժանի  
է նաև Սմբատ Բագրատունի ասպետը, որ շատ ե-  
րևելի եղաւ իրեն քաջութեամբը, ինչպէս որ տես-  
նուեցաւ պատմութեան մէջ։ Սմբատայ տիրասի-  
րութիւնը, հասարակաց օգուտը մտածելը՝ առանց  
իր շահը մտածելու, որով սպարապետութենէն  
կամաւ հրաժարեցաւ, որպէս զի խռովութիւն չը-  
լայ. հաւատարմութիւնը, վեհանձնութիւնը, և  
ուրիշ կատարելութիւնները ոչ միայն իր յիշատա-  
կը անմահացընելու արժանի կ'ընեն, այլև աշխարհ-  
քիս մէծամեծ մարդկանց ու մէծանուն սպարա-  
պետաց կարգը կ'անցընեն զինքը։ Սմբատ ինչուան-  
խոր ծերութիւն առլրելով խաղաղութեամբ մե-  
ռաւ (128)։

## ԳԼՈՒԽ Է.

Թագաւորք վերին Հայոց :

Թէպէտ և վերին Հայոց թագաւորութիւնը պլղ-  
տի և մամնաւոր բան ըլլալով, մեր ազգին պատ-  
մութեանը հետ խիստ այնչափ վերաբերութիւն  
մը շունի, բայց եղած գործողութիւնները Հայաս-  
տանի մէկ մասին մէջ ըլլուելով, ան պատճառաւ  
համառօտ մը կը յիշատակենք հոս ան անցքերը,  
մանաւանդ որ Հոռվմայեցւոց պատմիչները Հայոց  
սլատմութեան տւելի աս մասին վրայ տեղեկու-  
թիւն ունենալով, վերին Հայոց դէպէբերը բուն  
մեր պատմութեանց հետ կը շփոթեն, որով մէծա-  
մէծ սխալանաց մէջ կ'ինան : Ուստի աս ութսու-  
նըչորս տարուան պատմութեան ծուծը գիտնալը  
հարկաւոր է՝ անոնց սխալը ուղղելու համար :

Երբոր Անտոնիոս Հայաստանի տիրեց՝ վերին  
Հայքը Մարաց տուաւ, ինչպէս որ առաջ ալ ը-  
սինք : Արշաւիր Պարսից թագաւորը Արտաշիաս  
անունով փոխարքայ մը դրաւ ան կողմերուն, որտե-  
բունութիւններուն չդիմանալով Հայերը Օգոստո-  
սէն ինդրեցին որ Արտաւազդայ տղան փոքր Տիգ-  
րան ըսուածը իրենց թագաւոր դնէ . Օգոստոս  
կատարեց ինդիրքնին . բայց երբոր Տիգրան մե-  
ռաւ, Հոռվմայեցիք անոր Երուազ եղբայրը խաւ-  
րեցին . Հայերը չընդունելով զանիկայ՝ տեղը Տիգ-  
րան անունով ուրիշ իշխան մը դրին, որ Տիգրան  
կրտաեր ըսուեցաւ : Իրեք ասարիէն Տիգրան կըրտ-  
սէրն ալ վարնաւեցին ու Ապրսամ անունով Արծ-  
րունին թագաւորեցուցին, որ ամենուն սիրելի և  
հաճոյ եղաւ : Երբոր ան ալ մեռաւ Պարսից թա-

գաւորը իր Արշէղ որդին թագաւորեցուց, բայց  
Հռովմայեցւոց կամացը դէմ ըլլալով Հռովմայե-  
ցիք հալածեցին զինքը ու Պոնտոսի թագաւորին  
Զենոն որդին թագաւորեցուցին՝ որ ինչուան իր  
մահը խաղաղութեամբ թագաւորեց : Զենոնին  
մեռնելին ետքը Արշաշէս Պարսից թագաւորը իր  
Արշակ անունով տղան թագաւոր գրաւ Հռով-  
մայեցւոց կամացը դէմ՝ անոր համար Տիբեր կայ-  
սը Վրաց թագաւորին Միհրդատ եղբայրը յոր-  
դորեց որ Արշակը վարնտէ ու ինքը թագաւորէ վե-  
րին Հայոց : Միհրդատ ստակ կերցընելով սպան-  
նել տուաւ Արշակը ու ինքը տեղն անցաւ . բայց  
քանի մը տարին Հռամիզդ իր եղբօրը տղան՝ նա-  
խարարաց սիրտը իրեն քաշելով, ու հօրմէն ալ  
օփնութիւն առած, եկաւ Միհրդատը իր ընտա-  
նեօքը սպաննել տուաւ ու ինքը անգթութեամբ  
թագաւորեց : Երբոր լսեց աս եղած բաները Դա-  
րեհ Պարսից թագաւորը, շատ զօրքով Հռամիզդին  
վրայ եկաւ, ու զանիկայ վարնտեց և իր Տիբիթ եղ-  
բայրը տեղը գրաւ : Հռամիզդ ետևէ եղաւ նորէն  
Պարսիկները հալածելու, բայց նեղը մտնելով հա-  
զիւ կրցաւ փախչել իր Զենոբիա կնիկովը . բայց  
Զենոբիա տղաբերքի մէջ ըլլալով ճամբան սաս-  
տիկ մխասուեցաւ . որով ալ չէր կրնար առաջ եր-  
թալ, ուստի ինդրեց Հռամիզդէն որ զինքը սպան-  
նէ . Հռամիզդ ալ վախէն ու յուսահատութենէն  
խենդեցածի պէս ըլլալով, զարկաւ սրովը ու վե-  
րաւորելով գետը ձգեց զինքը . իսկ ինքը փախաւ  
գնաց Վրաստան : Հոն մօտիկները գտնուած քանի  
մը գեղացիներ տեսնելով կիսամեռ զԶենոբիան,  
հանեցին գետէն ու վէրքը պատելով առողջացու-  
ցին . վերջը Տիբիթին տարին՝ որ մասնաւոր ինամ-  
քով կը պահէր զինքը : Աս գէպքս Եւրոպացւոց  
խիստ ծանուցեալ ըլլալով, կը կարծեն որ Զենո-  
բիա մեր Արշակունի թագուհիներէն մէկն ըլլայ :

Ներոն կայսրը լսելով Պարսից տիրելը վերին հայոց վայ, Կորբուղոն անունով զօրավարը խաւրեց շատ զօրքով որ Տիրիթը վարնտէ հոնկէ. Կորբուղոն եկաւ յաղթեց Պարսից, Տիրիթն ալ փախուց ու անոր տեղը Տիգրան կրտսերին եղբօրորդին թագաւորդրաւ, որ ըսուեցաւ Տիգրան կրտսերագոյն. Եսկ ինքը թողուց վերին հայքը ու Ասորեստան գնաց: Դարեհ նորէն շատ զօրք ժողված վազեց վերին հայոց վայ ու շատ յաղթութիւններ լնելով սկսաւ առաջ երթալ. ան ատեն կայսը Բետոս անունով քաջ զօրավարը խաւրեց որ պատերազմը լմնցնէ: Ասիկայ Կորբուղոնին հետ միացած երկար ատեն պատերազմեցան Դարեհի հետ. բայց վերջապէս գլուխ չկրնալով ելլել յաղթուեցան ու հաշտութիւն ըրին Պարսից հետ, աս պայմանով որ վերին հայքը Պարսից ձեռքը մնայ, միայն թէ թագաւորը՝ կայսրը անուանէ բնակիչները զով որ ուզեն: Ուստի նորէն Տիրիթ թագաւորեց ու հռովմ գնաց. ուր որ կրկին անդամ թագաւոր պատեցաւ կայսրէն մեծ հանդէսով ու փառաւորութեամբ:

Տիրիթ ինը տարի թագաւորելէն եռքը երբորինքը մեռաւ՝ վերին հայոց թագաւորութիւնն ալ վերջացաւ. վասն զի Երուանդ Միջագեաքը հռովմայեցւոց տալով, ինքը վերին հայոց թագաւորութիւնը առաւ ու իր մասին հետ միացուց:

## ԳԼՈՒԽ Ը.

Արտաւազդի Բ. Տիրան Ա. Տիգրան Գ. և  
Վաղարշ :

Արտաւազդայ խիստ և կատաղի բնութիւնը որ  
արդէն հօրը կենդանութեան ատեն ալ տեսնուեր  
էր՝ թագաւորելովը ամենեւն տարբերութիւն մը  
չըրաւ : Եղբայրները Այրարատեան գաւառէն  
վալնտեց, միայն Տիրանը քովը պահեց՝ որովհետեւ  
ինքը տղայ չունէր: Արտաւազդ ասանկով երկու  
տարի թագաւորելէն վերջը, օր մը որսի մէջ կա-  
տաղաբար ձին վազցրնելու ատեն խորունկ փոսի  
մը մէջ ընկաւ ու կորսուեցաւ :

Ասոր վրայ առասպել մը հանեցին որ կ'ըսէին  
թէ, Արտաշեսի թաղման ատեն երբոր շատ հոգի  
իրենք զիրենք կամաւորապէս Արտաշեսի գերեզ-  
մանը կը նետէին՝ ըսեր է Արտաւազդ հօրը, «Դու  
գնացիր և բոլոր երկիրը և մարդիկները քեզի հետ  
տարիր, ես աւերակներու թագաւորեմ» : Աս  
պատճառաւ անիծեր է Արտաշէս զինքը ըսելով.  
«Եթէ դու յորս հեծցիս յազատն՝ ի վեր՝ ի Մա-  
սիս, զքեզ կացլին քաջք, տարցին յազատն՝ ի վեր  
՝ ի Մասիս, անդ կացցես, և զըսս մի տեսցես» :  
Ասկէ կը կարծէ եղեր ռամիկը թէ Արտաւազդ  
մութ այրի մը մէջ շղթաներով կապած է, քովը  
երկու շուն կեցած՝ միշտ կը կրծեն շղթաները որ  
Արտաւազդ ելլէ ու աշխարհքս կործանիէ. բայց  
գարբիններուն կուանահարութեան ձայնէն կը զօ-  
րանան եղեր շղթաները : Աս պատճառաւ ինչուան  
նաև խորենացւոյն ժամանակը աղետ դարբիններ

կիրակի օրերն ալ չորս հինգ անգամ սալը կը ծէ.  
ծէին որ ան շղթաները չժուղան :

Տիրան որ Արտաւազդայ քովն էր՝ եղբօրը տե-  
ղ յաջորդեց, բայց անոր պէս թագաւորութեան  
բաներուն անփոյթ ըլլալով, աւելի զբօսանքի և  
որսի ետևէ եղաւ, մանաւանդ որ լաւ ձի հեծնել  
գիտէր : Երևելի գործք մը չըրաւ, ու քսանըմէկ  
տարի խաղաղութեամբ թագաւորելէն վերջը, Ճամ-  
բան երթալու ատեն ձեան հիւս մը վրան իյնալով  
տակը մնաց ու խղճուեցաւ :

Տեղը յաջորդեց Տիգրան Գ. իր պղտիկ եղբայրը  
Պարսից Պերող թագաւորին հաճութեամբը : Եր-  
բոր Անտոնիոս Պիոս Հռովմայեցւոց կայսրը մե-  
ռաւ, Պերող ու Տիգրան միաբանած՝ Ասորւոց եր-  
կիրը եղած Հռովմայեցւոց վրայ վաղեցին ու մեծ  
կոտորած ըրին. անեկէ կ'ուղէին կապագովկիոյ վր-  
այ ալ վաղել : Սևերիանոս կապագովկիոյ կուսա-  
կալը, վախնալով պատերազմին անյաջողութենէն՝  
պատգամ՝ հարցուց. քրմագետը ամենայն կերպով՝  
բարեյաջողութիւն պատերազմի գուշակեց. անով  
զօրացաւ Սևերիանոս, աներիկիւղ ու թեթև պատ-  
րաստութեամբ Հայաստան վաղեց. բայց Հայերէն  
ու Պարսիկներէն չարաչար յաղթուելով ինքն ալ  
սպաննուեցաւ : Աւրեղիոս կայսրը երբոր լսեց Հը-  
ռովմայեցւոց կրկին անգամ՝ յաղթուելը, Ղուկիոս  
իր կայսերակիցը խաւրեց մեծ պատրաստութեամբ.  
բայց անիկայ դեռ չհասած՝ Տիգրան փութաց փոքր  
Հայոց տիրելու. հօն կնկան մը շողոքորթութիւն-  
ներէն խաբուելով գերի բռնուեցաւ, ինչուան որ  
Ղուկիոս եկաւ ու բոլոր թշնամիները սարսափե-  
ցուց. վերջը տեսնելով զՏիգրան՝ որ գերի ընկեր  
է, խղճաց վրան և աղատեց զինքը : Ղուկիոս Տիգ-  
րանայ կերպին և գեղեցկութեանը հաւնեցաւ, խիստ  
սիրեց զինքը ու հետը կապուեցաւ սիրտը. անոր  
համար նորէն թագաւորեցուց ու շատ պատուով

Հայաստան դարձուց : Ղուկիսա իրեն սիրոյն նշան  
Ռոփի անունով աղջիկը , որ իր ազգականներէն  
մէկն էր , Տիգրանայ կնութեան տուաւ : Դարձեալ  
աս բաներուս յիշատակը պահելու համար ստակ  
կրիսել տուաւ աս կերպով . ինքը Ղուկիսա գահը  
նստած՝ Տիգրանը թագաւոր կը պատակէ Հայոց .  
վրան ալ ասանկ գրած . « Թագաւոր Հայոց ար-  
մեալ » : Տիգրան Հայաստան դառնալով , խել մը  
ատեն ալ ապրեցաւ ու քառասունը մէկ տարի թա-  
գաւորելէն ետքը մեռաւ , առանց քաջութեան յի-  
շատակ մը ձգելու . (193) :

Տիգրան Գ. ին յաջորդեց անոր պղտի որդին  
Վաղարշ , որ առջի իրեքին պէս զբոսանաց ետեւ  
չըլլալով շատ շնութեամբ ըրաւ , միանգամայն  
հայրենասէր ու քաջ եղաւ . Վաղարշաւան քա-  
ղաքը շնուեց ան տեղը ուր ինքը ծներ էր մօրը համ-  
բայ ընելու ատենը . Վարդգէս աւանը պարսպով  
պատեց ու աթուը հոն փոխադրեց , անունն ալ  
Վաղարշապատ գրաւ : Ասոր թագաւորութեան  
քսաներորդ տարին Հիւսիսային աղքերը սկսան  
բազմութեամբ Հայաստան վաղել . Վաղարշ ալ  
ժողվեց բոլոր իր զօրքերը և քաջութեամբ պատե-  
րազմելով հալածեց զանոնիք խել մը տեղ՝ շատ մարդ-  
ջարդելով . բայց թշնամիները նորէն միաբանած՝  
աւելի կատաղութեամբ վաղեցին Հայաստան : Հայե-  
րը սասակապէս պատերազմելով նոյնպէս Երկրորդ  
անգամուն ալ վանեցին ան վայրենի աղքերը . բայց  
ափսան որ Վաղարշ զարնուելով մեռաւ՝ զոհ ըլլա-  
լով իր աղքին օգտին համար , որով անունն ալ ան-  
մահացուց , ինչպէս նաև կ'ըսէ Խորենացին . Թէ  
պէտ և ինքը մեռաւ , բայց դեռ կենդանի է իրեն  
բարի անուամբը :

## ԳԼՈՒԽ թ.

### Խոսրով Ա:

Խոսրով Ա. Թագաւորելուն պէս ուղեց իր հօրը  
մահուան վրէժը առնել Հիւսիսային ազգերէն. ուս-  
տի բոլոր զօրքերը ժողվեց և անոնց վրայ սկատե-  
րազմի ելաւ, բոլորովին ընկճեց ան զօրաւոր ալ-  
գերը. անոնց ընտիրներուն մէջէն հարիւրին մէկ  
պատանդ առաւ, իրեն քաջութեանը յիշատակ  
յունարէն գրով արձան մը կանգնեց, ու այնպէս  
փառաւոր յաղթութեամբ Հայաստան դարձաւ:  
Խոսրով ազգը ծաղկեցընելու ջանքով լցուած՝ սկը-  
սաւ շատ շինքերով զարդարել Հայաստանը, և ան  
շինքերուն համար քրիստոնեաները կ'աշխատցը-  
նէր. շատ քրիստոնեաներ ալ հաւատքի համար  
նահատակեց :

Ան միջոցին ԱնտոնիոսԿարակալլա Հոռվմայեցւոց  
կայսրը Միջագեաաց կողմէրն եկած ըլլալով, Խոս-  
րով առջի բարեկամութիւնը հաստատելու մտքով  
անոր հետ տեսնուելու դնաց. բայց կայսրը քովը  
պահեց զինքը որսկէս զի դիւրաւ կարենայ Հայա-  
տանի աիրել: Հայերը լելով աս բանս՝ անանկ բարկացան որ մէկէն պատերազմի պատրաստուե-  
ցան. վախցաւ Կարակալլա, ու շատ պատուով  
արձակեց քովէն Խոսրովը :

Խոսրովու Թագաւորութեան ատենը Պարսից  
վրայ կը Թագաւորէր Արտաւան, որ ազգաւ Ար-  
շակունի ըլլալով՝ մասնաւոր սէր և բարեկամու-  
թիւն ուներ Խոսրովու հետ: Արտաշիր անունով  
Պարսից նախարարներէն մէկը ուրիշ նախարարնե-  
րը իր կողմը քաշեց, շատ զօրքով Արտաւանին վրայ

պատերազմի ելաւ, և տարիի մը չափ պատերազմելէն վերջը սպաննեց զինքը։ Աս բանս երբոր ի մացաւ խոսրով շատ ցաւեցաւ Արտաւանին մահուանը վրայ, և կը մտածէր որ վրէժը առնէ Արտաշրէն։ մէկէն զօրք ժողվեց Ալուանից, Վրաց, Լինաց, Կասպից կողմերէն, ու անթիւ բազմութեամբ Արտաշրին վրայ պատերազմի ելաւ։ Միշտ յաղթող գտնուեցաւ մեծն խոսրով, տասը տարիի չափ պատերազմելով ինչուան Հնդկաստան վորնաեց Արտաշրը։ գրեթէ բոլոր Պարսկաստանի տիպեց, Ասրպատականի մէջ ալ քաղաք մը շնուց՝ Դավրէժ անունով, այսինքն Դ է Հ Արտաշրի (253)։

Արտաշր փորձով տեսնելով թէ չկրնար խոսրով յաղթել, և գիտնալով թէ քանի որ խոսրով կենդանի է՝ իր թագաւորութիւնը և ինքը հանգստութիւն պիտի չգտնէ, մեծամեծ պարգևներ ու պատիւներ խոստացաւ ան մարդուն որ ըզ խոսրով սպաննէ։ Կախարարներէն մէկն ալ չհամարձակեցաւ աս բանս յանձն առնելու։ միայն Անակ անունով նախարարը, որ ազգաւ Պարթև էր, սիրով յանձն առաւ կատարել Արտաշրի կամքը։ ուստի տնով տեղով հայաստան եկաւ, ըստով թէ Արտաշրին ձեռքէն փախայ և խոսրովու կ'ապաւինիմ։ Անակ իր կեղծաւորութեամբը ամենուն սիրելի ըստով, շատ մեծ պատիւներ գտաւ խոսրովէն և շատ բանի մէջ անոր հետոն էր։ անգամ մըն ալ որսի ատեն Անակ և իր եղբայրը մէկաղ խօսք դրած՝ զարկին խոսրովը չարաչար վերաւորեցին, և իրենք ձիերնին հեծան ու սկսան փախչել։ մէկէն ետենէն ընկան խոսրովի մարդիկը, և երբոր զանոնք պիտի բռնէին, անոնք իրենք զիրենք գետը նեաեցին ու խղճուեցան։ Խոսրով դեռ չմեռած՝ հրաման տուաւ որ Անակայ ընտանիքը բոլոր թրէ անցընեն՝ որոնցմէ միայն երկու

տղայ աղասեցաւ, մէկը Սուրէն՝ որ Պարսկաստան փախուցին, մէկալը մեր սուրբն Գրիգոր Լուսաւորիչը որ Կեսարիա տարին։ Այսպէս Խոսրով քառասունը ութը տարի Թագաւորելէն վերջը, բայց Հայերը մեծ սուդի մէջ թողարկ մեռաւ (258)։

Արտաշիր լսելով Խոսրովու մահը շատ ուրախացաւ, մեծամեծ հանդէսներ կատարեց, ու շատ զօրքով Հայաստանի վրայ վազել սկսաւ։ Կախարաբները իրենց սիրելի թագաւորին մահուանը վրայ տրտմած ու շփոթած, մէկէն չկրցան Արտաշին դէմ դնել, բայց գովելի միաբանութեամբ մը շուշտով օգնութիւն ուղեցին Հռովմայեցւոց Վաղերիանոս կայսրէն։ Հռովմայեցւոց զօրքը Հայաստանէն դուրս այլ և այլ Երկիրներ ասպատակութիւն ընելով ուշացան Հայոց օգնութեան դալուան միջոցին ալ Վաղերիանոս մեռաւ, որով յուսահատեցան Հայերը Հռովմայեցւոց օգնութենէն, Արտաշիր ալ առանց շատ գժուարութեան Հայաստան մտաւ։ Մէկէն հրաման տուաւ որ Խոսրովուցեղը թրէ անցընեն. անտնց մէջէն միայն Տրդատ անունով տղան աղատեցաւ։ Արտաւազդ Մանդակունին զՏրդատը Կեսարիա մեծցընելէն վերջը՝ Հռովմը տարաւ։ Կոյնպէս աղատեցաւ նաև Տրդատայ Խոսրովիկուստ անունով քոյրը՝ Օտա նախարարին ձեռքովը։

Արտաշիր ընդհանրապէս նախարարները իրենց պատուսին մէջը պահեց, բայց Մանդակունեաց ցեղը բոլոր թրէ անցընել տուաւ։ Խմանսալով որ Տրդատը փախցընողը Մանդակունի է։ Ասանկով քան տարի ալ Հայոց վրայ թագաւորելէն վերջը մեռաւ Արտաշիր, ու տեղը անցաւ իր Հապուհ որդին, ինչուան որ Տրդատ եկաւ Հռովմայեցւոց զօրքովն ու նորէն տիրեց իր Հայրենի ժառանգութեանը։

## ԳԼՈՒԽ Ժ.

Տրդատայ քաջուրիւներն ու բազարորելլ :

Տրդատ երբոր չուռվմ գնաց , Ակիլիանոս անունով մէծ իշխանին ծառայութեան մէջ մտաւ՝ առանց իմացընելու իրեն ով ըլլալը . հոն շատ քաջութիւններ ընելով և միշտ հաւատարիմ գտնուելով Ակիլիանոսին շատ սիրելի եղաւ : Իր գլխաւոր քաջութիւնները , որով թագաւորութեան արժանի եղաւ ասոնք են : Անգամ մը ձիրնթացի ատեն թշնամիին կառքը վարպետութեամբ մը առաջանցնելով , զինքը կառքէն վար ձգեց . Տրդատ մէկէն վազեց հասաւ կառքին ետեւէն ու բռնեց կառքը կեցուց : Անգամ մ' ալ երկու վայրենի ցուլերու հետ կոռուելու ատեն եղջիւրներէն բռնեց թօթվեց ու փրցուց : Պողոս կայսեր զօրքը երբոր ապրատամեեցան սովոր պատճառաւ պատերազմի ատեն , ու զինքը և իշխանները սպաննեցին , Տրդատ Ակիլիանոսի դրանն առջեք կեցած՝ չժողուց որ մէկը ներս մտնէ : Պատերազմի ատեն ձիերուն խոտը լինցած ըլլալով , Տրդատ պարսպէն անդին անցաւ , ու հոն տեղի դիզած խոտերը՝ պահապաններով ու շներով մէկտեղ պարսպէն ասդին նետեց :

Դիոկղետիանոս Գոթացւոց Հռչէ թագաւորին դէմ պատերազմի ելեր էր , որ խիստ քաջ և ուժով մարդ էր . Հռչէ առաջարկեց Դիոկղետիանոսի որ երկուքը առանձին մենամարտութիւն ընեն և ով որ յաղթէ՝ յաղթութիւնը անոր կողմը սեպուի : Դիոկղետիանոս ինքը անձամբ չէր իրնար Հռչէին դիմացը ելլել , և ոչ բոլոր զօրացը մէջ ալ գտնուեցաւ մարդ մը որ կարող ըլլար անոր դի-

մացը եղել. ան ատեն Լիկիանոսի խորհրդովը Տըրդատ Հռչէին հետ պատերազմելով՝ բռնեց զինքը ու կապած Դիոկղետիանոսին դիմացը բերաւ։ Դիօկղետիանոս տեսնելով Տրդատայ քաջութիւնը՝ ուզեց մեծ պատուոյ մը հասցընել զինքը։ և երբոր խմացաւ թէ խոսրովու հայոց թագաւորին որդին է, մէկէն թագաւոր անուանեց զԾրդատ, ու շատ ընծաներ տալէն վերջը բազմութեամբ զօրաց հայաստան խաւրեց որ երթայ իր հայրենական թագաւորութիւնը ժառանգէ։

Տրդատ երբոր Կեսարիա հասաւ, մէկէն խմացուց նախարարներուն իր գաղուստը։ ուստի նախարարներուն շատը ելան Կեսարիա գնացին, ու զինքը փառաւորապէս ընդունելով կրկին անդամ պսակեցին Սմբատ Բագրատունին ձեռքովը (286)։

Տրդատ Կեսարիայէն բոլոր նախարարներով Երզնկայ եկաւ, ուր մասնաւոր ընորհակալութիւնը ըրաւ Անահտայ որ ան կրապաշտութեան ատենը հայաստանի պաշտպան սեպուած էր, և ստիպեց նաև զսուրբն Գրիգոր Լուսաւորիչը որ նոյնպէս Անահտայ նուերք տայ. երբոր անիկայ յանձն չառաւ, Տրդատ շատ չարչարանքներ տուաւ սրբոյն Գրիգորի. Վերջը երբոր խմացաւ թէ անիկայ իր հայրը սպաննող Անակին որդին է, Արտաշատու մէջ խոր վիրապ մը կար՝ հոն նետել տուաւ. իսկ իր բարերարներուն՝ այսինքն Արտաւազդ և Օտանախաւարներուն՝ հազարապէտութեան պատիւ տուաւ։ Վերջը նախարարներէն ու հայաստանի զանազան կողմերէն շատ զօրք ժողվելով, հոռվ մայեցւոց զօրացը հետ մէկ տեղ հայաստանի այլ և այլ քաղաքներուն վրայ գնաց ու առաւ Պարսիկ Եշևաններուն ձեռքէն. իրեք անդամ ալ Շապուհին հետ պատերազմելով բոլորովին վորնտեց հանեց զինքը հայաստանէն։ Անկէց ետքը սկսաւ ամէն բան կարգի կանոնի գնել ինչպէս էր առաջ, և

բոլոր ազգը մեծ ուրախութեան մէջ էր՝ տեսնելով իր օրինաւոր կարիք թագաւորը:

Տրդատ այսպիսի փառաւոր յաղթութիւններով ուրախացած՝ հրաման խաւրեց ամէն կուսականերուն ու քուրմերուն որ զոհերով նուերներով պատուեն աստուածները, և ամէն տեղ գրանուած քրիստոնեաները կամ տանջելով սպաննեն և կամ հաւատքնին ուրացընեն : Երբոր ամէն արւած հրամանները կատարուեցան, ուզեց իրեն թագուհի առնել Ալանաց թագաւորին Աշխեն անունով ավջիկը. աս բանիս համար հարսնախօսութեան զրկուեցաւ Սմբատ Բագրատունի սպետը. անիկայ ալ գնաց բերաւ զԱշխենը : Տրդատ նախ հրամայեց որ Արշակունի գրեն զինքը, վերջը Արշակունի թագուհիներուն թագն ու ծիրանիները հագցընելով հետը ամուսնացաւ, և հարսանեաց հանդէսը շատ շքեղ եղաւ :

Ան միջոցին որ Տրդատ սաստիկ հրաման հաներ էր քրիստոնեաները հալածելու՝ Դիոկղետիանոս կայսրէն թուղթ մը եկաւ իրեն, որուն մէջ կ'իմացընէր կայսրը Հռիփսիմէ կուսին և իր ընկերաց Հայաստան փախչելը, և կրկին կրկին կը յանձնէր Տրդատայ որ վնասոէ գտնայ զանոնք, և թէ որ Հռիփսիմէին գեղեցկութեանը համար՝ իրեն կնութեան առնէ, ապա թէ ոչ Հռովմ խաւրէ : Մէկէն ամէն տեսակ հնարք'ի գործ դրաւ Տրդատ ու տեղ չմնաց որ խնդրակներ չխաւրէ . ուստի քիչ առենէն գտան ան կուսանքը որ այգիի մը մէջ քաշուած կը ճգնէին Վաղարշապատի քովերը : Տրդատ երբոր տեսաւ Հռիփսիմէին գեղեցկութիւնը հիացաւ, և շատ ետեւ եղաւ որ կարենայ Հռիփսիմէն համոզել իրեն կին ըլլալու . բայց ամէն ջանքը պարանը ելաւ, և ուզեց աանջանքով իրեն չար կամացը խոնարհեցընել զկրոյսը . և չկրնալով միտքը դրածը սուաջ տանիկ՝ բարկութենէն անողորմաբար մէռ-

ցընել տուաւ Հռիփախմէն և ետքը անոր ընկերներն  
ալ: Բայց անոր վրայ մեծ ցաւի ու տրտմութեան  
մէջ ընկաւ, և տեսնելով որ չկրցաւ աղջկան մը  
յաղթել և իր փափաքին համնիլ, քանի մը օրէն  
տրտմութիւնը փարատելու համար որսի ելաւ, և  
երբոր կառքով կ'երթար՝ յանկարծակի դիւահա-  
րեցաւ ու խոզի կերպարանիք մտնելով կատաղու-  
թեամբ կառքէն վար ընկաւ և սկսաւ ինք զինքը  
խածնել, և անապատ անմարդաբնակ տէղեր քա-  
շուելով չեր ուզէր որ քովը մարդ մօտենայ, նոյն-  
ովէս նախարարներէն ոմանիք ալ հարուածեցան  
նոյնպիսի պատիմներով:

Երբոր բոլոր Հայաստան սուգի ու տրտմութեան  
մէջ էր աս երկնառաք պատիմներուն համար, և  
սարսափած չէին դիտեր ընելիքնին, օր մը հրեշ-  
տակ Աստուծոյ երևցաւ Տրդատայ Խոսրովիդուխտ  
քրոջը, և իմացուց իրեն որ ինչուան Անակայ որ-  
դին Գրիգորը խոր վերապէն չելլէ՝ չեն կրնար հո-  
գոյ և մարմնոյ բժշկութիւն ստանալ: Աս տեսիլը  
ամենուն ծավրելի երևցաւ, բայց երբոր երկու օ-  
րուան մէջ հինգ անգամ՝ նոյն բանը կրկնուեցաւ,  
ան ատեն Օտա նախարարը խաւրեցին որ երթայ  
Գրիգորը վերապէն հանէ (304):

Անհաւատ ու հետաքրքիր մարդիկ անթիւ բաղ-  
մութեամբ վերապին չորս դին ժողվուած կ'սպա-  
սէին ասնոր տեսարանիս վերջը տեսնելու. և ահախս-  
կոյն իրենց անհաւատութիւնը հաւատքի փոխուե-  
ցաւ, երբոր տեսան ու իմացան որ Գրիգոր՝ վերա-  
պին մէջ երկրնցուցած չուանը բոնելով շարժեց,  
և տասնըչորս տարի անբարբառ անլուր մնացած  
ձայնը հնչեցուց թէ « Ողջ Եմ »: Դուքս հանեցին  
զինքը, մէկէն բզքտած ու մքլոտած հագուստները  
փոխեցին, սևացեալ մարմննը լոււացին ու մաքրու-  
ցին. երբոր Վաղարշապատ կը բերէին, թագաւորն  
ու հարուածեալ նախարարները սրբոյն Գրիգորի

դէմն ելան և բժշկութիւն կը ինդրէին . սուրբն  
Գրիգոր հոն մէկէն աղօթքի կեցաւ և զամէնիքն ալ  
իրենց ախտերէն բժշկեց : Անկէ առաջ երթալով  
վնաց հոլիվախմեան կուսանաց նահատակութեան  
աելը . անոնց սուրբ մարմինները դիպակներով  
պատեց որ ինն օր բացօթեայ մնացեր էին առանց  
ապականնելու : Վաթասուն օր միակերպ ամենուն  
քրիստոնէական կրօնէը քարողեց , ու անկէ ետքը  
ան սուրբ կուսանաց համար մատուռներ շնոր  
տուաւ , որոնց համար Տրդատ անձամբ ըեռնէն մե-  
ծամէծ քարեր կը բերէր . իսկ Աշխէն տիկինն ու  
Խոսքովիդուխտ հող և ուրիշ նիւթեր կը կրէին :

Աս բաներս լմնցընելէն վերջը՝ նորէն սուրբն  
Գրիգոր աղօթքի կեցաւ հարուածեալներուն հա-  
մար որ բոլորովին բժշկուեցան . որովհետեւ առջի  
անգամուն զգաստացեր էին , իսկ երկրորդ անգա-  
մուն մարմիններնուն այլանդակութիւններն ալ  
անցան : Եաքը սուրբն Գրիգոր ու Տրդատ գացին  
միաբան մեհեաններն ու կուռքերը կործանեցին ,  
և ամէն տեղ քրիստոնէութիւնը հաստատեցին . և  
սուրբն Գրիգոր Կեսարիա երթալով Վեռնդիոս  
ուստրիարգէն եպիսկոպոս ձեռնադրուեցաւ :

Երբոր Կեսարիայէն ետ կը գառնար , Գեմետր ,  
Գիսանիէ և ուրիշ շատ չտառուածներու կուսառւն-  
ները կործանեց . և Վաղարշապատ գալով մկրտեց  
ՉԾրդատ , որ Յովհաննէս կոչուեցաւ : Վերջը շի-  
նեցին Եղմիածնայ տաճարը և ուրիշ շատ եկեղե-  
ցիներ :

Ան միջոցներուն հոռվմայեցւոց Կոստանդիանոս  
թագաւորն ալ սրբոյն Սեղբեսարոսի ձեռքովը  
քրիստոնէայ եղած ըլլալով , Տրդատ և սուրբն Գրի-  
գոր Լուսաւորիչ հոռվմ գնացին խնդակցութեան  
համար . հոն շատ պատիւ գտան երկուքն ալ Կոս-  
տանդիանոս թագաւորէն և Սեղբեսարոս պր-  
ուէն , ու մէջերնին սիրոյ և բարեկամութեան գա-

շինք հաստատեցին գրով. Ետքը սուրբն Սևլբես-  
տրոս Գրիգոր Լուսաւորչին աթոռը պատրիար-  
քական աթոռ անուանեց պատուոյ համար :

Տրդատայ իր թագաւորութենէն հեռանալը լսե-  
լով Ծապուհ Պարսից թագաւորը, յարմար ատեն  
սեպեց Հայերէն վկէժը առնելու, անոր համար  
շատ զօրք ժողվեց ամէն կողմէն, և Հիւսիսային  
ազգերը գրուեց որ իրեն հետ մէկտեղ Հայաստա-  
նի վրայ վազեն : Տրդատ հազիւ թէ հռովմէն դար-  
ձաւ, տեսաւ որ ամէն դիաց պաշարեր են Հիւսի-  
սային ազգերը, որով առանց ազէկ մը պատրաս-  
տուելու հարկագրեցաւ պատերազմի ելլելու, և  
յաղթեց Սկիւթաշուց Գեղուէհոն զօրավարին որ  
քաջութեան կողմանէ շատ անուանի էր : Երկրորդ  
անգամուն պատերազմելով Գեղուէհոնն ալ սպան-  
նեց, և այնովէս ուժով իջեցուց թուրը որ մէկ հա-  
րուածով երկու կտոր ըրաւ զօրավարը ձիովը հան-  
դերձ :

Տրդատ Հիւսիսային ազգերը վանելէն վերջը  
շատ պատերազմներ ալ ըրաւ Ծապուհին հետ ու  
միշտ յաղթող գտնուեցաւ, ետքը հաշտութիւն  
ըրաւ հետը ու խաղաղութեամբ թագաւորեց :

Ինչպէս որ յայտնի է՝ բոլը ան պատերազմնե-  
րուն մէջ մեծ գործողութիւն ընողը Տրդատ էր,  
որուն քաջութիւնը շատ բանակներու աեղ կը  
բննէր. և ինչպէս որ պատմութենէն յայտնի է՝  
իրեն պէս կտրիճ մարդ խիստ քիչ տեսնուեր է  
աշխարհքիս մէջ. բայց աւելի զարմանալին աս է  
որ այսպիսի թագաւոր մը քրիստոնեայ ըլլալէն  
վերջը սքանչելի բարեպաշտութեամբ մը զարդա-  
րուեցաւ, այնչափ որ անուղղայ և զեղծ նախարար-  
ները համարձակ կը խրատէր որ հեթանոսական  
մոլութիւններէն ետ կենան : Բայց որովհետև ծանր  
է ճշմարտութեան ձայնին մտիկ ընելը, անոնք ոչ  
միայն չպատասացան, այլ նաև Տրդատայ դէմ ա-

տեղութիւննին առելցաւ, որով Տրդատ ալ զիրենք  
խրատելէն ձանձրացած՝ թագաւորութիւնը թո-  
ղուց և Լուսաւորչայ բնակած այրը քաշուեցաւ:  
Կախարարները քանի մը անդամ կանչեցին զինքը  
որ դայնորէն թագաւորութիւնը ձեռք առնէ. բայց  
երբոր Տրդատ յանձն չառաւ, թունաւորելով մե-  
ռուցին զինքը յիսունըլվեց տարի թագաւորելէն  
վերջը, ութառունըհինգ տարուան (341):

Տրդատայ անպարտելի ուժին հետ զարմանալի  
է հոգւոյն զօրեղութիւնը, անընկճելի արիութեան  
հետ հաւատքն ու ջերմեռանդն բարեպաշտութիւ-  
նը. ահեղ և պատկառելի դէմքին հետ ներողամիտ  
զիջողութիւնն ու հեղաբարոյութիւնը, քաջ պա-  
տերազմող բարուցը հետ բարեկարգութիւն ու  
շնութիւն սիրող հոգին. վեհանձնութեան հետ  
վսեմ խոնարհամատութիւնը, և ուրիշ ասոնց նման  
գեղեցիկ առաքինութիւններ : Խորենացին ալ տես-  
նելով որ Տրդատայ վայելու ու իրաւացի գովես-  
տը համառօտ պատմութեան մը մէջ ամբողջ բո-  
վանդակելը շատ դժուարին է, այսպէս կը ջանայ  
արդարացընել ինք զինքը, կամ թէ սանձել իր ե-  
ռանդուն փափաքը զՏրդատ գովելու . «Պատմու-  
թեանց, կ'ըսէ, և ոչ գովեստից է ժամանակս » :

Որչափ որ հայրենասիրի մը սիրտը ուրախու-  
թեամբ կը լեցով Տրդատայ և ուրիշ իրեն պէս ա-  
ռաքինազարդ թագաւորներ ունենալնուս վրայ,  
որ մեր ազքունական թագին վրայ մէյմէկ անգին  
ու անդիւտ ակունք եղան, նոյնչափ ալ ան ուրա-  
խութեան վրայ սգաւոր քող մը կը ծածկուի՝ եր-  
բոր յիշէ թէ այսպիսի ամենայն պատկառանաց ու  
սիրոյ արժանի թագաւոր մը անանկ վերջ ունեցիր  
է քանի մը անկարգ մարդկանց պատճառաւ. քա-  
նի մը կ'ըսեմ, վասն զի անկարելի է որ բոլը ազ-  
դը միաբանած ըլլայ աս գործողութեանս մէջ, ո-  
րովհետեւ շատ բարեպաշտ մարդիկ ու նախարար-

ներ ալ կային որ թագաւորին գեղեցիկ սկզբանցը  
մասնակից ու գործադիր էին . բայց ափսառ որ գե-  
շերուն չարութիւնը ան դիպուտածին մէջ ալ ար-  
դարներուն քաղցրութեամբը գեղծաւ , որով և ան  
սոսկալի ոճիրը գործեցին՝ իրենց անձանց յաւի-  
տենական նախատինք և ազգին անդարսանելի վր-  
հաս : Աս իրաւ է որ ամէն ազգի մէջ ալ քիչ կամ  
շատ թագաւորներ և իշխաններ զոհ եղած են հաւա-  
տոյ համար . և կամ մեծամեծաց չար կամքը չկա-  
տարելնուն պատճառաւ . ուստի ասոր նման քանի  
մը դիպուտածի համար պէտք չէ ազգը նախատել և  
ուրիշ ազգերէն աւելի վար ու անարդ սեպել , և  
կամ առանձնականաց պակասութիւնը ընդհա-  
նուրի տալով՝ բոլոր ազգը ազգատեաց , տիրա-  
տեաց , անօրէն կոչել . բայց փափաքելի էր որ մեր  
ազգին խաղաղասէր ու խոհեմ կառավարութեանց  
պատմութեանը մէջ այսպիսի պարսաւելի գի-  
պուածներ ամեննեին չգտնուեին :

## ԳԼՈՒԽ ԺԱ.

Խոսդոյի Բ . Տիրան , Արշակ Բ :

Որովհետեւ Տրդատայ որդին Խոսրով երկրորդ  
տկար և թոյլ մարդ էր , չկրցաւ մէկէն թագաւո-  
րութիւնը ձեռք առնել , ու իրեք տարիի չափ թա-  
գաւորական աթոռը պարապ մնաց , որով շատ  
գէշ հետևանքներու պատճառ եղաւ : Վասն զի ո-  
մանք քրիստոնէութենէ թուլնալով ուղեցին կու-  
սաւորչայ թուները սպաննել որպէս զի ուղածնին  
ընեն . ասով սուրբ Արքատակէսը՝ որ Կուսաւոր-  
չայ կրտսեր որդին էր՝ զիրենք յանդիմանելուն հա-  
մար՝ սպաննեցին , զսուրբն Գրիգորիս որ Ազուանից

կաթողիկոս և Կուսաւորչայ Թօռն էր՝ ձիու պոչի  
կապած վազցընելով մեսցուցին, նոյնալիս նաև ըդ-  
սուրբն Վրթանէսը կ'ուղէին մեսցընել, բայց ա-  
նիկայ մէջերնէն անիշնաս անցնելով ազատեցաւ:

Քաղաքական վիճակն ալ հոգևորին պէս մէծ  
խեղձութեան մէջ էր. վասն զի մէկ քանի խռո-  
վարար և փառասէր նախարարներ ատեն գտնելով  
սկսան իրարու հետ կռուիլ պատուոյ և իշխանու-  
թեան համար, որով իրարու ցեղն ալ բոլորովին  
ջնջեցին, ինչպէս բզնունիք, Մանաւագեանք և Որ-  
դունիք ըսուած նախարարութիւնները: Ազուանք  
ապստամբեցան, և Արշակունեաց ցեղէն Սանա-  
տուկ անունով մէկը ինքնագլուխ թագաւորեց՝  
Պարսից Հապուհ թագաւորին օգնութեամբ. նոյն  
պէս նաև Աղձնեաց բգեաշնը բակուր ապստամ-  
բեցաւ Պարսից օգնականութեամբ:

Նախարարներէն շատը տեսնելով աս անկար-  
գութիւնները, և թէ ասոնց վախճանը ազգին կոր-  
ծանումն պիտի ըլլայ, միաբանեցան մէջերնին և  
սրբոյն Վրթանէսի քովը ժողվուելով, խորհուրդ  
ըրին որ կոստանդ կայսեր օգնութեամբ թագաւոր  
դնեն իրենց՝ զխոսրով Բ: Աս բանիս համար նա-  
խարարներէն երկու հոգի զրկեցին կոստանդնու-  
պօլիս, որ երթան կոստանդ կայսեր հածութիւնը  
առնեն խոսրով թագաւորեցընելու համար: Կայ-  
սրը շատ հաւնեցաւ Հայոց հաւատարմութեանը ու  
մէկէն Անտիոքոս անունով իր պալատան հազա-  
րամեալ շատ զօրքով խաւրեց, որ եկաւ խոսրովը  
թագաւորեցուց Հայոց վրայ, ու ինքը նորէն Պօլիս  
գարձաւ: Գլխաւոր նախարարները միաբանելով  
մէջերնին՝ ամէն բան կարգի գրին, ապստամբները  
ջնջեցին և եկեղեցական բարեկարդութիւններուն  
ալ հոգ ունեցան: Բայց որովհետև խոսրով ընու-  
թեամբ տկար և անկարող մարդ էր, ինչպէս որ ը-  
սիկը, Հապուհ և Սանաւարուկ որ արդէն գիտէին,

գրգռեցին Հիւսիսային ազգերը ու անոնց հետ  
Հայաստանի վրայ սկսան վազել։ Խոսրով նախ ին-  
քը անձամբ պատերազմի գնաց ու չարաչար յաղ-  
թուեցաւ, անանիկ որ թշնամիները ինչուան Վա-  
ղարշապատ հասան։ ան միջոցին վրայ հասան Վա-  
հան և Բագարատ երևելի սպարապետները, և մեծ  
Զարդ տալով վանեցին թշնամիները։

Խոսրով ինը տարի թագաւորելէն վերջը մեռաւ.  
տեղը յաջորդեց իր որդին Տիրան, որ հօրմէն ա-  
ւելի թոյլ եղաւ, և ամէն տեսակ անզգամութիւն  
ըրաւ։ Սրբոյն Վրթանեսի հետ մէկտեղ Պոլիս  
գնաց ու թագաւոր պսակուեցաւ Կոստանդ կայս-  
րէն։ և երբոր ինքը գեռ հոն էր՝ Շապուհ իր Ներ-  
սէհ եղբայրը խաւրեց որ երթայ Հայաստանի տի-  
րէ։ Արշավիր կամսարական, որուն յանձնուած  
էր Հայաստանի պահպանութիւնը, ուրիշ նախա-  
րարներու հետ մէկտեղ դիմացը ելաւ ու ցըռուեց  
բոլոր Պարսից բանակը, թէպէտ և Հայերէն ալ  
մէծամեծ նախարարներ մեռան։ Տիրան թագաւոր  
պսակուած Հայաստան դարձաւ, բայց իրէն ան-  
կարգ գործողութիւններովը անունը և արքունա-  
կան ծիրանին արատաւորեց։ Ընդդէմ իրէն դա-  
շանցը և երդմանը որ ըրեր էր Շապուհի հետ՝ Յու-  
լիանոս ուրացողին օգնեց որ Պարսից դէմ սպատե-  
րազմի կ'երթար։ և անոր խաւրած պատկերը՝ ո-  
րուն վրայ Յուլիանոսի դէմքը քաշուած էր, եր-  
բոր կ'ուզէր մայր եկեղեցւոյն մէջ կախել, սուրբն  
Յուսիկ ան պատկերը ձեռքէն յափշտակեց ու ոտ-  
քին տակը տանելով կտոր կտոր ըրաւ։ Բայց Տի-  
րան վոխանակ խրատուելու այնչափ ծեծել տը-  
ւաւ սուրբ հայրապետը՝ որ ծեծի ատեն մեռաւ.  
Նոյնավէս խոդել տուաւնակ Դանիէլ ասորի սուրբ  
ծերունին՝ զինքը խրատելուն համար։ Ասանդթու-  
թիւններս ընելէն վերջը տնով տեղով ջնջեց Ռըշ-  
տունեաց ցեղը։ վասն զի Տիրանին հրամանովը Զօ-

բայ Ռշտունեաց նահապետը որ Յուլիանոսին օգ-  
նութիւն գնացեր էր մասնաւոր գնդով, տեսնելով  
Յուլիանոսի անօրէնութիւնները բոլոր զօրքովը  
փախեր էր քովէն. Տիրան ալ Յուլիանոսին կամ  
քը կատարելու համար՝ ջնջել տուաւ Ռշտունեաց  
նախարարութիւնը, և միայն մէկ տղայ մը ազա-  
տեցաւ որ դայեակները փախուցին:

Երբոր Յուլիանոս Պարսկաստան պատերազմի  
մէջ վիրաւորուելով սատկեցաւ, Ծապուհ Տիրա-  
նայ ըրած խարդախութեան վլէժն ուզեց առնուլ-  
ուստի բարեկամութիւն ձևացընելով կանչեց զին-  
քը Պարսկաստան ու աչուլները կուրցուց՝ տաս-  
նըմէկ տարի թագաւորելէն վերջը : Ծապուհ  
վախնալով որ ըըլայ թէ Հայերը սաստիկ սրդո-  
ղին Տիրանայ աչքերը փորելուն համար, մէկէն  
անոր Արշակ որդին հօրը տեղը թագաւոր դրաւ,  
որ ան ալ հօրը պէս և աւելի անկարգ և անօրէն  
կեանիք ունեցաւ (363):

Թէպէտ և աս միջոցներուս ետևէ ետև անպի-  
տան թագաւորներ ունեցեր ենք, բայց Աստուած  
բոլորովին երեսէ չճգելով Հայաստանը՝ ան անըզ-  
գամ թագաւորներուն տեղը այնպիսի հայրապետ-  
ներ տուաւ որ թագաւորաց ընելու օգուտներն ու  
բարեկարգութիւնները իրենք կ'ընէին. ազգին խեղ-  
ձութեանը կ'օգնէին և վշտակից կ'ըլլային, ըլլա-  
լու չարիքները ըստ կարի կը խափանէին, զեղծ-  
մունքներն ու անկարգութիւնները կ'արգիլէին,  
վերջապէս ազգին հոգեսոր և մարմնաւոր պիտոյքը  
կը հոգային, ինչուան նաև թշնամեաց բարկութիւ-  
նը իշեցուցին՝ միջնորդ ըլլալով Հայոց թագաւո-  
րին և օտար թագաւորաց մէջ: Աս սուրբ հայրա-  
պետաց մէջ գլխաւորն է Մեծն Ներսէս որ անթիւ  
օգտակար բարեկարգութիւններ ըրաւ Հայաստա-  
նի մէջ, աղքատանոցներ, հիւանդանոցներ և դրա-  
լուստուններ բացաւ, և անոնց համեմատ կարգել

դրաւ . իսկ Արշակ ընդ հակառակն անփոյթ ըլլա-  
լով աս բարեկարգութիւններուս՝ արգելք ալ է-  
ղաւ անոնց գործադրութեանը , որով մեծամեծ  
վնասներու և գրեթէ թագաւորութեան կործան-  
մանը պատճառ եղաւ . ուստի չենք կրնար չափ-  
սոսալ որ այսպիսի անպիտան թագաւորներ յա-  
ջորդաբար հայոց գահը ելլելով պղծեցին զանիկայ .  
ու խարիսալեցին որ այնչափ քաջ , առաքինի և խե-  
լացի թագաւորներով անուանի եղեր էր ու ազ-  
դին ուրախութեանը պատճառ :

Երբոր Վաղենտիանոս դեսպան խաւրեց Արշա-  
կայ որ Պարսից հարկ տալը գաղրեցընէ , Արշակ  
դեսպանները նախատելով վորնակց , և հարկ տա-  
լը գաղրեցուց : Աս բանիս վրայ սաստիկ բարկա-  
ցաւ Վաղենտիանոս , ու Արշակին Տրդատ եղբայ-  
րը՝ որ քովը պատահեց կեցած էր՝ մեռցընել տը-  
ւաւ , ու Թէոդոս սովարապետը շատ զօրքով Ար-  
շակայ վրայ խաւրեց : Արշակ աս բանէս սարսա-  
փած՝ աղաջեց սրբոյն Ներսէսի որ միջնորդ ըլլայ  
Թէոդոսին ու կայսեր բարկութիւնը իջեցընէ : Եր-  
բոր լսեց Վաղենտիանոս սրբոյն Ներսէսի միջնոր-  
դութիւնը՝ իջաւ բարկութիւնը և վնաս մը ըրբաւ  
Արշակայ . իսկ Տրդատայ որդեւոյն Գնելին  
պատոսութեան պատիւ տուաւ շատ ալ ընծաներ՝  
իր հօրը անիրաւ տեղը սպաննուելուն համար : Աս  
բանիս սաստիկ նախանձեցաւ Տիրիթ Տիրանին  
թուը՝ ու առթի մը կ'սպասէր որ աս իրեն նա-  
խանձու ատելութիւնը յագեցընէ : Երբոր Գնել  
իր սպազուն քովը գնաց որ Կուաշ աւանը կը նրա-  
տէր , պատմեց իր հօրը Տրդատին թշուաւ մահը՝  
որուն վրայ խիստ շատ ցաւեցաւ Տիրան . և ուզե-  
լով իր թուը միսիթարել , որով և ինքն ալ միսի  
թարուիլ , բոլոր իրեն ունեցած ժառանգութիւն-  
ներն ու կալուածներն ալ Գնելին տուաւ . ասով  
աւելի զայրացաւ Տիրիթին նախանձը , մանաւանդ

Երբոր Փառանձեմն ալ իրեն կին առնելով թագաւորավայել հարսնիք ըրաւ, որով շատ մեծամեծ ներու հաճոյ ըլլազով անոնց սիրելի եղաւ։ Տիրիթին համար շատ գօրաւոր պատճառ եղան ասոնք Գնելայ կեանքը կարծեցընելու համար, ուստի Վարդան անունով Մամիկոնեան նախարարի մը հետ միացած՝ Գնելին վրայ ամբաստանութիւն ըրին Արշակայ առջև թէ Գնել կ'ուզէ թագաւորել հայոց վրայ, անոր համար ետևէ է նախարարներոն սիրտը իրեն քաշելու որուն համար ամենայն ջանք կ'ընէ կ'ըսէին։ Արշակ որ առթի կ'սպասէր, Այրարատայ գաւառէն վանաել տուաւ Գնելը. աս բանիս խիստ նեղանալով Տիրան յանդիմանութեան թուզթ մը գրեց Արշակայ. Արշակ ալ անդպամութեամբ ծածուկ խղդել տուաւ Տիրանը։

Անգամ՝ մը Արշակ Վարդանայ ու Տիրիթի հետ ծավկոտն ըսուած լեռան քովերը որսի ելեր էր. Երբոր Արշակ կը պարծէր որսերուն ու տեղւոյն գեղեցիութեանը, Տիրիթ ու Վարդան սկսան վար զարնել, ըսելով թէ Գնելին որսի անտառին քով բան մը չէ։ Մէկէն Արշակայ նախանձը շարժեցաւ և ուզեց հոն որսի երթալ. շուտառվ թուզթ մը գրեց որ ամէն բան պատրաստ ըլլայ, ու ինքն ալ անդանդաղ ետևէն ճամբայ ելաւ որ եթէ պատրաստ չդունայ զինքը, իբրև յանցաւոր սպաննել այս. Երբոր եկաւ ու տեսաւ որ ամէն բան պատրաստ է, ճայն չկրցաւ հանել, բայց նախանձը աւելի շարժելով ծածուկ աղըսալրեց Վարդանայ որ նետով սպաննէ. ան ալ մէկէն կատարեց. ետքը իրեքը մէկէն սկսան լաց ու ողբ ձեւացընել իբրև թէ դիպուածով եղած ըլլայ. վերջը մեծահանդէս յուղարկաւորութիւն ըրին զուրիշները խաբելու համար, բայց անօպուտ. վասն զի ամէնքը իմացան ու ուրբ Աերսէս խատիւ յանդիմաննեց Արշակը և նը-

զովեց զինքը ու իրեն գործակիցները աս անզգա-  
մութեան համար :

Հապուհ Յունաց վրայ պատերազմի երթալու  
ատեն կերակուր ուղեց Տիգրանակերտ քաղաքին  
բնակիչներէն . անոնք գոները գոցեցին ու արհա-  
մարհեցին զինքը . ուստի Հապուհ Յունաց հետ  
ունեցած պատերազմը լննցընելով ետ դառնալու  
ատենը՝ առաւ Տիգրանակերտը ու մեծ ջարդ տր-  
ւաւ քաղաքացւոց , մնացածներն ալ գերի ըրաւ :

Նոյն միջոցներուն Արշակ ալ քաղաք մը շնուց  
իր անզգամութեանը յիշատակ , և անունը Արշակ  
աւան դրաւ . և որպէս զի քաղաքին բնակիչները  
շատնան՝ հրաման հանեց որ եթէ յանցաւոր մը  
փախչի հոն , պատժէ ազատըլայ . աս պատճառաւ  
ամէն տեսակ անզգամներով լեցուեցաւ քաղաքը՝  
ուստի բոլոր նախարարները միաբան բողոքեցին  
Արշակայ որ աս բանիս դարման ընէ . բայց երբոր  
անիկայ մտիկ ըրաւ , օգնութիւն կանչեցին Հա-  
պուհ Պարսից թագաւորը որ գայ իրենց հետ միա-  
բանի Արշակաւանը կործանելու համար . Արշակ  
երբոր լսեց աս բանս՝ Վրաց ապաւինեցաւ : Ան  
միջոցին որ Արշակ Վրացւոցմէ օգնութիւն առ-  
նելու գնացեր էր . նախարարները տիրեցին Արշակ-  
աւանին ու բոլոր մէջի բնակիչքը թրէ անցուցին  
բաց 'ի կաթընկեր տղոցմէ՝ որ սրբոյն Կերսեսի ա-  
զանքովը ազատեցան :

Արշակ Վրացւոց օգնութեամբը նախարարնե-  
րուն վրայ պատերազմի ելաւ ու երկու տարիի չափ  
պատերազմելով երկու կողմանէ ալ շատ մարդիկ  
ջարդուեցան : Ահա այսպիսի անպիտան թագաւո-  
րի մը ըրած յիշատակի արժանի գործողութիւն-  
ները ասոնք են , որ բոլոր խռովութեանց , անիրա-  
ւութեանց պատճառ եղաւ :

Երբոր Արշակ նախարարաց հետ կը պատերազ-  
մէր , Վաղէս կայսրն ալ լսած ըլլալով որ Արշակ

օգներ է Ըապուհին, նորէն թէոդոսը շատ զօլքով կամ խաւրեց։ Արշակ երբոր տեսաւ թէոդոսի դաը բոլորովին անձրկեցաւ և նորէն սուրբ Կերսեսի ապաւինեցաւ որ աս բաներուս դարման տանի. ան սքանչելի ու հայրենասէր անձն ալ դնաց շատ դժուարութեամբ հաշտեցուց նախարարները թագաւորին հետ, և վերջը թէոդոսի բարկութիւնը իշեցուց պատահնդ տալով Արշակայ Պատ որդին. իսկ ինքը սուրբն Կերսէս թէոդոսի խորհըդով Ստամակով գնաց Վաղեսին բարկութիւնն ալ հանդարտեցընելու համար. բայց Վալէս արիոսեան ըլլալով մէկէն սուրբ Կերսէսը քշել տուաւ։ Արշակ երբոր լսեց սրբոյն Կերսէսի քշուիլը նորէն իր առջի ընթացքը սկսաւ բռնել. քանի մը նախարարներ անիրաւ տեղը սպաննել տուաւ, կամսարականաց ցեղը բոլորովին ջնջեց, բաց Սպանդարյատէն որ իր աղոցմովը փախչելով աղատացաւ։ Կամսարարները աս բաներս տեսնելով առթի մը կ'սպասէին որ Արշակայ չարեացը վեճքը հանեն, ուստի նոյն միջոցներուն Ծապուհ պատերազմ բացած ըլլալով Արշակայ դէմ, նախարարները միաբանեցան Պարսից հետ ու այնչափ նեղը խոթեցին զԱրշակը որ անձնատուր եղաւ, ու Ծապուհ ալ զինքը Անյուշ ըսուած բերդը խաւրեց (380)։

Հազիւ թէ ազգը Արշակայ բռնութիւններէն խալքսեցաւ, ահա մնոր տեղը ելաւ ուրիշ ազգատեաց մը՝ ազգին հիմը քանդող ու մնասակար, որ է Մերուժան Արծրունեաց նախարարը. ասիկայ մնափառութեամբ կ'ուզէր Հայոց թագաւոր ըլլալ. ասով հաւատքը ուրացաւ և Պարսից կրօնքը ընդունեցաւ, որպէս զի մնոնց օգնութեամբ բը թագաւորէ. ուստի Արշակայ բռնութելէն վերջը ասիկայ շատ զօրքով Հայաստանի վրայ եկաւ, ու մեծամեծ մնամներ հասցուց ազգին, շատ քաղաք-

ներ աւրեց աւրշարկեց ու անասլատ դարձուց :  
Արշակ աս բաներս լսելով և յուսահատելով իր  
վիճակէն, անգամ մը կերակուր ուտելու ատեն  
զարկաւ մեռցուց ինք զինքը : Այսպիսի թշուա-  
ռութեամբ կորսուեցաւ գնաց, առանց բարի յի-  
շատակ մը թողլու՝ որուն մահուանը վրայ և ոչ  
մէկը լացաւ . ուրեմն աես թէ որչափ տարբերու-  
թիւն կայ ան թագաւորին մէջ որ մեռնելովը բո-  
լոր աշխարհք սուփի և ոզբի մէջ կը ձգէ, և անոր՝  
որուն մտհուանը վրայ կ'ուրախանան տւելի քան  
թէ կը արտմին :

### ԳԼՈՒԽ ՓԲ .

Մերուժան Արծրունիին լրած անզգամորիւն-  
ներն ու մահը . Պապաշ և Վարագյառայ  
րագաւորնելլ :

Ծապուհ ուզելով որ Հայաստանի մէջ նորէն  
կուապաշտութիւն խոթէ, խոստացաւ Մերուժան  
Արծրունիին որ եթէ կարենայ սուաջ տանիլ աս  
բանս, զինքը Հայոց թագաւոր կը դնէ . ուստի  
բազմութեամբ զօրաց և շատ մոգերով Հայաստան  
խաւրեց որ երթայ խոստացածը արգեամբք'ի գործ  
դնէ : Մերուժան բռնութեամբ Հայաստան մտաւ  
և շատ մարդնահատակեց, եկեղեցիները կուատուն  
չինեց, բոլոր Յունարէն գրով գանուած գրքերը  
սյրեց և արգիլեց որ Յունարէն չսորվին : Աս բա-  
ներս լսելով սուրբ Ներսէս որ աքսորանիքէն դառ-  
նալով գեռ Ստամիզօլ էր, աղաչեց թէոդոս կայ-  
սեր որ Պապը թագաւոր դնէ Հայոց վրայ և Հայա-  
ստան խաւրէ, որովէս զի քրիստոնէսութիւնը պաշ-

պահե Պարսից և Մերուժանայ դէմ. թէոդօս ալ  
վիջանելով սրբոյն Ներսէսի աղաջանացը կատա-  
րեց իրեն խնդիրքը օգնական տալով Տերենտիանոս  
զօրավարը : Մերուժան լսելով Պատպայ դալը մէկէն  
Պարսկաստան փախաւ հրաման տալով որ նախա-  
րարաց կանայքը բերդերէն կախեն . աս երբոր աե-  
սան նախարարները կատարեցան ու բերդերուն վը-  
րայ վազելով տիրեցին անոնց ու մէջի Պարսիկ պա-  
հապանները ջարդեցին : Մերուժան նորէն այլ և  
այլ ազգերէ զօրք ժողված վաղեց Հայաստանի վը-  
րայ . նոյնպէս նաև Տերենտիանոս ալ շատ զօրք ու-  
շատ պատերազմական գործիքներ բերել առւաւ  
Ադրէ զօրավարին հետ մէկտեղ Պօլսէն : Երբոր  
պատերազմը պիտի սկսէր , առւրբ Ներսէս Նպաստ  
լեռան վրայ ելաւ ու բազկատարած սկսաւ աղօ-  
թել պատերազմին յաջողութեանը համար . և ո-  
րովհետեւ արեւը Հայոց բանակին դիմացէն էր և զի-  
րենիք կը նեղէր՝ սրբոյն աղօթքովը ամսու մը եկաւ  
ու արեւը ծածկեց . նոյնպէս նաև հով մը ելելով  
Պարսից նետերը իրենց վրայ կը դարձընէր : Ասով  
սկսու առած Հայերը սկսան կատավաբար ջարդել  
Պարսիկները , ու Սպանգարատ Կամսարականը  
մէկ զարնելով սպաննեց Ղեկաց Շերգիր թագա-  
ւորը որ արդէն առիւծի պէս մարդ մը ըլլալով և  
չորս զին ալ կտրիճ զինուորներով պաշարուած  
անհնարին ջարդ կուտար Հայոց բանակին : Նոյն-  
պէս նաև Մուշեղ Մամիկոննեանը Պարսից Կարէն  
քաջ սպարապետը սպաննեց ուրիշ շատ քաջու-  
թիւններ ընկլով :

Պատերազմին տաքցած միջոցները Մերուժանին  
ձին վիրաւորուելով չկրցաւ Պարսից զօրաց հետ  
փախչիլ ու ետև մնաց . աս բանս տեսնելով Սըմ-  
բատ Բագրատունին ետևէն վազեց ու հասնելով  
բոնեց ու կ'ուզեր բանակը բերել . բայց երբոր մը  
առածեց որ եթէ առւրբ Ներսէս իմանայ զթալով

վրան կ'արձըի զի՞նքը, ուղեց հոն սպաննել. և չորս  
դին նայելով տեսաւ որ հոն մօտիկները վրանա-  
բնակ գնչուներ կրակ վառած միս կը խորովեն շամ-  
փուրով. ուստի քովերնին մօտենալով կլորցուց  
շամբուրը ու կրակի պէս տաքցընելով Մերուժա-  
նայ գլուխը դրաւ՝ ըսելով, « Որովհետեւ կ'ուղէիր  
Հայոց թագաւոր ըլլալ, ահա ես կը պսակեմ ըղ-  
քեզ իմ հայրենական իշխանութեամբս » ու այն-  
պէսով սատկեցաւ: Ահա աս է ազգատեաց, փա-  
ռամոլ ու շահասէր մարդուն վախճանը, որուն  
ասկէց աւելի գեղեցիկ փոխարէն չէր կրնար գըտ-  
նուիլ իր անթիւ չարեացը համար, և ոչ ասկէ ա-  
ւելի արժանավայել թագով պսակուիլ (381):

Երբոր այսպիսի փառաւոր յաղթութեամբ լմբն-  
ցաւ պատերազմը, Պատ շատ ընծաններով Յունաց  
զօրքը ետ խաւրեց, և Տերենտիանոսի ալ շատ  
պարգևներ տալով, Հայաստանի մէջ բնակեցուց:  
Իսկ սուրբ Ներսէս՝ նախարարները և թագաւորը  
մէկ տեղ ժողվելով զամէնքը յորդորեց որ աս-  
տուածաշտութեամբ կեանքերնին անցընեն, թա-  
գաւորին հաւատարիմ ըլլան, ու թագաւորն ալ  
զիրենք հօր պէս արդարութեամբ խնամէ ու պահ-  
պանէ: Այսպէսով քիչ մը խաղաղացաւ աշխարհ-  
քը և Պատ քանի մը նախարարներուն իրենց քա-  
ջութեանցը համեմատ պարգևներ ու պատիւններ  
առւաւ:

Աս խաղաղութեան զինադադարումը ափսոս որ  
երկար չտեեց, վասն զի Պատ թէպէտ և արտա-  
քուստ լաւ կը ձևանար, բայց ծածուկ անկարգ ու  
անառակ կեանք կ'անցընէր. աս բաներուս համար  
սուրբն Ներսէս միշտ կը խրատէր զինքը. բայց Պատ  
ծանձրանալով անոր սքանչելի խրատներէն ծա-  
ծուկ թոյն առւաւ ու զսկեց զհայաստան ան հրա-  
շալի և սքանչելի հօրէն, որուն հայրագութ խնա-  
մոցը կը վկայեին մարդկանց հետ նաև անբան ա-

նասումներն և անշունչ արարածները։ Պապ աս անօրէնութիւնս ընելէն ետքը իրեն ախտերովը և ամբարտաւանութեամբը կուրցած ուղեց թէոդոս կայսրէն ապատամբիլ ուստի Տերենտիանոսը հայ- աստանէն վանտեց ու սկսաւ պատերազմի պատ- րաստուիլ բայց թէոդոս շատ զօրք և հրաման խաւրեց Տերենտիանոսին որ Պապայ հետ պատե- րազմի, որ բռնեց զինքը և շղթաներով կապած Պօ- լիս թէոդոսին դիմացը հանեց։ Թէոդոս ալ հրա- մայեց որ սակրով գլուխը կտրեն իրեն չարու- թեանցը փոխարէն, իրեք տարի թագաւորելէն վերջը։

Պապայ տեղը Մեծն թէոդոս Վարազդատ ար- շակումի իշխանը հայոց թագաւոր գրաւ, որն որ խիստ շատ քաջութիւններ ըրած էր ոլիմովիական խաղերու մէջ, և ամէն տեղ իրեն քաջութեան ա- նունը հռչակուած էր։ Գլխաւոր քաջութիւնները որոնք կը պատմէ Խորենացին ասոնք են։ Թէատրո- նի մը մէջ քանի մը առիւծներու դէմ ելլելով յաղ- թեց անոնց ու սպաննեց։ Անգամ մը երբոր Լոն- գոբարտացւոց դէմ պատերազմի գացեր էր, ինքը մինակ հինգ Լոնգոբարտացին դէմ մէնամարտու- թեան ելաւ, հինգն ալ հոն ետևէ ետև սպաննեց ու ինքը չիսասուեցաւ։ գարձեալ ուրիշ անգամ մ' ալ վազեց կատաղաբար բերդի մը վրայ, ու այնպիսի արագութեամբ և յաջողութեամբ պատերազմեցաւ որ քանի մը վայրկենի մէջ բոլոր պարսպին վրայի եղած պահապանները նետով սպաննեց, որոնք տասնըեօթը հոգի էին։ Վերջի բայց գրեթէ ամե- նէն մէծ քաջութիւնը աս եղաւ՝ որ երբոր թագա- ւորութիւնը առած Յունաց զօրքով հայաստան կուգար, Ճամբան ասորի աւազակներու հանգիստե- ցաւ, որոնց ետևնէն վազելով հալածեց զիրենք անոնք երբոր նեղը մտան, Եփրատ գետէն անցնե- լով վրայի կամուրջի տեղ դրուած գերանը գետը

ձգեցին : Վարազգատ կատղեցաւ աս բանիս և անանկ ուժով ցածիեց գետին վրայէն , որ կարծես թէ սաստիկ բանութեամբ ձգուած մեծահատոր քարի մը պէս մէկ մաներկրորդի մէջ գետին անդիի կողմը ինկաւ , որուն լայնութիւնը քանուերկու կանդնաշափ էր . Երբոր տեսան աս բանս աւազակները մէկէն զէնքերնին ձգեցին ու անձնատուր եղան : Վարազգատ թագաւորութիւնը առնելին վերջն ալ շատ քաջութիւններով բոլոր թշնամիները վախցուց . բայց քանի մը տարիէն չկրնալով Յունաց զօրավարներուն ամբարտաւանութեանը դիմանալ ուզեց Յոյներէն ապստամբիլ և Պարսից հարկատու ըլլալ . բայց Երբոր իմացաւ թէոդոս կայսրը Պօլիս կանչեց զինքը . ան ալ յուսալով որ Եթէ անձամբ Երթայ կրնայ ինքզինքը արդարացը նել ելաւ գնաց . բայց թէոդոս առանց Երեսն ալ տեսնելու թուլիս կղզին քշեց , չորս տարի թագաւորելէն վերջը :

## ԳԼՈՒԽ ԺԳ.

Արշակ Գ. . Վաղարշակ Բ. . Խասրով Գ. .  
Վռամշապուհ :

Թէոդոս աեմնելով որ Հայոց թագաւորները կ'ապստամբին իրմէ , մտածեց որ Երկու թագաւոր դնէ , որպէս զի չկարենան մէջերնին միաբանելով ապստամբիլ : Աւստի Պապայ Երկու տղաքը Արշակը ու Վաղարշակը թագաւորեցուց Հայոց վրայ : Արշակ Դուին նստեցաւ ու Վաղարշակ Երիզա , որ տարի մը չթագաւորած մեռաւ : Իմանալով Հապուհ որ Մեծն թէոդոս մեռեր է , ու տեղը Ար-

կաղէսս որդին յաջորդեր է, որ տկար մարդ մըն  
էր, ուզեց հաշառութիւն ընել որպէս զի Հայաս-  
տանին մէկ մասն ալ Պարսից հարկատու ըլլայ.  
ուստի որոշեցին որ արևմտեան մասը Յունիաց հար-  
կատու ըլլայ և արևելեանը Պարսից. ան պատճա-  
ռաւ Արշակ, որ արևելեան մասին թագաւոր էր,  
չուզեց անհաւատ Պարսից տակն ըլլալ, արևմտեան  
կողմը եկաւ, աթուը Երիզաք քաղաքը դրաւ, հետն  
ալ շատ նախարարներ մէկտեղ եկան՝ իրենց կա-  
լուածները թողով:

Հապուհ իր մասին վրայ թագաւոր գրաւ խոս-  
րով երրորդը, և Արշակայ հետ գնացող իշխաննե-  
րուն ալ թուղթ գրեց, յորդորելով որ դառնան  
դան, և թէ իւրաքանչիւրին իրեն կը դարձընէ առ-  
ջի ունեցած կալուածները. աս պատճառաւ նա-  
խարարներէն շատը նորէն ելան գնացին Պարսից  
մասը՝ բաց 'ի մէկ քանիէն: Ասոնք երթալու ա-  
տեննին Արշակայ դանձերն ալ կողապտեցին՝ խոս-  
րովու տարին. Արշակ գեսապան խրկեց խոսրովն  
որ դանձերը ետ դարձնիէ. բայց երբոր անիկայ  
չուուաւ, պատերազմ բացուելով մէջերնին՝ շատ  
արիւնհեղութիւն ըլլալէն ետքը Արշակ սաստիկ  
յաղթուեցաւ և Երզնկայ դառնալով հիւանդա-  
ցաւ ու մեռաւ՝ հինգ կամ եօթը տարի թագաւո-  
րելէն վերջը:

Կայսրը յոյն կոմ մը դրաւ Արշակին տեղը. ա-  
նոր համար նախարարները բարկանալով խոսրո-  
վին մասը գացին. և խոսրով խոստանալով կայսեր  
Յունիաց մասին հարկն ալ տալու՝ ան մասին ալ  
թագաւորութիւնը ինքը առաւ ու բոլոր Հայաս-  
տանի տիրեց: Բայց քանի մը նախարարներ մաս-  
նաւոր թշնամութիւն ունենալով խոսրովու հետ,  
անիսելքութեամբ յարմար ատենի մը կ'սպասէին  
որ ինաս մը հասցընէն խոսրովու. ուստի երբոր  
Ասպուրակէս կաթուղիկոսին մեանելէն վերջը մէծն

Սահակ Պարթևը կաթուղիկոս գրուեցաւ, գնացին  
ասոնք ամբաստանութիւն ըրին Շապհոյ թէ հայե-  
րը կ'ուզեն ապստամբիլ, և ահա ասոր նշան՝ ա-  
ռանց Պարսից թագաւորէն հրաման առնելու կա-  
թուղիկոս դրին : Շապուհ հաւտալով աս բանիս՝  
դեսպան խրկեց Խոսրովու որ իրեն գայ բայց Խոս-  
րով յանդիմանեց դեսպանները և բանի տեղ չսե-  
պեց Շապհոյ հրամանը : Շապուհ աս բանիս վրայ  
շատ նեղացած՝ իր Արտաշիր որդին շատ զօլքով  
հայաստանի վրայ խրկեց : Խոսրով յուսահատած՝  
ելաւ Արտաշրին գնաց, որ շղթաներով կապեց  
վենքը ու տեղը անոր Վռամշապուհ եղբայրը թա-  
գաւոր դրաւ զառւրբն Սահակ կաթուղիկոսու-  
թենէ ձգեց, և Գազաւոն նախարարը՝ որ ան ա-  
տենները խիստ երևելի էր՝ խարդախութեամբ քո-  
վը կանչելով բռնեց ու շղթայի զարկաւ : Եսոյն իրի-  
կունը Գազաւոնին եղբայրը Շաւարշ և Պարգև  
Ամատունին եօթը հարիւր կտրիճ մարդիկներով  
գնացին որ Խոսրովն ու Գազաւոնը ազատեն, բայց  
դժբաղդութեամբ հնարքնին չյաջողելով հարկա-  
դրեցան Պարսից հետ պատերազմելու իրաւ է որ  
իրենց քիչուրութեանը համեմատ՝ շատ կոտո-  
րածներ ըրին Պարսիկներէն, բայց ափսոս որ Շա-  
ւարշ մեռաւ, Պարգևն ալ բռնուելով Արտաշրին  
դիմացը տարուեցաւ, որ հրամայեց կաշին տիկ հա-  
նել . իսկ զԽոսրով Պարսիկաստան տանելով Ան-  
յուշ բերդը դրաւ և դիմացը կայնեցուց Պարգևին  
կաշիէ տիկը : Ահա բարբարոսութեան դառն պը-  
տուղներէն մէկը (392) .

Վռամշապուհ իր եղբայրը տեղը յաջորդելով, ու-  
սումնասէր ու հանդարտաբարոյ և խոհեմ բնու-  
թեամբը մէր անուանի թագաւորներէն մէկը ե-  
ղաւ, թէպէտ և քաջութեան կողմանէ մամնաւոր  
բան մը չունի : Ըստ ամենայնի Պարսից հպատա-  
կութիւն ցուցընելով սիրելի եղաւ Պարսից Վռամ-

կըրման թագաւորին, անոր համար կըրման ուղելով Վռամշապուհին հաճոյական բան մը ընել խոսրովը Անյուշ բերդէն հանեց ու պատուով կը պահէր : Վռամշապուհ ասանկ խաղաղութեամբ և հանդարտութեամբ քսանուերկու տարի թագաւորէն վերջը մեռաւ, իր բարի անուանը յիշատակ կանգնելով ազգասիրաց սրտին մէջ երախտագիտութեան անմահական արձանը :

Վռամշապհոյ գեղեցիկ արդիւնքներէն մէկն է իր ուսումնասէր բարբը, որ հայատանի ուսմանց ոսկեդարեան տաճարին ոսկեծոյլ սիւներէն մէկն եղաւ Սահակայ, Մեսրոպայու Խորենացւոյն հետ : Իր ատենը գտնուեցան մեր գեղեցկահիւս երկնապարգե գրերը, իրեն հովանաւորութեամբն ու եռանդեամբը ան գրերուն արդիւնքը երեցաւ, որով այնպիսի սքանչելի գրաւորական ճոխութեան ժառանգութիւնը եղանք : Վռամշապուհ միայն գործակից, քաջալերիչ ու օգնականնեղաւ, իսկ մէկալոնիք գործի և արդիւնք, որով կ'իմացուի թէ որչափ աւլի երախտագէտ պիտի ըլլանիք անոնց որ այսպիսի անհամեմատ բարեաց պատճառ եղան, և առանձինն հայկական տառից գիւտովը, որ ասանկ հրաշալի կերպով եղաւ :

Վռամշապհոյ թագաւորութեան ժամանակը մեծ անուն հանած էր Մեսրոպ վարդապետը Տարոն գաւառէն իրեն սրբութեամբն ու իմաստութեամբը, և մեծին Կերսեսի աշակերտն ըլլալով անոր հայրենասիրութեան ու բարերարութեան հոգին զգեցած էր : Երբոր ինքը անապատ քաշուած կը ճգնէր, լսեց սրբոյն Սահակայ համբաւը, քովը եկաւ ու վարդապետութեան պատիւառնելով անկէ՝ սկսաւ ամէն տեղ քարոզութիւն ընել .քանի մը աշկերտներով, և ետևէ ըլլալ գիւտութիւնները ծաղկեցընելու .բայց տեսնելով մեր ազգին յապուկ գիր չունենալուն վնասները և ա-

նով ուսմանց յառաջանալուն գժուար ըլլալը, երկուքը միաբան սկսան ետևէ ըլլալ գիր գանելու. բայց շատ աշխատելին ետքը երբոր մարդկային հնարքներէ յոյսերնին կարեցին՝ աղօթքի ապաւինեցան։ Սուրբն Մեսրոպ քանի մը աշկերաներով ելաւ Եղեսիա գնաց՝ Պղատոս անունով մեծանուն փիլիսոփայի մը քով որ շատ հոչակուած էր աստեսակ բաներու ճարտար ըլլալուն համար. բայց յոյսը պարապ ելլելով, անկէ Սամուսատ գնաց՝ Հռուփանոս անունով ուրիշ փիլիսոփայի մը քով որ նոյնակէս ան ալ մեծ անուն ունէր. բայց անօդուա եղաւ ան ճամբորդութիւնն ալ, որովհետեւ լոյս մը չկրցաւ առնել իր խնդրոյն վրայ։ Տեսնելով սուրբն Մեսրոպ աս գժուարութիւնները՝ նորէն Աստուծոյ առջեւ տարածեց իր սրտառուչ մաղթանքները, և ահա յանկարծ աեսիլք մը տեսաւ, որով սրտին մէջ ապաւորուեցան աստուածապարդեւ լեզուին գրերը. տեսիլքն որ անցաւ՝ սուրբն Մեսրոպ գրեց տառերը ու փորձեց տեսաւ որ լեզուին բոլոր յասկութեանցը յարմար էին, ան գրերը կարդի գնելով մեր այբուբենքը ձևացուց։ Առ գրերով հայերէն առաջին գրուածքը եղաւ՝ Սովոմոնի Արակաց գրքին թարգմանութիւնը, որ երբոր տեսաւ ըստ ամենայն մասանց յաջողած՝ առաւ մեծ ուրախութեամբ հայաստան բներաւ։ Մեկէն թագաւորը սրբոյն Սահակայ և սրբոյն Մեսրոպայ հետ միաբան, դպրոցներ ու արհեստանոցներ բանալ տուաւ և մեծ ջանք ունեցաւ անոնց յառաջադիմութեանը. որով քիչ միջոցի մէջ ամէն բան առաջ երթալով, ունեցաւ հայաստան ալթէպէտ սակաւատն՝ բայց գեղեցիկ ոսկեդար մը՝ իր գրականութեանը պարծանք։

Որովհետեւ Արամշապուհին որդին Արտաշէս դեռ պզատիկ էր, նախարարները խնդրեցին Յաղիկերտէն որ դիսուրով երլորդը նորէն իրենց թա-

գաւոր նստեցնէ . բայց խոսրով հազիւ թէ աարի  
մը թագաւորեց՝ մեռաւ , և նորէն Հայաստան տակն  
ու վրայ եղաւ , այնպէս որ ինչուան թագաւորու-  
թիւնն ալ կործանեցաւ : Վասն զի Յազկերտ ու-  
ղելով որ Հայերը արեապաշտ ընէ , փոխանակ մեր  
ազգէն մէկը թագաւոր դնելով՝ իր Շապուհ որդին  
թագաւորեցուց Հայոց վրայ , որ կը ջանար պարս-  
կական տօներ հանդէսներ ընելով կամաց կամաց  
Հայերը ընտանեցընէ արեապաշտութեան . իսկ  
Հայերը խմանալով Յազկերտին միտքը սկսան ար-  
համարհանօք վարուիլ Շապուհին հետ :

Անգամ մը Շապուհ Հայոց նախարարներուն  
հետ մէկտեղ որսի գնացեր էր , անոնց հետն էր  
նաև Ատովմ Մոկացի քաջ նախարարը . ասո՞ք  
հեռուէն վայրի էշերու երամակ մը տեսնելով սկը-  
սան ետևնուն լինալ ու հաբածել . երբոր վայրի է-  
շերը քարոտ ու ժայռոտ տեղեր ելելով իրենց որ-  
ջերը քաշուեցան , նախարարները ուղելով իրենց  
քաջութիւնը ցուցընել Շապուհին , սկսան ժայ-  
ռերէն վեր արշաւել . բայց Շապուհ վախկոտ ու  
միանդամայն անվարժ ըլլալով մէկ դի քաշուեցաւ ,  
ան ատեն Ատովմ Մոկացի նախատեց զինքն ու ը-  
ստ . « Ինչո՞ւ վատութեամբ կեցեր ես ովլ Պարսից  
աստուածորդի , չլազն դուն ալ թէ որ մարդ ես  
ու մարդու քաջութիւն ունիս » : Պատասխան տը-  
ւաւ Շապուհ . « Սատանաները միայն կրնան ա-  
տանկ քարոտ աեղերէ վեր ելլէլ , ու ոչ եթէ մար-  
դիկ » . որով նախարարները սատանայի տեղ գը-  
րաւ : Ատովմ ան նախատինքը միտքը պահեց ու  
տաթի մը կ'սպասէր որ ան խօսքին վոէժը հանէ  
Շապուհէն : Ուստի երբոր ուրիշ անդամ մը կինձ  
որսալու գացեր էին , ինչպէս որ սովորութիւն էր ,  
եղեգնուատին կրակ տուին . Շապուհ դանդաղելով  
չկրցաւ եղեգնուատէն դուրս ելլէլ ու կրակը չըլու  
դին տռաւ : Ատովմ խմանալով որ Շապուհ վասն

դի մէջ ու օպնութեան կարօտ է, մօտեցաւ Շապուհին քո՞յն ու ծաղը ընելով ըսաւ. « Ահա քու հայրդ ու աստուածդ, ինչո՞ւ կը վախես » : Շապուհ նեղանալով ըսաւ. « Կատակի ատեն չէ հիմայ. շուտով անցիր ու դուրս ելիր որ ես ալ կարենամ ետևէդ գալ, որովհետեւ ձիս խրտան է » : Ատովմ աւելի համարձակութիւն առնելով թագաւորին վախկոտութենէն ըսաւ. « Գիտցիր չափի ու անկէ աւելի մի յոխորտար. թէ որ դուն Մոկացիները սատանայի որդի կը կոչես, ես ալ զՊարսիկները կնամարդի ու վատ կը կոչեմ » : Աս ըսելէն վերջը զարկաւ ձիուն, անցաւ կրակին մէջէն և Շապուհը ազատեց : Բայց գիտնալով որ աս իրեն համարձակախօսութիւնները Շապուհին ծանր եկած են, թողուց հայաստանն ու իր Մոկաց աշխարհքը քաշուեցաւ : Ասոր նման ուրիշ քանի մը նախատական դէպքերով այնչափ բարկացուցին զՇապուհ, որ առթի մը կ'սպասէր Պարսկաստան փախչելու . ուստի լսելով որ Յազկերտ իր հայրը հիւանդացեր է, ճամբայ ելաւ Պարսկաստան երթալու : Շապուհ երթալու ատեն հրաման տուաւիր զօրագլխին որ վերջը հայոց նախարարները բռնէ ու իր ետևէն Պարսկաստան խաւրէ . բայց հազիւ թէ ինքը Պարսկաստան հասեր էր՝ հայրը մեռաւ, ինքն ալ իր քովի մարդիկներէն սպաննուեցաւ : Նախարարները իմանալով Շապուհին հրամանը՝ ամէնքը միաբան Պարսից զօրքը հալածեցին հայաստանէն, ու շատ մարդ ալ սպաննեցին : Բայց վախնալով Պարսից Վռամ թագաւորէն՝ ամէնքն ալ իրենց բերդերը քաշուեցան, ու Պարսիկները շատ նեղութիւն տուին իրենց մասին մէջի եղած հայոց : Վռամ տեսնելով որ առանց մէկ գլխի մը չկրնար ժողվել սովորական հարկը, հաշտութիւն ըրաւ նախարարներուն հետ, ու Վռամշապուհին որդին Արտաշէս երրորդը թա-

դաւորեցուց որ տասնըութը տարեկան էր : Առջի  
բերան ուրախանալով գոհ եղան նախարարները .  
բայց քիչ տաենէն տեսնելով Արտաշեսին անկար-  
գութիւնները՝ զղուեցան իրմէ և կ'ուզէին թագա-  
որութիւնը Պարսկց տալ . աս բանիս շատ դէմ  
կեցաւ սուրբն Սահակ , դիտնալով որ ազգին կո-  
րստեանը և մեծամեծ իշխաններու պատճառ է .  
բայց նախարարները ձանձրացած ըլլալով անանկ  
անկարդ թագաւորներէ՝ մտիկ չըրին սրբոյն Սա-  
հակայ խրատին ու գացին Վռամէն խնդրեցին որ  
թագաւորութիւնը վերցընէ ու անոր տեղը Պար-  
սիկ իշխան մը դնէ :


Վռամ նախարարներուն խնդիրքը լսելով կան-  
չել տուաւ զսուրբն Սահակ ու զԱրտաշէս : Ար-  
տաշէս թէպէտ և ինքզինքը արդարացուց ըսելով  
որ տէրութեան դէմ յանցանք մը ըրած չունի ,  
բայց Վռամ ուզելով թագաւորութիւնը վերցը-  
նել զսուրբն Սահակ բանտ դրաւ , Արտաշէսն ալ  
Պարսկաստանի ներսերը քշեց ուր իրեք չորս տա-  
րի ալ ապրեցաւ ու մեռաւ , վեց տարի թագաւո-  
րելէն ետքը : Ահա աս կերպով վերջացաւ Արշա-  
կունեաց հզօր թագաւորութիւնը Քրիստոսի 428  
թուականին , 580 տարի դիմանալէն ետքը :

Արշակունեաց թագաւորութեան վերջանալուն  
բոլոր պատճառները հոս շարելը աւելորդ կը սե-  
պենք , որովհետեւ պատմութեան ետին աւելի ընդ-  
արձակ խօսած ենք . հոս համառօտ մը կ'ուզենք  
յիշել նախարարաց անխոհէմ գործողութիւնը ,  
որով մեր Արշակունեաց թագաւորութիւնը կոր-  
ծանեցին : Գործողութեան պախարակելի ըլլալը  
ամենուն ալ յայտնի է . վասն զի մարդուս ևս ա-  
ռաւել ազգի մը ազատութիւնը աստուածային  
տուրք ըլլալով , տուողը միայն կընայ վերցընել աս  
գեղեցիկ ձիբքը ան իշխանութեամբը՝ որով տուեր  
է . ուստի ով որ պատճառ կըլլայ վերնալուն և

կամ ինքը կը վերցընէ, իրաւամբք ատելի է ամենուն ու Աստուծոյ պատիմքը կը սեպուի: Եթէ Թագաւորը գէշ էր, կընային զինքը Թագաւորութենէն զըկել, թէ որ ազգին ու հասարակաց օգուտը անանկ պահանջէր. որով ոչ միայն կ'արդարանար իրենց գործողութիւնը, հապա յաւիտենական օրհնութիւն կը ժառանդէին. խակ հիմայ փոխանակ օրհնութեան անէծք կը ժառանդէն, որովհետև որչափ Թագաւորին գէշութիւնը՝ նոյնչափ ալ իրենց անէրթութիւնը, հասարակաց բարիք չմտածելը, ու ասոնցմէ առաջ եկած չարիքներուն պտուղներն են, որով իրենց կրիցը զոհը ըրին այնչափ ժողովուրդ գերութեան մատնելով. և այնպիսի սոսկալի գերութեան մը մատնեցին ան գեղեցիկ ձիրքերով զարդարուած ազգը, որ բոլոր ունեցած սքանչելի ու օտարաց նախանձելի առաքինութիւնները խանկարուելով, այնչափ թշուառութեանց մէջ ընկառ՝ որ պատմութեան յաջորդ թերթերուն մէջը պիտի տեսնենք ու լսենք:

# ԻՇԽԱԾՆՈՒԹԻՒՆ

Մ. Ա. Ր Զ Պ Ա Ն Ա Ց



## ԳԼՈՒԽ ԺԴ.

Վեհապահութիւն առաջին մարզպան, և  
Վարդանական պատերազմը :

Արշակունեաց թագաւորութենէն վերջը մարզպան դրուեցաւ Վեհապահութիւն անունով պարսիկ իշխան մը, որ բնութեամբ խաղաղասէր և ազնիւ մարդ ըլլալով շատ լաւ կառավարեց Հայաստանը տամնը չորս տարի . և երբոր ինքը մեռաւ տեղը անցաւ Վասակ Սիւնի, փառասէր, անհաւատ, նախանձոտ, ազգատեաց նախարարը, որ վոխանակ ազգին ուրախութեան և երջանկութեան պատճառ ըլլալու իբրև Հայ, թշուառութեան և մեծ տրտմութեան պատճառ եղաւ Հայաստանի :

Յազկերտ երկրորդ Պարսից թագաւորը ուղելով որ ամէն իրեն հարկատու ազգերը արևապաշտ ըլլան, ամէն Ճար մտածելէն վերջը՝ մոդերուն խորհրդովք հրաման խաւրեց Հայոց, Աղուանից, Վրաց, որ մէյմէկ բազմաթիւ գնդեր խաւրեն, որպէս զի կարենայ ազգին երեկլի զօրավարներն

ու նախարարները հեռացընել ու մնացածները դիւրաւ արևատապաշտ ընել։ Ազգին վայ ալ սէր ցու ցընել ուղելով, նախարարներէն մէկ քանին պատուեց ինչպէս Վասակայ Սիւնեաց նախարարին մարզպանութիւն տուաւ, և Վարդան Մամիկոնէնին ընդհանուր սպարապետութեան պատիւը ( 442 ) :

Հայերը խորհուրդ ըրին մէջերնին ու բազմաթիւ գունդ մը խաւրեցին՝ շատ քահանաներով ու բազմութեամբ նախարարաց, որպէս զի անհաւատարմութեան կասկած մը շտան Յաղկերտին. անոնց հետ մէկտեղ գացին նաև Վասակ ու Վարդան. նոյնապէս Ազուանից և Վրաց զօրքերն ալ եկան : Յաղկերտ երկու տարի հոնաց դէմ պատերազմ ընելին վերջը երբոր չկրցաւ յաղթել՝ դարձաւ Պարմկաստան, ու սկսաւ նախարարները յորդորել և ստիպել որ արևուն երկրապատութիւն ընեն : Կախարարները միաբան դէմ կեցան Յաղկերտի, ոմանիք ալ նահատակուեցան, ինչպէս Գարեգին, Ատովմ Գնունի ու Մանաճիհը Ռշտունի իրենց զօրքով։ մէկալ նախարարներն ալ շատ ստիպեց, բայց չկրցաւ մոքերնուն հաստատութիւնը խախտել :

Նոյն միջոցին Դենշապուհ անունով մարզպան մըն ալ Հայաստան խաւրեց որ երթայ ծանր տուրքերով և ուրիշ նեղութիւններ տալով Հայերը դարձընէ. իսկ նախարարները սաստիկ բանտի մը մէջ դրած կը նեղէր, ըսելով որ եթէ հաւատքնին ուրանան՝ զիրենիք ազատ կը թողու։ Կախարարները տեսնելով որ առանց իրենց Հայաստան ոտքի տակ պիտի երթայ, մտածեցին՝ անգամ մը արտաքուստ ուրանալ հաւատքնին, որպէս զի գերութենէն ազատելով կտրենան օգնել ամբողջ ազգին. այսպէսով մէջերնին միաբանելով արևու և կրակի երկրպատութիւն ըրին. վերջը Յաղկերտին պատիւ գը-

տած Հայաստան դարձան Եկան . անոնց հետ մէկ տեղ Եկան խել մը մոգերու բազմութիւն , որպէս զի Հայերը կրակապաշտութեան մէջ կրթեն : Երբոր տեսան Հայերը աս մոգերը , սրբոյն Ղևոնդի և ուրիշ սուրբք քահանայից առաջնորդութեամբ մոգերուն վրայ վազեցին , շատ մարդ մեռուցին շատն ալ վլրաւորեցին , մնացածներն ալ լեզապատառ փախուցին : Վարդան որ արտաքուստ միայն ուրացեր էր , տեսնելով որ մոգերը վարնատուեցան Հայաստանէն , մէկէն Եկաւ Յովսէփ կաթուղիկոսին և ուրիշ քահանայից ոտքը ընկաւ , թողութիւն խնդրելով ակամայ ուրացութեանը : Խոկ Վասակ սրտանց ուրացած ըլլալով չեր ուղեր որ մոգերը երթան Հայաստանէն , ուստի խաբէութեամբ կ'ըսէր որ առժամն ընդունին մոգերը , որպէս զի Յազկերտ վրանին քարկանայ , ու վերջը կամաց կամաց դուրս հանեն զիրենք . ասով շատին միտքը համոզուեցաւ , մանաւանդ թուլահաւատներունը , և շատ տեղ կրակապաշտութիւնը սկսաւ տարածուիլ մանաւանդ մեծամեծաց տները :

Մեծն Վարդան տեսնելով աս չարիքը և չկրնալով դարման մը ընել , սրտին ցաւէն ելաւ Հայաստանէն և դէպ ՚ի Յունաց մասը սկսաւ երթալքայց մէկալ նախարարները երբոր լսեցին Վարդանայ երթալք՝ շատ աղաչանէքներով ետ դարձուցին զինքը , և իրեն հետ միացած՝ աներէն վարնատեցին մոգերը , վերջը Պարսից զօրաց վրայ յարձակէլով , որ Վասակայ առաջնորդութեամբը բագրեւանդ ժողվուեր էին , մեծ ջարդ ըրին , և շատ մարդ բանեցին , որոնց հետն էր նաև Վասակ : Բայց սաստիկ աղաչելուն և աւետարաբնին վրայ երդում ընելուն համար նորէն աղատ թողուցին զինքը :

Ան միջոցին Յազկերտ Ալլուանից երկիրն ալ շատ մոգեր խաւրեր էր որ զանոնիք ալ արևապաշտ ընեն . անոնիք չկրնալով դէմ դնել Հայերէն օգնու-

Եթիւն ուղեցին, անոր համար հարկ եղաւ որ բոլոր  
զօրքը իրեք բաժնեն, առջինը տուին Կերշապուհ  
Արծրունիին որ Պարսից դէմ դնէ, երկրորդը Վա-  
սակայ՝ հայաստանը պահելու համար, երրորդ  
գունդն ալ տուին Վարդանայ որ Աղուանից օդ-  
նութեան երթայ: Ճամբան Վարդանայ զօրաց  
դէմ ելաւ Պարսից զօրքը՝ որոնք մեծ ջարդ կերան  
Հայերէն: Վարդանին զօրքերը Աղուանից երկիրն  
որ հասան՝ բոլոր մոգերը կոտրեցին, կրակա-  
տունները կործանեցին և Պարսից զօրքերը հալա-  
ծեցին անկէ: Երբոր Վարդան Աղուանից երկիրը  
ասանկ քաջութիւններ կ'ընէր, անզգամ՝ Վասա-  
կը իրեն երդմանը վրայ հաստատուն չկենալով՝ հա-  
ւառքը ուրացաւ ու նորէն սկսաւ մոգերը Հայաս-  
տան մտցնել, կրակատունները բանալ, ու քա-  
հանաները և ուրիշ շատ մարդիկ չարչարել. իրեն  
հետ միաբանեցան մէկ քանի թուլահաւատ մար-  
դիկ ալ: Քաջն Վարդան երբոր լսեց Վասակայ նո-  
րէն ըրած դաւաճանութիւնը, մէկէն իր զօրքովը  
անոր վրայ հասաւ, և հետը ուրացող միաբանով  
ներուն մեծ ջարդ տուաւ: Վերջը Յազկերտին դես-  
պան խրկեց, որ եթէ զիրենք ազատ թողու որ  
քրիստոնէութիւննին պաշտեն՝ իրեն սիրով կը ծա-  
ռայէն: Յազկերտ թէսլէտ և հրաման տալ ձեւա-  
ցուց, բայց միտքը խարդախութիւն ըլլալով՝ Հայե-  
րը իմացան, և իրենց կերպը չփոխեցին: Յազկերտ  
Հայոց հաւատքներնուն վրայ հաստատութիւնը  
տեսնելով՝ յուսահատեցաւ զիրենք շահելէն, ու  
Միհրներսէհ հազարապետը խաւրեց շատ զօրքով:  
Միհրներսէհ տեսնելով Վասակայ հաստատուն և  
անդրդուելի չարութիւնն ու անզգամութիւնը, բո-  
լոր զօրքը անոր յանձնեց և ինքը դարձաւ Յազկեր-  
տին քով, օդնական տալով Վասակայ Մուշկան  
Նիւսալաւուրտը:

Տեսնելով արին Վարդան Վասակայ մէծամեծ

պատրաստութիւնները, ամէն տեղի չայերուն գես-  
պան խրկեց որ ուզողը իր քովը գայ, ասով Ար-  
տաշատու մէջ վաթսունըվեց հազար հոգի ժող-  
վուեցան, ամէնն ալ կտրիչ հաւատոյ համար պա-  
տերազմելու վառուած • մէջերնին կային նաև քա-  
նի մը եպիսկոպոսներ ու շատ քահանաներ : Իսկ  
Վասակ մէկ քանի սուտ քահանաներու ձեռքով  
շատ մարդ խաբեց՝ իր կողմը ձգեց, ըսելով որ հրա-  
ման եկեր է Յազկերտէն համարձակ քրիստոնէու-  
թիւնը պաշտելու • ասով ինչուան Վրացիներն ու  
Ալուանները չայոց միաբանութենէն բաժնեց :  
Երբոր երկու կողմէն ալ պատերազմի պատրաս-  
տուեր էին, չոգեգալստեան վեցերորդ իրիկունը,  
որ երկրորդ օրը պատերազմ պիտի ըլլար, ամէնն  
ալ խոստովանելով հնաղորդուեցան, որպէս զի հո-  
գով և մարմնով զօրանան : Երկրորդ առաւօտը  
սկսաւ պատերազմը խիստ կատաղաբար, և պա-  
տերազմին սկիզբները հինգ հազար հոգւոյ չափ  
Վասակայ կողմը անցան, ինչպէս որ առաջուց խօսք  
տուեր էին, ու մեծ շփոթութիւնն պատճառեցին :  
Մեծ քաջութեամբ պատերազմեցան Վարդաննք.  
բայց երբոր սուրբն Վարդան աւիւծի պէս ասդին  
անդին վազելով մեծամեծ քաջութիւններ կ'ընէր՝  
վիրաւորուելով ընկաւ մեւաւ, ինչպէս նաև ուրիշ  
խել մը նախարարներ և երկու հարիւր վաթսունը-  
վեց հոգի, մնացածներն ալ տեսնելով Վարդանայ  
մահը, ցիր ու ցան եղան, և իրենց բերդերուն մէջը  
ամրացան : Բարց Պարսիկները վերջէն չայոց այլ  
և այլ գունդերուն հետ ալ պատերազմելով՝ ուրիշ  
եօթը հարիւր հոգւոյ չափ ալ մեռուցին, որով  
Վարդանանց նահատակաց թիւը եղաւ հազար ե-  
րեսուն ու վեց : Իսկ Պարսից կողմանէ մեռան նոյն  
օրը իրեք հազար հինգ հարիւր հոգի : Վասակ աս-  
ամէն չարիքներով չկշտանալով խաբէութեամբ  
շատ մարդ բռնեց ու սպաննեց, և Վասուդեանիք ը-

սուած սուրբ քահանաներն ալ բոնեց շղթայի զարկաւ (451):

Վարդանայ հետ միաբանածնախարարները գումար գունդ ձևացած՝ սկսան Պարսից քաղաքներուն ու բերդերուն վրայ յարձակիլ ու վնասներ հասցը նել, անոր համար Յազկերտ Ատրորմիզդ անունով մէկը դրաւ Հայոց վրայ որ նախարարները խաթէու թեամբ բռնէ ու իրեն խաւրէ: «Նախարարները թէ պէտ և խմացան Ատրորմիզդին միտքը, բայց մարտիրոսութեան փափաքով վառուած՝ փոյթ չըրին, ու ելան Ատրորմիզդին քովը գնացին. ան ալ զամէնքը բռնեց և Ղեռնդեանց հետ մէկտեղ Յազկերտին խաւրեց, ու հրաման տուաւ Հայոց որ ամէն մարդ իր կրօնքը պաշտէ: Վասակ աս ամէն չարու թիւններն ընելէն վերջը յանցաւոր գտնուեցաւ Յազկերտին առջե, և անոր հրամանովը իր ամէն իշխանութիւնն ու հարստութիւնը առին և սոսկալի բանտի մը մէջ դրին: Վասակ իր անմտութեամբն ու փառամոլութեամբը չկրցաւ իմանեալ թէ ազգատեաց անձնասէր և անմիաբանասէր մարդուն վախճանը սոսկալի մահ է: Մերուժանայ չարաչար մահը իրեն խրատ չեղաւ, անոր համար քան զան ալ աւելի գէշ և սարսափելի մահ ունեցաւ: Արչափ տարբերութիւն կայ աս երկու զօրավարաց, այսինքն Վարդանայ և Վասակոյ մէջ. Վարդան բարերար և հայր աշխարհի, իսկ Վասակայ սևացեալ ճակտին վրայ որոշ կը տեմնուի իր թշուառութեանը պատճառը, այսինքն նախանձ, փառամոլութիւն, ազգատեցութիւն և անմիաբանասիրութիւն: Վարդանայ պէտ անմահ բարերարներուն անունը մարմարին քարերու վրայ գրելն ալ ոչ ինչ է. վասն զի այնպիսւոյն արժանաւոր տեղը մարդուս գերազանց միտքը ու աստուածաննան հոգին է: Իսկ Վասակայ պէտ ազգատեաց մարդիկներուն անունը տղմի վրայ գրելն

ալ շատ է թէպէտ և ոտից կոխան ըլլան . վասն զի այնպիսիներուն անուննը մարգկանց անուններուն կարգէն դուրս հանելու էր՝ թէ որ իրենց գէշ վարքը ուրիշներուն խրատի համար միայն հարկաւոր ըլլար : Ասելու արժանի է Վասակայ որդնալից ցաւալի մահուն ստորագրութիւնը որ կ'ընէ մեր Եղիշէ քաջ և ճարտասան պատմիք :

« Օր ըստ օրէ քերէին իբրև զգէշ ընկենութին 'ի մեծ հրապարակին , ձաղէին և այսպանէին , և տեսիլ ամենայն կարաւանին զնա առնէին . . . Եւ իբրև այսպէս յամենայն կողմանց հարեալ վատթարացաւ , անկաւ յախաս դժնդակս անդէն 'ի կապանսն : Ձեռաւ փոր նորա , և հարան և որորեցան գոգք նորա , և քամեալ մզեցաւ թանձրամութիւն նորա : Եռացին որդունք ընդ աչս նորա , և 'ի վայր սորեցին ընդ ոնդունս նորա . խցան լալիք նորա , և ծակոտեցան չարաչար շրթունք նորա . լուծան ջիղք բազկաց նորա , և յետ կոյս կորացան կրկունք ոտից նորա : Բզիսեաց 'ի նմանէ հոտ մահու , և փախստական եղեն 'ի նմանէ ձեռնասուն ծառայք նորա : Աեղուն միայն կայր կենդանի 'ի բերան նորա , և ոչ գտաւ խոստովանութիւն 'ի շրթունս նորա : Ճաշակեաց զմահ հեղձամիջուկ , և եջ 'ի գժոխս անհնարին դառնութեամբ : Ոտնհար եղեն նմա ամենայն սիրելիք նորա , և ոչ յագեցան սաստիկ հարուածովք ամենայն թշնամիք նորա : Եւ այն որ կամերն թափաւոր լինել մեզօք՝ Հայոց աշխարհին , ոչ երևեցաւեղի գերեզմանի նորա . քանզի իբրև զըւն մեռաւ և իբրև զգէշ (կամ զէշ) քարշեցաւ . . . : Ոչ ինչ եթող չարիս զոր ոչ գործեաց 'ի կեանս իւր . և ոչ ինչ մնաց 'ի մեծամեծ չարեաց՝ որ ոչ անցին ընդ իս 'ի մահուան նորա » :

## ԳԼՈՒԽ ԺԵ.

Առրվշնասպայ մարզպանուրիւնը և վահանայ  
պատերազմը :

Ատրորմիզդ բոլորնախարարները բոնած Պարսկաստան խաւրեց, հոն Յազկերտին հրամանովը բոլորն ալ բանոտ գրուեցան՝ իսկ քահանաները քիչ մը ատենէն ծածուկ սպաննուեցան : Կախարարները չորս տարի բանոտը կենալէն վերջը Ըզոմշապուհ իշխանին աղաչանքովը աղատեցան բանտէն, բայց Պարսկաստան մնացին . Երբոր յաջորդտարին մեռաւ Յազկերտ, տեղը Պերող որդին անցնելով ուժը տարի նախարարները իրեն գործողութիւններուն ծառայեցուց . բայց Երբոր Ատրովշնասպ մարզպանը Հայաստան կ'երթար՝ զիրենիք ալ անոր հետ մէկտեղ դարձուց իրենց հայրենիքը ( 464 ) :

Երջանիկ նախարարները Հայաստան որ դարձան՝ սկսան խաղաղութեամբ կառավարել իրենց երկիրները : Ան միջոցներուն մեծին Վարդանայ Հմայեակ Եղբօրը մեծ որդին Վահան՝ իրեն քաջութեամբն ու խելացիութեամբը շատ սիրելի եղաւ բոլոր Պարսկաց մեծամեծներուն, և նաև Պերողայ : Աս բանիս նախանձելով մէկ քանի ուրացող նախարարներ, որ դեռ Պարսկաստան կը գըտնուեին, չարախօսութիւններ ըրին Վահանայ վրայ . Վահան ալ վախնալով որ Պերողին աչքէն չմնայ՝ հաւատքը ուրացաւ, թէպէտ և վերջէն սաստիկ զզջաց : Աս գործողութենէս քիչ մը ետքը սկսաւ Վահանայ պատերազմը աս կերպով : Քրիս-

տոնեայ Հայ նախարարները շատ անգամ՝ նախա-  
տուելով ուրացող նախարարներէն՝ առիթի մը կ'  
սպասէին որ առ նախատանաց վրէժը առնեն. ուշ-  
աբ երբոր Հեփթաղներուն պատերազմէն կը դառ-  
նային՝ լսելով որ Վրաց Վախտանիկ թագաւորը  
ապատամբեր է Պարսիկներէն, իրենք ալ միաբա-  
նեցան մէջերնին ու Վահանը իրենց զօրագլուխ  
դնելով զատուեցան Պարսից բանակէն։ Ատրվշ-  
նասպ երբոր լսեց աս բանս՝ վախնալով սկսաւ  
Պարսկաստան փախչիլ. ան ատեն ետևնէն գնա-  
ցին Վահաննեանք և խել մը հոգի ջարդեցին։ Առ  
պղտի յաղթութենէն վերջը Դուին դառնալով  
Սմբատ Բագրատունին մարզպան դրին, Վահանն  
ալ ընդհանուր սպարապետ. և երբոր իրենք աս  
բաներուս հետ էին՝ Ատրվշնասպ նորէն եկաւ եօ-  
թը հազար զօրքով։ Վահան չորս հարիւր հոգի  
միայն ունէր. զանոնք չորս գունդ բաժնելով Ակո-  
սիի մօտ պատերազմի պատրաստուեցաւ. պատե-  
րազմին սկիզբը Գարջոյլ նախարարը իրեն հարիւ-  
րով թշնամեաց կողմը անցաւ. բայց աս բանս փո-  
խանակ զիրենք վհատեցընելու աւելի զօրացուց,  
որով ստատիկ ջարդ մը տուին Պարսից, և իրենք  
ուրախութեամբ Դուին դարձան։

Վահան որչափ որ կրնար նէ կը ջանար բոլոր  
նախարարները միաբանել որպէս զի աւելի զօրա-  
նալով կարենան քաջութեամբ դէմ դնել թշնա-  
մեաց և բոլորովին հալածել զանոնք. բայց աս ի-  
րեն փափաքանացը չհասաւ. վասն զի նախարար-  
ներէն ոմանք արտաքին շահու և փառասիրութեան  
համար հաւատքնին ուրացած՝ Պարսից կողմը ան-  
ցեր էին, ոմանք ալ իրենց քաղաքը քաշուելով  
հանգիստանին կը նայէին. թէպէտ և կային նաև ո-  
մանք որ հասարակաց օգուտը մտածելով իրեն  
քովը եկած իրեն հետ մէկտեղ սիրով կը պատե-  
րազմէին։ Իսկ Վահան թէպէտ և քիչուոր էր,

բայց միշտ յաղթող գտնուեցաւ, և չորս հինգ տարի միակերպ պատերազմելով մեծամեծ յաղթութիւններ ըրաւ Պարսից դէմ: Պարսիկք չորս հինգ զօրավար փոխեցին քիչ ատենի մէջ, բայց ամէնքն առ յաղթուեցան և Վահանայ քաջութեանը չկըրցան դէմ դնել: Աս պատերազմներուն մէջ աղէկ կը տեսնուի Վահանայ անպարտելի արութիւնը, վեհանձնութիւնը, հաստատուն հաւատքը և առ Աստուած յոյսը: Երբոր Պարսիկք Շապուհ Միհրաննեան մարզպանը խաւրեցին Վահանայ վրայ, անիկայ սաստիկ կատղած Վահանայ ըրած յաղթութիւններուն վրայ, միտքը դրեր էր որ կամ յաղթէ Վահանայ ու զինքը մեռցընէ, և կամ յաղթուելով ինքը մեռնի. աս մտքով պատերազմի պատրաստուեցաւ: Վահանին քովլնները որ արիւր հոգիի չափ կային՝ տեսնելով Պարսից բազմութիւնը և իրենց քիչուրութիւնը՝ շատը ելանցրուեցան, և միայն երեսուն հոգի մնացին. Պարսիկք Վահանայ խումբին քիչուրութիւնը տեսնելով երբոր անհոգ կեցեր էին, ասոնք յանկարծակի վազեցին Պարսից վրայ, և մեծ շփոթութիւն ձգելով բանակին մէջ սաստիկ ջարդ տուին Պարսից զօրաց և իրենցմէ միայն չորս հոգի մեռան:

Նոյն միջոցին Պերոզ Պարսից թագաւորը մեռաւ, ու տեղը անցաւ իր Վաղարշ եղբայրը, որ քննելով Վահանայ քաջութիւնները և անոր ապրատամբելուն պատճառը՝ իրաւունք տուաւ Վահանայ, և ուզեց հետը հաշտութիւն ընել, որպէս զի նաև կարենայ անվըէպ ժողվել Հայաստանին հարկը: Վաղարշ աս բանիս համար մարզպան խրեց Նիխոր Վշնասապդատ անունով խաղաղամէր մարզը: Նիխոր երբոր Վահանայ մօսրդ խրկեց հաշտութիւն ընելու համար, անիկայ աս իրեք պայմանս դրաւ. Ա, Քրիստոնէութեան բաներուն Պարսիկք չխառնուին. Բ, Արժանաւոր և հաւա-

տարիս մարդիկ միայն պատուոյ հասնին . զ., ին-  
չուան որ երկու կողմի պատճառները չաեն՝ դա-  
տաստան մը չկտրուի : Աս իրեք խնդիրքին ալ հա-  
ւանեցաւ Նիխոր, ու անկէց վերջը գնաց Վահան  
Նիխորին քով, որուն հետ շատ սիրով տեսնուե-  
ցաւ, ու մէջերնին դաշինք հաստատեցին : Վերջը  
Պարսից դուռն ալ երթալով իրեն վսաս մը ընե-  
լու և դաշինքին վրայ հաստատուն կենալու երդ-  
մունք առաւ Վաղարշէն, և սպարապետութեան  
պատիւը առած՝ դարձաւ եկաւ Վաղարշապատ  
քաղաքը : Երբոր Անդեկան անունով մարզպանը  
քիչ մը ատեն կենալէն ետքը հարկաւոր գործո-  
ղութեան մը համար ետ կանչուեցաւ, անանկ գո-  
վեց զՎահանը Պարսից դրան առջև որ Վաղարշ  
անոր լաւութեանը փոխարէն մարզպանութեան  
պատիւը առաւ : Վահան ալ խնդրեց որ իր Վարդ  
եղբայրը սպարապետ ըլլայ : Բոլոր ազգին մեծ ու-  
րախութիւն եղաւ աս անակնունելի յաջողութիւ-  
նը : Ետքը ջնջեց Վահան բոլոր կրակատունները, և  
անոնց տեղը եկեղեցիներ շինելով սկսաւ այլ և այլ  
բարեկարգութիւններ ընել (484) :

Վահանին մարզպանութեան ատենը մեռնելով  
Վաղարշ՝ աեղը նստաւ կաւատ, որ թէպէտ և առ-  
ջի բերան Վահանին մարզպանութիւնը հաստա-  
տեց, բայց վերջը քուրմերուն խորհրդովը Պարսիկ  
մարզպան մը խաւրեց, հետն ալ շատ քուրմեր,  
որոնք եկան նորէն սկսան կրակատուններ շինել ու  
արևապաշտութիւն սորվեցընել : Աս եղած անկար-  
գութեան չդիմանալով Վահան՝ մէկ քանի նախա-  
րարաց հետ միաբանեցաւ, ու Պարսից վրայ վազե-  
լով ջարդեցին զիրենք և կրակատունները աւրեցին :  
Բայց որովհետեւ կաւատ Յունաց դէմ պատերազ-  
մի կ'երթար՝ ան պատճառաւ հաշտութիւն ըրաւ  
հայոց մետ, շատ զօրք առնելով հայերէն :

Վահան ան միջոցներուն մեռաւ քսանիլեց տա-

ըի մարզպանութիւն ընելէն վերջը, որուն յիշա-  
տակը անկարելի է որ հայու մը մաքէն ջնջուի, որ  
ազգին հանգստութեանը համար իր ամէն հան-  
գրատութիւնը, հարստութիւնը, փառքը, իշխա-  
նութիւնը կորսնցուց, ինչուան որ գտաւ բոլորն  
ալ նախ իր ազգին և վերջը իր անձին համար, և  
իրաւցընէ իրեն անուանը համեմատ վահան եղաւ  
ազգին բոլոր թշնամիներուն դէմ:

### ԳԼՈՒԽ ԺԶ.

Վահանայ մեռնելեն ինչուան Հագարացոց  
Հայաստանի տիրելը :

Վահանին տեղը մարզպան դրուեցաւ Վարդ իր  
պղտի եղբայրը, որ հազիւ թէ չորս հինգ տարի  
մարզպանութիւն ըրաւ. վասն զի քանի մը անպի-  
տան մարդիկ նախանձելովիրեն պատույն, վրան  
ամբաստանութիւն գրեցին. անոր համար կտւատ  
ալ մարզպանութիւնը ձեռքէն առաւ ու բուրղան  
անունով անզգամ՝ Պարսկի մը տուաւ որ շատ չար-  
չարեց զազգը: Աս ատեններս չոնք Հայաստանի  
վրայ վազեցին ու շատ չարիք հասուցին ազգին.  
անոնց դէմ ելաւ Մժէժ Գնունին իր զօրքովը, և  
թշնամիները հալածելէն վերջը՝ ուրիշ քանի մը  
նախարարներու հետ միաբանելով ազգը հանդար-  
տեցուց: Մժեժին հաւատարմութիւնը երբոր լսեց  
կաւատ՝ զինքը մարզպան դրաւ, որ երեսուն տա-  
րի մարզպանութիւն ըրաւ (548):

Մժեժին աեղը ետևէ ետե չորս հինգ Պարսկի  
մարզպաններ դրուեցան, այսինքն Դենշապուհ,  
Վշնասպ Վահրամ, Վարազգատ, Սուրէն Ճիհը:

Ասոնցմէ ոմանքը ազգը նեղեցին հաւատքի համար, ոմանք ալ խաղաղութեամբ կառավարեցին : Ասոնց ատենը Մովսէս կաթուղիկոս Հայոց տօմարը նորոգեց, և Մեծ թուական ըսուածը դրաւ, որ թուականութիւն Հայոց կ'ըսուի (551) :

Վարդան երկրորդ Մամիկոնեան տեսնալով Պարսից ըրած բանութիւնները, մանաւանդ Սուրեն Ճիհր մարզպանին ըրածը, որ իր Մանուել եղբայրը մեռցնել տուեր էր, խօսք դրաւ քանի մը նախարարաց հետ որ ապստամբին Պարսիկներէն . ուստի Յուստինիանոս կայսեր խոստացան հարկատու ըլլալ՝ թէ որ իրենց օգնէ . անոր խոստմունքներուն վրայ վստահանալով՝ վաղեցին Դուխին քաղքին վրայ, Սուրենիը սպաննեցին, մոգերն ալ ջարդեցին : Խոսրով աս բանիս վրայ բարկացած՝ շատ զօրք խաւրեց Հայոց վրայ. բայց Վարդան նորեն յաղթեց Պարսից, և ցրուեց զիրենք : Բայց ինքը կասկած առնելով՝ քանի մը նախարարաց մատնութեանը վրայ, ելաւ Պօլիս գնաց, և Յուստինիանոսէն օգնութիւն առնելով՝ եկաւ Պարսից վրայ, յաղթեց անոնց ու բանակնին ցրուեց : Խոսրով ինքը անձամբ ելաւ Հայոց և Յունաց վրայ, շատ անդամ մեծամեծ պատերազմներ ըլլալէն վերջը՝ նորեն Պարսից ձեռքը մնաց Հայաստան, ուր մարզպան դրին Ճիհր Վզոն անունով Պարսիկ իշխանը որ տամնը հինգ տարի խաղաղութեամբ կառավարեց Հայաստանը :

Ան ատենները անուանի եղաւ Սմբատ Բաղմայաղթ իշխանը. վասն զի Պարսից Խոսրով թագաւորին զօրավարներէն մէկը իրմէ ապստամբելով՝ երբոր կը հալածէր զինքը, Խոսրով օգնութիւն ուղեց Մօրիկ կայսրէն, որ շատ զօրք խաւրեց, և անոնց զօրավարներն էին Մուշեղ Մամիկոնեան, Ներսէս Բասենցի, և Սմբատ Բաղմայաղթ . ասոնք շատ քաջութիւններ ընելէն վերջը՝ ապստամբը

սպաննեցին ու խոսրովը նորէն Ծագաւորեցուցին։ Խոսրով ասոնց ըրած բարեացը փոխարէն Սմբա-  
տը Պարսից զօրավար անուանեց, ու Մուշեղը Ա-  
զատ իշխան։ Բայց Սմբատ ուրիշ շատ քաջու-  
թիւններ ալ ընելուն համար մարզպան դրուեցաւ  
Վրկանի կողմը, և ութը տարի մարզպանութիւն  
ընելէն վերջը մեռաւ, ու շատ քաջութեան, բա-  
րեկարգութեան, բարեպաշտութեան և աղբասի-  
րութեան յիշատակներ թողուց։ Սմբատէն վերջը  
մարզպան դրուեցաւ Դաւիթ Սահառունի, որ քսա-  
նըչորս տարի մարզպանութիւն ընելէն վերջը՝ Կոս-  
տանդնուազօլիս փախաւ։ տեղը մարզպան դրուե-  
ցաւ Վարազտիրոց Սմբատ Բազմայազթին որդին,  
որ նոյնապէս ութը տարի մարզպանութիւն ընելէն  
վերջը Կոստանդնուազօլիս փախաւ (605)։

Վարազտիրոցին մարզպանութեան ատենները  
խոսրով Պարսից Ծագաւորը Ծննամացաւ Մուշեղ  
Ազատ իշխանին հետ ու վրան պատերազմի խաւ-  
րեց իր Միհրան քեռորդին տասը հազար զօրքով,  
որուն բացարձակ իշխանութիւն տուած էր որ  
կրցած չարեքը հասցընէ Մուշեղայ։ բայց որովհե-  
տեւ Մուշեղ ծերացած էր ու չէր կրնար ինքը մի-  
նակ դէմ դնել Պարսից, քովը կանչեց իր Վահան  
անունով ազգականը որ շատ հնարագէտ ու ճար-  
տար մարդ ըլլալուն Գայլ Վահան կ'ըսուէր, և ա-  
զանց անոր որ աս պատերազմը ինքը վրան առնէ,  
և անոր խոստացաւ տալ իր ոմնեցած հարստու-  
թիւններն ու ստացուածքը։ Վահան սիրով յանձն  
առաւ, որովհետեւ քաջ և միանդամայն խորագէտ  
մարդ էր, և գրեթէ վատահ էր պատերազմին յա-  
ջողութեանը վրայ, մանաւանդ որ իբրև հաւատոյ  
պատերազմ՝ Աստուծոյ վրայ յոյսը դրած էր։  
Վահան որչափ որ աներկիւղ և վատահ էր յաղ-  
թութեան վրայ, այնչափ ալ ջանաց առանց ա-  
րիւնհեղութեան ու քիչ վաստվ գործողութիւնը

լինցընել. ան պատճառաւ սկսաւ հնարքներ գիւ-  
տեր մտածել որ թշնամին որոգայթի մէջ ձգելով  
ուզածը առաջ տանի. ուստի առաջ մարդ խաւրեց  
Միհրանայ՝ խոստանալով որ Մուշեղը կը մատնէ  
Պարսից՝ թէ որ իրեն տան Տարօնոյ երկիրն ու Մու-  
շեղայ ուրիշ հարստութիւնները. Միհրան մէկէն  
հաւանեցաւ, ու գարձաւ Մուշ քաղաքը եկաւ, որ  
արդէն Ճամբայ ելեր էր ուրիշ տեղ երթալու :  
Վահան բարեկամութիւն ձևացընելով Միհրանայ  
քովը գնաց ու համոզեց զինքը որ իրեն չորս հա-  
զար հոգւոյ չափ Պարսիկ զօրք տայ, որ երթայ  
Մուշեղը բռնէ : Վահան իր հետը առաւ ան չորս  
հազարը, խարճ գեղը եկաւ, հոն յիսուն հոգի  
միայն թուղուց, ու մէկալնոնք Օձ քաղաքը խաւ-  
րեց. վերջը ապսպրեց ան յիսուն հոգիին որ եթէ  
ինքը մարդ խաւրէ իրենց՝ իր անունովն ու նշանովը  
գործողութեան յաջողութեանը վրայ, երթան  
Միհրանին իմացընեն ու անկէ ուրիշ զօրք առնե-  
լով իրեն դան : Աս բանս յարմարցընելքն եաքը  
եկաւ Օձ քաղաքը մնացած զօրաց քով. անոնց  
ալ ապսպրեց որ զէնքերնին իրենց հագուստնե-  
րուն տակը պահեն, բարեկամական կերպով քա-  
ղաքը մտնեն, և երբոր ինքը նշան տայ՝ անխնայ  
ջարդեն քաղաքացիքը առանց մէկու մը ինայելու :  
Քիչ քիչ սկսաւ քաղաքը մտցընել զանոնք, ու  
ինչպէս որ առաջուց որոշած էր՝ բոլորն ալ բաժ-  
նեց ան տներուն մէջ, ուր զինեալ մարդիկ պա-  
հուրտածներս մտածը կը խղդէին. որով ամենքն  
ալ սպաննեց. վերջը մէկէն մարդ խաւրեց ան յի-  
սունին որ երթան ուրիշ երկու հազար հոգի ալ  
օդնական բերեն. ան միջոցին որ մէկալնոնք դացեր  
էին օդնութիւն կանչելու, քաղաքացւոց հագցը-  
նել տուաւ Պարսից զօրաց հագուստները, ու բո-  
լորն ալ քաղքին դրան դիմացը շարել տուաւ. եր-  
բոր ան երկու հազար Պարսիկները սկսան տես-

նուիլ, հրաման տուաւ դրան քովի Հայ զօրքերուն  
որ քաղաքը մտնեն փող զարնելով, իբր թէ քա-  
ղաքը առին. հասան քիչ ատենէն Պարսիկներն ալ  
և ուրախութեամբ քաղաքը մտան, բայց Հայերը  
զիրենք մէջ առնելով զամէնն ալ թրէ անցուցին:  
Վահան նոյնապէս ասոնց հագուստն ալ Հայոց հագ-  
ցուց, և ութը հարիւր կտրիճ հետը առած Մեղտի  
ըսուած կրծին քով գարանի դրաւ, իսկ ինքը ե-  
լաւ Միհրանայ քովը գնաց ու սկսաւ գանգտիլ ի-  
րեն տուած զօրքերուն վատութեանը վրայ. ան  
սպատճառաւ ուրիշ երկու հազար հոգի ալ ուզեց  
Միհրանէն, և ան Մեղտեայ կրծին քովերը բերե-  
լով գարանամուտները վրանին վազեցին ու զամէնն  
ալ թրէ անցուցին: Երբոր աս հնարքն ալ յաջո-  
ղեցաւ, մէկէն Վահան աւետաւոր խաւրեց Միհ-  
րանայ թէ ամէն բան յաջողեցաւ, Մուշեղ բըռ-  
նուած է ու քիչ ատենէն ինքն ալ ամէն բան կար-  
գի դրած կուգայ. պատգամաւորին համնելէն քիչ  
մը ետքը ինքն ալ եկաւ հասաւ, ու Միհրանը հի-  
ւանդ գտնելով մսիթարեց զինքը և ուրախացուց՝  
ըսելով թէ քիչ ատենէն Մուշեղը կապած դիմացդ  
կը տեմնես, ու ամէն տրտմութիւնդ կը փարատի.  
աս բաներս ըսելէն ետքը քովի մարդիկը ձամբեց,  
ու ինքը Միհրանին հետ առանձին մնաց. Երբոր  
իրարու հետ սիրով կը խօսէին՝ զարկաւ Վահան  
ձեռքի նիզակովը ու սպաննեց Միհրանը. Ետքը  
դոները գոցելով ելաւ ուրիշ սենեակ մը գնաց,  
ուր կանչել տուաւ Միհրանայ ատենադպիրն ու  
սուրհանդակը, և ստիպեց որ Միհրանայ կողմանէ  
շուտ մը թուղթ դրէ Վարշեր զօրավարին, որ իրեք  
հազար զօրք առած՝ իրեք օրէն իր քովը գայ. ու-  
զածը դրել տալէն ետքը երկուքն ալ խղդել տը-  
ւաւ. վերջը մնացած զօրաց մէջն ալ կրակ ձգելով  
բոլորն ալ այրեց, Երբոր անոնք ուտելով խմելով  
կ'ուրախանային: Այսչափ և այսպիսի հնարքնե-

բուն յաջողելէն ետքը, Կութ ըսուած լեռը գնաց  
բանակը հոն դրաւ, ու կ'սպասէր Վարշիրին դա-  
լուն . և որպէս զի զանոնիք ալ խաբէ՝ Միհրանայ  
վրանը կանգնել տուաւ ու վրանին դիմացը Հայ  
Խլսանները կայնեցուց Պարսից հագուստներով՝  
Երբոր եկաւ Վարշիր՝ Խլսանները իրմէ առաջներս  
մտան, անոնց ետևէն մտաւ Վարշիր ու բարեւ տը-  
ւաւ Վահանայ՝ կարծելով թէ Միհրանն է : Վա-  
հան բարկանալով մը ըսաւ Վարշիրին . « Որդիք  
անօրէնութեան, թերես մտքերնիդ դրած էլք Հայե-  
րը Պարսից աղանդը դարձընելու . անարժան էք  
կենդանութեան », աս ըսելով հրամայեց ծառա-  
ներուն որ Վարշիրը ծեծեն . Երբոր անիկայ սկսաւ  
աղանդել որ դէմ կենացը խնայէ, ըսաւ Վահան .  
Թէ որ ուզածս կատարէս՝ կը խնայեմ քեզի . ուս-  
տի մէկէն գրել տուաւ իր զօրապետին որ հազար  
հոգի Կութ լեռան ստորոտ խաւրէ, հազար հոգի  
ալ ուրիշ տեղ մը, մնացած հազար վեց հարիւրն ալ  
իրենց տեղը ձգէ, ու ինքը տասը հոգւով իրեն գայ:  
Թուզլթը գրել տալէն ետքը մէկէն սպաննել տը-  
ւաւ Վարշիրը . ու Երբոր մէկալ զօրապետն ալ ե-  
կաւ, զան ալ խղզել տուաւ . վերջը ասդիս անդին  
ցրուած զօրացը վրայ վազելով ամէնն ալ թրէ ան-  
ցուց, որով այնչափ բազմութենէն հազիւ քառա-  
սուն հոգիի չափ ազատեցան ու փախան Խոսրո-  
վու քով դացին, ու եղած կոտորածները պատ-  
մեցին :

Խոսրով շատ տրտմեցաւ ու բարկացաւ Վահա-  
նայ գէմ, առջինէն աւելի բազմաթիւ զօրք տուաւ  
Միհրանայ Վախտանիկ հօրեղբօրը ձեռքը ու Վա-  
հանայ վրայ խաւրեց . Վահան Վախտանիկայ դէմ  
վարպետութեան տեղը քաջութիւնն ու կենդանի  
հաւատքը զէնք ու օգնական առնելով իրէք չորս  
անգամ՝ սաստիկ ջարդ տուաւ Պարսից ու փառա-  
ւոր յաղթութիւններով իր զօրավարութիւնը պատ-

կեց : Վահան աս յաղթութիւններէս Ետքը արդէն  
ծերացած ըլլալով անընդհատ պատերազմներէ  
ալ տէարացած՝ մեռաւ, և իր հայրենասիրութեանն  
ու աստուածպաշտութեանը հետ անմուտանալի ը-  
րաւ նաև իր պատերազմական հնարագիտութիւ-  
նը, որուն մէջ թէ որ չափազանց երենայ խորա-  
գիտութիւնը, Պարսից անգթութեանը՝ և ան մի-  
ջոցին հայաստանի խեղճութեանը նայելով դիւ-  
րաւ կ'արդարանայ :

Իրեն քաջութեանը ժառանգորդ Եղաւ իր Ալմ-  
բատ հայրենասէր որդին որ միշտ յաղթող դրա-  
նուեցաւ անպարտելի ու զարմանալի քաջութեամբ  
և Պարսից չորս երեկի զօրավարները սպաննեց :  
Սմբատայ ալ յաջորդեց Վահան որդին որ իր նա-  
խորդներուն պէս քաջ, կտրիճ՝ ու սպատերազմող  
Եղաւ :

## ԳԼՈՒԽ ԺԷ .

Հագարացոց Հայաստանի տիրելին ինչուան  
Բագրատուննաց բագաւորութեան սկիզբը :

Երբոր Ա արագտիրոց մարզպանը հայաստանէն  
փախաւ, նախարարները միաբանած՝ Յունաց կայս-  
րէն ինդրեցին որ Դաւիթ Սահառունին իրենց կիւ-  
րապաղատ գնէ . բայց իրեք տարիէն վերջը նորին  
խոռվութիւն լինալով մէջերնին՝ Դաւիթ Սահա-  
ռունին հանեցին կիւրապաղատութենէն : Ան մի-  
ջոցներուն Պարսկաստան խոռվութիւն ըլլալով  
Հագարացիք զօրացան և Պարսկաստանի տիրեցին :  
Անկէց այլ և այլ խոռմբեր ու ասպատակներ հայ-  
աստանի վրայ վազեցին ու սկսան շատ ուեղ աւրել

աւրըշտըկել, ու շատ ջարդեր ըրին Հայաստանի  
մէջ (635) :

Վահան Կամսարական՝ Գայլ Վահանայ թոռը,  
տեսնալով ազգին թշուաւութիւնները ութը հա-  
զարի չափ զօրք ժողվեց, ու իր Տիրան եղբօրը և  
Սուշեղ զօրավարին ձեռքը տալով Հագարացւոց  
դէմ խաւրեց : Ասոնց հետ միացաւ Սահուռ Ան-  
ձեացին իրեն զօրքերովը . բայց պատերազմին ա-  
տենը Սահուռ թշնամեաց կողմը անցնելով սկսաւ  
իր ազգայիններուն դէմ պատերազմիլ, ասով թը շ-  
նամիները զօրացան ու բոլոր Հայերը ջարդեցին ի-  
րենց զօրավարներովը հանդերձ : Հայաստանի ներ-  
սերն ալ վազելով շատ մնասներ ըրին . Դուին քաղ-  
քին մէջ ալ տասուերկու հազար մարդ թրէ ան-  
ցընելէն վերջը երեսունըհինգ հազար հոգի ալ գե-  
րի տարին :

Հագարացւոց առջի յարձակմանըէն վերջը Յու-  
նաց կողմանէ կիւրապաղատ դրուեցաւ Վարազ-  
տիրոցը, որ տարիի մը չափ պաշտօնը ընելէն ետքը  
մեռաւ, ու տեղը անցաւ իր որդին Սմբատ : Ասոր  
կիւրապաղատութեան երկրորդ տարին Հագարա-  
ցեք նորէն անթիւ բազմութեամբ Հայաստանի վը-  
րայ եկան և շատ կոտորածներ ըրին : Կախարար-  
ները տեսնալով որ Հագարացւոց անթիւ բազմու-  
թեանը և անոնց գազանային անդթութեանը դէմ  
գնելը գրեթէ անկարելի է, աւելի օգտակար սե-  
պեցին խոնարհութեամբ յաղթել անոնց գազա-  
նութեանը քան թէ պատերազմով . ուստի իրա-  
րու հետ միաբանեցան . շատ ընծաներ տարին,  
հպատակութիւն խոստացան անոնց և հարկ տալ  
Յունաց հպատակելով :

Ասկէց դուռ բացուեցաւ որ երեկին Յոյները և  
երբեմն Հագարացեք Հայաստան արշաւելով սոս-  
կալի մնասներ հասուցին մեր խեղճ երկրին . վասն  
զի երբոր Յոյները կը լսէին թէ Հայերը Հագա-

բացւոց հսկատակեր են՝ զօրքով հայաստանի վրայ վազելով վոէմինդիր կ'ըլլային. նոյնապէս երբոր հագարացիք կ'իմանային թէ Յունաց հետ վերաբերութիւն մը ունեցեր ենք, ձեռքերնեն ու մըտքերնեն անցած չարեքը կ'ընէին հայոց : Աս բանս քառասուն տարիի չափ տևեց, ինչուան որ հագարացիք իրենց ազգէն ոստիկաններ սկսան խաւրել :

Ան քառասուն տարուան մէջ Սմբատին տեղը կիւրապաղատ դրուեցաւ համազասպ Մամիկոնեան, որ հինգ աարի կիւրապաղատութիւնը ըրաւ. տեղը անցաւ Գրիգոր, որ քսանը ըշորս տարի իշխելէն ետքը պատերազմի մէջ մեռաւ (682) :

Առջի հագարացի ոստիկանը եղաւ Աբդըլլա անունով մէկը, որ հայերը որսալու համար նախ սկսաւ քաղցրութեամբ վարուիլ հետերնին, ու վերջը գրեթէ բոլոր նախարարները և Սահակ կաթուղիկոսը բռնեց ու շղթայակապ Դամասկոս խաւրեց : Նախարարներուն մէջէն փախաւ Սմբատ Բիւրատեան Բագրատունին, և Յուստինիանոս կայսրէն օգնութիւն առնելով, ուրիշ մնացած նախարարներն ալ ժողվելով Աբդըլլային վրայ պատերազմի եղաւ, և անանկ սաստիկ ջարդ տուաւ որ հազիւ թէ Աբդըլլան միայն կրցաւ ազատիլ : Իսկ Սմբատ կիւրապաղատութեան պատիւ առնելով վեց տարիի չափ հանդարտութեամբ ազգը կառավարեց, ինչուան որ Մոհմատ անունով զօրավարը եկաւ ու սկսաւ նորէն ինամներ հասցընել հայաստանի . ան ատեն Սմբատայ հետ միացաւ Կերսէս կամարականնը, ու մէկտեղ յանկարծակի Մոհմատին վրայ վազելով փախուցին զինքը :

Մոհմատ յաղթուելուն վրայ սաստիկ բարկացած երբոր շատ զօրքով նորէն հայաստանի վրայ կուգար որ տակնուվարյ ընէ երկիրը, Սահակ կաթուղիկոս՝ որ Դամասկոս գերութեան մէջ էր ու միանդամայն Մոհմատին սիրելի բարեկամ, աս

բանս լսելուն պէս խնդրեց որ Մոհմատին հետ  
տեսնուի: Բայց ճամբան գալու ատենը մեռաւ, ու  
չկրցաւ հետը տեսնուիլ. թուղթ մը գրեց Մոհմա-  
տին. Մոհմատ երբոր իմացաւ Սահակայ մահը,  
հրամայեց որ չթաղեն զսուրբը ինչուան որ ինքը  
դայ տեսնէ: Երբոր Մոհմատ մեռելին խուցը մտաւ  
ու բարե տուաւ սուրբին, ան ալ բարեր առնելով  
երկնցուց ձեռքը ու թուղթը տուաւ Մոհմատին  
երբեւ թէ կենդանի ըլլար: Կարդաց Մոհմատ սըր-  
բոյն խնդիրը, ու ըստ, « Կատարուի խնդիրքդ  
ու այրդ Աստուծոյ »: Ան հրաշքէն շարժած՝ ամե-  
նակին միաս մը ըօրաւ հայոց, և ամիրապետին միջ-  
նորդութիւն ընելով ազատել տուաւ Դամասկոս  
եղած բոլոր հայոց գերիները:

Քիչ մը ատեն խաղաղութեամբ երթալին ետ-  
քը՝ հայաստանի ոստիկան խրկուեցաւ կաշմ, որ  
խաբէութեամբ բոլոր նախարարները Նախջուա-  
նայ եկեղեցւոյն մէջ ժողվելով այրել տուաւ:  
Կաշմէն ետքը անդգամութեան կողմանէ անուանի-  
եղաւ Եզիտ ոստիկանը, որ ծանր տուրքերով և աս-  
պատակութիւններով սաստիկ նեղեց հայերը: Եր-  
կու տարիէն ետ կանչուելով իրեն տեղը Պատրիկ  
անուանեց Սահակ Բագրատունի բարեպաշտ մար-  
դը, որ խաղաղութեամբ կառավարեց ազգը ինել  
մը ատեն: Սահակէն վերջը գրուած ոստիկաննե-  
րուն մէջ ամեննէն աւելի հայերը տանջողը եղաւ  
հասան ոստիկանը, որուն ատենը հայերը Մուշեղ  
Մամիկոնեանին առաջնորդութեամբը մէկ քանի  
կոտորածներ ըրին հագարացւոց աս պատճառաւ  
ոստիկան գրուեցաւ Եզիտ Բ. և ասիկայ զհայերը  
անանկ չարչարեց որ նմանը ամեննեին չեր եղած:

Կաշմէն ինչուան Եզիտ Բ. որ գրեթէ հարիւր  
տարուան միջոց է, ոստիկան գրուեցան ասոնք  
Վիլթ, տասը տարի. Մահմատ, հինգ. Աբգլա-  
զեզ, տասը. Մրուան, մէկ. Աշոտ Բագրատունի,

տասմնը հինգ՝ Եղիտ Ա. Երկու. Սահակ Բագրա-  
տունի Պատրիկ, վեց. Միւլէյման, իրեք. Պէքիր,  
ինը. Հասան, իրեք. Հայ Խշաններ, հինգ. Ե-  
զիտ Բ. տասուերկու (797):

Եզիտին տեղը ոստիկան դրուեցաւ Խուզիմայ  
անունով Հագարացին, որ հանգարա խաղաղասէր  
և լաւ մարդ ըլլալով.քսան տարի ոստիկանութիւն  
ըրաւ ու ազգը հանգչեցուց. Երբոր ինքը մեռաւ,  
տեղը անցաւ Հոլ անունով մէկը, որ նոյնպէս խա-  
ղաղասէր ըլլալով խաղաղութեամբ կառավարեց  
ազգը տամնը եօթը տարի : Երբոր Հոլ ետ կանչուե-  
ցաւ՝ նախարարներուն ազաշնիքով Պատրիկ դը-  
րուեցաւ Բագարատ Բագրատունին, որ տասմնը-  
չորս տարի Խշելէն վերջը յանցաւոր գտնուելով  
տէրութեան բաներուն մէջ՝ երեսէ ընկաւ, ու տե-  
ղը խաւրուեցաւ Ապուսէթ ոստիկանը, որուն ա-  
պըսպէր էր ամիրապեար որ վարպետութեամբ  
բոնէ Բագարատը ու իրեն խաւրէ . ան ալ խար-  
դախութեամբ բանեց զինքն ու ամիրապետին խաւ-  
րեց, ուր Բագարատ մահուընէ ազատելու հա-  
մար՝ առ երեսս հաւատքը ուրացաւ : Երբոր Սա-  
սունցիք իմացան Բագարատայ բոնուիլը, սաստիկ  
կատած Ապուսէթին վրայ վագեցին, զինքը սպան-  
նեցին և բոլոր զօրքը ցրուեցին : Ամիրապետը իմա-  
նալով եղած գործողութիւնները՝ անհամար զօր-  
քով խաւրեց Բուզա ոստիկանը, որ բոլոր նախա-  
րարները բոնելով իրեն խաւրէ . խկ հասարակ  
մարդկանց մէջէն տեսքով, քաջ ու բանի եկող  
մարդիկները տաճկըցընէ ու իր քովը պահէ, մէ-  
կալնոնք առանց ինսայելու սպաննէ :

Բուզա ամէն չարիք ընելով բոլոր Հայաստանը  
արիւնլուայ ըրաւ, ոչ ազաշնաց, ոչ խեղճու-  
թեան և ոչ ընծայից կը նայէր . այլ ամէնիքը ան-  
խտիր կը մեռցընէր : Աս բաներս տեմնալով Սմբատ  
Բագրատունին ուզեց որ ուրիշներուն մխասովը


ինքը աս թշուառութիւններէն ազատի, ուստի շատ  
ընծաններով բուղային գնաց, ու ամէն բանի մէջ  
անոր չարութեանցը խորհրդակից կ'ըլլար և ա-  
ռաջնորդ Հայաստան մանալու: Բայց ինչպէս որ  
սովորաբար կ'ըլլայ մատնիչներու, ինքն ալ վախ-  
ճանին չհասաւ. վասն զի բուղան Հայաստանէն  
երթալու ատեն ուրիշ կալանաւորաց հետ մէկաեղ  
զինքն ալ Պաղտատ տարաւ, ու իր տեղը ոստիկան  
դրաւ Շեխի անունով Պարսիկ մը:

Ամիրապետը բոլոր նախարարները բանտ գնել  
տուաւ, Սմբատն ալ հետերնին, ու սկսաւ ստի-  
պել որ հաւատքնին ուրանան: Ոմանիք հաւատք-  
նին ուրացան, և ոմանիք նահատակեցան. Սմբատ  
ալ զղջալով ըրած չարութեանցը վրայ, հաւատ-  
քին վրայ հաստատուն կենալով բանտին մէջ մե-  
ռաւ, ու անով Խոստովանով ըսուեցաւ: Աս թը-  
շուառութիւններէս չորս հինգ տարի վերջը սկսաւ  
Բագրատուննեաց թագաւորութիւնը:



# ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

## Բ. Գ. Ր. Ա. Տ. Ո. Ւ. Ե. Ա. Ց



### ԳԼՈՒԽ Ա.

Բագրատուննեաց բագրատորոշեան սկիզբ:

Երբոր մեր ազգին դառն գերութեան 431 տարին լմբնցաւ, ուղելով Աստուած իր ողորմութեամբ ըը մխիթարել ազգը և առջի փառքը կերպով մը նորոգել, Աշոտ անունով Բագրատունի նախարարը հանեց, որ իրեն ազգասէր, ազնիւ և իմաստուն բնութեամբը ամենուն սիրելի ըլլալով կանգնեց թագաւորութիւնը և ազգը գերութենէ ազատեց:

Աս Աշոտը Սմբատ Խոստովանովին որդին էր. Երբոր Շեխին Հայաստանի վրայ ոստիկան գրուած էր՝ Աշոտ շատ արդիւնք ցըցուց անոր առջեր՝ իր ազգակիցներուն վրայ գութ ունենալով, Հայաստանի աւերակ դարձած տեղերը նորոգելով և տէրութեան ամէն բաներու մէջ հաւատարիմ գըտնուելով զամէնքը կը յորդորէր որ իրեն պէս հաւատարիմ ըլլան և խոտվութիւն չհանեն:

Երբոր Շեխին ետ կանչուեցաւ, ամիրապետը շատերէն լած ըլլալով Աշոտին հաւատարմութեան ու լաւութեան անունը՝ ուղեց փոխարէն մը

ընել Աշոտին. ուստի շատ ընծաներով և թագաւորավայել զգեսաներով Ալի էրմէնի անունով ուրացեալ Հայ նախարարը խաւրեց որ գայ Աշոտը բոլը Հայաստանի վերակացու դնէ, և աս եղաւ 859ին: Աշոտ երբոր առաւ աս իշխանութիւնս, հաւատարմութիւնը աւելցրնելով՝ զօրքերը շատցուց, սկսաւ բարեկարգութիւններ ընել ամէն բանի մէջ, իր Աբաս քաջ եղբայրը սպարապետ դըրաւ, և անոր հետ մէկտեղ Հայաստանի թշնամիները վարնատեց, և անոնց յազմութեան ձայնը բոլը շրջակայ տեղերը տարածուելով ամենուն սիրալը վախ ձգեց ու ալ անկէց ետքը դադրեցան Հայաստան արշաւելէն:

Ան միջոցին որ Աշոտ Հայաստանը բարեկարգելու հետ էր՝ Պաղտատի մէջ նոր ամիրապետ նստելով, Բուղային ատենը գերի գնացած նախարարները խնդրեցին նոր ամիրապետէն որ գերութենէ ազատին. ու երբոր կատարուեցաւ խնդիրքնին՝ մէծ ուրախութեամբ Հայաստան եկան, և իրենց ուրացութեանը վրայ զղջալով՝ Աշոտին հետ միաբան սկսան կարգի դնել Հայաստանը: «Սախարարները ամէն կերպով իմանալով Աշոտոյ կատարելութիւնները, խնդրեցին ամիրապետէն որ թագաւորեցընէ վրանին Աշոտը՝ խոստանալով որ հաւատարիմ կը կենան իրենց հպատակութեանը մէջ: Ամիրապետը հաւանեցաւ նախարարներուն աղաչանացը, ու թագ և թագաւորական ծիրանի խաւրեց Աշոտին: Աշոտին փառաւորուիլը լսելով Յունաց Վասիլ կայսրը որ ազգաւ Հայ ու Արշակունեաց ցեղէն էր, թագ մ' ալ ինքը խաւրեց (885):

Աշոտ թագաւորելէն վերջը առջի թագաւորական կարգերը նորոգեց, աւրուած տեղերը նորէն շնեց, երկրագործութիւնը սկսաւ ծաղկեցընել, թագաւորանիստ քաղաքն ալ բագարանը ըրաւ: Կամաց կամաց սկսաւ նուաճել Հիւսիսային աղ-

գերը , որոնք ատենով հայոց ձեռքին տակն էին ,  
նոյնպէս նաև Գուգարացիններն և Ուտէացինները ,  
որոնց կարգ կանոն դնելով խոհեմ առաջնորդներ  
ու իշխաններ դրաւ անոնց վրայ : Աս գործողու-  
թիւններէս վերջը Աշոտ Պօլիս Լևոն կայսեր տե-  
սութեան գացած ըլլալով , պատուով ետ գառնա-  
լու ատենը երբոր Ծիրակ հասաւ , ծանր հիւան-  
գացաւ , ու տեսնալով որ մեռնելու մօտ է կանչեց  
կաթուղիկոսը , և բոլոր հոգևոր պատրաստութիւն-  
ները ընելէն վերջը Եօթանասունըմէկ տարեկան  
մեռաւ քսանըվեց տարի իշխանութիւն ընելէն և  
հինգ տարի թագաւորելէն վերջը : Աշոտ խելքով  
ու խոհեմութեամբ առաւ թագաւորութիւնը , քա-  
ջութեամբ պահեց , բարեպաշտութեամբ անցուց  
կեանքը և ամենուն իրաւոցնէ փրկիչ և միրելի  
հայր հասարակաց եղաւ :

## ԳԼՈՒԽ Բ .

Սմբատ Ա . իրեն առևնի խոռվորիւններն  
ու մահը :

Սմբատ Աշոտոյ որդին և յաջորդը Գուգարաց  
աշխարհքն էր երբոր լսեց իր հօրը մահը , ուստի  
շուտ մը եկաւ որ թագաւորութիւնը առնէ , և բո-  
լոր ազգին հաւանութեամբը թագաւոր եղաւ : Աս  
բանս լսելով Աշոտին Աբաս Եղբայրը , ուզեց որ  
ինքը թագաւորէ , և պատերազմը բացաւ Սմբատին  
հետ . բայց Գէորգ կաթուղիկոս արգիլեց զինքը՝  
երդում առնելով Աբասէն որ նորէն չապստամ-  
բի . թէպէտ անիկայ երդմանը վրայ հաստատուն  
չկենալով նորէն ապստամբեցաւ ու յաղթուեցաւ  
Սմբատէն :

Սմբատ Արքասին յաղթելէն վերջը եղած գործողութիւնները և ան ատենի հանդարտութիւնը իմացընելով ամիրապետին, արքայական թագը ընդունեցաւ անկեց, նոյնպէս նաև Աւոն կայսրէն շատ պատիւներ առաւ։ Սմբատայ աս փառաւորութեանցը նախանձելով Ափշին Պարսից ոստիկանը՝ վրան պատերազմի ելաւ։ Սմբատ ալ երեսուն հազար զօրքով անոր գէմ պատերազմի ելաւ, բայց առանց արիւնչեղութեան քաղցրութեամբ սիրտը առաւ ու իր տեղը դարձուց։ Երկու տարիէն վերջը Ափշին զզջալով ըրած հաշտութեանը վրայ, ուզեց Հայաստանը նուածել։ ուստի շատ զօրքով եկաւ սուտ ձայն մը հանելով թէ Հայաստանէն պիտի անցնի երթայ։ բայց երբոր իմացուցաւ խարդախութիւնը, մէկէն Սմբատ հրաման խաւրեց նախարարներուն որ իրենց զօրքերով գան ժողվուին։ և անոնց հետ միաբան վազեց Ափշինին վրայ, չարաչար յաղթեց անոր, և փախուց զինքը։ Ան միջոցին Ահմատ Միջագետաց ոստիկանը ապստամբելով ամիրապետէն Հայաստանի վրայ վազեց։ քանի մը աիրասէր նախարարներ թագաւորին հետ միաբանելով վաթսուն հազար զօրքով Ահմատին գէմ պատերազմի պատրաստուեցան։ Բայց ինչպէս շատ անգամ կը հանդիպի որ նաև քաջերուն բազմութեանը մէջ վատեր գանուին, ասանկ ալ աս դիպուածիս մէջ Գագիկ Սմբատայ աները փառասիրութեամբ ուզելով թագաւորութիւնը ինքը առնել ծածուկ Ահմատին հետ միաբանեցաւ, ու Սմբատայ չար խորհուրդներ տալով և գէշ Ճամբաներէ առաջնորդելով անոր զօրացը կ'ուզեր որ յաղթուի, բայց Հայերը քաջութեամբ պատերազմեցան յաղթեցին Ահմատին ու Գագիկայ անիսէլք յոյսն ալ պարապը հանեցին։ Գագիկ իրէն արժանաւոր պատիժը գտնալով Սմբատին քեռորդիէն սպաննուեցաւ։

Ավշին երբոր լսեց թէ նախարարները պատերազմին լիննալուն պատճառաւ ցրուեր են՝ նորէն վազեց Հայաստանի վրայ. բայց աս անգամ նախարարները թագաւորին հրամանին չհնազանդելով օգնութեան չեկան. ասով հարկադրուեցաւ Սմբատ հաշտութիւն խօսելու՝ պատանդ տալով իր որդին և մէկ եղբօրորդին. Ավշին երբոր աս բաներով գոհ ըըլլալով կ'ուզէր ուրիշ չարիքներ ալ հասցընել, ինքը չարաչար սատկեցաւ, պատանդներն ալ ազատեցան: Տեղը անցաւ իր եղբայրը Յուսուփի. երբոր աս բանս լսեց Սմբատ գիտնալով Յուսուփին խարդախ և անգութ բնաւորութիւնը աղածեց ամիրապետին որ ասկէց վեր. ջը Հայաստանին հարկը ուղղակի թագաւորը խաւրէ ամիրապետին ու ոստիկանները ամեննեին չխառնուին, որովհետեւ սաստիկ կը նեղէին զհայերը: Ամիրապետը կատարեց Սմբատայ խնդիրքը, և թագաւորական թագ և ուրիշ շատ ընծաներ ալ խաւրեց Սմբատայ: Աս բանիս Յուսուփ սաստիկ նեղանալով մէկէն զօրք ժողվեց ու սկսաւ Հայաստանի վրայ վազել. Սմբատ ալ իր զօրքերովը գիմացը ելաւ. բայց դեռ պատերազմ չըրած՝ երկու կողմէն ալ ուզեցին հաշտութիւն ընել և բարեկամութեան նշան՝ Յուսուփ ոսկիկ թագ խաւրեց Սմբատայ.

Հազիւ թէ քիչ մը հանգստութիւն գտաւ Սըմբատ թշնամեաց ձեռքէն, Եգերացւոց կոստանդին թագաւորը առանց պատճառի պատերազմ բացաւ Սմբատայ հետ. անոր դէմ գնաց Սմբատ Վըրաց Ատրներսէհ թագաւորին հետ. ասոնք յաղթեցին կոստանդինին, և Ատրներսէհ կոստանդինին հետ հաշտութիւն խօսելու ատենը՝ խարէութեամբ բռնեց զինքը ու թագաւորին բերաւ: Սըմբատ չորս ամիս Անիի բերգին մէջ պատուով պահէն ետքը գթացաւ կոստանդինի վրայ ու ազա-

տեց զինքը . աս բանս Աստրներսէ՛հ իրեն անարդանիք սեպելով՝ ուրիշ քանի մը նախարարաց հետ խօսք դրաւ որ Սմբատը սպաննէ : Եւ որովհետև նոյն միջոցին թագաւորը Տաշքաց գաւառն էր , ապլատամբ նախարարները մէջերնէն մէկը որոշեցին որ երթայ թագաւորին հետ բարեկամութիւն ձևացնելով զինքը սպաննէ : Աս բանիս վրայ ապահով նալով իրենիք վաղեցին Անին առին , վերջը Երազդաւորս գացին , ու թագաւորին պալատը մտնելով ժամէ՛ի ժամ՝ կ'սպասէին որ Սմբատին սպաննուիլը լսեն . բայց բարեբաղդութեամբ իմացաւ թագաւորը անոնց գաւը , ու մէկէն իր զօրքերը ժողվեց որ ապստամբները նուաճէ : Պատերազմի ատեն թագաւորին զօրքերը իրենց տիրոջը սիրովը վառուած , այնպիսի սաստիկ ջարդ կուտային ապլատամբներուն , որ Սմբատայ սիրտը չդիմանալով կ'աղաջէր որ խնայեն ապստամբներուն : Աս աըրներսէ՛հ տեսնելով եղած ջարդը , եկաւ թագաւորին ոտքը ընկաւ ու թողովլթիւն խնդրեց իր ապերախտութեանը . Սմբատ ներեց անոր յանցանցը , և մէկալ նախարարներուն աչքերը փորել տուաւ : Բայց անանկով ալ խաղաղութիւն չդուաւ . վասն զի իր քեռորդին Գագիկ Արծրունի թեթև պատճառի մը համար աւրուեցաւ թագաւորին հետ , գնաց Յուսուփին հետ միաբանեցաւ ու Սմբատայ վրայ մեծամեծ ամբաստանութիւններ ըրաւ անոր . Յուսուփի ալ Հայոց մէջը երկալառակութիւն ձգելու մողովլ Գագիկայ թագ դրաւու իր Վասսպուրական աշխարհքը խաւրեց . անիկայ ալ շատ նախարարներ իր կողմը որսալով յայտնի սկսաւ թագաւորել (908) :

Երբոր լսեց Սմբատ Գագիկայ թագաւորելը մէկէն Յովհաննէս կաթուղիկոսը շատ ընծաներով Յուսուփին խաւրեց որ երթայ Յուսուփին սիրտը իջեցընէ ու խաղաղութիւն ընել տայ . բայց ոստի-

կանոլ փոխանակ զիջանելու կաթուլիկոսին աղա-  
յանացը՝ բանտ դրաւ զինքը, ու սկսաւ պատերազ-  
մի պատրաստութիւն տեսնել: Գարնան սկիզբնե-  
րը Գագկայ առաջնորդութեամբ սկսաւ Հայաս-  
տանի ներսերը վազել ու մեծամեծ կոտորածներ  
ըրաւ, որով նախարարներէն ոմանիք յուսահատե-  
լով գնացին անձնատուր եղան Յուսուփին: Սըմ-  
բատ իր ունեցած քիչ զօրքով որչափ որ կրնար  
դէմ կը գնէր, բայց Ճարը հատնելով Գուգարա-  
ցոց երկիրը փախաւ. աս բանս որ խմացաւ Յու-  
սուփի աւելի ազատութեամբ սկսաւ Հայաստանը  
քանդել ապականել, ինչուան Սմբատ տեսնելով  
եղած չարիքները՝ ելաւ Գուգարացոց աշխարհ-  
քէն ու սկսաւ ինքն ալ պատերազմի պատրաս-  
տուիլ Յուսուփը վարնտելու համար. բոլոր ունե-  
ցած զօրքերը ժողվելով իր երկու որդւոցը տը-  
ւաւ. անոնիք մեծամեծ քաջութիւններ ընելով եր-  
բոր թշնամեաց սիտի յաղթէին՝ Սևորդիները թըշ-  
նամեաց կողմը անցան. անով Սմբատայ զօրքերը  
հարկադրուեցան փախչելու, և բոլորովին յաղ-  
թուեցան: Աս բանս երբոր տեսան ուրիշ շատնա-  
խարարներ, փոխանակ իրենց թագաւորին օգնե-  
լու՝ գնացին Յուսուփին անձնատուր եղան, որ-  
պէս զի բաներնին ապահովցընեն. բայց Յուսուփ  
տեսնալով նախարարներուն բազմանալը վախցաւ,  
ու սուտումուտ պատճառներով շատը յայտնի ըս-  
տաննեց, շատը ծածուկ խղզեց, ոմանց ալ թոյն  
տուաւ, որով քովը քանի մը մեծ նախարարներ  
միայն մնացին:

Տեսաւ Սմբատ որ բոլոր նախարարները քովէն  
հեռացեր են, ու ինքը չկրնար դէմ գնել Յուսուփ-  
ին, ուստի իր մարդիկներովը քաշուեցաւ կա-  
պոյտ բերդը, որ անառիկ էր: Յուսուփ եկաւ պա-  
շարեց բերդը ու Հայոց զօրքերը դրաւ որ բերդա-  
պաններուն հետ պատերազմին: Սմբատայ սիրով

չդիմացաւ երկու կողմէն եղած ջարդերուն որ իրեն  
համար էին, և վեհանձնութեամբ յանձն տաւաւ  
աւելի իր թշուառութիւնը քանի թէ տեսնել իր  
ազգակիցներուն մահը, ու ինք զինքը Յուսուփին  
ձեռքը տուաւ, երգմունք առնելով անկէ որ իրեն  
անձին վնաս մը չընէ: Յուսուփի առջի բերանը պա-  
տուալ պահեց զինքն ու ետքը թողուց որ Շիրակ  
երթայ, բայց երբոր Գագիկը քովլէն փախաւ, Յու-  
սուփի բարկանալով խարէութեամբ կանչեց Սմբա-  
տը ու շղթայի զարկած Դուին տարաւ. հոն տարի  
մը մութ բանտի մէջ պահեց հովի վրայ պառկեցը-  
նելով ու միայն հաց և ջուր տալով. վերջը երբոր  
լսեց որ Երնջակ բերդին մէջ շատ մը նախարար-  
ներ ապաստաներ են՝ դնաց ան բերդը առնելու,  
ու երբոր պատերազմով չկրցաւ յաղթել, հրաման  
տուաւ որ Սմբատը բերդին դիմացը տանին ծեծեն  
ու նախատեն: Դահիճները սկսան տանջանքը ա-  
ռեցընել որ հաւատքը ուրանայ, նախ թաշկինա-  
կով բերանը գոցեցին որ շունչ չկարենայ առնել.  
վերջը գելարանով վեզը ճմեցին, ու գլխուն վրայ  
ծանը բենաներ դնելով տասը հոգի վրան կ'իյնային  
որ նեղութիւնը սաստկացընեն: Աս ամէն անդժու-  
թիւններս ընելէն վերջը, քանի որ գեռ ողջ էր  
մորթը հանեցին ու Դուին տանելով խաչեցին ե-  
րանելի թագաւորը, որուն վրայ լոյս ծագեց և շատ  
հրաշքներ ալ եղան: Աս բանիս մէջ մէր նախա-  
րարաց ըրածը այնպիսի գործողութիւն մըն է որ  
մէջը յայտնի կը աւսնուի նախանձու և ատելու-  
թեան կիրք, քաղաքականութեան պակսութիւն,  
անձնասիրութիւն, տիրատեգութիւն, և գահա-  
վէժ խորհուրդ, որ ասոնք ամէնն ալ մեծամեծ ու  
անսպառ աղքիւրներ են անմիաբանութեան, աղ-  
գատեցութեան և կրօնից ու մարդկութեան պակ-  
սելուն, որով գաղանային բնութիւն մը անոնց տե-  
ղը կը տիրէ, ինչպէս որ տեսանք աս բանիս մէջ ու

սլիտի աեսնենք բոլոր Բագրատունեաց և Ռուբինեանց պատմութեան մէջ շատ տեղ: Թէ որ թագաւորը գէշ ըլլար (ինչպէս էր Արտաշեր Արշակունեաց վերջի թագաւորը), ան ատեն քիչ մը իրաւունք կրնային ունենալ նախարարները: բայց ովլչտեաներ Սմբատայ պքանչելի առաքինութիւնները, այսինքն հայրենասիրութիւնները, խաղաղասիրութիւններ, ներոզամտութիւնները, հայրագութ խընամքը, արդարութիւններ և իրեն ուրիշ ատ կատարելութիւնները: որով մէկէն յայտնը կ'ըլլայնաեւ իր թշնամեաց ըրածին վերջի աստիճանի չարութիւնները (914):

### ԳԼՈՒԽ Գ.

Աշոտ Բ. Երկար, ու իր քաջորդիւնները:

Աշոտ Բ. Երեոր լսեց հօրը մահը, իր ունեցած քիչ մը զօրքը կարգի դրաւ ու անոնց հետ մէկտեղ վաղեց Հայաստանի ան քաղաքներուն վրայ՝ որոնց մէջ բոնացեր էին Յուսուփին զօրքերը: մէծ յաջողութեամբ ու քաջութեամբ թշնամիները վանեց, այլ և այլ տեղեր սասատիկ ջարդ տալով թշնամեաց սիրութ վախ ձգեց ու առ իրեն քաջութիւններուն համար Երկաթ ըսուեցաւ: Նախարարներն ալ սիրտ առին, եկան միացան հետը ու զինքը թագաւոր օծեցին: բայց հաղիւ թէ խաղաղութեան ձայնը սկսաւ տարածուիլ Հայաստանի մէջ, նորէն խոռվութեան ձայնները հալածեցին խաղաղութիւնները: Վասն զի նախարարներէն ոմանք նորէն սկսան մէջերնին կուիւ ընել փառասիրութեամբ և ատելութեամբ: ոմանք ալ թագաւորին դէմ ելլալով սկսան պատերազմիլ, ու ցաւալի

Հայաստանը տակն ու վրայ ըրին։ Յուսուփի ալ ա-  
ռիթ գոնալով վազեց Հայաստանի վրայ ու ինքն  
ալ սկսաւ քանդել ասպականել առջինէն աւելի։  
Ամբողջ գեղեր քաղաքներ անտապատ դարձուց։  
Բնակիչները ջարդել կուտար, մանաւանդ ծերերն  
ու տկարները, մանր տղաք ու անկարող մարդի-  
կը, մնացածները կամ կը տաճկըցընէր և կամ կը  
նահատակէր։ Կոյն բաները սկսան ընել նաև ու-  
րիշ բարբարոս ազգերն։

Կոստանդին Պերփեւուժէն կայսրը ուզեց օգ-  
նել Հայոց, և թղթով խմացուց իր կամքը Յովհան-  
նէս կաթուղիկոսին։ աս բանիս վրայ մեծապէս ու-  
րախանալով ազգասէր կաթուղիկոսը, շատ ետևէ  
եղաւ որ նախարարները միաբանէ, որպէս զի հա-  
ւանութեամբ թուղթ գրեն կայսեր օգնութիւն-  
ինդրելու համար՝ բայց անօգուտ։ աս պատճա-  
ռաւ խեղձին ճարը հատնելով ինքը առանձին պա-  
տասխան մը գրեց կայսեր, Հայոց խեղձութիւն-  
ներն ու թշուառութիւնները պատմեց, ու միան-  
գամայն օգնութիւն խնդրեց։ ան թղթէն այնպէս  
շարժեցաւ կայսեր գութը Հայոց վրայ որ մէկէն  
թէոդորոս անունով իշխան մը խաւրեց Հայա-  
տան որ գայ թագաւորը ու կաթուղիկոսը կոս-  
տանդնուազօլիս տանի։ Գնաց Աշոտ, ու շատ մեծ  
պատիւ և ընդունելութիւն գտաւ կայսերէն, նո-  
րէն թագաւոր պսակուեցաւ, ու մեծամեծ պար-  
գևներով ու շատ զօրքով Հայաստան դարձաւ։  
Յուսուփի վախնալով որ Աշոտ Յունաց օգնու-  
թեամբը կրնայ իրեն վնասել բարեկամութիւն  
ձեացուց։ բայց ուզելով Հայոց մէջ երկպառա-  
կութիւն ձգել որ զիրենք տկարացընէ առջինին  
պէս, Աշոտ Երկաթին հօր եղբօր որդին Աշոտը  
թագաւոր գրաւ՝ որ Աշոտ բոնաւոր ըստեցաւ։  
Աս Աշոտ բոնաւորը մէկէն սկսաւ Աշոտ Երկա-  
թին հետ պատերազմ ընել որ թագաւորութիւնը

առնե՛ . նախարարներէն ոմանկք թագաւորին կողմն էին , ոմանկք ալ բռնաւորին . աս պատճառաւ շատ անդամ մէջերնին սաստիկ պատերազմներ եղան , ու ամէն անդամ Յովհաննէս կաթուղիկոս մէջ մանալով կը խաղաղցրնէր :

Թագաւորին եղբայրը Աբաս՝ տեսնալով Աշոտոյ առաջ երթալը նախանձեցաւ , ուստի Ափիսազաց Գուրգէնի իշխանին հետ միանալով պատամբեցաւ Աշոտէն ու ետեւ էր Աշոտը մեռցընելու . բայց Աշոտ առաջուց իմանալով եղբօրը դաւաճանութիւնը , իր ընտանիքովը ծածուկ Ուտի աշխարհքը փախաւ , հոն զօրք ժողվեց , եղբօրը դէմ պատերազմի ելու ու միշտ յաղթող գտնուեցաւ . բայց Վերջէն ուրիշները մէջ մտան ու դրսուանց հաշտեցուցին զիրենք :

Անդամ մը երբոր Աշոտ առանց գիտնալու Ուտեացւոց աշխարհքը կ'երթար քանի մը հոգւով զուարձութեան համար , մէյմ' ալ լուր առաւ որ Ցլիկ Ամրամ Ուտէացւոց իշխանը առատամբէր է իրմէ ու շատ զօրքով պատերազմի կը պատրաստուի : Աշոտ մէկէն Եգերացւոց թագաւորին քովը գնաց , ու անկէ օգնութիւն խնդրեց՝ գիտնալով անոր Ճշմարիտ սէրն ու բարեկամութիւնը . և ինչ պէս որ կը յուսար իր կարծածէն աւելի օգնութիւն գտաւ անկէ , ու սկսաւ Ուտէացւոց աշխարհքը վաղել : Ամրամ իր զօրքերը անտառին մէջը դարան դրաւ՝ որպէս զի յանկարծակի վաղէ Աշոտին վրայ . բայց Աշոտ ծածուկ Ճամբաներէ անցնելով գնաց ամուր բերդ մը քաշուեցաւ իրեններով . Ցլիկ Ամրամ ալ եկաւ պաշարեց բերդը : Աշոտին զօրքերը յուսահատեցան և խօսք դրին թշնամիներուն հետ որ Աշոտը բռնեն կապեն ու իրենց ձեռքը մատնեն : Աշոտ իմանալով անոնց միտքը՝ նոյն գիշեր որ առաւօտը զինքը պիտի մատնէին՝ առանց ուրիշի բան մը ըսելու հեծաւ իրեն

աշխոյժ ձիուն վրայ ու թշնամեաց մէջէն անցնելով  
փախաւ գնաց, ու հարիւր հոգի հետը առած՝ Սևան  
կղզին առանձնացաւ :

Ան միջոցին Յուսուփի նորէն ընդհանուր ոստի-  
կան դրուելով ամիրապետէն, Հայաստանի վրայ  
առանձին ոստիկան դրաւ Նըսր անունով մէկը, որ  
անտէր գտնալով Հայաստանը՝ շատ չարիք հասուց  
Հայոց բայց քանի որ աւելի մեծ չարութեան մը  
ձեռք չէր զարկած՝ ետ կանչուեցաւ Յուսուփիէն,  
ու իր աեղը եկաւ Բըշը ոստիկանը: Ասիկայ լսե-  
լով որ Աշոտ Սևան կղզին է քաշուեր՝ Գեղամայ  
ծովուն քովը իր անթիւ զօրքերը շարեց: Աշոտ իր  
մարդիկներէն եօթանասուն հոգի ընտրեց ու տա-  
սը նաւով սկսաւ ցամաքիններուն հետ պատերազ-  
միլ այնչափ որ թշնամիները բանակնին թողու-  
ցած փախան: Բըշը հոնկէց փախչելու ատեն գը-  
նաց ուրիշ բերդի մը վրայ, ուր աւելի մեծ ջարդ  
կերաւ Գէորգ Մարզպետունիէն, որ թէպէտ և  
քիչ բայց անպարտելի զօրքովը մեծամեծ միաս-  
ներ հասուցեր էր թշնամեաց ուրիշ անգամներ ալ:

Բըշին Խեղը նորէն եկաւ Նըսր, բայց սկսաւ  
քաղցրութեամբ նայիլ Հայոց վրայ ու գութ ցու-  
ցընել: Աշոտ ալ սիրտ առնելով եկաւ իր թագա-  
ւորութիւնը առաւ ու սկսաւ բարեկարգել: Իր Ա-  
բաս եղբօրը հետ ալ հաշտուեցաւ. բայց ափսո՞ս որ  
թագաւորութեան խաղաղիլը չկրցաւ վայելել, ու  
հիւանդանալով մեռաւ քսանիըորս տարի նեղու-  
թեամբ թագաւորելէն վերջը: Քաջ էր և միան-  
գամայն խոհեմ, խաղաղասէր, ու ներողամիտ.  
բայց ժամանակը և նախարարաց անկարգութիւնները ու  
գրեթէ անպատճել ըրին իր առաքինութիւնները ու  
ըմողուցին որ թէ ինքը ու թէ Հայաստան վայե-  
լէին անոնց արդիւնքը:

Աբաս Աշոտոյ եղբայրը նախարարներուն հա-  
ւանութեամբ թագաւոր ընտրուեցաւ ու աթոռ

Կարս քաղաքը դրաւ . շատ շինութիւններ ըրաւ ,  
ու այլ և այլ պատերազմներով հայաստանը խա-  
ղաղուց : Մերձակայ ազգերը լսելով Աբասայ  
փառաւորութիւն ու ըրած բարեկարգութիւններ՝  
սկսան վրան նախանձիլ մասնաւորապէս Ափիսազ-  
ներուն Բէր թագաւորը , որ նաև շատ զօրքով վրան  
պատերազմի ելաւ , ու յոխորտանօք պատգամ՝  
խաւրեց թէ եկեր եմ կարսի նոր շինաց մայր ե-  
կեղեցին Վրաց ծիսով օծելու : Աբաս զօրքերը  
ժողվեց ու պատերազմի պատրաստուեցաւ . յաղ-  
թեց Բերայ , բոնեց զինքը տարաւ մայր եկեղեցին  
ու ըստաւ . « Ահա աս է ան եկեղեցին որ կ'ուզէիր  
օրհնել Վրաց ծիսով . լաւ նայէ . որովհետեւ ալ  
պիտի չտեսնես » . աս ըսելով աչքերը փորել տր-  
ւաւ . Ափիսազները շատ ընծաներով ու աղաջան-  
քով ազատեցին Բէրը գերութենէ : Աբաս քանիը  
չորս տարի թագաւորելէն ետքը խաղաղութեամբ  
մեռաւ . և ըրած շինութիւններն ու բարեկարգու-  
թիւնները իբրև մէյմէկ արձան իր անուանը յիշա-  
տակ կանգնեց հայաստանի ամէն կողմերը (931) :

Իրմէ շատ աւելի լաւ , առաքինի ու աղգասէր ե-  
ղաւ իր յաջորդը որով ազգը երջանկացուց . ասի-  
կայ էր Աշոտ իր որդին , որ իր բարեգործու-  
թիւններուն համար Աշոտ Ողորմած ըսուեցաւ :  
Ասիկայ հօրը մեռնելէն ետքը ութսուն հազարի  
չափ զօրք ժողվեց , Գէորգ Մարզպետունիին Գոռ  
որդւոյն հետ միացաւ ու Թշնամիները վորնտեց  
հայաստանէն մեծամեծ քաջութիւններ ընելով . ինը  
տարի աս կերպով հայաստանը խաղաղ պահեց ,  
ինչուան որ նախարարները տեսնելով իրեն քա-  
ջութիւնները , աղգասիրութիւնը ու բարեպաշ-  
տութեան հոգին , ժողովք ըրին ու թագաւոր օծե-  
ցին զինքը բոլոր ազգին վրայ : Երբոր Աշոտ ընդ-  
հանուր ազգին թագաւոր օծուեցաւ , իրեն Մու-  
շեղ եղբայրն ալ քանի մը նախարարներու գլուխ

կենալով կարսի մէջ թագաւորեց . բայց որովհետեւ  
միշտ Աշոտին կը հպատակէր և կ'օդնէր անոր , ան  
պատճառաւ ձայն չանեց Աշոտ ու թողուց որ  
թագաւորէ : Աշոտոյ այսպէս ամէն կողմանէ խա-  
ղաղութեամբ և հայրաբար աղքը կառավարած ա-  
տենը՝ հագարացւոց համառն սպարապետը ա-  
պրատամբելով ամիրապետէն հայաստանի վրայ  
վազեց . Աշոտ բազմութեամբ զօրաց դիմացը ե-  
լաւ , յաղթեց թշնամուոյն ու բռնեց սպաննեց զին-  
քը . ամիրապետը ուրախանալով և հաւնելով Ա-  
շոտին ըրած քաջութեանը՝ կրկին թագաւորական  
թագ ու շատ մեծագին պարգևներ խաւրեց անոր :

Աշոտ քաջութեան հետ մէկտեղ բարեպաշտու-  
թեամբ և ողորմածութեամբ զարդարուած՝ բոլոր  
ունեցածը աղքատաց կը բաժնէր , որով մեռնելէն  
ետքը գանձատանը մէջ ստակ չպահուեցաւ . շատ  
հիւանդանոցներ ու աղքատանոցներ շինել տուաւ ,  
որոնց մէջ մտած շատ անդամ՝ ինքն ալ անձամբ  
կ'աշխատէր ու կը ծառայէր հիւանդաց . շատ ան-  
դամ ալ աղքատներն ու ցաւտգարները իրեն սե-  
ղանակից կ'ընէր . եկեղեցիներ , վանքեր , ուսում-  
նարաններ և ուրիշ բարեպաշտական տեղեր շի-  
նել տուաւ : Իրեն պէս բարեպաշտ ու ողորմած էր  
իր խոսրովանոյշ թագուհին ալ , որ շատ բարե-  
գործութիւններէ զատ՝ վանքեր , եկեղեցիներ ու  
հիւանդանոցներ շինել տուաւ :

## ԳԼՈՒԽ Դ.

Սմբատ երկրորդեն ինչուան թագրատունեաց  
վերջանալը :

Աշոտին իրեք որդւոցը մէջէն, որ էին Սմբատ,  
Գագիկ ու Գուրգէն, Սմբատը թագաւորեց, որ  
իրեն ըրած քաջութիւններուն համար Հահնշահ  
(թագաւորաց թագաւոր) և Տիեզերակալ ըսուե-  
ցաւ: Ասիկայ շատ զարդարեց Անի քաղաքը՝ հա-  
րիւրաւոր եկեղեցիներ վանքեր ու խել մը պա-  
լատներ շինելով. բայց ամենէն մեծ ու յիշատակի  
արժանի շինուածքն է Անիին շրջապատը քաշած  
պարիսպը՝ որուն համար ութը տարի հազարաւոր  
հոգի աշխատեցան. իսկ քաղաքին բոլոր եկեղե-  
ցեաց թիւը կ'ըսեն թէ հազար ու մէկ էր, և աս-  
կից սովորութիւն մոտած էր ռամկաց մէջ Անիին  
հազար ու մէկ եկեղեցեաց վրայ երդում ընել:  
Սմբատ երկրորդ, տասուիրեք տարի թագաւորեց  
ու մեռաւ, խաղաղասէր ու աշխարհաշէն թագա-  
ւորի անուն ժաւանգելով. բայց բարեպաշտու-  
թեան կողմանէ թագաւորութեան վերջի տարի-  
ները եկեղեցական օրինաց դէմ բաներ ընելով ա-  
նունը արասաւորեց: Եւ ըրած գործողութիւննե-  
րը ասոնք են. նախ իրեն քրոջը աղջիկը կին առաւ  
որուն շատ դէմ կեցան եկեղեցականք բայց ան-  
սաստեց. թէպէտ և քիչ ատենէն կինը մեռաւ,  
որով և ինքն ալ մեծ սուդի ու արտմութեան մէջ  
ընկաւ: Ասկէ զատ ուրիշ անգիտութեան ու անի-  
րաւութեան գործողութիւն մ' ալ ըրաւ՝ որ իրեն  
մեծանձնութեանը չէր վայէր: Անգամ մը թա-  
գաւորական խոտի ու յարդի համբարանոցները

այրեցան , որուն գործադիրը գտնելու համար շատ ետևէ եղաւ Սմբատ , բայց որոշ չկրցաւ իմանալ : Օր մը երբոր ժողովուրդը բազմութեամբ եկեղեցին ժողովուած հոգևոր խորհրդին ներկայ էր , յան կարծ խենթ մարդ մը վազեց խորանը ու բուրվասին կրակարանը առնելով ժամեն դուրս սկսաւ փախչել . ժողովուրդը աս նորատեսիլ գործողութեան պատճառը հարցուց . անիկայ ալ սկսաւ պոռալով լսել թէ կ'երթամ Սմբատայ համբարանոցներն այրելու . աս խօսքս թագաւորին ականջը հասնելով բռնել տուաւ ան մարդը ու առանց քննելու ինչ տեսակ մարդ ըլլալը հրամայեց որ նախ աչքերը փորեն ու վերջը եղեգով պատել տալով այրեց , և խստիւ արգիլեց որ չժաղեն . զամիկայ քանի մը կրօնաւորներ տեսնելով , որոնք և ոչ թագաւորին հրամանը գիտեին , վերուցին մարմինն ու թաղեցին քրիստոնէական ամեն պաշտամունքները կատարելով : Երբոր լսեց աս եղած գործողութիւնը Սմբատ շատ նեղացաւ և նորէն հրամայեց որ մարմինը հանեն ու դաշտի մէջ ձգեն . աս բանիս բարկացան ան կրօնաւորներն ու ըսին « Սմբատայ մարմինն ալ իր գերեզմանին մէջը պիտի չմնայ » . Ըստածնին կատարուեցաւ Սմբատայ մեռնելին քիչ մը ատեն ետքը (988) :

Գագիկ Ա . եղբօրը տեղը յաջորդելով իր հօրը Աշոտին ու նախորդներուն քաջութեանցն ու առաքինութեանցը հետեւող եղաւ , և քան զանոնք ալ երևելի ըլլալով մեծագործութեանց կողմանէ , բագրատունեաց թագաւորութեանը պարծանք եղաւ . նոյնպէս նաև իր կատրամիտէ թագուհին որ լմբնցուց Սմբատին սկսած Անոյ մայր եկեղեցին : Գագիկ թագաւորելուն պէս՝ խենթ կնկան մը պատճառաւ խռովութիւն ընկաւ զօրաց մէջ . վասն զի աս կինս կը քարոզէր ամենուն թէ Սմբատ թագաւորը տեսիլքով իրեն երեցեր ու ըսեր է թէ

ինքը գերեզմանին մէջը գեռ ողջ է . Գագիկ աս խեն  
դիս ստութիւնը ցուցընելու և ժողովուրդը հան  
դարսեցընելու համար՝ Սմբատին մարմինը գերեզ  
մանէն հանել տուաւ որ ամէնքը տեսնան . ասով  
խովութիւնը իջաւ ու ամէնքն ալ խաղաղացան :  
Գագիկ երեսուն տարի թագաւորեց միշտ քաջու-  
թեամբ, բարեկարգութեամբ ու բարեսպաշտու-  
թեամբ (1019) :

Գագիայ ատենը անուանի ելաւ Դաւիթ կիւրա-  
սպալատ, որ Տայոց գաւառին իշխանն էր . Դաւթի  
ծերութեան վերջի տարիները Առրապատականի ա-  
միրապետ Մամլուն հարիւր հազար զօրքով հայ-  
աստանի վրայ վազեց . Դաւիթ օգնութիւն ուզեց  
Գագիկէն և Վրաց Գուրգէն թագաւորէն, անոնք  
ալ տասնըհինգ հազարի չափ զօրք խաւրեցին, որ  
Դաւթայ զօրացը հետ միանալով քսան հազար ե-  
ղան : Հայերն ու Վրացիք տեսնալով իրենց քի-  
չուրութիւնը, առջի բերանը ահի գողիմէջ էին .  
մէյմ' ալ զօրացան հաւատքով և զԱստուած օգ-  
նութիւն կանչելով թշնամեաց վրայ վազեցին, ու  
մէծ ջարդ աալովտաճկըներուն, մնացածները ցիր-  
ուցան ըրին ու իրենցմէ հինգ վեց Վրացի միայն  
մեռան : Տայոց ուրիշ իշխանները տեսնալով Դաւ-  
թի այնչափ փառաւորութիւը աս յաղթութեանս  
համար, սարսափելի անօրէնութեամբ մը հաղոր-  
դութեան սուրբ խորհրդին մէջ թոյն խառնեցին :  
Դաւիթ խմացաւ ըրած անզգամութիւննին, ներեց  
ամենուն ու մեռաւ սրբութեամբ, յանձնելով իր  
երկրին իշխանութիւնը Յունաց կայսեր, որովհետեւ  
ինքը մերձաւոր ազգական չունէր :

Յովհաննէս Սմբատ, որ Գագիայ անդրանիկ որ-  
դին էր, հօրը տեղը թագաւորեց . հանդարտաբա-  
րոյ, խոհեմ, գիտուն էր, բայց միանդամայն դան-  
դաղամիտ, վախկոտ և անփործունեայ . աս իրեն  
պակասութիւնները մեծամեծ խովութեանց պատ-

ձառ եղան ոչ միայն իր կենդանութեան ատենք ,  
այլև և մեռնելքն ետքն ալորով և թագաւորութիւնն  
ալ վերջացաւ : Երբոր Յովհաննէս Սմբատ թագա-  
ւորեց , իր պղտիկ եղբայրը Աշոտ որ քաջ , աշ-  
խոյժ , արագամիտ ու գեղեցկատեսիլ երիտասարդ  
էր շատ նախարարներ իր կողմը որապով կ'ուզէր  
եղբօրը աեղ թագաւորել : Վրաց Գորդի թագա-  
ւորը ուզելով խմացընել թէ ինքը զՍմբատ օրինա-  
ւոր թագաւոր կը Ճանչնայ Հայոց՝ ընծաներ ու  
թագաւորական պատկ խաւրեց Սմբատայ . աս բա-  
նիս վրայ Աշոտ կրակ դարձաւ և յայտնի ապրա-  
տամբելով գնաց . Վասպուրականի Սենեքերիմ  
թագաւորէն շատ զօրք օգնութիւն առաւ : Յով-  
հաննէս , որուն կողմն էին բոլոր ժողովուրդը և  
նախարարներուն մեծ մասը , վաթսուն հազարի  
չափ զօրք ժողված՝ Աշոտին դիմացը ելաւ . բայց  
որովհետեւ վախկոտ և պատերազմական բաներու  
մէջ վարժ չէր , Աշոտին ու անոր քիչ զօրաց քա-  
ջութիւնը տեսնալով սկսաւ յուսահատիլ . վասն  
զի Աշոտ ինքը անձամբ շատ քաջութիւններ ընե-  
լով զօրքերը խրախուսեց ու թշնամոյն մեծ ջարդ  
տալով հալածեց զիրենիք , ինչուան եկաւ Անին ալ  
պաշարեց . քանի մը մեծ նախարարներ , Վրաց  
թագաւորը և Պետրոս կաթուղիկոս՝ Յովհաննէսին  
ցաւալի միճակին վրայ խղճացին ու մէջ մտնալով  
խաղաղացուցին երկուքն ալ , և պայման գրին որ  
Յովհաննէս նոյնպէս թագաւորէ , և Աշոտ իբրև  
անոր երկրորդը՝ ուրիշ տեղերու իշխէ : Յովհան-  
նէս իր վատասաիրտ երկչուտութեամբը շատ նախա-  
րարներուն երեսէն ընկաւ , որ զինքը թողուցին ու  
Աշոտին կողմը անցան :

Քիչ մը ատենէն Աշոտ զղալով եղած դաշնա-  
դրութեանը վրայ՝ ուզեց նորէն Յովհաննէսին տե-  
ղը ընդհանուր ազգին թագաւոր ըլլալ , բայց որ-  
պէս զի խորվութիւն չըլայ՝ այսպիսի վարպետու-

թիւն մը բանեցուց . ծանր հիւանդ ձեացաւ ու ան-  
կողնոյն քովը որոգայթաւոր մէքենայ մը գնել տը-  
ւաւ . երբոր Յովհաննէս զինքը տեսնելու եկաւ՝ ո-  
րոգայթին մէջ բռնուելով սկսաւ աղաչել որ կե-  
նացը խնայէ . ան ատեն Ասպիրատ իշխանը եկաւ  
կապէց զՅովհաննէս ու ձևացուց որ մեոցընելու  
կը տանի . բայց ընդ հակառակն տարաւ նորէն թա-  
գաւորեցուց , ըսելով թէ . « Լաւ է խոհեմ գթած  
ու վախկոտ թագաւոր մը ունենանք՝ քան թէ ա-  
նիրաւ ու անգութ բռնաւոր մը՝ թէպէտ և քաջ » :  
Աշոտին գործողութեանը վրայ սղգալով նախա-  
րարները՝ ամէնքն ալ անօգնական ձգեցին զինքը  
ու հեռացան քովին . ինքն ալ կոստանդնուպօլիս  
գնաց , Վասիլ կայսեր օգնութեամբը շատ զօրքով  
եկաւ նախարարները նուաճեց , ու շատ քաջու-  
թիւններ ընելով այլ և այլ տեղերու տիրեց . բայց  
վերջը քաջութիւնը մէկ դի ձգած՝ զեղխութեանց  
եանէ եղաւ ինչուան իր մահը :

Հայաստան որ արգէն անդադար ներքին և ար-  
տաքին թշնամիներու ձեռքէն սոսկալի աղետից  
տեսարան մը եղած էր , ան միջոցներուն ոտնակոխ  
եղաւ գաղանացեալ և արեան ծարաւի նոր ազգէ  
մըն ալ , որ էին Սկիւթացիք , և երբեմն երբեմն ան-  
թիւ բազմութեամբ յարձըկելով կ'ողողէին ա-  
րեամբ Հայաստանը : Ասոնք նախ վազեցին Վաս-  
պուրական աշխարհքը ու շատ վնաս հասցընելով  
անցան գնացին : Վասպուրականի Սենեքերիմ թա-  
գաւորը կանխատես ըլլալով Սկիւթացւոց ընելու  
չարեացը՝ թուղթ գրեց Վասիլ կայսեր , աղաչե-  
լով որ Սեբաստիոյ գաւառը կայսրը իրեն տայ ու  
Վասպուրական աշխարհքը առնէ . կայսրը հաճե-  
ցաւ ու Սենեքերիմին խնդիրքը մէջերնին երգմուն-  
քով հասաւաեցին . այսպէսով Սենեքերիմ Սե-  
բաստիա գնաց՝ հետը տանելով չորս հարիւր հա-  
զար հոգի , ու Վասպուրական աշխարհքը Յունաց

անցաւ. Սկիւթացիք Վասպուրականէն վազեցին  
Նիդ գաւառին վրայ, որոնց գէմ ելաւ Վասակ  
Պահլաւունի՝ Գրիգոր Մագիստրոսին հայրը, ու  
մեծ կոտորած ընելով ցրուեց զիրենիք. բայց երբոր  
ինքն ալ առանձնացած աղօթք կ'ընէր Աստուծոյ,  
քանի մը Սկիւթացիք հոն տեղերը պահուըտած ըլ-  
լալով քար մը զարկին գլխուն ու սպաննեցին պա-  
տուական ծերունին: Աս բաներս տեսնելով Յով  
հաննէս թագաւորը, և ընական երկչոտութեամբն  
ալ վախնալով որ պիտի չկարենայ գէմ գնել Սկիւ-  
թացւոց յարձակմանը, դաշնիք դրաւ Վասիլ կայ-  
սեր հետ որ մեռնելէն ետքը Անին կայսեր անցնի,  
միայն թէ Յոյները օդնեն հայոց (1024):

Ան միջոցներուն սոսկալի հարուածներ եղան  
հայատանի մէջ. այսինքն երկրաշարժ, սով, ու  
արևու խաւարմունքներ, որով ամէնքն ալ սկսան  
վախնալ. մանաւանդ որ աննշան մարդ մը ելած  
պուալով քաղաքէ քաղաք կը պարտէր ու կ'ըսէր.  
« Վայ ինձ, եղուկ զիս ». և որովհետեւ երևելի եր  
ան ատենները սրբութեամբ ու խմաստութեամբ  
Յովհաննէս կողեւն ըստած վարդապետը, թա-  
գաւորը մարդ խաւրեց ու ան երևոյթներուն մեկ-  
նութիւնը հարցուց. ինքն ալ զիրենիք խրատեց՝  
յայտնի ցուցընելով Աստուծոյ բարկութեան նը-  
շանները :

Յովհաննեսին մեռնելէն տասը տարիի չափ ա-  
ռաջ Վասիլ կայսեր եղբայրը Կոստանդին՝ մեռաւ.  
ասիկայ մեռնելու ատենը յիշելով Անին համար  
եղած անիրաւ և ասպօթնաւոր դաշնադրութիւնը,  
Կիրակոս անունով հայ քահանայ մը կանչել տը-  
ւաւ ու դաշնիքին թուղթը յանձնեց անոր որ տա-  
նի Յովհաննէս թագաւորին տայ: Խակ ան արծա-  
թասէր քահանան պահեց թուղթը, ու երբոր Մի-  
քայէլ կայսրը թագաւորեց՝ տարաւ կայսեր տը-  
ւաւ, և ինքը անոր փոխարէն շատ ստակ առաւ.

Միքայէլ կայսրն ալ օրէ օր կ'ապասէր Յովհաննեսին մեռնելուն որ Անին պահանջէ : Պատմութեանց մէջէն անհետ ընելու դէպէ և անիծից արժանի մատնութիւն :

Ան միջոցներուն Յովհաննէս թագաւորին հօրեղբարորդին որ Դաւիթ Անհողին կը կոչուէր՝ անուանի եղաւ իրեն խելքովը և ինքնազլուս թագաւորեց Գուգարաց աշխարհքը . աս բանիս վրայ նախանձելով Դըւնայ Ապուավար ամիրան՝ Պարսից Տուզիլ թագաւորը գրգուեց, ու երկուքը մէկտեղ անթիւ բազմութեամբ Դաւիթայ վրայ եկան : Դաւիթը օգնութիւն ուզեց Հայոց և Ափիսազաց թագաւորներէն . Երբոր ամէնքը մէկտեղ միացան ու պատերազմ պիտի սկսէին՝ հարիւրաւոր քահանաներ ու շատ եպիսկոպոսներ միաբերան սկսան աղաղակել « Արի Տէր օգնեա մեզ, և փրկեա զմեզ վասն անուան քո սրբոյ » : Աս ձայննէս բոլոր քրիստոնեաները սիրտ առած՝ վազեցին թշնամեաց վրայ, մէծ շփոթութիւն ձգեցին մէջերնին ու սաստիկ ջարդ մը տալէն ետքը՝ հարուստ աւարով ամէնքն ալ իրենց տեղը դարձան :

Աս փառաւոր յաղթութեանս վրայ եղած ուրախութիւնը Բերկրի գաւառին մէջ հանդիպած անգթութեամբը գաւոնացաւ . Բերկրին Սենեքերիմայ Յունաց տուած քաղաքներէն մէկն էր . Պարսիկը տիրել էին անոր, ու Խարիկ անունով անգութ մարդ մը քաղաքապետ գրել էին : Յոյներն ու Հայերը միացած վազեցին Բերկրիին վրայ, ու քաղաքը առնելով Խտրիկը բանտ գրին . աս Երբոր իմացան մօտ տեղերու ամիրաները՝ եկան նորէն առին Բերկրին ու Խտրիկը ազատեցին բանտէն . աս բանիս չգիմացաւ Գանձի անունով իշխանը, շատ զօրքով վազեց Տաճիկներուն վրայ, զօրքերնին ցըռւեց, Խտրիկն ալ Բերկրիին միջնաբերդը փախուց, և վերջը անհոգացած սկսաւ իրեններովը

կերտախումի ետևէ ըլլալ։ Ան ատեն քանի մը ամի-  
րաներ նորէն միացան, վազեցին Գանձին վրայ,   
զինքը սպաննեցին, զօրքը ցերուցան ըրին, Խորիկն  
ալ ազատելով՝ առջի իշխանութեանը հասուցին։  
Խորիկ իր գազանային վրէժը առնելու համար՝  
մարդաչափ խորութեամբ փոս մը փորել տուաւ,  
ձեռքը ինկած մարդիկը մորթել տալով՝ արիւնով  
լցուց փոսը, ու ետքը մէջը մտնալով լուացուե-  
ցաւ։

Ան ատենները մեռաւ Յովհաննէս, քսան տարի  
թագաւորելին ետքը և որդի չժողուց ։ իր զգուշաւո-  
րութիւնը անխոհեմութեան և երկչոտութեան փո-  
խուեցաւ, որով Վեստ Սարդիս ըսուած մարդուն  
ու անոր նմանեացը երես տուաւ։ Վասն զի Վեստն  
Սարդիս Սիւնեաց փառամոլու ազգատեաց իշխանը՝  
ինքը ուղելով թագաւորելեալ եղաւ որ օրինաւոր  
յաջորդը չժագաւորէ ։ աս բանիս համար ամէն բա-  
նի մէջ սկսաւ Յունաց ձեռնտու ըլլալ, որպէս զի  
անոնց առջևը արդիւնք մը ցուցընելով իր վախճա-  
նին հասնի ։ և որովհետև Միքայէլ Յունաց կայսրը  
լսեր էր ան միջոցներուն Յովհաննեսի մահը, մէ-  
կէն դեսպան խրկեց նախարարներուն որ Անին  
ասն ։ երբոր նախարարները յանձն չառին, կայսրն  
ալ չորս անգամ զօրք խաւրեց Հայոց վրայ որ եր-  
թան բոնութեամբ տիրեն Անին ։ և որովհետև բո-  
լոր նախարարները միաբանած չէին՝ անոր համար  
Յոյները շատ չարիք հասուցին Հայոց՝ դուռող Սարդ-  
սին օգնութեամբը։ Երկու տարի այսպէսով անց-  
նելին ետքը՝ նախարարները միաբանեցան, ու  
Վահրամ՝ Պահլաւունին Վասակայ եղայրը որ  
կարիք ու առաքինի էր՝ իրենց գլուխ դրին ։ յի-  
սուն հազարի չափ զօրք ժողվելով՝ քաջութեամբ  
յարձակեցան Յունաց վրայ, ու անանիկ սոսկալի  
ջարդ տուին որ Ախուրեան գետը արեամբ ներ-  
կուեցաւ կ'ըսէ ժամանակակից պատմիչներին մէ-

կը : Ան յաղթութենէն վերջը Գագիկ Երկրորդը  
կանչեցին ու Թագաւոր օծեցին, որ Յովհաննէս  
Թագաւորին Սշոտ եղբօրը որդին էր, ու Վեստ  
Սարգսին բւնութիւններէն փախչելով Թափառա-  
կան կը սլքաբաէր :

Գագիկ Բ. Երբոր Թագաւորեց՝ տամնըլեց տա-  
րեկան էր. բայց իր կրթութեամբը, խմաստու-  
թեամբը, զգուշաւորութեամբը և խոհական ըն-  
թացքով մեր Երևելի Թագաւորներէն մէկն եղաւ  
( 1042 ) :

Վեստն Սարգս Երբոր խմացաւ նախարարաց  
միաբանութիւնը և Գագիկայ Թագաւորելը, փախաւ  
գնաց Անիին միջնաբերդը պահուըտեցաւ. Գագիկ  
ելաւ մինակ քովը գնաց, ու խելացի խօսքերով  
յորդորեց ու ստիպեց զինքը որ միջնաբերդէն ել-  
լէ. Սարգս գնաց Սուրմառի բերդը քաշուեցաւ,  
ու Երբոր հռն ալ սկսաւ իր անհանդարտ բնաւո-  
րութեամբը ասպատակութիւններ ընել Գագիկ  
նեղացած զօրք ժողվեց, վրան գնաց բւնեց զինքը  
ու բանտ դրաւ. բայց վերջը ուրիշ նախարարաց  
աղաջանքին զիջանելով և անոր կեղծաւորութիւն-  
րէն խաբուելով բանտէն աղատեց ու նորէն սկսաւ  
հետը բարեկամութեամբ վարուիլ:

Գագիկ Թագաւորութեան բաները հազիւ թէ  
քիչ մը կարգի դրեր էր՝ Սկիւթացիք անհամար  
զօրքով Հայաստանի վրայ վազեցին. Գագիկ տաս-  
նըվեց հաղար զօրքով կտրճութեամբ պատերազ-  
մելով սաստիկ ջարդ առւաւ թշնամեաց, բոլոր բա-  
նակնին ցրուեց, ու յաղթութեամբ դարձաւ իր  
աթուը : Բայց գեռ հանգստութիւն չգտած՝ նորէն  
իր Թագաւորութիւնը տակն ու վրայ եղաւ Վեստ  
Սարգսի ու Մոնոմախոս կայսեր պատճառաւը :  
Վասն զի Երբոր Միքայէլ կայսեր տեղը Մոնոմա-  
խոսը յաջորդեց. զիսպուածով ձեռքը ընկաւ Յով-  
հաննեսին Վասիկ կայսեր հետ ըրած դաշինքը.

գեսպան խրէեց Գագկայ որ Անին տայ. Գագիկ  
սիրով ընդունեցաւ գեսպանները, ու խմացուց թէ  
ինքը առանց ընդհանուր ազգին հաւանութեանը  
չլրնար Անին տալ: Կայսրը նեղացած Գագկայ աս  
կերպով իր խօսքը մերժելուն վրայ, Ասիտ զօրա-  
վարին ձեռքովը շատ զօրք խաւրեց թագաւորին  
վրայ և Դըւնայ Ապուսվար ամիրան ալ Գագկայ  
դէմ պատերազմի գրգռեց. բայց բոլոր յոյսը պա-  
րապ ելաւ. վասն զի Յունաց զօրքը չարաչար յաղ-  
թուեցան, Դըւնայ ամիրան ալ Գագկայ ընծանե-  
րովը հետը բարեկամացաւ: Իմանալով Գագիկ որ  
Մոնոմախոսը գրգռողը Սարգիսն է՝ կ'ուղէր սպան-  
նել զինքը. բայց անիկայ յանցանիքը Գրիգոր Մա-  
գիստրոսին վրայ ձգելով՝ թագաւորին աչքէն հա-  
նեց զինքը՝ որ ամենևին աս բաներուս մէջ ձեռք  
չունէր: Իսկ Գրիգոր տեսնելով որ իր կենացը վր-  
տանգ կայ՝ ելաւ կոստանդնուպոլիս գնաց, և հոն  
իր կատարելութիւններուն համար կայսրէն Մա-  
գիստրոսութեան սպատիւ գտաւ. ասով Գագկայ  
միտքը աւելի հաստատուեցաւ թէ Գրիգոր Մա-  
գիստրոս կայսեր հետ համախոհ է, Վեստ Սար-  
դիսն ալ արդարացաւ:

Երբոր կայսրը յուսահատեր էր Անին առնե-  
լէն, Վեստն Սարգիս ու իր կուսակիցները չար  
դաւաճանութեան խորհուրդ մը տուին կայսեր որ  
Անին Գագկայ ձեռքէն յափշտակէ, այսինքն դուն  
զԳագիկ կոստանդնուպոլիս հրաւիրէ, ըսին, բա-  
րեկամութեան համար, ու մենք ան միջոցին Ա-  
նին կը մատնենք: Մոնոմախոս ուրախացաւ անոնց  
տուած խորհրդին վրայ, և թուղթ գրեց Գագ-  
կայ՝ կոստանդնուպոլիս հրաւիրելով զինքը: Բա-  
րակամիտ և հեռատես թագաւորը իմացաւ դաւա-  
ճախնութիւնը, ու յանձն չառաւ կայսեր հրաւեր-  
քը, բայց Վեստն Սարգիս և ուրիշները շատ յոր-  
դորեցին խոստանալով որ իրենք Անին կը պաշտ-

պանեն. Երբոր տեսան թէ չեն կրնար համոզել զթագաւորը, պատարագի ատեն երդում ըրխն հաւատարիմ մնալու թագաւորին, ու նամակով մը կաթուղիկոսին յանձնեցին: Գագիկ գիտալով նախարարաց չարութիւնը՝ յանձն չէր ուզեր առնել. բայց վերջապէս ճարը հատած՝ ելաւ կայսեր գնաց, և Անիին վերակացու դրաւ Ապիրատ իշխանը, որ իրեն շատ սիրելի ու հաւատարիմ էր, արքունական ընտանիքն ալ յանձնեց Վեստ Սարգսին:

Գագիկ մեծ պատիւ գտաւ Մոնոմախոսէն, և իրեն դիմացը ելան Յունաց բոլոր մեծերը: Բայց քանի մը օրէն սկսաւ կայսրը Անին ուզել. Երբոր Գագիկ կ'ընդդիմանար անիրաւ պահանջմանը խելացի և իրաւացի պատճառներով, կայսրը զինքը բանտ դրաւ որ թերես անով կարենայ խոնարհեցընել զԳագիկը: Քանի որ գեռ աս գործողութիւններուս հետ էին, մէջմ' ալ Մոնոմախոս Գագկայ դիմացը հանեց Անիին ու իր արքունեաց բանալիները՝ նախարարաց միաբան հաւանիութեան թրդ թովը: Ապշեցաւ Գագիկ, խելքը կորսնցուց և չէր գիտեր ինչ ընելլեքը. իմացաւ որ իր արդարութիւնը, իրաւունք գիտնալը և գթասրտութիւնը յաղթուեցան. մանաւանդ թէ արհամարհուեցան անօրէնութենէ, տիրատեցութենէ, փառասիրութենէ և ազգատեցութենէ, որով և ստիպուեցաւ թագաւորութիւնը ձգել, հայրենիքը թողուլ հեռանալ ու աստանդական կեանք մը անցըներով հայաստանի ու Անիի աւերակներուն տակը թալիք իր անունը (1045):

Մոնոմախոս Հայաստանի տիրելէն ետքը Գագկայ տուաւ Պիզու քաղաքը Կապադովկիայի մէջ, և պալատ մը Կոստանդնուպօլսոյ մէջ. թագաւորական գանձէն ալ եկամուտ կապեց իրեն: Գագիկ քիչ մը տաեն կոստանդնուպօլիս կենալէն ետ-

քը՝ համաման խնդրեց կայսրէն՝ ու Պիզու իր քաղաքը գնաց, ուր սիրալ կը հաշէր ու կը մաշէր աեմնելով ոչ այնչափ իր թշուատութիւնը՝ որչափ ազգին ողորմէլի ու աւաղելի վիճակը, որուն պատհաւ եղաւ իր մատնիջներուն սոսկալի չարութիւնը, որով իրենց շահուն համար բնութեան և ազգաց օրէնքը ոտքի տակ առին ու խեղճ ազգը թշշուառութեան ու գերութեան մէջ ձգեցին։ Ասկերպով վերջացաւ բազրատունեաց թագաւորութիւնը 1045ին, մօտ երկու հարիւր տարիի չափ քշէլին ետքը։ Բազրատունեաց թագաւորութեան կործանելին քիչ մը ետքը սկսան տեսնուիլ գլուխ ու թագաւոր չոնինալուն աղետալի հետեւանքները. վասն զի ամէն կողմանէ սկսան չայատանի վրայ կատաղաբար յարձակիլ արեան ծարափ գայ լերու պէս բիւրաւոր թշնամիք ու իրենց դէմ ելլով մը ցգանելով ամենայն չարիք հասուցին չայոց։ Ասոնց առջինը եղաւ Տուլքիլ Պարսից թագաւորը, որ իրեք անգամ անհամար բազմութիւն խաւրելով խիստ շատ մարդ թրէ անցուց, եկեղեցիներ ու վանքէր վլցրնել տուաւ ու շատ մարդ ալ գերի ըրաւ. միայն Արծն քաղքին մէջն ըրած կոտորածէն կը նայ իմացուիլ մէկալներն ալ։ Աս քաղքիս մէջ իրեք հարիւր հազար բնակիչ կար ու հարիւրաւոր եկեղեցիներ. Տուլքիլին պաշարմանը՝ մէջնիները դէմ կեցան ու չէին ուղեր անձնատուր ըլլալ. բայց վերջապէս յաղթուեցան ու թշնամիները կատաղաբար ներս լեցուեցան. հարիւր քառասուն հազար մարդ կոտրեցին, մնացածները գերի տարին, քաղաքն ալ այրեցին, որուն աղետալի աւերակները ինչուան հիմա կեցած են։ Վաթուն հազարի չափ յոյն զօրք կային չայատանի մէջ ան միջոցին, բայց փոխանակ օգնելու չայոց՝ իրենք ալ ձեռքերնեն եկած չարիքը կը հասցընէին։ Այսպիսի գործողութեանց մէջ նշանաւոր է չարպիկ

անունով իշխանին դիսուածը : Երբոր Յոյնք Չոր-  
րորդ Հայոց բնակիչները պատերազմով ու հար-  
կահանութեամբ կը նեղէին, Հարպիկ իրեն պղտիկ  
գնդովը բերդ մը քաշուած՝ Յունաց վնասներ կը  
հասցընէր . Պեռոս Յունաց զօրավարը տեսնելով  
որ չկրնար բերդին տիրել մօտեցաւ սկսաւ կան-  
չել . Ով որ Հարպիկին գլուխը ինծի բերէ՝ բերդը  
անոր կը պարզեամ: Աս սոսկալի ձայնէս խեղճին  
քունը աչքէն հեռացաւ, և արծաթասէր մատնիչ-  
ներէ վախնալով չորս հինգ օր ամենեկին չքնացաւ:  
Քովի հաւատարիմ կարծուած մարդիկը շատ յոր-  
դորեցին որ քիչ մը քուն ըլլայ հանգչի . և հաղիւ  
թէ երկիւղալից ու վայրկենական քունը կոխեց  
վրան ու աչքերը դոցեց, մէյմ' ալ քովինները վա-  
զեցին վրան ու անողորմաբար մորթելով, մահուան  
խոր քունին մէջ թաղեցին: Բերդին մէջինները  
իրենց արժանաւոր պատիմը գտնելով, շղթայա-  
կալ Պօլիս աարուեցան, Մոնուախուն ալ մէկէն  
քշել տուաւ զերենք: Ահա այսպէս միշտ մատնիչ-  
ները մատնուողէն շատ աւելի դառն և ահաւոր  
պատիմ ունեցեր են :

Տուղթիլ Արծն քաղաքը հիմնայատակ ընելէն  
եաքը՝ երկրորդ տարին շատ զօրքով բասեն գա-  
ւառին վրայ յարձրկելով մեծամեծ վնասներ հա-  
սուց ան տեղերուն ալ . Գագիկ Աբասեան, որ ին-  
չուան ան ատենները կը թագաւորէր կարսի մէջ,  
զօրք ժողվեց թաթուլ քաջ սպարապետին ձեռքը  
տուաւ, ու թշնամեաց դէմ խաւրեց: Որչափ որ  
զօրքը քիչ էր՝ քաջութիւնը այնչափ մեծ եղաւ  
Հայոց կողմանէ, մանաւանդ թաթուլին ըրածնե-  
րը: Բայց երկար ատեն թշնամւոյն ընդդիմանալէն  
եաքը յաղթուեցան Հայերը ու թաթուլ բոնուե-  
ցաւ. Երբոր Տուղթիլին դիմացը ելաւ քաջ սպա-  
րապետը, ըստ Տուղթիլ. « Թէ որ Ասուրան իշ-  
խանին որդին մահուընէ խալքսի՝ զքեզ կ'ազտ-

տեմ, ապա թէ ոչ պիտի մեռնիս » • պատասխան  
տուաւ թաթուլ. « Թէ որ հարուածը իմն է՝ չապ-  
րիր, հիմակուընէ սպաննէ զիս » : Մեռաւ տղան,  
ու թաթուլ սպաննուեցաւ: Տուղթիլ անկէ գնաց  
Մանազկերտի վրայ, որուն քաղաքապէտը Վասիլ  
անունով յոյն մըն էր. ասոր քովը հնարագէտ ու  
խելացի հայ քահանայ մը կար որ թշնամեաց ա-  
մէն հնարքները պարապը կը հանէր իրեն դիւտե-  
րովը, այնչափ որ Տուղթիլ յուսահատելով բար-  
կութեամբ թողուց գնաց, շատ մարդ ու երևելի  
անձինք կորսնցընելէն ետքը: Գաղղիացի մըն ալ  
դիւրավառ նիւթ մը գտաւ, ու անով այրեց Պար-  
սից ահագին բարանը՝ որ չորս հարիւր հոգի հա-  
զիւ կրնային շարժել: Յաջորդ տարին մեռաւ Տուղ-  
թիլ, ու աեղը յաջորդեց իր եղօրորդին Ալֆաս-  
լան, որ գիտնալով Հայաստանի անտէր ըլլալը՝ ան-  
թիւնը՝ բազմութեամբ Հայոց վրայ եկաւ ու Անին  
պաշարեց: Տեսնելով Անիին պարիսպներուն ամ-  
րութիւնը, առջի բերանը յուսահատեցաւ. բայց  
վերջը իմանալով պարապին մէկ կողմին տկարու-  
թիւնը՝ բոլոր ուժը հոն թափեց, ու բարանով ան-  
դադար զարնելով քիչ մը տեղ փլուց: Պարսիկ-  
ները երբոր սկսան ան պատառուածքներս մըտ-  
նել քաղաքացիք քաջութեամբ դէմ դրին ու շատ  
ջարդ ըրին իրենցմէ: Ալֆասլան քանի մը անգամ  
ալ փորձ ընելէն ետքը յուսահատեցաւ ու սկսաւ  
քաղքէն հեռանալ: Բագարատ և Գրիգոր քաղքին  
վերակացուները չիմանալով Ալֆասլանին հեռա-  
նալը՝ մոքերնին դրին որ պիտի չկարենան ինչուան  
վերջը Պարսից դէմ գնել. ուստի յուսահատած՝  
իրենց զօրքովը միջնաբերդը քաշուեցան: Քաղա-  
քացիք որոշ չգիտնալով թշնամեաց հեռանալը,  
սկսան վախերնին կանչուըռուել, լալ ու ողբալ-  
աս ձայնէս ետ դարձաւ Ալֆասլան, ու տեսնելով  
որ ամէնքը շփոթութեան մէջ են՝ կատաղաբար

ջարդել տուաւ բիւրաւոր մարդիկ։ քաղցին մշականի մը հազար մարդ թողուց որ աւերակները նորէն շինեն։ Ետքը գեսպան խրկեց Գագիկ Արաւեանին որ իրեն հնազանդի։ առաջուց իմանալով Գագիկ գեսպանին գալը՝ սուգի զգեստ հադաւ, ու մոխրի վրայ նստած սկսաւ ողը ու լաց ձեացընել։ երբոր հարցուց գեսպանը պատճառը, ըստ Գագիկ։ «Ի՞նչ սրաով կրնամ ուրախ ըլլալ երբոր իմ սիրելի բարեկամն Տուղրիլ մեռաւ»։ Աս բանիս վրայ Ալփասլանին գութը շարժեցաւ, եկաւ հետը սիրով պատճառեցաւ ու շատ պատիւ ըրաւ անոր։ Բայց Գագիկ գուշակելով որ անկէց վերջը հանդսառնթիւն պիտի չկարենայ գտնել Պարսից ձեռքէն, իր երկիրը կայսեր տուաւ, ու տեղը առաւ իրեք քաղաք, Ծամնդաւ բերդը, հարիւր ալ գեղ (1065)։

Աս միջոցներուս Յունաց՝ Հայոց դէմ ունեցած ատելութիւնը նորէն սաստկանալով շատ չարիք հասուցին Հայ Խշաններուն, և ամէն տեսակնախատինք կ'ընէին ազգին։ աս պատճառաւ Գագիկ, Բագրատունիաց վերջի թագաւորը, Կեսարիոյ յոյն մետրապօլիտը սպաննեց, թէպէտ և ինքն ալ սպաննուեցաւ։ Աս Մարկոս անունով մետրապօլիտը ու զելով զհայերը նախատել՝ իր շանը անունը Արմէն դրած էր, աս բանս լած ըլլալով Գագիկ՝ առթի մը կ'սպասէր առ նախատանաց վրէժը հանելու։ ուստի որ մը քանի մը ծառաներով մետրապօլիտին գնաց և երբոր գեռ սեղանի վրայ էին՝ աղաչեց Գագիկ մետրապօլիտին որ շունը կանչէ։ Երբոր անիկայ նեղը մտնելով շունը կանչեց Արմէն անուաննելով, հարցուց Գագիկ աս անուանադրութեան պատճառը։ մետրապօլիտն ալ ըստւ, «Որովհետեւ գեռ պզաիկ է՝ անոր համար Արմէն կ'ըսէն»։ Մէկէն աչք ըրաւ Գագիկ ծառաներուն, շունը և մետրապօլիտն ալ բոնեցին՝ պարկի մը մէջ դրին և սկսան շունը

ծեծել. ան ալ կատաղութենէն զտէրը կը խած-  
նէր, որով երկուքն ալ մեռան պարկին մէջ. խել  
դագիկ ելաւ գնաց անկէ: Յոյնք Մարկոսին աս  
տեսակ նախատական մահուանը վրայ իրաւամբ  
կատղած՝ սաստիկ ոլս կապեցին Գագկայ վրայ ու  
ետևէ էին զինքը սպաննելու: Իրաւ, հայրենասէր  
մարդու մը համար ծանր բան է իր ազգին նախա-  
տանացը գիմանալ, բայց Գագկայ հայրենասիրու-  
թիւնը արդար վրէժինդրութեան չափը անցաւ, և  
ըրած անդթութիւնը ոչ երեկք կ'արդարանայ:  
Անդամ մը Գագիկ Տարսոնի կողմերէն իր քաղա-  
քը Պիզու գառնալով, երբոր ճամբան Կիզիստուա-  
բերդին կողմերը հասաւ, քովի մարդիկը հեռուն  
ձգեց ու ինքը իրեկ հոգւով գէտ 'ի ամրոցին կող-  
մերը գնաց զբօսանքի համար. բերդին տէրերը որ  
որդիք Մանտալեայ կ'ըառւէին՝ շատ մը մարդիկ  
դարանի դրին, իրենք եկան Գագկայ երկրապատու-  
թիւն ըրին, ու մէծ յարդութեամբ ընդունեցան  
զինքը. ան միջոցին դարանամուաները դուրս վա-  
զելով բոնեցին զԳագիկը ու շղթայի զարկած բեր-  
դը տարին. խել քովի իրեկ հոգին ատեն դոնելով  
փախան գնացին ուրիշ հայ իշխաններու իմացու-  
ցին. անոնիք ալ եկան ու սկսան բերդին հետ պա-  
տերազմիլ. բայց չկրնալով վնաս մը հասցընել ա-  
նառիկ ըլլալուն համար՝ յուսահատած ելան գնա-  
ցին: Ան ատեն Մանտալեայ որդիքը զԳագիկը սաս-  
տիկ չարչարելով սպաննեցին, ու մարմինը պարըս-  
պին վրայ կախեցին որ հայերը տեսնեն: Չորս  
հինգ ամիս եաբը Բանիկ անունով հայ մը գնաց  
գիշերանց գերեզմանէն ոսկոլները հանեց, որ բեր-  
դին պարսպին տակը թաղուած էին, ու տարաւ  
Պիզու Գագիկին շնուել տուած վանքին մէջը թա-  
ղեց: Ահա այսպէս մեռաւ այն թագաւորը որ աշ-  
խարհքիս անուանի թագաւորներէն մէկը պիտի  
ըլլար, և իր անմահական արդեամբքն յաւիտենա:


կան յիշատակներ պիտի ունենար. և հիմա անունը հազիւ թագաւորաց մէջը յիշատակուեցաւ : Մէկ վեստ Սարգիս մը և իրեն պէս քանի մը փառամոլ և ախտալից մարդիկ այսպիսի չարեաց պատճառ եղան, և թողուցին մեզի իրենց ահաւոր մատնութեան պառւղը՝ ի խրատ և 'ի յանդիմանութիւն :

Ան ատենները վերջացան նաև Գագիկ Աբաս սեանին, ու Արծրունեաց թագաւորութեան ձիւղերը, որով բոլորովին ջնջուեցաւ Հայաստանի մէջին թագաւորութեան անունը (1070) :



# ԹԱԳՍԻՌՈՒԹԻՒՆ

## Ը Ա Խ Բ Ի Ն Ե Ա Ն Ց



### ԳԼՈՒԽ Ա.

Ուորինեանց քագաշորուրեան սկիզբը : Թուրու Ա . իշխանին քաջորդիւնները :

Քաղցրատունեաց լինալէն վերջը երեսուն տարի անիշխանութիւն ըլլալով՝ այնպիսի աղետալի խեղացութեան մէջ մնաց Հայաստան որ հայրենասէր մարդուն աչքէն արտասուքը չդադրիր ինչուան որ տեսնէ գէթ Ռուբինեանց իշխանութեան կանգնուվիը, որ թէպէտ և ընդարձակութեանն ու զօրութեանը նայելով պղտիկ էր, բայց ըստ քաջութեան, ըստ բարեւպաշտութեան և ըստ խոհեմութեան մէծ էր, մանաւանդ այնպիսի գարերու մէջ որ ամէն կողմանիէ թշնամիք զօրացած, ու ազգին ներքին և արտաքին ուժը տկարացած էին (1080) :

Ռուբին Ա . Գագկայ ազգականներէն մէկը, որ անոր բռնուելու ատենը քոմի էր, Կիլիկիա փախչելով, հոն գանուած Հայոց իր կատարելութիւններով ու քաջութեամբը սիրելի եղաւ . քոմի կարիքները շատցուց ու սկսաւ քանի մը պղտի քաղաքներու ու բերդերու տիրել շատ անգամ

Յունաց ալ յաղթեց, ու կիլիկիոյ մէջ գտնուած հայոց իշխեց : Ռուբենին օդնական ու գործակից եղաւ Վասիլ անունով քաջ ու հնարագէտ իշխանը որ յանկարծ յանկարծ թշնամեաց վրայ յարձըկելով շատ միաս կը հասցընէր անոնց . ան պատճառաւ անունն ալ Գող Վասիլ դրեր էին : Կիլիկիոյ հայերը թէպէտ և իրենց ազգասէր իշխանին առաջնորդութեամբը հանգիստ ու գոհ էին, բայց բուն հայաստանի բնակիչները շատ նեղութիւն կը քաշէն Պարսիկ գործակալներուն ձեռքէն, ինչուան որ Մելիք Շահ զՅոյները վանտեց հայաստանէն ու ինքը տիրեց . և լսելով որ Պարսից գործակալները զհայերը կը նեղէն՝ սաստիկ հրաման հանեց որ քաղցրութեամբ վարուին հայոց հետ ասով խաղաղ մնաց հայաստան ինչուան անոր մահը :

Ան միջոցներուն մեռաւ Ռուբէն Ա. տամնը հինգտարի խելքով, արթնութեամբ, հայրաբար ու քաջութեամբ ազգը կառավարելէն ետքը : Կոստանդին Ա. եր հօրը տեղը յաջորդելով նոյնամբէս անուանի եղաւ ընտիր բարեմասնութիւններովը, մանաւանդ զգուշաւորութեամբը, մեծանձնութեամբը և պատերազմական հմտութեամբը . որով Յոյներէն պատերազմով շատ աեղեր առաւ ու տէրութիւնը ընդարձակեց : Ասոր ատենը Լատինացիք հանեցին առաջին խաչակիր զօրքը կոտոփրետոսին առաջնորդութեամբը, ասոնք երբոր Անտիոքը պաշարեր էին՝ պաշարնին ընցաւ ու սովորնկաւ բանակին մէջ . կոստանդին ուրիշ հայ իշխաններու հետ մէկտեղ առատ պաշար խաւրեց անոնց, որով զօրացած՝ Անախոքը առին ու կոստանդին շատ ազնիւ ընծաներով ասպետութեան պատիւ շաւրեցին : Կոստանդին ասանկ լաւ կերպով հինգ տարի իշխելէն ետքը մեռաւ, և իրեն յաջորդեց Թորոս որդին (1099) :

Թորոս շատ քաջութիւններով ու բարեկարգու-

թիմներով իր անսունը պայծառացուց, շատ անգամ Յունաց յաղթեց ու Անարզաբա քաղաքն ալ առաւ։ Ասոր ատենը Պարսիկք անհամար բազմութեամբ Կիլիկիոյ վրայ եկան, ու շատ չարիք հասցընելին ետքը Թորոսէն վանտուեցան։ Նոյնակէս նաև Գող Վասիլ, որ գեռ է՝ ապրէր, երկու անգամ Պարսից դէմ մեծ յաղթութիւն ըրաւ։ Հաղիւ թէ Պարսիկք Կիլիկիայէն հալածուեցան՝ անթիւ զօրքով Սկիւթացիք լեցուեցան հոն։ Թորոս տեսնելով որ չկրնար մինակ դէմ դնել, օգնութիւն կանչեց Տիգրան և Ապլասաթ հայ իշխանները։ Պատերազմը խիստ սասափիկ ըլլալով, քաջութեամբ պատերազմելու ատեն երկուքն ալ մեռան։ ան ատեն Վկոն Թորոսին եղբայրը երեսը խաչակնքեց ու զԱստուած օգնութիւն կանչելով մատաւ թշնամեաց մէջ, ու այնակէս քաջութեամբ սկսաւ կոռուիլ որ հազարաւոր մարդ սպաննեց ու թշնամինները հալածեց։

Ան միջոցներուն Թորոսի ու Մանտալեայ իրեք որդւոցը մէջ թշնամութիւն մը ծագեցաւ։ ուստի Թորոս զօրք ժողվեց, վրանին պատերազմի ելու։ բայց տեսնելով որ անառիկ է բերդերնին, անոր համար գիշեր ատեն գարանի դրաւ շատ մը կարիք մարդիկ բերդին քովերը, ու ինքը հեռացաւ դնաց։ Առաւօտանց տեսան Մանտալեայ որդիքը որ Թորոս հոն չէ, կարծեցին թէ յուսահատած ելեր գնացեր է։ ուստի բերդին գոները բացին ու սկսան համարձակ դուրս ներս մտնել ու ելել։ և ահա յանկարծ Թորոսին դարան դրած մարդիկը վրանին վաղելով բոլոր հոն դտածնին թրէ անցուցին, Թորոս ալ իր զօրքերուը վրայ հասաւ ու բերդին տիրեց։ վերջը Մանտալեայ իրեք տղաքը բռնեց ու հրամայեց որ Գագկայ թուրն ու հագուստները բերեն։ Ան միջոցին իրեք եղբայրներէն մէկը դնաց ինք զինքը բերդէն վար նետեց ու մեռաւ։ Թորոս

անոնցմէ մէկը սպաննեց ծեծելով, մէկալն ալ շղթ թայի զարկած հետը տարաւ. և քանի մը տարի ալ ապրելէն ետքը մեռաւ՝ քսանուիրեք տարի աղդը կառավարելէն ետքը (1122):

Որովհետև Թորոս որդի չունէր, տեղը անցաւ Լւոն Ա. կարիճ ու առաքինի եղբայրը. ասիկայ, ինչպէս որ պատմեցինք, արդէն եղբօրը ատենն ալ մէծ քաջութիւններ ըրած էր Սկիւթացւոց դէմ, ու ազգին կառավարութիւնը ձեռք առնելով քաջութիւնն ու ինամքը աւելցուց. Մամեստիա քաղաքը առաւ, և ուրիշ շատ քաղաքներ, որոնք Յոյները Թորոսի ձեռքէն յափշտակեր էին. այնչափ անունը մէծցաւ որ ամէնքը կը դողային իրմէ, և նոր Աժդահակ կ'ըսէին: Անտիոքայ կոմսը նախանձելով վրան, ու միանգամայն գիտնալով որ չկըրնար բռնութեամք յաղթել Լւոնին՝ սկսաւ բարեկամութիւն ձևացընել. օր մը զինքը կոչունքի հրավիրեց ու վերջը բռնեց բանտ դրաւ. Լւոն նեղը մտած շատ ստակ, երկու քաղաք, իր որդիքներէն մէկն ալ պատանդ տալով ազատեցաւ. ու բանտէն ելլելուն պէս նորէն զօրք ժողվեց ու տուած քաղաքներուն վրայ վազելով բոլորն ալ ետ առաւ. այնչափ նեղը խոթեց Լատինացւոց իշխանները, ու մասնաւոր կերպով Անտիոքայ կոմսը, որ միաբանեցան ու շատ պատանդներ և ընծաններ տուին, ետ դարձընելով իրեն պատանդ տուած որդին:

Լւոնին քաջութեան համբաւը համնելով կոստանդին Պերփեռութէն կայսեր ականջը, ուզեց որ ինքը անձամք ելլէ ու Լւոնը ընկճէ: Լւոն երբոր իմացաւ Յունաց մեծամեծ պատրաստութիւնները, ազգին կառավարութիւնը ձգեց ու գնաց ամուր և դժուարամատոյց լեռները պահուըտեցաւ իր ընտանիքովը: Կայսրը Լւոնին ետևէն մարդ խաւրեց որ երթան զինքը պաշարեն, ու ան միջոցին այլ և այլ քաղաքներու տիրեց. ասոնց մէջ

Անարզաբան առնելու համար շատ նեղութիւն քա-  
շեց ու անբաւ մարդ կորսնցուց . վասն զի քաղա-  
քացիք, որ ըստ մեծի մասին Հայ էին, պատերազ-  
մեցան պաշարողաց հետ ու Յունաց բանակը ցրուե-  
ցին : Կայսրը աւելի մեծ պատրաստութեամբ նո-  
րէն պաշարեց, բայց քաղաքացիք ներսէն ամենայն  
հնաբը կ'ընէին անոնց մեքենաները այրելու ու զի-  
րենք վնասելու : Երեսուներեօթը օր պաշարելէն  
ետքը վերջապէս պարսպին մէջ կողմը վլուցին,  
ու Յոյնք կատաղաբար սկսան ներս վագել . բայց  
քաղաքացիք աւելի կատղելով սոսկալի արագու-  
թեամբ ու քաջութեամբ կը պատերազմէին, որով  
բիւրաւոր մարդիկ մեռուցին Յոյներէն, ինչուան  
նաև կանայք ալ ամէն տեսակ կարասի և այրելու  
նիւթեր կը նետէին պատուհաններէն, որով շատ  
մարդ սպաննեցին : Ասոնք ընելէն վերջը՝ Յունաց  
բազմութիւնը Ճղքեցին, ու քաղաքը կայսեր թող-  
լով իրենք ելան գնացին : Եթէ Արշակունեաց տէ-  
րութեան խնալէն ինչուան վերջը տեսնուած ըւ-  
լար մէր աղգին մէջ աս միաբանական հոդին, աս  
ամենահարկաւոր առաքինութիւնը, տարակոյս  
չկայ որ միշտ կանգուն ու զօրաւոր կը մնար :

Պերփեռուժէն Անարզաբան առնելէն ետեւ գնաց  
Վահկայ ամրոցին վրայ որ ան ատենը Ռուբինեանց  
մայրաքաղաքն էր . ասոր քաղաքապէտն էր Ռու-  
բինեանց ցեղէն Կոստանդին անունով կտրիճ մը, որ  
նոյնպէս շատ մարդ ջարդեց ու նեղը խոթեց Յոյնե-  
լը . բայց վերջը երբոր ամրոցը առնուեցաւ, զինքն  
ալ բոնեց կայսրը ու շղթայի զարկած Կոստան-  
դինուազօլս խաւրեց : Ճամբան նաւով երթալու ա-  
տեն՝ գիշեր մը շղթաները կոտրեց, բոլոր պահա-  
պանները ջարդեց, ինքն ալ ցամաքը ելաւ . բայց  
եսքը քանի մը մարդկանց մատնութեամբը նորէն  
բռնուեցաւ : Կայսրը բոլոր Կիլիկիոյ տիրելէն ետ-  
քը՝ Լևոնն ալ իր ընտանիքով բռնեց ու շղթայի

զարկած Կոստանդնուպօլիս տարաւ ու բանտը դրաւ. ուր տարի մը ձգելէն ետքը՝ ուրիշներու աղաջանքովը բանտէն հանեց ու հանգիստ կը պահէր : Ասեն անցնելէն ետքը օր մը թագաւորը բաղնիք գնացէր էր . Ռուբէն Լևոնի որդին հոն տեղի քարէ աւազանը ջրով լեցուն՝ թեթև բանի մը պէս բռնած՝ մէկ շնչով թագաւորին առջեր բերաւ . ամէնքը զարմացան աս բանիս վրայ ու սկսան գովել Ռուբէնին ուժը , բայց վերջը ոմանք վրան նախանձելով թագաւորը յորդորեցին որ խեղճին աջերը կուրցընէ , որն որ ցաւին չդիմանալով . քիչ ատենէն մեռաւ : Կայսրը նորէն բանտ դրաւ Լևոնը որդւոյն հեա , հոն թորոս երազ մը տեսաւ , ու քիչ մը մին թարուեցան երկուքն ալ , և երազը աս էր . փառաւոր մարդ մը տեսաւ որ եկէր իրեն հաց մը կուտար՝ վրան ձուկ դրած . Թորոս առաւ ան հացը՝ հօրը տուաւ , բայց անիկայ չկերաւ : Երբոր առաւօտ եղաւ՝ պատմեց հօրը տեսած երազը , ան ալ ըստ . « Հացը կամ նկանակը կը նշանակէ թէ նորէն պիտի տիրէս դուն բոլոր մեր կորսնցուցած երկիրներուն . իսկ ձուկը կը նշանակէ թէ ծովու ալ պիտի տիրէս . ասոնք պիտի ըլսան , բայց ես պիտի չտեսնեմ » : Երկրորդ անգամ բանտ դրուելէն ետքը Լևոն՝ տարիի մը չափ ապրեցաւ ու մեռաւ . ետքը կայսրն ալ թորոսը բանտէն աղատեց ու լաւ աջքով կը նայէր վրան : Լևոնին առջի քաջութեան գործքերը որչափ որ գովելի ու զարմանալի են , մեղադրութենէ աղատ չէ վերջի գործքը՝ որ հարկաւոր ժամանակ՝ կառավարութիւնը ու աղքը ձգեց քաշուեցաւ . որ եթէ ինքը բոլոր ուժովը դէմ դնելու ըլլար թշնամւոյն՝ չէր կրնար թշնամին այնչափ մսաս հասցընել աշխարհքին . պարտական էր նաև իրի հայր հասարակաց իր կեանքը զոհելով ժողովը դեան վրկութիւնը հոգալ և տէրութեան վիճակը ապահովընել (1142) :

## ԳԼՈՒԽ Բ.

Թորոս Բ. իշխանին քաջորքիւնները . Մշեհ ոչ  
Ռուրեկն Բ :

Յովհաննէս Պերփեռուժէն կայսեր ատենը ամենուն սիրելի ըլլալով թորոս իր զարմանալի կատարելութիւններովը , երբոր Կիո Մանուէլ Յովհաննիսին տեղը յաջորդեց , թորոս միաքը գրաւ որ կոստանդնուպոլսէն փախչի ու գայ աղքը գերութենէն ազատէ . ուստի ծածուկ իբրև վաճառական ելաւ Պօլաէն Անտիոք Երթալու համար ու անկէ փախաւ Կիլիկիա . հոն ինքզինքը քահանայի մը յայտնեց՝ թէ Լևոնի որդին է . քահանան երբորութիւններէ ալ ստուգեց աս բանս՝ ուրախութեամբ առաւ զինքը իր տունը տարաւ , ու հոն ամենայն պատուվ կը նայէր , միանդամայն իմացուց հայոց մ.ծամեծներուն , որ Յունաց բանութիւններէն ձանձրացած՝ կ'ուզէին առջի ազատութիւննին ձեռք ձգել : Կամաց կամաց թորոսին գալը ամեն աեղ խմացուելով տասը հազարի չափ մարդիկ քովը ժողվուեցան , ու իրեն առաջնորդութեամբը վազեցին Անարզաբա , Ատանա ու Վահկայ բերդին վրայ , և ամենուն ալ տիրեցին՝ Յոյները վանաելով ասանկ թորոս Կիլիկիոյ հայոց հաւանութեամբը իշխեց աղքին վրայ , ու գրեթէ բոլոր Յոյները հաւածեց իր տէրութենէն : Կիո Մանուէլ կայսրը թորոսին ըրածներուն վրայ նեղացած՝ մէկէն հրաման տուաւ Անդրոնիկոս զօրավարին որ շատ զօրքով Կիլիկիա Երթայ , թորոսը բռնէ ու երկրին բոլոր բնակիչները թրէ անցընէ : Իսկ թորոս իր բնական լաւութեամբը ու գիտնալով միանդամայն

պատերազմին գէշ հետևանքները, դեսպան զրկեց  
Անդրոնիկոսին՝ իմացընելով թէ ինքը կայսեր հրա-  
մանին և կամացը յօժարութեամբ կը հնազանդի՝  
եթէ կայսրը արդարութեամբ կառավարէ երկիրը։  
Անդրոնիկոս գոռզողութեամբ պատասխան տուաւ։  
« Կայսեր հրամանը և արդարութիւնը ան է որ ըզ-  
քեղ ան շղթայով կապեն ու Պօլիս տանին՝ որով  
քու հայրդ Աւոն կապուեցաւ »։ Թորոս հնարա-  
գէտ ու բարակամիտ ըլլալով ձայն չհանեց, ունե-  
ցած հետևակ զօրքը տարաւ կիրճերուն մէջ դա-  
րանի դրաւ, ուսկից որ Յոյները ստիպուած էին  
անցնելու, և ինքը ձիւտոր զօրքով ուրիշ ճամբով  
մը Յունաց եաին անցաւ։ Երբոր հայք զՅոյները  
ամէն կողմաննէ սկաշարեցին՝ մեծ ջարդ մը տալէն  
ետքը Յունաց իշխաններէն շատ մարդ գերի բռնե-  
ցին։ Կայսրը սաստիկ տրտմեցաւ այնչափ իշխա-  
նաց գերի բռնուելուն վրայ։ Հրամանն խաւրեց Ան-  
դրոնիկոսին որ ստակով գնէ գերի իշխանները։  
Երբոր դեսպանները իմացուցին Թորոսին կայսեր  
կամքը, պատասխան տուաւ։ « Կը զարմանամ՝ որ  
այսչափ յարգի են եղեր կայսեր դիմացը իմ գե-  
րիներս, որ ես առանց արեան ու սակաւ աշխա-  
տութեամբ բռնեցի, իմ առջիս ստակ մ' ալ չեն  
արժեր։ բայց երբոր կայսեր պիտանի են՝ թող ինչ  
որ կ'ուզէ վճարէ ու առնէ »։ Դեսպանները գերի-  
ներուն նախատինք ըընելու համար խիստ շատ  
ստակ տուին ու ետ առին։ բայց Թորոս վեհանձ-  
նութեամբ ան առած ստակը զօրքերուն բաժնեց  
դեսպանաց առջեր։ Երբոր անոնք զարմացան՝ ը-  
սաւ Թորոս։ « Կամաւ ըրի որ նորէն ձեր իշ-  
խանները քաջութեամբ բռնելով իմ առջևս բե-  
րեն »։ Եւ յիրաւի, քանի մը տարի ետքը նորէն  
պատերազմ բացուելով Թորոսի և Յունաց մէջ,  
առջինին պէս Յոյներէն շատ իշխաններ գերի ըն-  
կան, և Թորոս առջինին պէս ծախեց զիրենք, ու

րով առժամանակ մի հաշտութիւն եղաւ Հայոց և  
Յունաց մէջ։ Քիչ մը ատենէն նորէն թշնամու-  
թիւն ծագեցաւ՝ Թորոսին Ստեփանէ եղբօրը պատ-  
ճառաւ, վասն զի ասիկայ ապստամբելով Թորո-  
սին՝ ինքնագլուխ սկսաւ իշխել, և շատ մը սրիկա-  
ներ գլուխը ժողվելով Յունաց մեծամեծ վնասներ  
հասուց։ անոնք հետը թշնամանալով՝ դարանի մը-  
տան, բռնեցին զինքն ու եռացեալ ջրի մէջ սպան-  
նեցին։ Սաստիկ տրտմեցաւ Թորոս, ու սուգ մտաւ  
եղբօրը մահուանը համար։ բայց վերջը ուղելով  
Յոյներէն վրէժը առնել շատ չարիք հասուց անոնց,  
և ձեռքը ընկածներուն քիթը ու ականջնին կտրե-  
լով կոստանդնուպօլիս կը խաւրէր, ինչպէս որ ան-  
ատենները սովորական անգթութիւն էր շատ տեղ  
աս պատիժս տալ գերիներու ու չարագործ մարդ-  
կանց։ Կիո Մանուէլ կայսրը անձամբ և ահեղ պատ-  
րաստութեամբ Թորոսին վրայ ելաւ։ Թորոս տես-  
նելով որ դէմ պիտի չկարենայ գնել անոր զօրաց  
բազմութեանը, հաշտութիւն խօսեցաւ կայսեր  
հետ ու բարեկամութեամբ քովը գնաց, որ շատ  
սիրով իրարու հետ տեսնուեցան։ Այսպէս Թո-  
րոս իշխանը խելքով, քաջութեամբ և հայրաբար  
քսանը որս տարի ազգը կառավարելէն ետքը մե-  
ռաւ (1467)։

Թորոսին մեռնելէն անմիջապէս ետքը ազգին  
մէջ խռովութիւն ընկաւ՝ անոր Մլէհ եղբօրը պատ-  
ճառաւ, վասն զի Թորոս պզտի որդի մը ունէր՝ ո-  
րուն ինամակալ դրեր էր մեռնելու ատենը Թով  
մաս Պայլ անունով իր աները, աս բանս իմանա-  
լով Մլէհ, որ արդէն ապստամբած էր, Բերիոյ  
ամիրայէն շատ զօրք առած եկաւ Կիլիկիոյ վրայ։  
առջի անգամուն Կիլիկիոյ մէջ ամէն տեղ խռովու-  
թիւն ձգելէն ետքը՝ գործողութիւն մը չկրցաւ ը-  
նել։ ուստի նորէն գնաց Բերիոյ ամիրայէն շատ  
ջորք ալ առաւ ու եկաւ Թովմաս Պայլին վրայ։

Խշանները տեսնելով որ աս գործողութեան ծայր գէցի պիտի երթայ, միաբանեցան և կանչեցին Մլեհը իրենց խշան դրին թորոսին տեղը. բայց անիկայ մէկէն ինքզինքը զեղսութեան ու անկար գութեան տուաւ, որով զօրքն ալ ձանձրացան ու սպաննեցին զինքը՝ հինգ տարի խշելէն ետև։ Որովհետև Մլեհ որդի չունէր, անոր համար Ռուբէնը կանչեցին, որ Ստեփանէին որդին էր։ Ասիկայ իր քաղցր բնաւորութեամբը ամենուն սիրելի եղաւ ու բոլոր մերձակայ և օտար ազգաց առջև ալ մեծ անուն հանեց (1173)։

Փուժ պատճառի մը համար մեծ թշնամութիւն ծագեցաւ Ռուբէն երկրորդին ու Լամբրոնի չեթում իշխանին հետ ։ վասն զի Մանուէլ կայսեր մեռնելէն եաքը նորէն թշնամացան Յոյները Հայոց հետ ։ Ռուբէն ալ Տարսոնի վրայ յարձակելով, որ Յունաց ձեռքն էր, առաւ։ Հեթում աս բանս իրեն մեծ նախատինք սեպեց, որովհետև Յունաց բարեկամ էր, կայսրն ալ իրեն յանձնած էր Տարսոն գաւառին պահպանութիւնը։ Երբոր երկու կողմէն ալ պատերազմ բացուեցաւ, հեթում նեղը մանելով օդնութիւն կանչեց Անտիոքայ Պեմունդ կոմսը։ բայց որովհետև ան ալ կը վախնար Ռուբէնէն, խարդախութեամբ բարեկամաբար կոչունքի հրաւիրեց զՌուբէնը, և բանեց բանտ դրաւ։ Ռուբէնին եղբայրը Վանն մէկէն զօրք ժողվեց ու Լամբրոն բերդին վրայ երթալով սաստիկ նեղը ձգեց Հեթումը, որ ճարը հատած հաշտութիւն խօսեցաւ։ Վերջը Վանն շատ ընծաներ տալով Պեմունդին՝ Ռուբէնն ալ ազատեց ու բերաւ նորէն աթոռը նստեցուց։ Աս գեղեցիկ և նախանձելի առաքինութիւնները Վանին վրայ տեսնուելով, ան ատենէն յոյս մը տուին որ ատենով ազգին ուրիշ մեծամեծ բարիք ալ պիտի ընէ։ Ռուբէն Բ. գովելի եերակով տասնըմեկ տարի ազդը կառավարե-

լէն ետքը՝ Դրազարկ վանքը քաշուեցաւ, ու հոն  
քիչ մը ատենէն սրբութեամբ մեռաւ, իրեն յա-  
ջորդ թողլով Աւոն եղբայրը (1184):

## ԳԼՈՒԽ Գ.

Առն Բ. իշխանին քաջորիւններն ու բազար-  
րելը, և ինչուան Հերում Ա:

Աւոն Բ. ազգին կառավարութիւնը ձեռք առ-  
նելով սկսաւ ցուցընել իր քաջութեան ոգին ու  
բարեպաշտութիւնը: Իրեն առջի յաղթութիւնը  
եղաւ Իկոնիոյ Ռոստոմ ամիրային դէմ, որ Աւո-  
նին քաջութեանը նախանձելով վրան պատերազ-  
մի ելեր էր. բայց դեռ պատերազմը չսկսած՝ յան-  
կարծակի մեռաւ Ռոստոմ, որով զօրքն ալ շփո-  
թած սկսան փախչել: Աւոն բոլորովին հալածեց  
զիրենիք իր երկրէն, ու շատ հարստութիւն ժող-  
վեց անոնց բանակէն:

Ետքը վազեց ուրիշ տեղերու վրայ, եօթանա-  
սունուերկու բերդի տիրեց. Սիս քազաքը գրեթէ  
բոլորովին նորոգեց, հիւանդանոցներ՝ ուրիշ շատ  
շնչեր շինեց կարօտ մարդկանց համար: Կրօնա-  
կան պաշտամանց ալ շատ ջերմեռանոդ էր, մանա-  
ւանոդ սուրբ Աստուածածնայ. որով Աստուած ալ  
էր ամէն բանը կը յաջողէր:

Աւոնին իշխանութեան երկրորդ տարին Եռւ-  
սուֆ Սալահատտին սաստիկ զօրանալով Երու-  
սաղէմը առաւ Լատինացւոց ձեռքէն՝ երկայն ու  
արիւնահեղ պատերազմներ ընելէն ետքը: Երբոր  
աս բանս իմացուեցաւ Եւրոպա, Փրեգերիկոս Գեր-  
մանացւոց կայսրը և ուրիշ շատ տէրութիւններ  
միացած՝ անհամար զօրքով նորէն վազեցին Երու-

սաղեմայ վրայ, և Բերիոյ տիրեցին . բայց պաշար-նին լմնցած ըլլալով՝ Փրեդերիկոս թուղթ գրեց Աւոնին, ու խնդրեց որ իրենց օգնէ . Լւոն ոչ միայն առատ պաշար խաւրեց իրենց, հապա նաև շատ ազնիւ ընծաներ, ու առանձին թղթով մըն ալ կ'ի-մացընէր իր պատրաստականութիւնը ամէն տեսակ օգնութիւն ընելու, նաև զիրենքը ընդունելու յօժարութիւնը : Փրեդերիկոս շատ հաճեցաւ Հայոց ան աստիճանի հիւրասիրութեանը վրայ և խոստացաւ որ Լւոնը թագաւորեցընէ երբոր ինքը Եւրոպա դաւնայ : Բայց դժբաղդաբար երբոր Սելլեկոյ գետէն կ'անցնէր՝ խղդուեցաւ . մնացած Եւրոպացիք ալ առանց զօրագլխի մնալով չկրցան յաղթել Սալահատտինին, ու սրտերնին կոտրած դարձան Եւրոպա :

Լւոն տեսնելով իրեն գործոց յաջողութիւնը՝ դեսպան խրկեց Հռովմ Կեղեստիանոս պապին և Հենրիկոս Զ . Գերմանացւոց Կայսեր, յիշեցընելով Փրեդերիկոսի խոստմունքը : Կայսրը և պապը սիրով ընդունեցան դեսպանները ու Փրեդերիկոսին խոստմունքը կատարեցին . պապը փառաւոր թագ մը խաւրեց Մոգունտիոյ Կոնիրատոս արքեպիսկոպոսին ձեռքովը, Հենրիկոս ալ փառաւոր դրօշ մը խաւրեց՝ վրան առիւծ նկարած : Երբոր Հանաւ եպիսկոպոսը Կիլֆիիա, թագաւորն ու կաթուղիկոսը հրաման հանեցին ամէն տեղ որ գան ազգին մէծերը Սիս ժողվուին, եպիսկոպոսներ, վանահայրներ, իշխաններ, զօրավարներ և ուրիշ շատ երեւելի մարդիկ . և փառաւոր հանդիսով կատարուեցաւ թագադրութիւնը Գրիգոր Ապիքրատը սուլած կաթուղիկոսին ձեռքովը՝ Սոյ սուրբ Սոփիա եկեղեցւոյն մէջ (1498) :

Հագարացւոց ամիրապետը և Յունաց Ալեքս կայսրը լաելով Լւոնին թագաւորելը՝ ուրախացան, և իրենց ուրախութեան նշան, ամիրապետը շատ

ընծաներով դեսպան խրկեց, Ալեքս ալ մեծագին  
թագ մը : Վեռն աս ամէն յաջողութիւններս տես-  
նելով ամեննեին իրեն քրիստոնէական ու թագա-  
ւորական պարտքերէն չժուլցաւ, հասպա մանա-  
ւանդ շատ բարեպաշտական գործքեր ալ ըրաւ.  
զամէնքը արդարութեամբ, քաղցրութեամբ ու ո-  
ղորմածութեամբ կը խնամէր. իսկ օտար թշնամի-  
ները օրէ օր նախանձնին կ'աւելցընէին և կ'ուղէին  
իրեն մխաս հասցընել: Ասոնց գլխաւորներէն մէկը  
եղաւ իկոնիոյ Քայքաւուզ ամիրան, որ լսելով  
թէ Վեռն Լատինացւոց հետ բարեկամութիւն ըրեր  
է, ու ամենէն պատիւ գտեր է, շատ զօրքով Վեռ-  
նին վրայ վազեց: Վեռնի զօրաց մէկ մասը իրենց  
յանդգնութեանը համար յաղթուեցան, բայց ա-  
նիկայ փոխանակ շփոթելու մէկէն մնացած զօրքովը  
վազեց ամիրային երկիրները ու սկսաւ տակն ու  
վրայ ընել. Քայքաւուզ իսկոյն ձգեց Կիլիկիան ու  
Իկոնիա դարձաւ. և եղածին վրայ սաստիկ ցաւե-  
լով հաշտութիւն խօսեցաւ Վեռնին հետ, և առած  
երկիրներն ու գերիները ետ տուաւ, ինչպէս նաև  
Վեռն իր առածները:

Վեռնին երկրորդ նախանձով եղաւ Բերիոյ ա-  
միրան, որ անհամար զօրքով Կիլիկիոյ սահմաննե-  
րը գալով զատկի միջոցները, սպաննալեօք դես-  
պան խրկեց որ գայ իրեն հնազանդի, ապա թէ ոչ  
արիւնով կը լուամ, ըսաւ, երկիրդ, և ուրախու-  
թեան տօններդ տրտութեան կը գարձընեմ: Վեռն  
առաջուց իմանալով դեսպաններուն գալը, քանի  
մը իշխան խաւրեց որ այլ և այլ ճամբաններէ ա-  
ռաջնորդելով ուշացընէն անոնց գալը, և ինքը շատ  
զօրքով յանկարծակի ամիրային զօրացը վրայ յար-  
ձըկեցաւ. անոնք ալ անսպատրաստ ըլլալով չարա-  
չար յաղթուեցան ու բոլոր բանակնին ձգեցին փա-  
խան: Վեռն դարձաւ Կիլիկիա հարուստ աւարնե-  
րով, շատ վրաններ ու դրօշներ ձեռք ձգած, ա-

մէնն ալ կարգով բանակի ձեռվ շարեց և իւրաքանչիւր վրանին դիմացը դրօշները անկեց : Երբոր ամէն բան պատրաստուեցաւ, գեսպաններն ալ հասան, ու ան բաները տեսնելով Աւոնին ոտքը ընկան որ դէթ կեանքերնուն խնայէ . Աւոն շատ պատուով վարուեցաւ հետերնին ու ետ Ճամբեց զիրենք, ըսելով որ հիմա ես կը պահանջեմ ամիւրայէն ան հարկը որ ամիրան ինձմէ կը պահանջէր :

Աւոնին թագաւորութեան վերջի տարիները մեծ թշնամութիւն ընկաւ հայոց և Լատինացւոց մէջ Անտիռքայ իշխանին պատճառաւ : Վասն զի Անտիռքայ Պեմունդ կոմսը մեանելէն շատ առաջ իրեն յաջորդ որոշեր էր Պալտին իր որդին, որ Աւոնին Ռուբէն եղբօրը աղջկանը հետ կարգուած էր . բայց Պալտին կանուխ մեանելով՝ հայրը իրեն ժառանդ որոշեց Պալտինին Ռուբէն անունով պղտի որդին, և աս բանիս համար երգում առաւ Անտիռքայ եպիսկոպոսներէն ու իշխաններէն : Երբոր Պեմունդ մեռաւ, Ռուբէն իր թուր յաջորդեց անոր . աս բանիս վրայ նախանձելով Ճիւան Տրապօլայ իշխանը՝ շատ զօրքով Անտիռքայ վրայ եկաւ, Ռուբէնը հալածեց ու Լատին իշխան մը դրաւ քաղաքապետ, որուն ձեռնտու եղան իշխանները ու եպիսկոպոսները : Աւոն աս բանիս սասափիկ նեղացաւ, բայց չուզեց պատերազմով առաջ տանիլ իր կամքը, հապա իննովկենտիոս պապին թուղթ գրեց որ աս բանս արդարութեամբ որոշ . պապն ալ դատաւոր և իրաւարար գրաւ աս բանիս Պետրոս անունով կարգինալ մը որ արդէն ուրիշ անդամ Կիլիկիոյ կողմերը եկած ըլլալով գիտէր անտեղի բաները . բայց կարգինալը Լատինացւոց կողմը բանեց, որով անոնք ալ հայոց դէմ դարձան . աս բանիս նեղանարով Աւոն՝ բոլոր Կիլիկիոյ մէջ եղած Լատին իշխանները իրենց քահանաներովը վանտեց հանեց Կիլիկիայէն, մէկ քանին ալ բոնե-

լով բանտ դրաւ : Անտիռքայ եպիսկոպոսները ստի-  
պեցին իշխանները որ նորէն Ռուբէնը ընդունին .  
անով հաշտութիւն եղաւ Աւոնի ու Տրաստօնոյ  
ջիւան իշխանին հետ : Իսկ Աւոն երեսունուիրեք  
տարի թագաւորելէն ետքը՝ դովելի մահուամբ մե-  
ռաւ , իրեն յաջորդ թողլով իր Զապէլ աղջիկը ,  
որովհետև մանչ զաւակ չունէր (1218) :

Զապէլ թագուհին տասնըվեց տարեկան ըլլա-  
լով ինսամակալ դրուեցաւ իրեն Կոստանդին իշ-  
խանը : Ռուբէն , որ նորէն Անտիռքէն հալածուեր  
էր , շատ մը մարդիկ գլուխը ժողվելով գնաց Զա-  
պէլին քանի մը քաղաքներուն տիրեց : Կոստան-  
դին դէմն ելաւ , բռնեց զինքը իրեն կուսակիցնե-  
րով մէկտեղ բանտ դրաւ , և հոն մեռան : Իսկ Զա-  
պէլը կարգեցին Անտիռքայ կոմսին՝ Փիլիպպոս ա-  
նունով որդւոյն հետ , և զինքը թագաւոր օծեցին  
Հայոց , Երգում ամնելով առաջուց որ ազգային  
ծէսերու և սովորութեանց չխառնուի : Բայց Փի-  
լիպպոս Երկու տարիէն սկսաւ երդմանը գէմը ընել .  
անով ալ գոհ չըլլալով՝ սկսաւ պալատին ազնիւ  
զարդերը Անտիռք կրել : Իշխանները աս բանիս նե-  
զանալով բռնեցին բանտ դրին զինքը և ստիպեցին  
որ խաւրած բաները ետ դարձնէ . ինքն ալ տարի  
մը բանտը կենալէն ետքը՝ սրտին ցաւէն մեռաւ :  
Ետքը Զապէլ ուրիշներուն յորդորելովը Կոստան-  
դինին չեթում որդւոյն հետ կարգուեցաւ , և ա-  
նիկայ օծուեցաւ թագաւոր , որ Արշակունեաց  
ցեղէն կտրիչ մըն էր , և Ռուբէնեանց հետ ազգակ-  
ցութիւն ընելով թագաւորական ցեղէ կը սեպուէր :

Չեթում ցեղին ազնուականութեանը հետ նաև  
անարատ բարք և շատ գեղեցիկ յատկութիւններ  
ալ ունէր , որով Ռուբէնեանց Երևելի թագաւոր-  
ներուն մէկը եղաւ , օտար ազգաց ալ շատ սիրելի :  
Չեթմոյ թագաւորութեան առջի տարիները՝ շատ  
խաղաղ էր Արևիկիա , և Կոստանդին իր հայրը շատ

բարեկարգութիւններ ըրաւ, թէպէտ և հայաստան այլ և այլ օտար թշնամիններէ կը չարչարուէր: Նշանաւոր եղան Ճէլալէտին բռնաւորը, ու Թաթարաց Չարմաղան զօրավարը, որ Անին առնելով մեծ ջարդ ըրաւ անոր բնակչացը: Չարմաղան երբոր մեռաւ, իրեն յաջորդեց զօրավարութեան մէջ Բաքու, որ նոյնապէս շատ վնաս հասուց հայոց: Հեթում տեսնելով որ Բաքու շատ կոտորածներ ընելով դէպ 'ի Կիլիկիոյ վրայ կուգայ, շատ ընծաներով մարդ խաւրեց ու անոր հպատակեցաւ. Բաքու երդմունքով դաշինք դրաւ Հեթմոյ հետ որ վնաս մը չհասցընէ իրեն. այնապէսով ելաւ գնաց: Երբոր Թաթարաց Ուխաթա խանը մեռաւ, Հեթում անոր յաջորդին Գիուղ խանին հետ ալ նոյն դաշինքը նորոգելով հաստատեց, անով Կիլիկիա նեղութիւն մը չքաշեց Թաթարներէն:

Երբոր Հեթում աս բաներուս զբաղած էր, իր քեռին կոստանդին Լամբրոնի իշխանը ապստամբեցաւ իրմէ, ու գնաց Իկոնիոյ ամիրային հետ միացաւ, որ Հեթումին դէմ թշնամացած էր. Հեթում զօրք ժողվեց ու գնաց կոստանդինին երկիրներուն տիրեց. կոստանդին նեղը մանելով իրեք չորս անգամ դեսպան խաւրեց Հեթումին՝ հնազանդութիւն խոստանալով. բայց Հեթում յանձն չառաւ գիտնալով կոստանդինին խարդախութիւնը: Կոստանդին նորէն խիաթատինին քովը փախչելով շատ զօրք օդնութիւնն առած յանկարծակի Հեթումին վրայ վազեց ու շատ կոտորած ըրաւ. բայց Հեթում իրեն ցրուած զօրքերը ժողվելէն զատ՝ ուրիշ զօրքեր ալ բերել տալով նորէն կոստանդինը Լամբրոն փախուց, ուր որ մեռաւ քիչ ատենէն ետքը:

Նոյն ատենները Գիուղ խանը մեռաւ ու աեղը անցաւ Մանդոյ, որ սկսաւ զհայերը նեղել իր հարկասկահանջներուն ձեռքովը. Հեթում զդիմանա-

լով տպդին խեղճութեանը՝ ելաւ անձամբ Մանգոյ  
խանին գնաց, ու շատ ընծաներով անոր սիրտը  
վաստըկեցաւ, շատ պատիւ գտաւ անկէ և խօսք  
առաւ Մանգոյէն որ արգիլէ Հայերը նեղելէն՝ ինչ  
պէս որ ալ ըրաւ: Հեթումին փառաւորուելուն  
ձայնը Եգիպտոսի Փնտուխտար ամիրային ականջը  
հասնելով նախանձը գրգռեց որ Հեթումին չարիք  
մը հասցընէ, և իմանալով որ Հայերը տիրած են  
քանի մը քաղաքներու որ ատենով Եգիպտացւոց  
ձեռքն էին, դեսպան զրկեց որ ետ տայ ան քա-  
ղաքները: Հեթում օրինաւոր պատճառներով ցը-  
ցուց թէ անոնք արգէն Հայոցն էին ու Եգիպտա-  
ցիք անիրաւութեամբ յափշտակեր էին: Ամիրան  
կատղեցաւ աս բանիս, և առանց ձայն հանելու  
զօրք խաւրեց Կիլիկիոյ վրայ, որ անալատրաստ  
դոնելով Հայերը՝ շատ աւերմունքներ ու արիւն-  
հեղութիւններ ըրին: Հեթում մէկէն ժողվեց զօր-  
քը երկու գունդ բաժնեց, մէկը Լևոն՝ մէկալը Թո-  
րոս որդոցը տուաւ, և ինքը Մանգոյ խանէն օգ-  
նութիւն առնելու գնաց: Ան միջոցին Լևոն և Թո-  
րոս քաջութեամբ քանի մը պատերազմներ ըրին,  
ու թշնամիներէն շատ մարդ ջարդեցին. բայց ան-  
դամ մ' ալ Թորոս քաջութեամբ պատերազմէլու-  
ատեն զարնուեցաւ մեռաւ, Լևոն ալ գերի ընկաւ.  
ասով Եգիպտացիք բոլոր Կիլիկիոյ տիրեցին բաց  
՚ի բերդերէն. վերջը Լևոնն ալ Փնտուխտարին առ-  
ջել տարին, որ խիստ ախորժելով Լևոնին ազնիւ-  
որտին ու կերպին՝ չնեղեց զինքը, ընդհակառակն  
խօսք տուաւ որ Կիլիկիա դարձընէ. բայց իշխան-  
ները թող չտուին:

Հեթում երբոր Թաթար վարձուոր զօրքով դար-  
ձաւ տեսաւ եղած ձախորդութիւնները՝ շատ վըշ-  
տացաւ, ու շատ անդամ առանձին քաշուած կ'ող-  
բար իր որդիքը: Օր մը բոլոր իշխանները քովը  
ժողվուեր էին. ուզելով Հեթում ամենուն սիրտը

շարժել իր խեղճ՝ վիճակին վրայ, հարցուց իշխան-ներուն. « Հո՞ս են ամէնքը », երբոր անոնք պատասխան տուին միաբերան թէ Այս, պատասխանեց թագաւորը ցաւած սրտով ու արցունքով. « Հապա ուր է Թորոս, ուր է Վասն, որոնցմէ մէկը գերեզմանը անյիշտառակ թաղուած, մէկալը գերութեան տառապանաց մէջ է » : Խշանները շարժեցան թագաւորին աս խօսքերէն, միաբանեցան մէջերնին ու շատ ստակ ժողվելով ամիրային խաւրեցին. ան ալ չեթումէն խնդրեց որ իր Սղուր անունով ազգականը՝ որ Սկիւթացւոց ձեռքը դերի ընկած էր՝ ազատէ. Երբոր յաջողեցաւ աս բանս չեթումին ձեռքովը, ինքն ալ իր խոստմոնքը կատարելով ազատեց Վասնը, որ ազգին մէծ ուրախութեան պատճառ եղաւ: Չեթում մեռնելէն քիչ մը առաջ իր տեղը թագաւոր դրաւ Վասնը, և ինքը ‘Իրազարկ վանքը քաշուելով կրօնաւոր եղաւ, ուր քանի մը ամիս ալ ապրեցաւ ու մեռաւ, քառասունըհինգ տարի թագաւորելէն Ետքը: Իրեն մէծ ու յաւերժական պարծանք է ազգին սիրոյն համար քաշած անհամար նեղութիւններն ու վիշտերը (1268):

## ԳԼՈՒԽ Դ.

Հետեւ գ. . ու Հերում Բ:

Առն Երլորդ սաստիկ տրամելով հօրը մահուանը վայ, իրեք չորս ամիսի շափ սուզի մէջ էր, այն շափ որ սրտին ցաւէն ծանր հիւանդացաւ: Եղիստոսի և ուրիշ տեղերու ամիրաները լսելով աս բաներս՝ դեսպաններ զրկեցին զինքը միսիթարելու համար, և յորդորեցին որ հօրը տեղը ազգին կառավարութիւնը ձեռք տանէ: Աս բաներէս յորդորուած՝ Առն թագաւոր օծուեցաւ, ու սկսաւ իսկոյն բարեկարգութիւններ ընել, ոզորմածութեան գործքերը աւելցընել ու շատ շինութիւններ ընել. ուսման ետևէ ըլլալով դպրոցներ հաստատեց, խանգարած հին գրքերը նորոգել տալով վանքերուն մէջը պահել տուաւ ու ետևէ եղաւ որ պիտանի գրքեր գրուին: Երեսր ինքը աս կերպերով ազգին բարիք ընելու կ'աշխատէր, իր ազգականներէն ումանքնախանձելով վրան, գնացին Փնտուխտար Եղիստոսի ամիրան Առնի դէմ գրդուեցին. ան ալ Արաբացւոց ու Թիւրքմէններուն հետ միացած՝ Կիլիկիոյ վայ վազեց, իրեն երգմունքը ոտքի տակ առնելով: Առն յանկարծակիի եկաւ, և տեսնելով իշխանաց անմիաբանութիւնն ու պաղութիւնը, ամուսը տեղուանք պահուըտեցաւ. ան սկսած ամիրային զօրքն ալ առանց արգելքի Կիլիկիա մտան ու շատ մուսս հասուցին ամէն տեղ, մտաւանդ Տարսոն, ուր թագաւորական գանձը և ուրիշ շատ հարստութիւններ ալ կային: Ասոնք ընելէն վերջը մնատուխտար անբաւ հարստութեամբ և շատ գերիներով Եղիստոս դարձաւ. բայց քիչ

առենէն առջինէն աւելի զօրք ժողվելով սկսաւ նորէն Կիլիկիոյ վրայ դալ: Լևոն տեսաւ որ պահուը տելով օգուտ մը ըըլլար, որչափ որ կրցաւ զօրք ժողվեց՝ ամէնքն ալ յորդորեց քաջալերեց, և վեց գունդ բաժնելով այլ և այլ տեղեր խաւրեց: մէկ գունդը տուաւ իր հօրեղբօրը Սմբատ սպարապետին ձեռքը ու խաւրեց Եգիպտացւոց դէմ, երկ րորդը ինքը առաւ և ուրիշ ճամբով մը Եգիպտացւոց ետեղ անցաւ: Երբոր Եգիպտացիք Սմբատին բանակը տեսան, անոնց քիչը ութութեանը նայելով անհոգ եղան: բայց Սմբատ յանկարծակի վրանին վաղեց ու մէջերնին շփոթութիւն ձգեց: ան միջոցին Լևոն ալ ետենէն յարձըկելով մեծ ջարդ տրւին երկուքը մէկէն ու բոլոր Եգիպտացւոց բանակը ցրուեցին: Ան հարուածին վրայ Փնտուխտար հաշտութիւն ըրաւ Լևոնին հետ:

Լևոն հաշտութենէն վերջը Թաթարաց Ապազ խանին գնաց, ու շատ սէր և պատիւ գտաւ անիէ իր հաւատարմութեանը համար: ուրիշ ամիրաներն ալ բարեկամութեամբ ու սիրով սկսան վարուիլ Լևոնին հետ՝ ակնածելով իր քաջութիւններէն:

Որչափ որ արտաքին գործողութիւնները կարգի դրուեցան ու Լևոնին երկիրը խաղաղացաւ, այնչափ ալ ընտանեկան ձախորդ դիպուածներով փորձուեցաւ իր առաքինութիւնը. քիչ ատենի մէջ մեռան իր սիրելի Ներսէս որդին, աղջիկը ու կինը. ինքն ալ ծանր հիւանդացաւ, Կիլիկիա ալ փոխադրական հիւանդութիւն մը լինալով շատ ջարդ ըրաւ: բայց Լևոն ամենուն ալ սիրով համբերելով երկու տարիէն երջանիկ մահուամբ մեռաւ քսան տարի թագաւորելէն ետքը:

Լևոն երրորդին որդին Հեթում Բ. հօրը յաջորդեց, բայց խոնարհութեան համար չուզեց թագաւոր օծուիլ. չէր ուզէր նաև կառավարութեան հոգը իր վրան առնել. աւելի կը սիրէր կրօնաւորաց

հետ կենակցելով հոգեսրապէս զբօսնուլ ան պատճառաւ քիչ մը ատեն ակամայ կամօք իշխելէն ետքը՝ հրաժարեցաւ իրաւունքէն, ու իր Թորոս եղբայրը իր տեղը թագաւոր օծել տուաւ։ Թորոս՝ եղբօրը խորհրդոցը կ'անսար, իշխաններն ալ կը յարգէին զշեթում. բայց Թորոս քիչ մը ատենէն եղբօրը վեճակին նախանձելով թագաւորութիւնը նորէն չեթումին յանձնեց, ու ինքը վանք մը քաշուելով կրօնաւոր եղաւ։ չեթում՝ երկրորդ անգամ թագաւորելով Թաթարաց Ղազան խանին գնաց աղաչելու որ քրիստոնէից դէմ եղած հալածմունքը դադրեցընէ. Ղազան սիրով ընդունեցաւ թէ աղաչողը և թէ աղաչանքը, ու խնդիրքը կատարեց (1295)։

Երբոր Սիս գարձաւ, քիչ ատենէն Թորոս եղբայրը հետ կոստանդնուպոլիս գնաց, իր Մարիամ քրոջմէն հրաւիրուելով որ կայսեր կինն էր։ Ան միջոցին որ իրենք Պօլիս էին՝ Սմբատ եղբայրնին, որուն յանձնած էին տէրութեան հոգը, իշխանները ու կաթուղիկոսը համոզելով թագաւոր օծուեցաւ. վերջը Թաթարատան Ղազան խանին ալ գնաց ու իր թագաւորութեանը հաստատութիւն առաւ. նոյնպէս նաև սրբազան պապին հպատակութեան թուղթ գրեց ու անկէ օրհնութեան գիր առաւ. այսպէսով ամէն կողմանէ թագաւորութիւնը ապահովուց, և օրէ օր եղբայրներուն գալատեանը կ'սպասէր։ Երբոր Թորոս և չեթում Կիլիկիա կը դառնային, Սմբատ իր զօրքովը գիմացնին ելաւ ու զերենք վոնտեց. անոնք ալ սկսան Ղազան խանին երթալ որ անկէ օգնութիւն ուզեն Սմբատին դէմ. բայց Սմբատ ետևնէն համնելով երկուքն ալ բըռնեց. իշխաններէն ոմանց խորհրդովը Թորոսը ըսպաննեց զւ չեթումն ալ կուրցուց։ Աս անողորմ գործքին վրայ կոստանդին մէկալ եղբայրը զօրք ժողվեց, ու եղբօրը դէմ պատերազմի ելաւ. Եր-

կու կողմէն ալ շատ մեծ ջարդ եղաւ, բայց վերջը կոստանդին զօրանալով յաղթեց Սմբատին ու բռնեց զինքը բանտ դրաւ, ետքը չեթումը հանեց բանտէն ու աղէկ նայելով վիշտերէն աղատեց. իսկ ինքը եղբօրը տեղը թագաւոր նստաւ: Երկու տարիի շափ թագաւորելէն ետքը երբոր հրաշքով մը չեթմոյ աչքերը բացուեցան, ժողովուրդը ուղեց որ ինքը թագաւորէ երրորդ անգամ. ինքը յանձն շառաւ, վանք մը փախաւ ու պահուըտեցաւ, բայց զօրքը զինքը բռնութեամբ վանքէն հանելով բերին թագաւորեցուցին: Կոստանդինին ծանր գալով աս բանս՝ սկսաւ ետևէ ըլլալ որ չեթումին տեղը ինքը թագաւորէ. աս պատճառաւ ետևէ եղաւ որ Սմբատը բանտէն հանէ ու անոր հետ մէկտեղ չեթումը վռնտէ. բայց չեթում ջանալով որ խոռ վութիւն չըլլայ՝ երկուքն ալ հնարքով մը բռնեց ու Պօլիս կայսեր խաւրեց, ուր ինչուան իրենց մահը մնացին (1300):

Չեթում երբորդ անգամ որ թագաւորեց՝ չորս հինգ հեղ սպատերազմ ըրաւ Եգիպտացւոց ու Լիայոնացւոց հետ և միշտ յաղթող գանուեցաւ. վերջը ուղելով բոլորովին հրաժարիլ աշխարհքէ, որովհետեւ ինքը կուսակրօն էր՝ իր եղբօրորդին Աւոնը որդեգրեց իրեն ու ետքը զանիկայ թագաւոր օծել տուաւ. իսկ ինքը թէպէտ և թագաւորահայր կ'ըսուէր՝ բայց վանք մը քաշուած կը կենար (1304):

Նոյն միջոցներուն կոռիկոս ըսուած բերդին չեթում իշխաննն ալ հրաժարեցաւ իր իշխանութենէն ու կիսքոս Լատինացւոց վանք մը քաշուեցաւ. վերջը հռովմ երթալով թաթարաց պատմութիւն մը գրեց պաղպարէն, որուն հայերէն նոր թարգմանութիւնն ալ ունինք:

Աւոն Դ. Չեթումին խրատներովն ու խորհըդովք, իրեն ալ բնական ընտիր բարուքը և խոհե-

մութեամբը շատ լաւ սկսաւ կառավարել ազգը։  
բայց հաւատոյ խնդիրներու համար եկեղեցակա-  
նաց տգիտութենէն մեծամեծ խոռվութիւններ ծա-  
գեցան կիլիկիոյ մէջ։ վասն զի Գրիգոր Անաւար-  
դեցի կաթուղիկոսը ուղելով քանի մը բարեկար-  
գութիւններ ու ազգային մէկ քանի ծիսից փոփո-  
խութիւններ ընել, աս բանիս համար ուղեց որ  
ազգային ժողով մը գումարուի։ բայց երբոր տե-  
սաւ որ առաջնորդաց ու եկեղեցականաց մէջ աս  
բաներուս համար խոռվութիւններ ու տարածայ-  
նութիւններ կ'սկսին՝ չեթում թագաւորահօր  
թուղթ մը գրեց, յորդորելով որ իր գիտաւորու-  
թեանը առաջ երթալուն փոյթ ունենայ, գիտնա-  
լով որ ամէնքն ալ զինքը կը սիրեն և ըսածը անյա-  
պաղ կը կատարեն։ դաւանութեան ձևն ալ շա-  
րադրեց ու Վեռնին խաւրեց, բայց ինքը ան միջո-  
ցին հիւաննդանալով մեռաւ։ Վեռն ու չեթում  
մէջերնին միաբանած՝ հրաման հանեցին որ Սոյց  
մէջ ժողով մը ըլլուի, ուր եկան կիլիկիոյ ամէն  
եպիսկոպոսներն ու վահահայրները։ հոն Գրիգոր  
Անաւարզեցին թուղթը կարդալով ինը գլխաւոր  
ու էական բան որոշեցին ու կոստանդին կեսարա-  
ցին կաթուղիկոս գրին, որ ան որոշմանց Ճիշդ պահ-  
պանութեանը ջանք ընէ։ բայց ընդհակառակին  
շատ խոռվութիւններ ու սպանութիւններ ալ եղան  
ան պատճառաւ։ Ինը տարիէն նորէն Աստանայի  
մէջ ժողով գումարուեցաւ ու անցած ժողովին  
վընսները նորէն հաստատուեցան։ բայց հակառա-  
կաէր մարդիկ ետքը դէմ կեցան, և իշխաններուն  
մէծ մասը եկեղեցականներէն դրգուռելով Վեռն  
թագաւորին ու չեթում թագաւորահօր հետ  
թշնամացան։ և որովհետեւ ձեռքերնին բան չէր  
գար՝ գիտացին թաթարաց Պիլարզու զօրավարը  
Վեռնին և անոր կուսակիցներուն դէմ դրգուեցին,  
որ հազար հոգւով Անարզաբա կը նստէր կիլիկիոյ

պաշտպանութեան համար : Պիլարդու տեսնելով  
իրեն զօրաց քիչորութիւնը չհամարձակեցաւ պա-  
տերազմի ելլելու . խաբէութեամբ իրեն կանչեց  
Լևոնը , չեթումը և իրենց կուսակից իշխանները .  
Երբոր եկան՝ զամէնն ալ թրէ անցընել տուաւ , ու  
սկսաւ Կիլիկիոյ վրայ գալով տիրել ան տեղերուն  
(1308) :

## ԳԼՈՒԽ Ե .

### ՕՇԻՆ , ու Լևոն Ե :

Հեթումին պզտիկ եղբայրը Օշին լաելով Պիլար-  
դուին ըրած անիրաւ սպանութիւնները , շատ ցա-  
ւեցաւ ու մէկէն գնաց Սիս քաղաքը , մնացած իշ-  
խաններն ու զօրքերը ժողվեց , Պիլարդուն Կիլի-  
կիայէն վռնաեց , ու երկիրը անոր բռնութիւննե-  
րէն ազատեց : Իշխանները միաբան զինքը թագա-  
ւոր օծեցին , և սկսաւ բարեկարգութիւններ ընել .  
Էտեկ եղաւ որ Սոյ մէջ որոշուած կանոնները  
պահուի . բայց ան պատճառաւ նորէն խռովու-  
թիւն ընկաւ տգէտ առաջնորդներու ու ժողովը-  
դեան մէջ , թէպէտ և մէծ չարիք մը չհետեւցաւ :  
Օշին Լատինացւոց հետ խնամութիւն ըրաւ , ու  
Սիկիլիացւոց թագաւորներուն ցեղէն իրեն կին ա-  
ռաւ . ասով բարեկամացաւ Եւրոպացւոց հետ ու  
անոնցմէ օգնութիւն ուզեց :

Ան միջոցներուն Եգիպտոսի Կամար սուլդանը շատ  
զօրք խաւրեց Կիլիկիոյ վրայ . Օշին յանկարծակիկի  
գալով չկրցաւ մէկէն զօրք ժողվել , ու հետը ունե-  
ցած երկու հարիւր հոգւովը դիմացնին ելաւ , բո-  
լորովին Աստուծոյ ապաւինած . Երբոր անոնք ան-  
հոգութեամբ ու առանց պատրաստութեան կե-

ցեր էին՝ վրանին վազեց, ու բանակին կարգը շփոթելով վեց հազար հոգին չափ ջարդեց, մնացածները փախուց, ու շատ մ' ալ գերի բռնեց։ Օշին ան յաղթութենէն ետքը տարի մ' ալ սպազմով մեռաւ, իր տասուերկու տարեկան Լևոն որդին իշխաններուն յանձնելով, և թագաւորահայր դրաւ անոր Օշին պայլ իշխանը (1319)։

Օշինին մեռնելին ետքը սաստիկ շարժ մը եղաւ Հայաստան որ շատ տեղեր աւերակ դարձուց, ինչ պէս Անին և ուրիշ քաղաքներ ան աւերակ դարձած քաղաքներուն բնակլիները Հայաստանին ելուն թագարստան գնացին։ բայց հոն ալ հանգիստ բնակութիւն չգտնելով անոնցմէ կէսը Նրիմ անցաւ, կէս մը Լեհաստան, կէս մը Ռւլահի երկիրը, մնացածներն ալ այլ և այլ տեղեր ցրուեցան։

Լևոն տասուերկու տարեկան էր երբոր թագաւոր օծուեցաւ Հայոց վրայ, ու քսանըմէկ տարի թագաւորեց։ ափսո՞ս որ ախտամոլ ու անգութ բնաւորութեամբը իր անունը նուաստացուց, տէրութեան թշուառութիւնը աւելցուց և ցաւալի թագաւորութիւն ու մահ ունեցաւ։ Վամն զի Օշին պայլ իր աղջիկը թագաւորին տուաւ, ու անոր Յովհաննա լատին խորթ մայրը իրեն կին առաւ։ Լատինացիք աս բանիս նեղանալով Հայ իշխաններէն մէկ քանին Լևոնին ու Օշինին դէմ գրգռեցին, ու երկարաւակութիւն ձգեցին աղջին մէջ։ Լևոն շատ զօրքով վազեց Տիւրոսի վրայ ու յաղթեց Տիւրացւոց որ աս խոռվութեանց ուատձառ եղեր էին։ Ան դիպուածները և Օշին թագաւորին մահը լսելով Կասր Եփիալտոսի սուլդանը ուղեց առջեցաղթուելուն վրէժը առնել, զօրք խաւրեց որ երթան Կիլիկիան աւարի առնուն։ բայց այլ և այլ տեղեր Հայերը յանկարծակի վրանին վազելով Կիլիկիայէն վանտեցին զանոնք, հինգ հազար հոգին չափ ալ սպաննեցին։ Ան կոտորածէն

փախած Եգիպտացիները՝ օդնութիւն առին այլ և  
այլ բարբարոս ազգերէ, եկան նորէն Կիլիկիոյ վր-  
այ ու սկսան տակն ու վրայ ընել աշխարհքը՝ աս-  
բանս լսելով սրբազն պապը՝ յորդորեց Աւոնը որ  
Եւրոպացիներէն օդնութիւն ուղէ, բայց անոնք  
տեղերնէն չչարժեցան։ Աւոնին Եւրոպացւոցմէ  
օդնութիւն ուղելը իմանալով Կասր՝ աւելի կատ-  
ղեցաւ, ու անթիւ զօրք ժողվելով միտքը դրաւ որ  
Հայոց ազգը ջնջէ։ Իրեն հետ միացաւ Թիմուրդաշ  
Թաթարաց զօրավարը, որ Հայոց օդնութիւն ե-  
կեր էր։ ուստի իբրև բարեկամ մտաւ Կիլիկիա ու  
սկսաւ աւրրշտրկել երկիրը։ Հազիւ թէ առջի կո-  
տորածին մեռելները գերեզմաններու մէջ ամփո-  
փուեր էին, վազեցին Թուրքերը Կիլիկիոյ վրայ ու  
Թաթարաց սկէս ամէն չարիք հասուցին։ Երբոր ա-  
սոնք ալ աւարներով ու գերութեամբ կը դաս-  
նային՝ վազեցին Եգիպտացիք, ու առջիններուն ը-  
րած չարիքները՝ ի գործ դրին։ Աս խեղճութեան  
միջոցները իշխանները փոխանակ մէջերնին միա-  
բաննելով թշնամւոյն դէմ ելլելու, իրարու դէմ  
ունեցած ատելութիւննին կը մնուցանէին։

Աւոն տեսնելով որ բոլոր Կիլիկիա այսպէսով  
աւերակ պիտի դառնայ, սրբազն պապին թուղթ  
դրեց և օդնութիւն ուղեց։ պապը շատ ստակ խաւ-  
րեց աւերակաց շինութեանը համար, խրատական  
թուղթ ալ դրեց՝ յորդորելով որ միաբան սիրով  
վարուին իրարու հետ։ Աւոն նոյնպէս մարդ խաւ-  
րեց Թաթարաց Պուտայիտ խանին որ օդնէ իրեն։  
ան ալ քսանհազար զօրք հասցուց Կիլիկիոյ պաշտ-  
պանութեանը համար, Եգիպտասի ամիրային ալ  
հրաման ըրաւ որ Հայերը չնեղէ, ու հետերնին սի-  
րով վարուի։ ասով քիչ մը հանգստացաւ Կիլի-  
կիա։

Երբոր արտաքին թշնամիները դադրեցան, սկը-  
սան ներքին խառլութիւններ, որ ուրիշ անգամնե-

րու պէս աւելի վնասակար եղան Հայաստանի քան  
թէ արտաքին թշնամիները : Աւոն Օշին պայլին  
հետ սաստիկ թշնամութիւն ունեցաւ . զօրք խաւ-  
րեց Աստանայի վրայ ուր էր Օշին , բռնեց զինքը  
կոստանդին եղբօրը հետ ու սպաննել տուաւ .  
վերջը իր կինն ալ սպաննել տուաւ՝ որ Օշին պայ-  
լին աղջիկն էր , ու անոր տեղը լատինացի մը ա-  
ռաւ . Օշինին գլուխը Կասրին խաւրեց , կոստան-  
դինինն ալ Պօւսայիտին :

Կասր ու Բերիոյ ամիրան նորէն Կիլիկիոյ վրայ  
սկսան վազել . վասն զի լսելով որ Լատինացիք խա-  
չակիր զօրք պիտի հանեն սուրը երկիրը ազատե-  
լու համար՝ կարծեցին թէ Հայերուն գրգռու-  
թեամբն է աս բանս , ուստի մաքերնին դրին որ  
Հայերը բոլորովին ջնջեն . երկուքը մէկէն վազե-  
ցին Կիլիկիա , քաղաքներն ու գեղերը աւերակ դար-  
ձուցին , բնակիչները թրէ անցուցին ու հարստու-  
թիւնները ժողվելով ելան գնացին : Աւոն վախցաւ  
դիմացնին ելլելու . փախաւ գնաց Կիլիկիայէն , ինչ-  
պէս ըրին նաև իշխաններէն շատը . բայց Եգիպ-  
տացիք նորէն եկան ու առջնին շատ աւելի չա-  
րիք հասուցին Հայոց . Աւոն աղաքանաց թուղթ  
գրեց Կասրին որ Հայերը չնեղէ ու հաշտութիւնն  
ընեն մէջերնին . սուլդանը յանձն առաւ՝ երդմունք  
ուղելով Աւոնէն որ մէյմ' ալ Եւրոպացւոց հետ  
թղթակցութիւն ընէ . ինքն ալ գեսպանաց առջեւ  
աւետարանին վրայ երդմունք ըրաւ . այսպէսով  
իրեք տարի Կիլիկիա խաղաղացաւ : Վերջը Աւոն  
նորէն ծածուկ սկսաւ . թղթակցութիւն ընել պա-  
պին ու արևմտեան իշխանաց հետ . բայց իմացուե-  
լով աս բանս՝ Կասր նորէն շատ զօրք խաւրեց , որ  
եկան ամէն տեսակ չարիք ըրին ու հարուստ աւա-  
րով ելան գնացին :

Աս խեղճութիւններս տեսնելով ընդհանուր ազ-  
դը՝ շատ ետեւէ եղաւ որ ալ բարեկամութիւն չը-

նեն Եւրոպացի իշխանաց հետ, մանաւանդ որ օգ-  
նութիւն մը չէին տեսած։ բայց ոմանք ալ թագա-  
ւորին հետ միացած՝ կ'ուզէին անոնցմէ օդնութիւն  
խնդրել, ու անոնց հետ բարեկամութիւն ընել. ա-  
սով մեծ խուզութիւն ծագեցաւ թագաւորին ու  
կաթուղիկոսին մէջ, և աս պատճառաւ Յակոբ կա-  
թուղիկոսը պաշտօնէն ձգուեցաւ։ Աւոն երկու  
տարի ալ թագաւորելէն ետքը մեռաւ՝ առանց քա-  
ջութեան յիշատակ մը ձգելու (1341)։

### ԳԼՈՒԽ Զ.

Յովհաննես Պայլէն ինչորան Ռուրինեանց  
բագաւորուրեան վերջանալը :

Արովչեան Աւոն որդի կամ եղբայր չունէր, իշ-  
խանները կիսրոսի թագաւորին եղբօրորդին ընտ-  
րեցին, որ Յովհաննէս պայլ կամ ձիւան կ'ըսուեր  
և թագաւորելով կոստանդին Գ. ըսուեցաւ. ասի-  
կայ մօր կովմանէ միայն Հայ էր, ան սկատճառաւ  
ալ Հայու աղքը կ'ատէր ու բնութեամբ ալ խոռ-  
վարար մարդ էր. սկսաւ աղքին բարի սովորու-  
թիւններն ալ արհամարհել ու փոխել. մանաւանդ  
արքունեաց բաները, որով ամենուն ատելի եղաւ.  
Վերջը սկսաւ ստիպել Հայերը որ աղքային ծէսը  
փոխեն ու շատինացւոցը ընդունին. աս բանիս չդի-  
մանալով ոչ իշխանները, ոչ ժողովուրդը և ոչ  
զօքը, վրան վազեցին սպաննեցին զինքը՝ տարի մը  
թագաւորելէն վերջը. և միաբան խորհրդով Յով-  
հաննեսին Գուբիսոն եղբայրը կանչեցին ու իրենց  
թագաւոր օծեցին։

Ասոր ատենը անթիւ բազմութեամբ կիլիկիոյ  
վրայ վազեցին Եղիսաբացեք. որոնց գէմ՝ ելելու

վախնալով Գուլիտոն, փախաւ բերդի մը մէջ սպա  
հուըտեցաւ։ Եղիպտացիք առանց արգելքի մատն  
կիլիկիա ոտնակոխ ըրին։ կը տեսնէին աս ամէն  
չարիքս իշխանները ու անհոգ կը կենային, վասն  
զի ազգին սէրը մարած էր սրտերնուն մէջ, իրենց  
վիճակին սպարտքերը մոռցած էին, տգիտութեան  
խաւարին մէջ թաղուած։ մէկ խօսքով ամէնքը իր-  
ու իրենց ազգին թշնամի՝ միայն իրենց առանձնա-  
կան օգուածը կը մտածէին, որ ինչպէս յայտնի է,  
հասարակաց կործանումն է։

Երբոր թշնամիները ելան գնացին կիլիկիայէն՝  
Գուլիտոն գուրս ելաւ սպահուըտած տեղէն, ու սկը-  
սաւ եղբօրը պէս անմտութեամբ ետևէ ըլլալ որ  
ազգին ծէսը ու արտաքին սովորութիւնները փո-  
խէ։ իշխանները յորդորեցին զինքը որ անանկ փուծ  
բաներու ետևէ չըլլայ։ բայց երբոր անիկայ արհա-  
մարհեց անոնց խրատը, իրենք ալ զինքը սպաննե-  
ցին երկու տարի թագաւորելէն ետքը (1344)։

Գուլիտոնին տեղը կոստանդին չորրորդը թա-  
գաւոր դրին, որ թէպէտ և հօր կողմանէ լատին  
էր, բայց խելացի ու զգուշաւոր ըլլալով խաղա-  
ղութեամբ կառավարեց ազգը։ Երբոր ասիկայ սկը-  
սաւ լատինացւոց հետ թղթակցութիւն ընել, Ե-  
գիպտասի սուլդանը շատ զօրք խաւրեց կիլիկիոյ  
վրայ։ Կոստանդին առաջուց իմանալով անոնց դա-  
լը՝ ինքն ալ իր զօրքերը ժողվեց ու սպատերազմի  
սպատրաստուեցաւ։ օդնութիւն եկան իրեն կիպրո-  
սի Հուգոն թագաւորը և Հուգացւոց Աստուածա-  
տուր զօրտապետը։ ասոնք ամէնքը միացած՝ վաղե-  
ցին թշնամեաց վրայ, սոսկալի ջարդ տուին իրենց  
ու բոլորն ալ կիլիկիայէն վանտեցին, թէպէտ և  
իրենցմէ ալ շատ մարդ մեռաւ։ Կոստանդին խա-  
ղաղութեամբ քանի մը տարի ալ ապրելով մեռաւ՝  
տասնըութը տարի թագաւորելէն ետքը (1364)։

Կոստանդինին մեռնելէն ետքը իշխանները չկըր-

նալով մէջերնին միաբանիլ, քանի մը տարի առանց  
թագաւորի մնացին : Աւրբանոս Ե. պապը իշխան-  
ներուն յորդորանաց թուղթ մը գրեց որ թագա-  
ւոր գնեն Աստին Առաքեան ըսուած իշխանը՝ որ մօր  
կողմանէ միայն հայ էր ու Գուփառնին և Ճիւանին  
ազգական . իշխանները միաբանեցան ու հրաւիրե-  
ցին Ասոնը որ թագաւոր օծեն, ինքն ալ յանձն ա-  
ռաւ՝ պապին յորդորանիքներէն ստիպուած : Բնու-  
թեամբ լաւ և թագաւորավայել կատարելութիւն-  
ներով զարդարուած էր Ասոն . բայց ազգին խեղ-  
ճութիւնը և ժամանակին պարագաները՝ Ռուբի-  
նեան թագաւորներուն ամենէն ցաւալին ու դժ-  
բաղջը ըրին զինքը :

Ասոն թագաւորելուն պէս՝ Եգիպտացիք ան-  
թիւ զօրքով Կիլիկիա տարածուելով սկսան այրել  
ու աւրըշտրկել քաղաքները . Ասոն քիչ զօրքով  
թշնամեաց դէմ ելաւ ու մեծ վնաս հասուց ա-  
նոնց, բայց ինքն ալ պատերազմի ատեն վիրաւո-  
լուելով փախաւ գնաց անմատչելի լեռներու մէջ  
պահուրատեցաւ, որով և ձայն ելաւ թէ մեռած է  
պատերազմի ատեն : Իշխանները երկու տարիէն  
ետքը ուղեցին Ոթոն անունով գուքսը թագաւոր  
գնել իրենց՝ պսակելով Ասոնին Մարիամ թա-  
գուհիին հետ . երբոր պսակի օրերը մօտեցան՝ ի-  
մացուեցաւ որ Ասոն ողջ է եղեր, ու քիչ մը ատե-  
նէն ինքն ալ գալով թագաւորութիւնը նորէն  
ձեռք առաւ, որով ազգին մեծ ուրախութիւն ե-  
ղաւ . բայց ափսօս որ երկար չտեսեց . վասն զի եր-  
կու տարիէն Եշուք Շապան անունով մէկը Եգիպ-  
տացւոց սուլդան ըլլալով, և քրիստոնէութեան  
տաստիկ թշնամի, շատ զօրք խաւրեց Կիլիկիոյ վը-  
րայ, որ երթան հիմնայատակ ընեն քաղաքները ու  
թագաւորութիւնը վերցընեն . ասոնք զայրացեալ  
պէտի մը պէս Կիլիկիա տարածուելով արիւնով  
ողողեցին գաշտերը, որով շատ մարդ փախաւ այլ-

և այլ օտարը թագաւորութեանց ապաւինեցաւ, շասն ալ լեռները ու բերդերը պահուըտեցան, մնացածները թրի բերան գնացին։ Եղիպտացիք ամէն տեղերու տիրելէն ու աւերակ դարձընելէն ետքը, երկու ամիսի չափ Սիս քաղաքը պաշարելով առին ու աւերակ դարձուցին։ Թագաւորաց և իշխանաց գերեզմանները բացին, ու ան պատուական ոսկորները այրեցին։ և բոլոր Կիլիկիան, որ մեր վերջին թագաւորաց խանձարուրն էր, այնպիսի ողորմելի և աւերակ վիճակի մը հասուցին որ սոսկաց թագաւորական գաւազանը ան աւերակաց վրայ տիրելու։

Ասոն տեսնելով որ անկարելի է թշնամեաց անհամար և կատաղի բազմութեանը առաջը առնուլ իր քիչոր զօրքով՝ իրեն ընտանիքով Կապան ամուր բերդին մէջ պահուըտեցաւ։ Թշնամիները եկան ու սկսան հետը պատերազմիլ, բայց չկրնալով վնաս մը հասցընել՝ ելան գնացին ու փոքրիկ գունդ մը թողուցին բերդը պաշարելու համար։ Ասոն ինը ամիս բերդը կենալէն ետքը յուսահատելով գեսպան խաւրեց Եղիպտացւոց զօրավարին՝ խոսանալով որ անձնատուր կ'ըլլայ։ միայն թէ երդու ինքն ալ վնաս մը չհասցընելու իրենց կենացը։ Երբոր երգում ըրաւ զօրավարը՝ բերդին դոները բացին, թշնամիք մէջը մտան, դտած բաներնին յափշտակեցին ու թագաւորը և իրեն ընտանիքը շղթայի զարկած Եղիպտոս տարին։ աս եղաւ 1375ին։ Հոն Էջբէֆ Շապան եօթը տարի խիստ բանտի մէջ պահեց թագաւորական ընտանիքը հաւատքնին չուրանալուն համար։ վերջը Հռովմայ քահանայապետին և Սպանիացւոց Յովհաննէս թագաւորին աղաչանիքովը ազատեցան ամէնքն ալ բանտէն։ ու Յովհաննէս թագաւորին երաշխաւուելովը հրաման ալ եղաւ որ ուր կ'ուղեն երթան։ Ասոն մէկէն իր ընտանեօքը Երուսաղէմ Քրիստո-


սի սուրբ Գերեզմանին ուխտի գնաց . հոն թողուց  
իր կինն ու աղջիկը իրենց ուզելովը , և ինքը Եկո-  
պա անցնելով նախ Հռովմ գնաց , ուր շատ պա-  
տիւ գտաւ սրբազն պապէն . անկէ անցաւ Սպա-  
նիա , ուր Յովհաննէս թագաւորը շատ սիրով ըն-  
դունեցաւ զինքը և բնակութեան տեղ տուաւ :  
Հոն Երկար ատեն կենալէն եաքը Ճամբորդութեան  
համար Գաղղիա ու Անդղիա գնաց , ու վերջը Փա-  
րիզ հասնելով հոն հիւանդացաւ և մեռաւ 1393ին ,  
Նոյեմբերի 22ին վաթսուն տարեկան : Մեծ հան-  
դիսով թագուեցաւ կեղեստինեանց վանքին եկե-  
ղեցւոյն մէջ ուր որ փառաւոր դամբան շինած է  
վրան Գաղղիոյ թագաւորաց ու անուանի զօրա-  
վարներուն շարքին մէջ :

Միակտուր սև մարմարիոնէ է դամբանը , որուն  
վրայ տարածուած կը կենայ Լւոն թագաւորին , ար-  
ձանը Ճերմակ մարմարիոնէ , թագաւորական վե-  
րարկուով ծածկուած : Գլուխը թագ , աջ ձեռքը  
թագաւորական գաւազան ու ձախ ձեռքն ալ թաթ-  
պան : Իսկ ոտքին կողմը Երկու առիւծ իրարու-  
կոթընած կը կենան : Տապանագրին արձանագիրն  
է ասիկայ .

« Այս է տապան քաջատոհմիկ և ամենապա-  
» տիւ իշխանին Լւոնի Լուսինեան հինգերորդի՝<sup>1</sup>  
» լատին արքայի թագաւորութեան Հայոց , որ  
» աւանդեաց զհոգին՝ի ձեռս Աստուծոյ՝ի Փա-  
» րիզ՝ի 22 Նոյեմբերի յամի փրկութեան մէ-  
» րոյ հազարերորդի հարիւրերորդի իննսներոր-  
» դի Երբորդի » :

1 Այս տապանագրին մէջ Լւոն վեցերորդը հինգերորդ  
ըսուեր է , Լւոն Երկրորդը Ռուբինեանց առաջին թագա-  
ւորին ըլլալուն համար Լւոն Ա սեպելով :

# ՅԱՒԻԵԼՈՒԱԾ



ՀԱՅՈՑ ԱՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԺԱՄՄԱՆԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՎԻՃԱԿԻԾ

Ոսւբինեանց թագաւորութեան վերջանալու ա-  
տենները Ասիոյ մէջ շատ զօրացած էր Լանկթա-  
մուր կամ Թիմուրլէնի հօղպէք Թաթարներուն  
թագաւորը, որ Սմրդանու կը նստէր : Ասիկայ իր  
թագաւորութեան երկոտասաներորդ աարին ան-  
համար զօրքով վազեց Պարսկաստան ու Ասորես-  
տան, և բոլոր ան տեղեալու նուաճելով անցաւ Հայ-  
աստան, և հասած տեղերը սոսկալի անդժութիւն-  
ներ ըրաւ : Օրինակի համար, կը պատմեն թէ Լանկ-  
թամուր կարս քաղաքը առնելու ատեն այսպիսի  
գործողութիւն մը ըրաւ . շատ մարդ ջարդել տա-  
լէն ետքը, թէ տաճիկ և թէ հայ, հրաման տուաւ  
որ իրեք հարիւրական հոգւով երկու խումբ կազ-  
մեն, մէկ խումբը տաճիկ՝ մէկալը հայ . երբոր զա-  
սոնիք գիմացը հանեցին՝ Լանկթամուր ըաաւ . Աս  
երկու խումբէն մէկը կ'ուզէի ջարդել տալ, որո-  
շեցի որ քրիստոնեանները թրէ անցընեմ : Հայերը  
սիրով յանձն ատին մեռնիլ քան տաճկընալով ա-  
զատիլ . բայց մէջերնէն երկու հոգի Տաճիկներուն  
կողմը անցնելով հաւատքնին ուրացան . ան ատեն

Թագաւորը հրամայեց որ Հայոց տեղ Տաճիկները  
սպաննեն. աս որ տեսան ան երկու ուրացեալնե-  
ր՝ նորեն քրիստոնէից կողմը անցնելով սկսան  
կանչել, Մենք քրիստոնեայ Ենք ու Քրիստոսի ծա-  
ռայ. ան ատեն Լանկթամուր յանդիմաննելով ան  
երկուքին անհաւատութիւնն ու չարութիւնը՝ մի-  
այն զանոնք սպաննել տուաւ ու մէկալները ազատ  
թողուց :

Կարսէն գնաց Փոքր Ասիա Սեբաստիոյ վրայ.  
Երոր քաղաքացիք ընդդիմացան իրեն՝ գեսպան  
խաւրեց խարէութեամբ երդում ընելով որ եթէ  
խաղաղութեամբ քաղաքը տան՝ բնակիչները թրէ  
չանցըներ : Խոստմունքը սպահելով թրով ջարդեց  
զիրենք, բայց սոսկալի տանջանքներով սպաննեց.  
ամէն տեսակ հասակի և վիճակի մարդկանց զատ  
տանջանքներ ու մահեր հնարելէն ետքը՝ բոլոր  
տղաքը ժողվեց, ու կապած ձեռքով և ոտքով ձգեց  
դաշտի մը մէջ ու կատղած ձիերու կոխկըռտել  
տուաւ. ասով ան դաշտին անունը Սև հողեր կը  
կոչուի, որ ինչուան հիմայ Հայոց գերեզմաննոցն  
է. ետքը զօրքերը բռնեց ու ողջ ողջ թաղեց, ըսե-  
լով թէ Երդուընցեր եմ թրով չափաննելու : Իսկ  
քաղքին մէջ գտնուած բորոտներն և ուրիշ սպա-  
կասաւոր մարդիկը խղզել տուաւ ըսելով. Ես ող-  
ջերուն չխնայեցի, դուք ի՞նչ բանի հարկաւոր էք:  
Աս անգթութիւններս ընելէն վերջը շատ մարդ աւ  
գերելով խորասան տարաւ :

Լանկթամուրին թագաւորութեան վերջի տա-  
րինները Սիւնեաց կողմերը կը զօրանար Պելդինէ  
Ուռապելեան անունով կտրիճ իշխան մը, որ Սիւ-  
նեաց աշխարհքին ու կապանի մէկ մասին կը տի-  
րէր. իր իշխանութեան տակը վաթսուն հազարի  
չափ հայ ուներ, ու հայրաբար զիրենք կը խնա-  
մէր, և փախչողներուն պատսպարան կ'ըլլար: Տես-  
նելով Պելդինէին յառաջադիմութիւնն ու մէծնա-

լը Վարաց թագաւորը սկսաւ վրան նախանձիլ, ու  
ետևէ ըլլալ որ սպաննե զինքը. աս բանիս համար  
Ամնագին անունով անդգամ՝ ու արծաթասէր հայ  
մը գտնելով անոր ձեռքովը թոյն խմցուց Պելգի-  
նեին. մէկէն կարևոր գարմանները ըրին, բայց օ-  
գուտ մը չըլլալով մեռաւ Պելգինէ ու մեծ սուզի  
մէջ թողուց իր ժողովուրդը. իսկ Ամնագին իրեն  
արժանաւոր պատիժը գտնելով չարաշար սպան-  
նուցաւ հայերէն :

Պելգինէին իշխանութեան ատենները շատ զօ-  
րացած էր Սուլդան Մէհմեմետ ֆաթիհ Օսման-  
ցւոց թագաւորը, որ Պօլիսը Յունաց ձեռքէն ա-  
ռաւ. և ուղելով որ հոն ալ գանուին հայեր՝ վա-  
ճառականութիւն և ուրիշ արհեստները ծաղկեցը-  
նելու համար, Պրուսայէն և այլ և այլ տեղերէ  
շատ հայեր բերել տուաւ ու Պօլսոյ զանազան կող-  
մերը բնակեցուց. ասոնց վրայ Յովակիմ անունով  
պատրիարք մըն ալ դրաւ իշխանութիւն տալով  
տիրել Փոքր Հայոց և Յունաստանի մէջ գտնուած  
բոլոր հայերուն : 1453էն ինչուան 1603 մասնա-  
ւոր բան մը չպատմուիր հայոց վրայ. իսկ աս մի-  
ջոցներուն Շահաբաս Պարսից թագաւորը Օսման-  
ցւոց ձեռքէն առնելով հայստանը՝ խիստ շատ  
աւերմունք ու կոտորած ըրաւ հոն. որով և Աս-  
տուծոյ բարկութեան վերջի և սաստիկ պատիժը  
եղաւ մեզի : Երբոր Օսմանցիք իմացան որ Պար-  
սիկք հայաստանի տիրեր են, Ճղալէզատէ Սինան  
փաշային ձեռքը անհամար զօրք տուին ու հայա-  
տան խաւրեցին Պարսից դէմ. Շահաբաս բոլոր  
հայերը արտորանօք իրենց քաղաքներէն ու բնա-  
կութիւններէն հանել տալով Այրարասայ դաշ-  
տին մէջ ժողվել տուաւ, որպէս զի անկէ Պար-  
սկաստան անցընէ. քաղաքներն ու բոլոր արաերը  
այրել տուաւ, շէնքերը հիմնայատակ կործանեց,  
որպէս զի Օսմանցիք դալով ոչ պաշար դտնեն և

ոչ բնակութիւն։ Երբոր Օսմանցիք կարս հասան, Հահաբաս հրաման տուաւոր բոլոր ժողված հայերը Պարսկաստան քշեն տանին։ և որովհետեւ Երասխ գետէն կ'անցնէին, բաւական նաւակու լաստ ըռլալով սկսան ժողովուրդը գետը ձգել որ կըրցողը լողալով անցնի. ասով հիւանդոտ ու ծերմարդիկ, կանայք, տղաք և ուրիշ լողաւ չփացող անհամար մարդիկ խղդուեցան։ Հահաբաս որ գետին քովը նատած կը տեսնէր ան խեղճութիւնները և առանց հոգ ընելու աւելի կը փութացընէր ժողովրդեան գետէն անցնիլը. հասան եղիելիները ուրիշ անբաւ գժուարութեամբ ու վտանգով Պարսկաստան, և ըստ մեծի մասին Հահաբաս զիրենիք Ասպահան քաղաքը բնակեցուց. ամէնիքը մէկէն տասուերկու հազար տուն էին՝ այնչափ կորսուածներէն զատ։ Հահաբաս որպէս զի հայոց սիրալ վաստըկի որ սիրով կենան, սկսաւ գրթութեամբ վարուկի հետերնին ու հարկերը շատ թեթեցուց. ետքը ուրիշ շատ գաղթականներ ալբերաւ Հահաբաս, որոնցմէ շատը օդին գէշութենէն մեւան, մէկալնոնիք ալ Պարսից մէջ ցրուեցան։ Խակ ինչուան հիմա մնացածներն են Նոր Ջուղայի բնակիչները, որ իրենիք շինեցին ան քաղաքը հին Ջուղային յիշատակ։

1722ին ատենները երբոր Սիւնեաց աշխարհ.քին հայերը կը նեղուէին երբեմն Օսմանցիներէն ու երբեմն Պարսիկներէն, Դաւիթ Սիւնի կարիք ու հայրենասէր մարդը քանի մը հոգի ժողվեց գլուխը, ու շատ խելքով կառավարելով զանոնիք՝ թըշնամեաց դէմ ելաւ ու սկսաւ իր ժողովուրդը խնամել. կամաց կամաց զօրքը ինչուան չորս հարիւր ըրաւ և անոնց զօրավար դրաւ Միմիթար անունով իր անպարտելի օգնականը։ Տաճիկները լսելով Դաւթին զօրանալը՝ իրենիք ալ այլ և այլ տեղերէ զօրք ժողված մէծ պատրաստութեամբ վազեցին

Դաւթի վրայ . քովի մարդիկը տեսնելով թշնամեաց  
բազմութիւնը՝ ձգեցին փախան , ոմանք ալ թշնա-  
մեաց կողմը անցան , այնպէս որ Դաւթիթ տասնըեռ-  
թը հոգւով մնաց . բայց ան միջոցին եկան հետը  
միացան Հալիձորոյ Մելիք Փարսադան և տէր Աւե-  
տիք կտրիճ պատերազմողները քանի մը հոգւով  
ասդիէն անդիէն խել մը մարդիկ ալ գալով նորէն  
չորս հարիւր յիսուն հոգի եղան : Դաւթիթ յորդո-  
րեց ամէնքը հոգւորապէս ալ պատրաստուելու ,  
ուստի ամէնքն ալ խոստովանեցան հաղորդեցան ,  
ու քաջութեամբ պատերազմի պատրաստուեցան :  
Թշնամիները եօթանասուն հազարի չափ էին , մեծ  
մասը հայ , և ուրիշ շատ հասարակ ժողովուրդ .  
իսկ Դաւթիթ իրեքհարիւր հոգի միայն ունէր հետը  
բերդին մէջ : Պատերազմը վեց օր միակերպ տևեց .  
Թշնամիներէն գրեթէ ամէն օր 300 հոգիի չափ կը  
մեռնէին , իսկ Դաւթի կողմէն օրը հազիւ մէկ հո-  
գի . վասն զի բերդականները դրսի եղածները կը  
տեսնէին ու դրսինները զիրենք չէին տեսներ : Տա-  
ճիկները յուսահատեցան ան կերպով բերդը առ-  
նելէն , ու սկսան ամէն կողմանէ մեծամեծ ու բարձր  
գործիքներ դնելով պարսպէն վեր ելել . բերդա-  
կանները երբոր տեսան աս բանս , քահանաներն ,  
կանայք ու տղաք ժամ վազեցին ու կ'աղօթէին որ  
աս վտանգէն ազատէ զիրենք Աստուած . իսկ Դա-  
ւթիթ ու իր քաջ զօրքերն ու զօրավարները այնպի-  
սի արագութեամբ ու զարմանալի յաջողութեամբ  
կը պատերազմէին որ մէկու մ' ալ չժողուցին որ  
բերդէն ներս մտնէ , ու վեր ելածները թրով  
կամ հրացանով վար կը գլորէին : Ան միջոցին տէր  
Աւետիք և Մխիթար երկու հարիւր հոգի առած  
հետերնին՝ ուրիշ ճամբով մը բերդէն դուրս ելան  
ու թշնամեաց ետևէն սկսան պատերազմիլ . ասով  
տասուիրեք հազար մարդ ջարդեցին ան օրը , և  
մնացածները փախուցին , հարիւր քառասուն և

ութ դրօշ ու շատ աւար աւած յաղթութեամբ  
դարձան եկան : Վերջը վախչողներուն ետևէն գնա-  
ցին Աւետիք և Մխիթար վաթսուն հոգւով, մեծ  
ջարդ մ' ալ տուին անոնց Մեղսի քաղքին մէջ, ու  
դարձան Դաւթին քովը եկան : Դաւթիթ իր հնա-  
րադիտութեամբը, քաջութեամբը ուրիշ շատ յաղ-  
թութիւններ ալ ըրաւ, որով թշնամեաց սիրտը  
վախ ձգեց ու հալածեց զիրենք . վեց տարի իշխեց  
իր պղտիկ տէրութեանը վրայ գովելի և զարմանա-  
լի խելքով ու կառավարութեամբ, և մեռաւ խա-  
ղաղութեամբ յիսունըչորս տարեկան :

Դաւթի մեռնելէն ետքը իր մարդիկը միաբան  
հաւանութեամբ մէկէն ընտրեցին Մխիթարը ի-  
րենց առաջնորդ . բայց ետքէն մէջերնին խոռվու-  
թիւն իյնալով ոմանք Տէր Աւետիքին կողմը եղան,  
ոմանք ալ ուրիշներու . այսպէսով իրենց միու-  
թիւնը որով և զօրութիւնը պակսեցաւ : Իմացան  
Տաճիկները բերդականներուն անմիաբանութիւնը,  
եկան պաշարեցին, ու սկսան նեղը խոթել մէջին-  
ները . բերդին հայերը Մխիթարէն ծածուկ միա-  
բանեցան որ բերդը մատնեն ու իրենք ազատին  
երթան . աս բանիս համար պատգամաւոր խաւրե-  
ցին Տէր Աւետիքը : Տաճիկները Երդմամբ յանձն  
առին, բայց բերդը մտնելէն ետքը մեծ մասը թրէ  
անցուցին, որ իրենց անմիաբանութեանը արժա-  
նաւոր պատիժ եղաւ . իսկ Տէր Աւետիքը ազատ  
թողուցին՝ որ ուր կ'ուղէ երթայ : Մխիթար իրեն-  
ներուն մատնութիւնը առաջուց խմանալով փա-  
խաւ գնաց, ու քիչ մը ատեն պահուըտելէն ետքը  
ելաւ նարէն շատ մը մարդ ժողվեց դլուխը, ու շատ  
քաջութիւններ ընելով քանի մը քաղաքներու ու  
բերդերու տիրեց :


Երբար խնծորէսք ըստած բերդը պաշարեր  
էր, օր մը քնանալու ատենը քովի մարդիկը սպան-  
նեցին զինքը, ու դլուխը Դավթէժ նստող բդէշին

տարին . բգեշխը արդարութեամբ մտածելով պատ-  
ժեց անոնց անզգամութիւնն ու անհաւատարմու-  
թիւնը և զամէնքն ալ սպաննել տուաւ , ըսելով  
որ « Դուք աշխարհքս այդպիսի քաջ մարդէ մը  
զրկեցիք , և թէ որ անոր կեանքը անալիտան ու մնա-  
սակար սեպեցիք աշխարհի , ուրեմն ձերը ի՞նչ բա-  
նի պիտանի պիտի ըլլայ ով անգութ և գաւաճան  
մարդիկ » :

Միսիթարին քովի մարդիկը բոլոր ցրուեցան ,  
շատն ալ Յովհաննէս իշխանին քովը գնացին , որ  
շատ քաջութիւններ ըրած էր Ուտէացւոց աշ-  
խարհքը Տաճկաց դէմ . բայց վերջէն կասկածելով  
իր մարդիկներուն դաւաճանութենէն , ինքիրմէ  
Տաճկաց յանձնեց իր քաղաքը , ինքը ելաւ Աժ-  
տէրիսան գնաց ու հոն շատ պատիւ գտաւ :

Վերջի ատենները Դահմազ Ղուկի կամ Կա-  
տըլշահ խան Պարսից թագաւորն ալ շատ չարիք  
հասուց չայոց . բայց մենք աւելորդ կը սեպենք այ-  
սուհետեւ այսպիսի խեղճութիւններ պատմելը , և  
միայն մեր ընթերցողաց կը թողովիք խմաստասի-  
րել՝ թէ ան ցաւալի դիպուածներէն շատին աղ-  
բիւրն ու առաջին պատճառը տգիտութիւնն եղած  
է , որով մեր պատուական ազգը բոլոր իր պար-  
ծանիքները գրեթէ մոռցած , ու տգիտութիւնն ա-  
ռաջ եկող ամէն տեսակ պակասութեանց մէջ քիչ  
շատ ընկած է : Իրաւ է որ իր մէկ քանի ազնիւ կա-  
տարելութիւններովը , որոնց գլխաւորներն են աս-  
տուածպաշտութիւն , հաւատարմութիւն , խոհե-  
մութիւն , արթնութիւն , և ամէն տեսակ գիտու-  
թիւն և արուեստ սորվելու զարմանալի յարմա-  
րութիւն , օտար ազգաց առջելը միշտ պատուաւոր  
ու սիրելի եղած է . բայց աս կատարելութիւնները  
շատ աւելի կրնան զարգանալ ու մեր ազգին վերջի  
փառքը քան զառաջինն ալ կերպով մը մեծ ընել՝  
թէ որ ջանայ իր ուսումնասիրական նոր եռանդը

օրէ օր շատցընել, և գովելի կերպով պտղաբեր ընել. իր քաջ և անուանի նախնեաց պատմութիւնները իրեն հայելի ու ապագայ կենաց կանոն ըլունել, և որ պակասութիւններն որ իր իսեղճութեանցը պատճառ եղեր են՝ անոնցմէ իբրև ծանօթ և վիասսակար թշնամիներէ զգուշանալ:



# ՀԱՄԱՌՈՅ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՅԼ ԵՒ ԱՅԼ  
ՄԱՍՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Ուշի ուշով և անաշառ ոգւով աս համառօտ  
պատմութիւնս կարդացողը կրնայ առանց մեծ դը-  
ժուարութեան մը՝ ինչ նիւթերու վրայ որ պիտի  
խօսինք՝ անոնց ստոյգ պատճառները գտնել իմա-  
նալ. բայց որովհետեւ տարածայնութիւն կարծեաց  
կրնայ ըլլալ ինչպէս ուրիշ խնդրոց՝ ասանկ ալ աս  
նիւթիս մէջ, անոր համար հարկ համարեցանք մեր  
կարծիքն ալ համառօտել հոս, և առանձին աս  
խնդրոց վրայ թէ ինչ պատճառներով Հայկազանց  
տէրութիւնը այնչափ երկար ատեն գիմացաւ, Ար-  
շակունեացը անանկ քիչ ատենի մէջ զօրացաւ ու  
պայծառացաւ մեծամեծ գործողութիւններով, և  
թէ ինչպէս ընդհատեցաւ այնպիսի ցաւալի կեր-  
պով, ինչպէս նաև Բագրատունեաց թագաւորու-  
թիւնը, և ինչ բաներ եղան աս անկարգութեանց  
պատճառները:

Տէրութեան մը կործանման պատճառ կրնան  
ըլլալ մէյմը արտաքին թշնամիք, մէյմ' ալ ներքին  
թշնամիք: Հայկազանց տէրութիւնը որ այնչափ  
երկար ատեն առեց՝ յայտնի կը ցուցընէ որ աս  
երկուքին ալ աղատ էր 1800 տարուան միջոցին

մէջ, որ գրեթէ միշտ յաջորդաբար իր Հայկացուն իշխանները ունեքիք: Պատմութենէն յայտնի էր տեսնենք թէ ինչուան Արամայ առենները, որ 300 տարուան միջոց է, Հայերը կամ քիչ և կամ ամենելին պատերազմ չեն ունեցած. ասոր պատճառն ան է որ ջրհեղեղէն ետքը ազգերը նոր ձեւալով, և իրենց քիչուրութեանը համեմատ երկիրնին ընդարձակ ըլլալով, հարկ մը չունեին օտարերկիրներու վրայ յարձակելու, առանց փառասիրութեան կամ ամբարտաւանութեան վախճան մը ունենալու, ինչպէս էր Ներովվթայ պատերազմը. բայց որովհետեւ նախ ամբարտաւանն Ներովվթ ելաւ արդարութեան ու խաղաղասիրութեան հետ կոռւելու՝ ու չարաչար յաղթուեցաւ, տարակոյս չկայ որ ամենուն սիրազ վախ ձգած էր արդար կողմին յաջողութիւնը: Դարձեալ Հայերը ուշ դրած էին միայն իրենց բազմանալուն, որով և քաղաքաց շինութեան, ինչպէս իրենց դրած անուններն ալ կը ցուցընեն: Երեքհարիւրերորդ տարւոյն սկիզբները երբոր ժողովուրդները բազմացան և զօրացան, այլ և այլ ազգեր սկսան նաև Հայաստանի վրայ վազել. բայց քաջն Արամ անոնց դէմ ելլելով ոչ միայն անոնց առաջ գալուն ընթացքը արգիլեց, Հապա գէտ ՚ի էտ հալածելով տիրեց բովանդակ անոնց երկիրներուն, որով և աշխարհակալ ըսուեցաւ ու ազատեց Հայաստանը օտար թշնամիներէ: Ան առաջին անգամն էր որ Հայերը օտար երկիրներու տէր եղան, և բարեբախտաբար կրնանք ըսել որ վերջինն ալ եղաւ միանգամայն. որովհետեւ Հայկազանց մէջէն ուրիշ մէկու մը վրայ աւ յիշատակութիւն չունինք որ երկրակալութեան ետեւէ եղած ըլլայ: Բարեբախտաբար վերջինն եղաւ ըսինք, վասն զի ստոյգ է աս Ճշմարտութիւնս թէ ան տէրութիւնն որ սոսկ աշխարհակալութեամբ կը տարածուի իրեն թշնամիներ կը շատ-

ցընէ ու երկար չկրնար տոկալ, ինչպէս Ազեքսան-  
դրի և ուրիշ աշխարհակալներու տէրութեանը վը-  
րայ փորձով տեսնուած է: Ասոր հակառակը, այ-  
սինքն իրենց ունեցածովը գոհ ըլլալը, հայոց չա-  
փաւորեալ խառնուածքն ալ առաջ կուգայ, և  
ոչ եթէ իրենց քիչուորութենէն և կամ տկարու-  
թենէն, ինչպէս որ ոմանց թերես այնպէս տես-  
նուի. վասն զի տէրութիւն մը որ 1800 տարի իր  
ամբողջութեանը մէջ մնայ, ամենաքիչ պատերազմ  
ունենայ, մանաւանդ տեսական պատերազմներ,  
միշտ զրաբն գաղթականներ ընդունի ու ինքը գաղ-  
թական չխաւրէ, պէտք է որ շատ բազմանայ. և  
մեր աշխարհին տարածութեանը նայելով պէտք  
էր բնակիչը գէթ 15,000,000 ըլլար. և միթէ աս  
տասնըհինգ միլիոնը, որոնց քաջութիւնը յայտնի  
է ամենուն, չէ՞ն կրնար աշխարհակալութիւններ  
ընել Մակեդոնացւոց, Պարսից, ևս և Հռովմայե-  
ցւոց պէս, որ 'ի սկզբան մեզի հաւասար և քան  
զմեզ ալ թերես քիչ էին բազմութեամբ: Ըսած-  
ներնէս յայտնի կ'ըլլայ որ հայկազանց տէրութեան  
երկար դիմանալուն առաջին և գլխաւոր պատճառն  
է մեր ազգին անաշխարհակալ և հանդարտաբարոյ  
ոգին, որով նաև երկայն ատեն ալ Ասորեստա-  
նեայց իշխանութեան տակն էին ու անոնցմէ պաշտ-  
պանուած իբրև մերձաւորագոյն և քան զմեզ ա-  
ւելի զօրաւոր ազգէ մը, ինչպէս խորենացւոյն խօս-  
քերէն ալ յայտնի է: Մեր հայկազուն նախնեաց  
աս հանդարտաբարոյութիւնը ինչպէս որ զիրենք  
արտաքին թշնամիներէ ազատ պահեց, ասանկ ալ  
ներքին վեճակին վրայ մէծ ազգեցութիւն ըրաւ,  
այսինքն Ա. Ժողովրդեան իրենց իշխանաց վրայ ու-  
նեցած վատահութիւնն ու հանդարտաբարոյ հպա-  
տակութիւնը. և անոր փոխարէն իշխաններուն  
ժողովրդեան վրայ ունեցած հայրագութ ինամքը:  
Բ. Կուսակցութիւններ չըլլալը, որով 365 տարի

Հայկայ որդւոցմէ ընտրուեցան նահապեանները յա-  
ջորդաբար, և երբոր ան ցեղին յաջորդութիւնը  
լմնցաւ, Հայկայ մէկալ որդւոցը անցաւ առանց  
խռովութիւն մը ելլելու. ասով յայտնի կ'ըլլայ  
իրենց խաղաղասիրութիւնն ու միաբանութիւնը:  
Գ. Հիւրասիրութիւն և վեհանձնութիւն, որով  
իրենց ապաւինածները սիրով ու պատուով ընդ-  
ունելով աշխարհքին հզօր պաշտպաններ կ'աւել  
ցընէին: Տարակոյս չկայ որ այսպիսի հանդարտա-  
բարոյ ու խաղաղասէր կանոններու վրայ հաստա-  
տուած ժողովուրդը կամ տէրութիւնը երկար  
պէտք էր դիմանար. և թէ որ Ազեքսանդրի Մա-  
կեդոնացւոյ բռնաւորութեամբը իրեն զօրութիւնն  
ու խաղաղութիւնը չայլայէր, չէր ընդհատէր ան  
տէրութիւնը, որ մերձակայ ազգերուն պատկա-  
ռելի, հեռաւորաց բարեկամ, իրեն քիչովը գոհ,  
զուրիշները չվնասող, խաղաղութիւն սիրով տէ-  
րութիւն մըն էր: Աս բանս միայն խոստովաննելի է  
որ քաղաքական և ուսումնական յառաջադիմու-  
թիւն խիստ քիչ ըրած կ'երեւայ՝ այնչափ երկար  
ժամանակ ինքնիշխան տէրութիւն ունենալընուն  
համեմատ. որովհետև ուրիշներու՝ մանաւանդաղ-  
կած ազգերու հետ վերաբերութիւն չունենալով  
իրենք իրենց գիտութեամբը մնացին ինչուան Տիգ-  
րան Երուանդեանին ատեննելը, որ օտար ազգաց  
հետ ունեցած հաղորդակցութեամբը և իր անձին  
գեղեցիկ յատկութիւններով ազգին յառաջադի-  
մութեանը մէծապէս պատճառ եղաւ: Հայկազնց  
տէրութեան վիճակին վրայ ուրիշ գլխաւոր բան  
չունենալով խօսելու՝ անցնինք Արշակունեաց թա-  
գաւորութեան վրայ համառօտիւ խօսելու:

Արշակունեաց թագաւորութեան չքեղ կեր-  
պով սկսիլին ու քիչ ատենի մէջ պայծառանալն ու  
զօրանալը՝ շատ զարմանալի ու խելքէ վեր կրնայ  
տեսնուիլ. բայց երբոր մոածենիք թէ աս թագա-

ւորութիւնս բոլորովին նոր չէր ան ժողովրդեան  
ու ան աշխարհքին համար որ արդէն հազար ութը<sup>1</sup>  
հարիւր տարի տէրութիւն ունեցեր էր, և թէ տէ-  
րութիւնն ալ ընդհատելով միշտ իրեն ամբողջու-  
թեանն ու ազգութեանը մէջ մնացեր էր, և տէ-  
րութիւնը կործաներ էր ոչ եթէ բարոյական պա-  
կասութիւններով, հապա դիակուածական և օտար  
թշնամիէ մը, ան ատեն զարմանալի չիգար • որով  
հետեւ այսպիսի տէրութիւն մը հին, մեծաշէն ու  
հապտահիմն տան մը կը նմանի, որ հնութեանը  
պատահական վնասներուն պատճառաւ քիչ մը  
նորոգութեան կը կարօտի : Արշակունեաց տէրու-  
թիւնը հայկազանց տէրութեանը վրայ այնչափ ա-  
ւելի նոր կատարելութիւններ աւելցուց որ ինչպէս  
իրեն պայծառանալուն՝ ասանկ ալ իր թշուառու-  
թեանն ու կործանմանը պատճառ եղաւ : Հայկա-  
զանցը որչափ որ քիչ գործունեայ ու առանձնա-  
ցած տէրութիւն մըն էր, Արշակունեացն ալ անոր  
հակառակը պատերազմող, աշխոյժ ու գործունեայ  
եղաւ . և աս բանս սկսաւ նոյն իսկ Արշակունեաց  
տէրութեան առաջին տարիները : Արշակունեաց  
ատեն Հայերը Վաղարշակայ պատճառաւ նախ վե-  
րաբերութիւն ունեցան Պարթևաց մեծ և հզօր ազ-  
գին հետ, որով նաև Պարսից և Մարաց հետ • ար-  
դէն կուսակալաց ատենը Սելլկիացւոց պատճա-  
ռաւ՝ Հայերը իրեք հարիւր տարիի չափ Յունաց  
հետ ունեցեր էին՝ չէ թէ պարզ բարեկամական  
վերաբերութիւններ, հապա անոնց հպատակած  
ալ էին . վերջը Արտաշէս Ա.ին աշխարհակալու-  
թեամբը դարձեալ իսիստ շատ վերաբերութիւններ  
ունեցան Յունաց հետ, որով ինչուան անոնց չա-  
տուածներն ալ Հայոց մեհեաններուն մէջը կանգ-  
նուելով Հայերէն պաշտուեցան . յայտնի են դար-  
ձեալ Արշակունեաց Հուղմայեցւոց հետ ունե-  
ցած վերաբերութիւնները՝ Տիգրանայ ու Միհրը.

պատայ պատերազմներուն պատճառաւ : Ասոնց-  
մով յայտնի կ'ըլլայ թէ ինչպէս հայերը հարիւր  
տարուան միջոցին մէջ աշխարհքիս խիստ զօրա-  
ւոր տէրութեանց հետ վերաբերութիւններ ունե-  
ցան, որ ինչպէս մեծամեծ օգուտներու՝ նոյնպէս  
ալ խիստ շատ վնասներու առիթ եղաւ :

Ծաղկեալ ազգերու հետ վերաբերութիւն ու-  
նեցող ազգը բնականաբար ինքն ալ կը ծաղկի . աս  
բանս ահա կը տեսնուի նաև հայոց վրայ Արշա-  
կունեաց թագաւորութեան ատենը : Արդէն յայտ-  
նի է պատմութենէն Վաղարշակայ ըրած բարե-  
կարգութիւններովը և ուսումնական կարգե-  
ոց ուսումնական և քաղաքական յառաջադիմու-  
թիւնը . Արշակայ, Արտաշէսի և Տիգրանայ պա-  
տերազմասէր և կուոց պաշտօնասէր բարքովը մե-  
հենից զարդարուիլը և պատերազմական կարգե-  
րուն առաջ երթալը . Անանէի, Սանատրկոյ, Ե-  
րուանդայ և Արտաշէս երկրորդին աշխարհաշի-  
նութեամբը հայաստանի քաղաքաց ծաղկիլը, գե-  
ղեցիկ շինուածքներով զարդարուիլը, որոնց շինու-  
թեանը համար՝ ինչպէս պատմութենէն գիտենք՝  
օտարազգի Ճարտարապետներ ու բանուորներ ե-  
կան : Ասոնց նման ուրիշ գրեթէ ամէն բան որը  
քիչ որը շատ առաջ գնաց, որ առանց աս կարեւոր  
հաղորդակցութիւններու չէր կրնար ըլլալ : Աս տե-  
սակ վերաբերութիւններուն ինչպէս որ օգուտնե-  
րը յայտնի և մեծամեծ էին՝ ասանկ ալ վնասները  
յայտնի և պարզ են . օտար ազգի մը հետ եղած  
վերաբերութիւնները կամ անոնց գերի ու հպա-  
տակ ըլլալով է, կամ պատերազմական, և կամ  
բարեկամական . գերութեան կամ հպատակու-  
թեան վերաբերութիւնը ժողովրդեան քաջութեան  
ոգին կը նուազեցընէ, երկպատակութիւնները կը  
շատցընէ, կուսակցութեան խանգարիչ ոգին կը  
մոցընէ : Աս բանս այնչափ վնասաբեր չեղաւ հայ-

աստանի կուսակալաց իշխանութեան ժամանակը ,  
որովհետև վերաբերութիւննին քիչ էր Յունաց  
հետ , և իշխաններէն շատը չայ էին՝ Սելսկիացւոց  
մեր աշխարհքէն հեռու ըլլալուն պատճառաւ :  
Տեական պատերազմներուն ըրած վնասները յայսի  
են որ ժողովուրդը կ'աղքացընեն , տէրութիւնը կը  
տկարացընեն , թշնամիները կը շատցընեն և ուրիշ  
շատ կերպերով վնասակար կ'ըլլան նորակիրթ աղ-  
գի մը . աս վնասներէն խիստ շատը կըեց Հայաս-  
տան Արտաշէս Ա.ին և Տիգրանայ պատերազմնե-  
րովը : Բարեկամական հաղորդակցութիւնը կ'ա-  
ւելցընէ ժողովրդեան մը մէջ ան պակասութիւն-  
ները որ բարեկամ տէրութիւնն ունի , թէ իրեն  
կառավարութեան կերպին և թէ ժողովրդեան բար-  
քին մէջ : Աս իրեք տեսակ հաղորդակցութիւն-  
ներն ալ քիչ շատ վնասաբեր եղան Հայաստանի ,  
և կերպով մը նաև իրեն վերնալուն պատճառ :  
Հպատակութեան վերաբերութիւնը մեծապէս վը-  
նասեց զՀայաստան՝ Արտաշէր Սասանեանին տի-  
րապէտութեան ատենը . իսկ պատերազմականը  
վնասեց Արտաշէս Ա.ին աշխարհակալութեամբը ,  
որուն շքեղ յաղթութիւնները Հայաստանի թըշ-  
նամի յարուցին բոլոր հիւսիսային ազգերը , Պար-  
սիկներն ու Հռովմայեցւոց հզօր ինքնակալութիւ-  
նը , որ Հայաստանի անկախութիւնը վերցընելով  
հարկատու ըրաւ զինքը , անոր մեծնալուն և զօրա-  
նալուն բոլորովին արգելք եղաւ , ու վերջապէս  
ներսէն և դրսէն շատ չարիք հասուց մեր աշխարհ-  
քին . և աս վնասներս սկսան Արշակունեաց թա-  
գաւորութեան առաջին տարիները : Հիւսիսային  
ազգաց և Պարսից հասուցած վնասները պատմու-  
թենէն յայտնի են ամենուն , որովհետև ըստ Խո-  
րենացւոյն « Հանուրց Հիւսիսականաց վեհագոյն »  
էր մեր ազգը . և անոր համար անոնց աչքին փուշ  
եղած էր Հայաստանի մեծնալը :

Հայոց նախարարներուն ևս և ժողովրդեան բարքին աւրուելուն առաջին պատճառ եղան պատերազմները, երկրորդ պատճառ առաջինին շատ աւելի միսասակար՝ Արտաշրին Հայաստանի տիրելը՝ ինչպէս որ վերն ալ յիշատակեցինք: Արտաշիր և իր որդին Շապուհ երեսուն տարի իշխեցին Հայաստանի, և ամէն տեսակ չարիքով լեցուցին ըզ-Հայաստան, այսինքն փառասիրութեամբ, կուսակցութեամբ, տիրատեցութեամբ, ու ան ամէն չարիքներով որ աշխարհք մը գերութեան տակ լինալով կ'ունենայ. և աս բաներս հաստատուած են հին և նոր ազգաց պատմութեանց անթիւ և անհամար փորձերէն, անոր համար չենք ուզեր երկարել հոս ան չարեաց վրայ զատ զատ խօսելով. միայն ասիկայ կրնան դիանալ ամէն ընթերցողք թէ Մերուժան և Վասակ Սիւնի ուրացող ազգատեաց և փառասէր նախարարներուն ըրած անզգամութիւններն, ինչպէս նաև ուրիշ անոնց նմանովներունը, բոլոր վերի ըսածներնուա. հետևանքներն են:

Ան միջոցին որ Հայաստանի մէջ մտան գերութենէ առաջ եկած աս գարշելի և կործանիչ ախտերը, ուրիշ կողմանէ Հայաստանի կործանմանը երրորդ պատճառ եղաւ՝ հուղմայեցւոց կայսերութեանի կոստանդնուպոլիս փոխադրուիլը, որով մերձաւորութեան և քրիստոնէութեան պատճառաւ՝ ազգեցութիւննին մեծցաւ ու աւելցաւ Հայոց վրայ. երթևեկութիւններուն յաճախութեամբը բարեկամութիւնն ու ընտանութիւնը շատցաւ. որով մէկ կողմանէ Յունաց պակասութիւնները մըտան Հայոց մէջ, ուրիշ կողմանէ ալ նոր նոր կուսակցութիւններ աւելնալով Յունաց կողմը, սկըսաւ ան ատեն Հայաստանի համար ան սոսկալի երկրաշարժը որ կամաց կամաց աւերմունքները ընելով շատ չանցաւ բոլորովին աւերակներու տա-

կը թաղեց զՀայաստան։ Եւ ովլ զփտեր ան ատենի կայսերաց թուլամորթութիւնն ու վատութիւնը, անոնց արքունեաց զեղլսութիւններն ու ապականութիւնները, և ընդհանրապէս Յունաց և Հրատովմայեցոց բարուց աւրուիլը, որով մի և նոյն պակասութիւնները մտան Հայոց մէջն ալ։ և ասովէ որ մենք ալ գժբախտաբար ունեցանք ան վատ, զեղլս ու անպիտան թագաւորաց շարքը, որոնք մեր թշուառութիւնը բազմապատկելով մեր կործանումը երագեցին։ Թագաւորաց ան աստիճանի խեղճութեանը պատճառաւ նախարարները մեծան ու զօրացան, որով շատ անգամ թագաւորին անկարգութիւններուն ընդդիմանալով կամաց կամաց սկսան նաև օրինաւոր ու արդարացի հրամաններուն ալ գէմ ելլել։ ասովլ գրեթէ մէյմէկ ինքնագլուխ իշխաններ ձևացան։ և ահա ասիկայ ալ եղաւ չորրորդ պատճառ մեր ազգին թագաւորութեանը վերնալուն։ Աս ամէն չարեաց առաջը միայն գիտութիւնն ու կըթութիւնը կրնար առնուլ բայց որովհետեւ երկուքն ալ ետեւ մնացին, և նոնց հակառակ եկամուտ ախտերը զօրացան, ասով օր օրուան վրայ Հայաստանի վիճակը վատ թարացաւ։ ասիկայ ալ եղաւ հինգերորդ պատճառ, և կերպով մը առաջին՝ իրին մէծութեան նայելով։

Մեղի սասոյդ և իրական տեսնուած գլխաւոր պատճառները ասոնք են, որոնցմէ զատ ուրիշներ ալ կրնան գտնութիլ, որ աս գլխաւոր պատճառներէն կրնան առաջ գալ։ Ուստի մեղի բոլորովին ծուռ և սիսալական կը տեսնուի ոմանց ըսելը թէ Հայոց աէրութիւնը կործաննեցաւ իրենց բնատուր անմիաբանութենէն, նախանձուառութենէն, քսութիւններէն, մատնչութենէն և ուրիշ ասոնց նման սոսկալի պակասութիւններէ, որոնք ըստ ինքեան հետևանք են առջի ըսած պատճառներնուս, և եր-

կրորդաբար միայն պատճառ եղան մեր կործան՝  
մանը. անոր համար ալ հարկաւոր սեպեցինք աս  
պակասութիւններուն ինչ բաներէ առաջ գալը բա-  
ցատրել հոս, որպէս զի մեր ընթերցողներն ալ  
մտքերնին չգնեն թէ աս պակասութիւնները բնա-  
տուր են, հապա թէ եկամուտ և պատահական  
պակասութիւններ, որոնք ամէն տկարացած ու  
անիշխանութեան մէջ մնացած ազգերու կը պա-  
տահին և կը թութեամբ միայն կը շտկուին:

Բագրատունեաց թագաւորութեան խեղճու-  
թեանը և շուտով կործանելուն պատճառներուն  
վրայ աւելորդ կը համարինք առանձին խօսիլը հոս,  
որովհետեւ մի և նոյն պակասութիւններուն դար-  
ման չտանելով, մանաւանդ թէ անոնց աճելովը  
եղած է, մանաւանդ որ առջի թշնամիններուն վրայ  
ունեցաւ Հայաստան Բագրատունեաց ատենը՝ ու-  
րիշ նոր նոր ահաւոր թշնամիններ ալ, որոնց գէմ  
կը նար դնել միայն ան պակասութիւններուն հա-  
կառակ կատարելութեամբը, ինչպէս որ ընդդի-  
մացաւ ինչուան Տրդատայ ատենները ունեցած ո-  
խերիմ թշնամիններուն:

Իսկ Ռուբինեանց տէրութեան այլ և այլ հան-  
գամանացը և վերնալուն վրայ խօսիլը կերպով մը  
մեր ինողրէն դուրս է, որովհետեւ ան իշխաննութիւ-  
նը Հայաստանէն դուրս ըլլալով առջիններուն շա-  
րունակութիւնը չկը նար սեպուիլ, և միշտ մամնա-  
կան թագաւորութիւն մըն է: Աս յայտնի է որ ի-  
րեն պզտիկութեանն ու տկարութեանը համեմատ՝  
ամենէն աւելի շատ և կատաղի թշնամիններ ունե-  
ցաւ, մանաւանդ վերջերը, որոնց գէմ այնչափ գի-  
մաննալն ալ շատ մեծ բան պիտի սեպուի, և Ռու-  
բինեան իշխանաց անպարտելի քաջութեանը յայտ-  
նի ապացոյց :



# Կ Ա. Ր Գ

ԹԱԳԱԽՈՐԾՅ ԵՒ ԻՇԽԱՆԱՅ

Հ Ա Ց Կ Ա Զ Ո Ւ Ն Ք

## ՔԱՆԵ ԱՌՋ

- 2107 Հայկ Ծ.  
2026 Արմենակ ԽԶ.  
1980 Արամայիս Խ.  
1940 Ամասիա ԼԲ.  
1908 Գեղամ Ծ.  
1858 Հարմա ԼԲ.  
1827 Արտմ ԾԲ.  
1769 Արայ ԻԶ.  
1743 Կարդոս ԺԲ.  
1725 Անուշաւան Կ.  
1662 Պարէտ Ծ.  
1612 Արքակ Խ.  
1568 Զաւան ԼԲ.  
1531 Փառնակ Ա. ԾԳ.  
1478 Սուր ԻԵ.  
1433 Հաւանակ Լ.  
1403 Վաշտակ ԽԲ.

- 1381 Հայկակ Ա, ԺԲ.  
1363 Ամբակ Ա, ԺԴ.  
1349 Առնակ ԺԵ.  
1332 Ըստարշ Ա, Զ.  
1326 Նորայր ԻԴ.  
1302 Վատամ ԺԴ.  
1289 Կար Դ.  
1285 Գոռակ ԺԲ.  
1267 Հրանտ Ա, ԻԵ.  
1242 Ընձակ ԺԵ.  
1227 Գղակ Լ.  
1197 Հօրոյ Գ.  
1194 Զարմայր ԺԲ.  
1180 Ըստարշ Բ, ԽԴ.  
1137 Պերճ Ա, ԼԵ.  
1102 Արքուն ԻԵ.  
1075 Պերճ Բ, Խ.  
1035 Բազուկ Ծ.  
985 Հոյ ԽԴ.  
941 Յուսակ ԼԱ.  
910 Ամբակ Բ, ԻԵ.  
883 Կայպակ ԽԵ.  
838 Փառնաւազ Ա, ԺԵ.  
805 Փառնակ Բ, Խ.  
765 Սկայորդի ԺԵ.  
748 Պարոյր Ե.  
743 Պարոյր թագաւոր կը պսակուի ԽԴ.  
700 Հրաչեայ ԽԲ.  
678 Փառնաւազ Բ, ԺԳ.  
665 Պաճոյճ ԼԵ.  
630 Կոռնակ Բ.  
622 Փաւոս ԺԵ.  
605 Հայկակ Բ, ԼԶ.  
569 Երուանդ Ա, Դ.  
505 Տիգրան Ա, ԽԵ.

- 520 Վահագն ԻԵ.  
 493 Առաւան ԺԲ.  
 475 Ներսէհ ԼԵ.  
 410 Զարեհ ԽԶ.  
 394 Արմոդ Թ.  
 385 Բայգամ ԺԴ.  
 371 Վան Ի.  
 351 Վահէ ԻԳ.

Կ Պ Ա Ս Տ Ա Խ Ա Ծ

- 325 Միհրան Ե.  
 319 Նէպատղոմէս Բ.  
 317 Աղուարդ ԼԵ.  
 284 Հրանտ Բ., ԽԵ.  
 239 Արտաւազ Ծ.  
 159 Արտաւազդ Փ.

Ա Ր Ճ Ա Կ Ո Ւ Խ Ի Ք

- 149 Վաղարշակ Ա., ԻԲ.  
 127 Արշակ Ա., ԺԳ.  
 114 Արտաշէս Ա., ԻԵ.  
 89 Տիգրան Բ., ԾԴ.  
 55 Արտաւազդ Ա., Ե.  
 30 Արշամ Խ.  
 1 Արգար ԼԲ.  
 Քնէ Ետքը  
 30 Արգար Քրիստոնեայ Կ'ԸԸԱՅ.  
 34 Անանէ Դ.  
 38 Սանատրուկ Լ.  
 68 Երուանդ Բ., Ի.  
 88 Արտաշէս Բ., ԽԱ.  
 129 Արտաւազդ Բ., Բ.  
 131 Տիգրան Ա., ԻԱ.

- 152 Տիգրան Գ., ԻԲ.  
194 Վաղարշ Ի.  
214 Խոսրով Ա., ԽԵ.  
257 Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ կը ծնանի.  
259 Աւագանձու Հայտապահի էւ ոիւն ԻԵ.  
283 Ըստուն Երիս- Պարի.  
286 Տրդատ ԾԶ.  
301 Սուրբ Հռիփսիմեանք կը նահատակուին.  
302 Տրդատ ազգովիմք կը մկրտուի ու քրիստոնեայ կ'ըլլայ.  
319 Տրդատ ու սուրբ Գրիգոր Հռովմ կ'երթան.  
341 Տրդատ կը մեռնի.  
344 Խոսրով Բ., Թ.  
333 Տիրան Բ., ԺԱ.  
363 Արշակ Բ., ԺԲ.  
381 Պատ Գ. կամ Է.  
383 Մեծն Ներսէս կ'սպաննուի.  
384 Վարազդատ Բ.  
386 { Արշակ Բ., Գ.  
    { Վաղարշակ Բ., Ա.  
388 Խոսրով Գ., Դ.  
392 Վաւամշապուհ ԻԱ.  
406 Մրբոյն Մեսրոպայ ձեռքովը Հայու նշանագիրները կը հնարուին.  
415 Շապուհ Դ.  
422 Արտաշեր Զ.

Թագառ-բար + Վէրին Հայոց  
Բ. Ա.

- 27 Արտաշեաս ԺԱ.  
16 Տիգրան Վոքը ԺԲ.  
2 Երուազ 00  
2 Տիգրան Դ.

- Քրիստոսէ Ետքը .  
6 Ապրամ արծրունի ԺԴ .  
19 { Վանոն Բ .  
      { Արշէս Բ .  
21 Զենոն Արտաշէս Ժէ .  
38 Արշակ ուժը ամիս .  
38 Միհրդատ ԺԶ .  
55 Հռամփղդ Էօթը ամիս .  
55 Տիրիթ է .  
60 Տիգրան Գ .  
63 Տիրիթ (վերստին) Թ .

Մարդուն +

- 428 Վեհմիհրշապուհ ԺԴ .  
442 Վասակ Ժ .  
451 Վարդանանք կը նահատակուին .  
452 Վարորմիզդ ԺԲ .  
464 Վարվենասակ Ժէ .  
481 Սահակ Ա, Ա .  
483 Շապուհ, վեց ամիս .  
484 Անդեկան, Եօթը ամիս .  
485 Վահան ԻԶ .  
511 Վարդ Դ .  
515 Բուրդան Գ .  
518 Մժէժ Լ .  
548 Դենշապուհ Դ .  
552 Վշնասվահրամ Զ .  
      Հայոց տօմարը կը նորոգուի, և անկէ կը  
      սկըսի Հայոց թուականը 552ին .  
558 Վարազդատ Զ .  
564 Սուրէն է .  
571 Վարդան է .  
578 Միհրան ԺԵ .  
593 Սմբատ Ը .

601 Դաւիթ ԻՒ.

625 Վարազտիրոց Է.

ԿԵՐԱՊԱՊԱԳԻ

632 Դաւիթ Դ.

636 Թէոդորոս Է.

643 Վարազտիրոց, ութ ամիս.

644 Սմբատ Ժ.

654 Համազասպ Ե.

659 Գրիգոր ԻՒ.

685 Աշոտ Դ.

690 Ներսէհ Դ.

695 Սմբատ Թ.

743 Աշոտ ԺԵ.

760 Սահակ Բ, Զ.

835 Բագարատ ԺԴ.

ՈՐԴԻՇԱՆԻ

693 Աբդլա Բ.

704 Կաշմ ԺԳ.

717 Վիլթ Ժ.

727 Մահմէտ Ե.

732 Աբդլազիզ Ժ.

742 Մրուան Ա.

758 Եղիտ Ա, Բ.

766 Սիւլէյման Գ.

769 Պէքիր Թ.

778 Հասան Գ.

786 Եղիտ Բ, ԺԲ.

798 Խուղիմայ Ի.

818 Հու ԺԵ.

848 Ապուսէթ Ա.

850 Բուղայ Ե.

855 Շեխ Դ.

ԲԱԳԻՍՏՈՒՆԻՔ

- 859 Աշոտ Ա, իջ.  
885 Աշոտ Ա. Թագաւոր կը պսակուի ամիրա-  
պետէն, ու հինգ տարի կը թագաւորէ.  
890 Սմբատ Ա, իդ.  
908 Գագիկ Արծրունի թագաւոր կ'ըլլայ վա-  
սլուրականի.  
914 Աշոտ Բ, ժԴ.  
928 Աբաս իԴ.  
952 Աշոտ Գ, իԶ.  
977 Սմբատ Բ, ժԲ.  
989 Գագիկ Ա, իԹ.  
1020 Յովհաննէս ի.  
1042 Գագիկ Բ, Գ.  
1046 Բագրատունեաց տէրութիւնը կը վերցուի.  
1079 Գագիկ Բ, կ'սպաննուի.

Թագաւոր Վասուրականի և կարող

- 908 Գագիկ արծրունի իթ.  
921 Աշոտ Շապուհեան ժԵ.  
937 Դերենիկ Աշոտ ժԶ.  
953 ԱբուսահԼ ժԹ.  
962 Մուշեղ իԳ.  
972 { Աշոտ Սահակ ժԴ.  
      Գուրգէն Խաչիկ ԼԲ.  
      Սենեքերիմ ԾԵ.  
1022 Սենեքերիմ Սեբաստիա կ'անցնի.

Ո Ո Ւ Բ Ի Ն Ե Ա Ն Ք

- 1080 Ռուբէն Ա, ժԵ.  
1095 Կոստանդին Ա, Ե.

- 1100 Թորոս Ա., իգ.  
1123 Լւսն Ա., ԺԵ.  
1144 Թորոս Բ., ԻԴ.  
1168 Թովմաս պայլ Ա.  
1169 Մշեհ Ե.  
1174 Ռուբեն Բ., ԺԱ.  
1185 Լւսն Բ., ԺԴ.  
1198 Լւսն Բ. Ծագաւոր կը պսակուի և կը Ծա-  
գաւորէ ԻԱ տարի .  
1219 Զապել Ա.  
1220 Փիլիպպոս Բ.  
1224 Հեթում Ա., ԽԵ.  
1269 Լւսն Գ., Ի.  
1289 Հեթում Բ., Դ.  
1293 Թորոս Գ., Բ.  
1296 Սմբատ Բ.  
1298 Կոստանդին Բ., Բ.  
1300 Հեթում Բ. Վերսախն Ե.  
1305 Լւսն Դ., Գ.  
1308 Օշին ԺԲ.  
1320 Լւսն Ե., ԻԲ.  
1342 Կոստանդին Գ., Ա.  
1343 Գուիտոն Բ.  
1345 Կոստանդին Դ., ԺԲ.  
1365 Լւսն Զ., ԺԱ.



# ՑԱՆԿ

## ՄԱՍՆ Ա.

### ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶԱՅԵՑ

Դ.Ս.Ս	Ա. Հայկէն սկսեալ ինչուան Արտամ . . . . .	3
Դ.Ս.Ս	Բ. Արտամէն ինչուան Պարոյր . . . . .	7
Դ.Տ.Ս	Գ. Պարոյրէն ինչուան Հայկազանց թագաւորութե կործանիլը . և կուսակալաց իշխանութիւննը . . . . .	11

### ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԱՐՃԱԿՈՒՆԵԱՑ

Դ.Տ.Ս	Դ. Արշակէն սկսեալ ինչուան Արտաւագդ Ա. . . . . . . . . . .	16
Դ.Տ.Ս	Ե. Արտաւագդ Ա. Արշամ և Աբգար . . . . .	22
Դ.Տ.Ս	Զ. Անահէ, Սանատրուկ, և Երուանդ . . . . .	26
Դ.Տ.Ս	Է. Արտաշէս երկրորդէն ինչուան Տըրդատ . . . . .	29
Դ.Տ.Ս	Ը. Տըրդատ և Խոսրով Բ. . . . . . . . . . .	33
Դ.Տ.Ս	Թ. Տիրան և Արշակ . . . . . . . . . . .	37
Դ.Տ.Ս	Ժ. Պատ և Վարագգատ . . . . . . . . . . .	41
Դ.Տ.Ս	Ժ. Խոսրով Գ. Վարամշապուհ և Արտաշէս Գ. . . . . . . . . . .	44

### ՄԱՐԶՊԱՆԱՑ ԺԱՄԱՆԱԿԸ

Դ.Տ.Ս	Ժ. Ալեհմիհրշապուհ և Վարդանանց պատերազմը . . . . .	49
-------	---	----

ԴԱՍ ԺԳ.	Ասրորմիզդ և Ասրվնասագ և Վա- հանայ ըրած պատերազմները . . . . .	54
ԴԱՍ ԺԴ.	Վարդէն ինչուան Սմբատին Կիւ- րապաղատութիւնը . . . . .	59
ԴԱՍ ԺԵ.	Սմբատ Կիւրապաղատէն ինչուան Բագրատունեաց Թագաւորու- թեան կանգնութիւն . . . . .	64

### ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՅ

ԴԱՍ ԺԶ.	Աշոտ Ա. և Սմբատ Ա. . . . .	69
ԴԱՍ ԺԷ.	Աշոտ Բ. Երկաթ և Աբաս . . . . .	73
ԴԱՍ ԺԸ.	Արծրունեաց կամ Վասպուրական աշխարհին Թագաւորութիւնը :	
	Աշոտ Ողորմած ու Սմբատ Բ. . . . .	76
ԴԱՍ ԺԹ.	Գագիկ Ա. և Յովհաննէս Սմբատ . . . . .	79
ԴԱՍ Ի.	Գագիկ Բ. և Բագրատունեաց Թա- գաւորութեան կործանիլը . . . . .	81

### ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՌՈՒԲԻՒՆԵԱՅ

ԴԱՍ ԻԵ.	Ռուբէն Ա. Կոստանդին Ա. Թո- րոս Ա. Լևոն Ա. Թորոս Բ. Մշէհ և Ռուբէն Բ. . . . .	86
ԴԱՍ ԻԲ.	Լևոն Բ. Փիլիպպոս ու Հեթում Ա. Լևոն Գ. . . . .	91
ԴԱՍ ԻԳ.	Հեթում Բ. Էն ինչուան Ռուբինեանց Թագաւորութեան կործանիլը . . . . .	94
ԴԱՍ ԻԴ.	Ռուբինեանց տէրութեան կործա- նելէն ինչուան մեր ատենի եղած դիալուածները . . . . .	99

Մ Ա. Ա Ն Բ.

Ի Շ Խ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Հ Ա Յ Կ Ա Զ Ա Ն Ց

- Գ. Ա. Ա. Մեր ազգին սկիզբը. Հայկայ ասլը.  
տամբութիւնը, Բելայ հետ ըրած  
պատերազմը. և իրեն կատարելու-  
թիւններն ու մահը . . . . . 103
- Գ. Ա. Բ. Հայկայ յաջորդները ինչուան Ա-  
ըամ . . . . . 107
- Գ. Ա. Գ. Արամ և իրեն քաջութիւնները . 108
- Գ. Ա. Դ. Արային Շամիրամայ հետ ըրած պա-  
տերազմը, ու Շամիրամայ գործ-  
քերը . . . . . 112
- Գ. Ա. Ե. Պարետէն սկսեալ ինչուան մեծն  
Տիգրան . . . . . 116
- Գ. Ա. Զ. Մեծն Տիգրան ու իրեն քաջութիւն-  
ները . . . . . 119
- Գ. Ա. Է. Վահագն ու անոր յաջորդները:—  
Հայկազանց թագաւորութեան  
վերջանալը . . . . . 123

Ի Շ Խ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ա Ր Ճ Ա Կ Ո Ւ Ն Ե Ա Յ

- Գ. Ա. Ա. Արշակունեաց թագաւորութեան  
սկիզբը:—Վաղարշակ, Արշակ Ա. 126
- Գ. Ա. Բ. Արտաշէս Ա. . . . . 130
- Գ. Ա. Գ. Տիգրան Բ. և իրեն քաջութիւնները 133
- Գ. Ա. Դ. Արտաւազդ Ա. ու Արտամ . . . 140
- Գ. Ա. Ե. Արշամ, և Արգարու գործքերը . 142
- Գ. Ա. Զ. Անանէ, Սահատրուկ, Երուանդ և  
Արտաշէս Բ. . . . . 147
- Գ. Ա. Է. Թագաւորք վերին Հայոց . . . . . 156

Գ.Լ. • Ը. • Արտաւազդ Բ. • Տիգրան Ա. • Տիգրան	
Գ. • և Վաղարշ . . . . .	159
Գ.Լ. • Թ. • Խոսրով Ա. . . . .	162
Գ.Լ. • Ժ. • Տրդատայ քաջութիւնները ու թա-	
դաւորելը . . . . .	165
Գ.Լ. • Ժ.Ա. • Խոսրով Բ. • Տիգրան, Արշակ Բ. . .	172
Գ.Լ. • Ժ.Բ. • Մերուժանն Արծրունիին ըրած	
անզգամութիւններն ու մահը,	
Պատպայ և Վարազդատայ թագա-	
ւորելը . . . . .	180
Գ.Լ. • Ժ.Գ. • Արշակ Գ. • Վաղարշակ Բ. • Խոսրով	
Գ. • Վռամշապուհ . . . . .	184

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՄԱՐԶՊԱՆԱՑ

Գ.Լ. • Ժ.Դ. • Վեհմիհրշապուհ առաջին Մարզ-	
պան, և Վարդանանց պատերազմը	193
Գ.Լ. • Ժ.Ե. • Առրվանասպայ մարզպանութիւնը և	
Վահանայ պատերազմը . . . . .	200
Գ.Լ. • Ժ.Զ. • Վահանայ մեռնելքն ինչուան Հա-	
դարացւոց Հայաստանի տիրելը . . . . .	204
Գ.Լ. • Ժ.Ե. • Հագարացւոց Հայաստանի տիրելքն	
ինչուան Բագրատուննեաց թագա-	
ւորութեան սկիզբը . . . . .	210

ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՅ

Գ.Լ. • Ա. • Բագրատուննեաց թագաւորութեան	
սկիզբը . . . . .	216
Գ.Լ. • Բ. • Սմբատ Ա. իրեն ատենի խոռվու-	
թիւններն ու մահը . . . . .	218
Գ.Լ. • Գ. • Աշոտ Բ. Երկաթ, ու իր քաջու-	
թիւնները . . . . .	224
Գ.Լ. • Դ. • Սմբատ Բ. Էն ինչուան Բագրատու-	
նեաց վերջանալը . . . . .	230

ԹԱԳԱՎԻՐՈՒԹԻՒՆ ՌԱԽԲԻՆԵԱՅՑ


ԳԼ.	Ա.	Ռուբինեանց թագաւորութեակիզը	բը:	Թորոս	Ա.	իշխանին քաջութիւնները . . . . .	247
ԳԼ.	Բ.	Թորոս	Բ.	իշխանին քաջութիւնները,	Մլեհ ու Ռուբէն Բ.	• • • • .	253
ԳԼ.	Գ.	Լևոն	Բ.	իշխանին քաջութիւններն ու թագաւորելը, և ինչուան հեմում Ա.	• • • . .	257	
ԳԼ.	Դ.	Լևոն	Գ.	ու հեմում Բ.	• . . . .	265	
ԳԼ.	Ե.	Օշին	Ու Լևոն Ե.	• . . . .	270		
ԳԼ.	Զ.	Յովհաննէս Պայլէն ինչուան Ռուբէնեանց թագաւորութեան վերջանալը	նալը	• . . . . .	274		
ՅԱՏԵԱՌԵԱԾ	—	Հայոց անիշխանութեան ժամանակի ընդհանուր վիճակը . .	279				
		Համառօտ խորհրդածութիւն Հայոց պատմութեան այլ և այլ մասերուն վրայ . . . . .	287				



38n







2781

2781

